

84
2-66

ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ

ՎԻՔՈՐ ՀԻՒԿՈ

ԹՇՈՒԱՌՆԵՐ

ԶՈՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա.Ս. ԶՈՐՈՐԴ

ՀԱՏՈՒ 9

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏՈՒՆ

1922

Տպագր. Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ
ՊՈԼԻ. ԲԱ



ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ - ԺԱՆ ՎԱԼԺԱՆ

Ա Ռ Ա Զ Ի Ւ Գ Ի Ր Ք

ՉՈՐՍ ՊԱՏԻ ՄԵԶ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա .

ԹԻՆԹ-ԱՆԹՈՒԱՆ ԱՐՅՈՒԱՐՁԱՆԻՆ ԳԱՅԻՊՏԻՄԸ ԵՒ
ՏԻՒ ԹԱՄԲԼԸ ԱՐԹԻԱՐՁԱՆԻՆ ՍԿԻԼՈՆ

Այն երկու յիշատակելի պատնէչները՝ զոր կրնայ
և չեւ ընկերակին հիւանդութիւնները դիտողը՝ չեն վե-
րաբերիր այն թուականին ուր զետեզուած է գրքիս
զօրծողութիւնը։ Այն երկու պատնէչները որոնց եր-
կուքն ալ՝ տարբեր կերպարանքով՝ ահարկու կացու-
թեան մը խորհրդանշանն էին, գետնին տակէն ելան

1848ի աղետաւորը ապստամբութեան ժամանակ, ապօստամբութիւն որ պատմութեան մինչեւ ցարդ տեսած փողոցի պատերազմներուն տմենէն մեծն է:

Ընկերային դասերու մէջ մեծ յուսահատեալ մը կայ որ է խուժանը, և որ երբեմն իր վիշտերուն, վրհատութիւններուն, զրկումներուն, տեսդերուն, սոսկալի աղքատութեան, գարշահոառութեանց, տղիառութեան և խաւարին անդունդէն կը բոզբքէ նաև սկըզբունքներու դէմ, նաև աղատութեան, հաւասարութեան և եղբայրութեան դէմ, նաև ընդհանուր քուէին դէմ, նաև հանրութիւնը կառավարող հանրական իշխանութեան դէմ, և ռամիկը պատերազմ կ'ընէ ժողովուրդին դէմ:

Մուրացիկները հասարակաց իրաւունքին դէմ կը յարձակին, ռամկապետութիւնը՝ ժողովուրդին դէմ կ'ապստամբի:

1848 Յունիսի դէպքը՝ փութանք ըսելու թէ՝ առանձին դէպք մըն է և զրեթէ անկարելի է դասաւորել պատմութեան փիլիսոփայութեան մէջ: Այն ամէն բառերը զոր քիչ մը առաջ արտասանեցինք՝ կը պարաւորինք ի բաց առնուլ երբ խնդիրը այս տարօրինակ ապըստամբութեան վրայ է և որու մէջ իր իրաւունքը պահանջող աշխատութեան նուիրական անձկութիւնը զգացուեցաւ: Հար՛ եղաւ կռուիլ այս ապստամբութեան դէմ, և պարտք մըն էր կռուիլ, վասն զի Հանրապետութեան դէմ կը պատերազմէր այն: Բայց իրապէս ի՞նչ եղաւ 1848ին յունիսը: Ժողովուրդին կողմէն ժողովուրդին դէմ այսինքն իրեն դէմ ապստամբութիւն մը:

Երբ առարկան տեսնելէ չդադրելով ուրիշ խնդրի մը վրայ կը խօսինք, մեր խօսքին ընթացքէն խոտորած չինք ըլլար ամենեւին. հետեւ աբար թող ներուի մեզ

Ընթերցողին ուշադրութիւնը պահ մը կեցնել այն բացարձակապէս միակ երկու պատճէներուն վրայ որոնց նկատմամբ խօսեցանք քիչ մը առաջ և որոնք այս ապըստամբութեան յայտարար նշանները եղան:

Այս պատճէներէն մէկը Այնթ Անթուան արուարձանին մուտքը կը խափանէր, միւսը կ'արգիլէր մօտենալ Տիւ Թամբը արուարձանին. այն ամէն անձերը որոնց առջև յունիսի կապտագեղ և պայծառ երկնից ներքև կանգնեցան քաղաքային պատերազմի այս երկու ահարկու հրեշտակները, բնաւ չպիտի մունան զանոնք:

Այնթ Անթուանի պատճէը երեք յարկի բարձրութեամբ և եօթ հարիւր ոտք լայնութեամբ ահազին բան մըն էր և արուարձանին ընդարձակ բերանը մէկ անկիւնէն միւս անկիւնը, այսինքն երեք փողոց կը գուցէր, խոռոչաւոր, հերձուն, ատամիաւոր, յօշտու, ահազին պատառումօվ մը ժայռացած, ըստ ինքեան պատուարներ կազմող կոյտերու վրայ յինած, հոն հոս գրւուխներ երկնցնելով՝ արուարձանին տուներէն բաղկացող երկու մեծ հրուանդտններուն վրայ զօրաւորապէս կոթնելով՝ յուլիսի 14ը տեսնող ահարկու հրապարակին ներսէն իրը կիկլոպեան թումբ մը կը բարձրանար այս պատճէը: Այս մայր պատճէին ետեւը փողոցներու ներսը աստիճան առ աստիճան շինուած տասնըրինը պատճէ ևս կար: Մարդո այս մեծ պատճէը տեսնելովը միտին կ'զգար արուարձանին հոգեվարող ահազին տառապանքը որ հասած էր այն ետին վայրկեանը ուրկարօարեկութիւն մը կ'ուղէ աղետալի վախճան մը ըլլաւ: Ինչո՞վ շինուած էր այս պատճէը: Երեք վեցնայտրկ տուններու վլուզումովը, որոնք ոմտնց ըստին նայելով՝ մասնաւորապէս քանդուեր էին: Ոմտնքու ամէն բարկութիւններու հրաշքովը շինուած էր՝

կ'ըսէին : Կրնար ըսուիլ թէ ատելութեան ամէն շինու-
թիւններուն սղբալի այսինքն աւերակի տեսքը ունէք
այն : Ո՞վ շինեց ասիկա : Կրնար ըսուիլ նաև . Ո՞վ կոր-
ծանեց ասիկա : Անզուսպ եռանդին յանկարծապէս
կանգնած շինքն էր այն : Հապտ սա դուռը , սա վան-
դակը , սա քիւր , սա շրջանակը , սա խորտակուած
կրակարանը , սա զիզուն օանը , տռէք ամէնն ալ , նե-
տեցէք ամէնն ալ , հրեցէք , զլառեցէք , փորեցէք
տապալեցէք , փլցուցէք ամէն բան : Սալաքարը , պատի
քարը , գերանը , երկաթէ սիւնակը . քուրջը , խորտակ-
ուած ապակին , ծռէնը , ցնցոտին և անէչքը միանա-
մուս աշխատելով շիներ էին այս պատնէշը : Մեծ էր
այն , նաև պզմիկ : Հրապարակի վրայ անգունդին ծի-
ծաղական նմանութիւնը բերող քառան էր այն : Կուտին
հետ հրւէն , խորտակուած սկուտեղին հետ այսինչ
պատին մէկ մասը կը նշարուէր անոր մէջ , ամէն ա-
ւերակներու եղբայրական սպառնալի մժութիւնը ունէք
այն . Սիզիփոս իր ժայռը և Յոր իր խեցիին բեկորը
նետան էր հոն : Վերջապէս բոկոտներուն վերնաքա-
ղաքն էր այն : Գլխիվայր դրուած սայլեր զանզան
տեսք կուտային զարիվայրին . երկայն և նրամձեւ-
կառք մը խոտորնակի երկնցած էր վրան՝ սեռնք դէպի
վեր ցցուած , և կարծես թէ պատնէշին ազօկալի ճռ-
կատին վրայ սպի մըն էր . համրակառք մը բազուկնե-
րու ոյժով պատնիշական կոյտին վրայ . տնկուած էր
զուարծութեամբ . իրր թէ այս վայրենական շինքին
ճարտարապ'տները ուզած բլույին ստամբակութիւնը
սարսափին վրայ աւելցնել , և իր զեկը չեմ զիտեր ի՞նչ
օդաչու ձիերու կ'առաջնորդէք : Կոճերու նման հա-
տորներ , խախտուած շղթաներ , կախազաններու պէտ
շերտածեւ ատազներ , բեկորներէ գուրս ելլող հորի-
զոնական անիւներ ժողովուրդին կրած հին չարչարա-

նաց կերպարանքը այս անիշտանութեան շնչքին հետ
կը միացնէին : Աէնթ Անթուանի պատնէշը զէնք կ'ընէք
ամէն բան . անկէ կ'ելլէին այն ամէն իրերը զոր ըն-
տանի պատերազմը կրնայ նետել ընկերութեան գրլ-
խուն . կոյս մը չէր այս , այլ սոսկալի հիւանդութեան
մը կրկնութեան ախտաժամը . այս ամրոցը պաշտպանող
զարապինաները որոնց մէջ քանի մը լայնափող ատր-
ձանակ կար , յախճապակիի կտորներ , ոսկորներ , թիկ-
նոցի կոճակներ , զիշերուան սեղանի անուակներ ան-
գամ կը նետէին . վտանգաւոր ոռւմբեր պղնձի պատ-
ճառաւ :

Խելագար էր այս պատնէշը , անմեկնելի շառաչին
մը կ'արձակէր ամպերուն մէջ , և ժամանակ առ ժա-
մանակ՝ բանակը զրգուելով՝ ըազմութեան և մրրիկով
կը գրաւուէր . բացարձակ զլուխներու ամբոխ մը կը
դիզուէր անոր վերեր . վիտումով մը կը լեցուէր անոր
փչալի կտաարը որու փուշերն էին հրացաններ , թռւ-
ներ , գւազաններ , կացիններ , նիզակներ և սուիններ
և որու վրայ լայն և կարմիր զրօնակ մը հովէն ծփա-
լով կը շաչէր , հրամանատարի ազադակները , յարձա-
կումի երգերը . թմրուկի ձայններ , կիներու հեծկլտանքը
և անօթի մեռնողներու խաւարային քանքանները կը
լսուէին : Տարապայման և կենդանի պատնէշ . ուրկէ
եւեկտրական զազանի մը կոնակէն ելնելու պէս՝ շան-
թերու ճայթիւն մը կ'ելլէր : Յեղափօխութեան ոգին
էր ամպովը կը ծածկէր այս զազաթը ուր կը գոռար
ժողովուրդին այն ձայնը որ Աստուծոյ ձայնին կը նմա-
նի , աւերածներէ բազկացող ալս տիտանեան կողովէն
տարօրինակ վեհափառութիւն մը կ'արտազրուէր : Աղ-
բերու դէզ մը և միանգամայն Սինաի լեռ մըն էր
այն :

Ինչպէս ըսինք նախապէս , այս պատնէշը յանուն

յեղափոխութեան կը պատերազմէր . որու դէմ . յեղափոխութեան դէմ : Անիկա , այն պատնէշը , այսինքն դիպուածը , անկարգութիւնը , խոռովութիւնը , թիւրիմացութիւնը , անծանօթը իր դիմացը ունէր սահմանադիր ժողովը , ժողովուրդին վեհապետութիւնը , հանրական քուէարկութիւնը , ազգը , հանրապետութիւնը . Գարմանեօլի երգն էր այն որ Մարտէլելզը կոխի կը հրաւիրէր :

Յիմառական այլ դիւցազնական հրաւէր , վասն զի դիւցազն մըն է այս հինաւուրց արուարձանը :

Սրուարձանը և իր ամրոցը իրարու կ'օգնէին : Արուարձանը ամրոցին հետեւը կը պատսպարուէր . և ամրոցն ալ արուարձանին կուտար կոնակը : Պատերազմի ամենէն վայրագ տեսիլներուն սովորող զօրագունդերը երկիւզով կը նայէին այս պատնէշին որ մտղերը դէպէ վեր տնկուած վարազի նման դազուն և ահազին լիուան նման ամրոց մըն էր կարձես :

Քառորդ մղոնի մը չափ անդին , Շաթօ տ' թիր քու վերի ակնամարին վրայ հասնող վիէլ Տիւ Թամրիը փողոցին անկիւնէն եթէ համարձակապէս զլուխդ յառաջացնէիր Տալրմանելը մթերանոցին կազմուած ծայրէն դուրս , հեռուէն , ջրմուղին անդիի կողմը , դէպի Պէլվիլի սանդուղները ելլող փողոցին մէջ , զառիվերէն ամենէն բարձր տեղը տուներու ճակատներուն մինչեւ երկրորդ յարկը հասնող տարօրինակ պատ մը կը նըշմարուէր , որ աջակողմեան տուներէն դէպի ձախակողմեան տուները քաշուած՝ տեսակ մը միութեան գիծէր . իրը թէ փողոցը՝ յանկարծ դոցուելու համար՝ ինքնին ծալլած ըլլար իր ամենէն բարձր պատը : Մալքարերով շինուած այս պատը ուղիղ , ճիշդ , ցուրաւուղարկեաց , քանոնով հարթուած , առասանով քաշուած և կապարաւոր գերձանով ուղղուած էր : Ան-

շուշա շաղախ չունէր այն . բայց տեսուկ մը հոռմէական պատերու պէս այս պատն ալ անշաղախ ըլլալով հանդէրձ չէր խանգարեր իր ձարտարապետական անթերի կանոնաւորութիւնը : Բարձրութենէն կը գուշակուէր թէ ո'րքան խորութիւն ունէր : Պատին դարաւանդը մաթեմաթիգական զուգահեռականութեամբ հեռացած էր խարիսխէն : Գորշագոյն մակերեւոյթին վրայ անջրպետէ յանջրպետ թնդանօթի համար բացուած զրեթէ անտեսանելի և ու թելերու նման ծակեր կը նշմարուէրն : Այս որմածակերը հաւասար անջրպետներով մէկ մէկէ զատուեր էին : Որքան ալ հեռու նայէիր , ձանձ մը անգամ չէիր աւեսներ փողոցին մէջ : Բոլոր պատուհաններն ու գոները գոց էին : Այս պատնէշը փողոցին ներսովը կանգնելով անել փողոց մը կ'ընէր . անշարժ և հանդարած , ոչ ոք կը տեսնուէր , ոչինչ կը լսուէր . և ուր ոչ աղաղակ մը , ոչ ձայն մը , ոչ ու չունչ մը կար : Գերեզման մըն էր այն :

Յունիսի ակնախարիդ արեւը լոյսով կ'ողոզէր այս սոսկալի բանը :

Տիւ Թամբը արուարձանին պատնէշն էր այն :

Եթէ մէկը մօաը երթալով նշմարէր այս պատնէշը , նոյնիսկ եթէ ամենայանդուգն մարդ մը ըլլար , անհաւին էր իրեն չմտածել այս խորհրդաւոր երեւոյթին առջեւ , որ կազմ ու պատրաստ , կցուած , վրայէ վրայ շարուած , ուղղազիծ , համաշափ և տիրալի բան մընէր . գիտութիւն և խաւար կը պարունակէր ան : Կ'ըզդար գիտողը թէ այս պատնէշին պարագլուխը երկրաչափ մըն էր կամ ճիւաղ մը : Մարդ կը նայէր այս պատուարին և կամաց կը խօսէր :

Ժամանակ առ ժամանակ եթէ մէկը , զինուոր , պայց կամ ազգային երեսփոխան մը համարձակէր անցնիլ մենական սալարկէն , կծու և տկար սուլում մը կը

գոուեր, և անցորդը կ'իյնար՝ վիրաւորուելով կամ մեռնելով, կամ եթէ փախչէր՝ կը տեսնէր որ զնդակ մը գոց փեղկի մը, կամ երկու որմաքարի և կամ պատի մը փուոին մէջ կը մտնէր: Երբեմն ալ պիսգայեան դունտ մըն էր արձակուածը: Վասն զի պատնէշին մարդերը երկու պատիկ թնդանօթ ըրեր էին կազի ձուլածոյ խողովակներու երկու բեկորը, խողովակին մէկ ծայրով խծուծով և կրակարանի կաւով խցելով: Վառովը անօդուա կերպով չէր վատնուեր: Ամէն նեառուած հրացանին զնդակը իր նշանին կը համնէր: Հոս հոս քանի մը դիակ կար, և քարայտակներուն վրան ալ արեան լակներ:

Պատնէշին վրայ յարձակելու եկող զինուորանիրը գումարուեր էին էջի կոնակի նման երկակողմանի զառիւերի մը եաեւը զոր ջրմուղին կոմարաւոր կամուրջը կը կաղմէ Տիւ Թամբլը արուարձանին մուտքին քով և ծանրութեամբ և ամփոփ միտքով կը դիտէին այս սոսկալի ամրոցը ուրկէ ման կ'ելէր: Զինուորներէն սամանք փորի վրայ կը սողային մինչեւ կամուրջին կոր գիծին վերը՝ զգուշանալով սակայն որ իրենց ուխարկը կամարին կոր գծէն անդին չանցնի:

Մօնդէյնար արի զնդապեար սարսուով մը կ'ըզքանչանար այս պատնէշին վրայ: — Խնչպես ժինուեր է ասիկա, կ'րսէր ազգային երեսփոխանի մը: Զիայ բար մը որ ուրիշ բարէ մը աւելի դուրս ելած ըլլայ: Ցախնապակեալ է այս պատը: — Եոյն բոպէին զնտակ մը անոր կուրծքին վրայի խաչը խորտակեց, և Մօնդէյնար ինկաւ:

Վատե՛րը, թո՛ղ երեւան, թող տեսնուին և կը տեսնեն, բայց չեն համարձակիր, կը պահուըտին պատնէշին մէջ, կ'ըսուեր: Տիւ Թամբլը արուերձանին մարդու պատերազմին ութսուն մարդէ պատնէշը ութսուն մարդէ պաշտպանուելով և տասը

շաղար մարդու յարձակումը կրելով երեք օր դիմաց: Չորրորդ օրը յարձակողները ըրին ինչ օր եղած էր Զատչայի և Գոսթանթինի մէջ, այսինքն տուները ծակեցին, տանիքներէն եկան և պատնէշը առին: Ութսուն վատերուն և ոչ մէկը ուզեց փախչիլ ամէնքն այ մեռան բացի պարագլուխէն որ է Պարթէլէմի և որու վրայ հիմա պիտի խօսինք:

Սէնթ Անթուանի պատնէշը, որոտումներու ազմուկն էր, իսկ Տիւ Թամփլի պատնէշը լոռվթեան: Այս երկու ամրոցներուն տարրերութիւնն էր ինչ օր է զարհուրելիին տարրերոսթիւնը ողեալիին հետ: Մէկը գազանային բերանի մը, միւսը դիմակի մը կը նմանէր: Սեպելով թէ յունիսի ահազին և խաւարին ապստամբութիւնը բարկութեամբ և հանգոյցով մը բաղադրուած էր, կ'զգար մարդս թէ առաջին պատնէշին մէջ վիշապ և երկրորդին մէջ սպինգս կար:

Այս երկու ամրոցները Գուրնէ և Պարթէլէմի անուն անձերու առաջնորդութեամբը շինուեր էին: Գուրնէ Սէնթ Անթուանի պատնէշը, Պարթէլէմի ալ Թամբլ և ալ պատնէշը շինած էր: Պատնէշներուն ամէն մէկը շինողին ալ պատկերն էր:

Գուրնէ բարձրահասակ, բայնուան, կարմրագէմ, չաստաբազուկ, սիրտա, սիրտը ուղղասէր, նայուածքը անկեղծ և սոսկալի մարդ մըն էր: Աներկիւղ, գործունեայ, բարկացու, մրրկալի մարդերուն ամենէն անկեղծը, կառուողներուն ամենէն անեղն էր ան: Պատերազմը, կոխւը, մարտը իր շնչելի օդն էին և զուարթութիւն կուտային անոր: Ծովային սպայ եղած էր և իր շարժութերը և ձայնը տեսնող մը կը գուշակէր թէ սպիկիանոսէն կ'ելէր և մրրիկէն կուգար ան, Գուրնէ պատերազմին մէջ կը շարունակէր ուրականը: Եթէ բաց տանենք հանճարը, Գուրնէ Տանթօնի նման բան

մըն էր, ինչպէս Տանթօն ալ Հերգիւլէսին նման բան
մըն էր եթէ ի բաց առնենք այս վերջինին աստուա-
ծութիւնը :

Պարթելէմի նիհար, ազագուն, գունատ և լուսկաց
էր. տեսակ մը սոսկալի ստամբակ որ քաղաքապահէ
մը ապտակուելուն համար գաղտնապէս դիտեց և տեղ
մը սպասելով զայն սպաննելին ետք թիարան նեառն-
ցաւ տասնըեօթը տարեկան հասակին մէջ : Ելաւ թիա-
րանին և այս պատնէշը շինեց :

Ետքը կօնտրայի մէջ երբ երկուքն ալ տարագիր
էին, Պարթելէմի Գուրնէն մեոցուց, աղետալի' բան:
Սկալի մենամարտութիւն մը եղաւ այս : Ժամանակէ մը
ետք Պարթելէսի բանուելով կիրքով խառն գէպքի մը
անուանային խառնուրդին մէջ, գէպք ազտալի ուր
գաղղիական օրէնքը մեղմարար պարագաներ, իսկ անգ-
իտական օրէնքը մտն կը աեսնէ, կախուեցաւ : Նիւթա-
կան զրկումի շնորհիւ, բարուական մթութեան շնորհիւ
այս դժբախտ անձը որ անտարսկոյս հաստատ և թե-
րեւս մեծ իմացականութիւն մը ունէր, Ֆրանսայի մէջ
իր կեանքը թիարանով սկսաւ և Անգլիոյ մէջ կախու-
դանին վրայ լմնցուց. այս է ահա ընկերային շինու-
թեան որդիւնքը : Պարթելէմի առիթը պատահած ժա-
մանակ մէկ դրօշոկ կը բանար միայն, այսինքն ուե-
ցրօշակը :

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ԱՆԴՈՒՆԴԻ ՄԸ ՄԷԶ ԳՏՆՈՒՈՂՆԵՐՆ ԻՆՉ ԸՆԵՆ ԵԹԷ ԶԻՍՒԻՆ

Ապստամբութեան ստորերկրեայ կրթութեան մէջ
սամսնըվեց տարին բաւական երկար ժամանակ մը կը
սեպուի, և 1848ի յունիսը աւելի հմուտ էր քան թէ
1832ի յունիսը : Անա այս պատճառաւ Տը Էա Շանվ-
րըի փողոցին պատնէշը՝ համեմատուելով երկու ահա-
դին պատնէշին հետ զոր նախորդ գլուխին մէջ նկա-
րագրեցինք՝ ծրագիր և սաղմն մըն էր միայն . բայց
այս ժամանակին համար ահարկու պատնէշ մը կը սեպ-
ուէր :

Ապստամբները Անժօլրայի հսկողութեան ներքեւ,
ըստ որում Մարիուս ալ բանի մը չէր նայեր, օգուտ
քաղիր էին գիշերէն : Պատնէշը ոչ միայն նորոգուած
այլ նաև երկու ոտքի չափ բարձրանալով մեծցած էր :
Սալաքարերու մէջ տնկուած երկաթէ սիւնակներ թամ-
փի վրայի նեցուկներու մէջ կեցող նիզակներու կը նը-
մանէին : Ամէն կողմէ ամէն տեսակ աւերածներ բեր-
ուելով պատնէշին վրայ զրուեր և անոր արտաքին
դժուարութիւնները խառնակելով աւելցուցեր էին :
Ամրոցը վարպետութեամբ վերստին շինուած էր՝ ներ-
սի կողմը պատի և դուրսի կողմը մացառի ձևը առնե-
ով :

Եղին հաստատուած էր սալաքարէ սանդուղը որ
պատնէշին վրան կը հանէր բերդի պատի մը վրայ հա-
նող անգուղի մը պէս :

Պատնէշին մէջ հաւաքտուք ըրեր էին, և վիրաւարներուն վէրքն աւ բոլորովին դարձմաներ էին, ապա զետինը և սեղանին իրայ սփռուած վառօղները ժողված, գնդակներ ձուլած, փամիուշներ շինած, պատրոյդներ կազմած, զէնքերը բաշխած, ամրոցին ներսը մաքրած, բեկորները հաւաքած և դիմելներն ալ տարած էին :

Մեռեալները Մօնակթուր գորին մէջ դիզեցին, ուրու կը տիրէին միշտ : Երկար ժամանակ կարմիր մընաց փողոցին այն քարայատակը ուր զետեղուեցան դիմակները : Ասոնց մէջ արուարձաններուն հոկոզ չորս ազգային պահակ կար : Անժոլրա այս չորս պահակներուն համազգեստը հանել և տեղ մը պահել տուաւ :

Անժոլրա ապստամբներուն խրտա տուած էր քնառնալ երկու ժամ : Սակայն երեք կամ չորս հոգի միայն հետեւեցաւ այս խրատին : Ֆէօյեի այս երկու ժամը անցուց կապելալին դիմացի պատին վրայ յետագայ փորագիրը փորագրելու պարապելով .

ԿԵՑՑԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՇՆԵՐԸ

Բեւեռով մը որմաքարին վրայ փորուած այս երկու բառերը 1848ին գեռ կը կարդացուէին այն պատին վրայ :

Երեք կիները գիշերայն պատնէշին յարձակումէ ազատ մնացած միջնոցին կրցեր էին բոլորովին աներեւոյթ ըլլալ : Անօնց այս անհետումին պատճառաւ մւելի հանգիստ շունչ կ առնէին ապստամբները :

Երեք կիները միջոց մը գանելով դրացիի մը տունը պատապարուեր էին :

Վիրաւորներուն մեծագոյն մասը կրնալին և տաշկաւին կ'ուզէին պատերազմիլ : Խոհանոցին մէջ, որ դինուորական հիւանդանոց եղած էր, խշանակներու և

յարդի դէզերու վրայ ծանրապէս վիրաւորուած հինգ մարդ կար, որնց երկուքը քաղաքապետական պահակներ էին : Ամենէն առաջ այս երկուքին վէրքը դարձանուեցաւ :

Ստորին սրահին մէջ ա'լ միայն Մագէօֆը մնացեր էր սեւաթօյր պատրանքին տակ և ժավէր՝ իր ցիցին կապուած :

— Մեռեալներու սրան է այս, ըստ Անժօլրա : Ճրագէ մը հազիւ հազ յուսաւորուող այս սրահին մէջ և դէպ ի ներսի կողմը մահակիր սեղանը իրը հորիզոնական սիւն մը ցիցին ետեւը ըլլալով, տեսակ մը անորոշ մեծկակ խաչ մը կը կազմուէր՝ ժավէր կայնած և Մագէօֆ պառկած ըլլալով :

Հանրակառքին դէկը թէկւ հրացանի գնդակներէն հաշմուած էր, բայց տակաւին բաւական կանգուն ըլլալով կարելի եղաւ վրան դրօշակ մը կապել :

Անժօլրա՝ որ ըսածը միշտ կատարող պարագլուխիքը յատկութիւնը ունէր՝ գնդամահ ինող ծերունիին ծակուած և արինարոյր թիկնոցը կապեց այն զէկին :

Ա'լ ընթրիք մը ընելը անհնարին բան էր : Ոչ հաց և ոչ միս կար : Պատնէշին յիսուն մարգերը տասնըվեց ժամէք ի վեր հոն ըլլալով շուտ մը սպառած էին կապելային փանաքի պաշարները : Կը հասնի ժամ մը ուր ամէն դիմացող պատնէշ հարկաւորապէս Մէտիւզին լասուը կը դառնայ : Հարկ եղաւ համակերպիլ անօթութեան : Յունիս 6ի սպարդիական օրին տուածին ժամերուն մէջն էին, օր ուր ժամն՝ Սէն Մէրիի պատնէշին մէջ իրմէ հաց ուղղող ապստամբներէ, ուտելիք գոչող ժարաւրիկներէ շրջապատուելով կը պատասխանէր անոնց : Եւնչ հարկ ուտելու, ժամը երեքն է. չորսին պիտի մեռնիք :

Ա՛, ուտելը կարելի ըլլալուն համար, խմելն ալ-

արգիլուեցաւ Անժօլրափի հրամանաւ։ Գինին արգիլուեցաւ, օղին ալ մաս առ մաս ամէնուն բաժնուեցաւ։

Մառանին մէջ տամնընինդ լիցուն չիշ զանուած էր որսնց ամէնքն ալ աղէկ մը կնքուած էին։ Անժօլրա և Գօմպըֆէր քննեցին այս շիշերը։ Գօմպըֆէր Մարանէն դուրս ելլերով ըստ։ Ասօնք Հիւշու ախալքրին հին խանութէն մնացեր են որ ի սկզբան փերեղակի խանութ մըն էր։ Հարկաւ բուն գինի են ատոնք, ըստ Պօսիւէ։ Բարեբախտարար Կրանթեր քնացած է։ Եթէ արթուն ըլլար, գծուար պիտի ըլլար ազատել այս շիշերը։ Անժօլրա առանց մտիկ ընելու շունչերը արգիլեց գալի այս տամնընինդ շիշերուն, և Մապէօֆ ախալքրին պառկած սեղանին տակը դնել տուաւ որպէս զի իբր նուրիբական նկատուին անոնք։

Կէո գիշերէն երկու ժամ ետքը համրու եցան ապբամբները, երեսունըներօթը հօգի էին։

Լոյսը կ'սկսէր երեւալ։ Մարեցին ջահը որ վերըստին տնկուած էր սալաշարերու խոռոշին մէջ։ Պատնէշին ներսը որ փողոցէն առնոււած տեսակ մը գտւիթ էր, խաւարամած, նաև վերջալուսական անորոշ սարսափին մէջ նաւու մը անկայմ և անկազմ տախտակամածին նման բան մըն էր կարծես։ Կոտողները այս գաւիթին մէջ երթեւեկելով իբր սեւաթոյր կերպարանքներ կը շարժէին։ Այս մթապատ բոյնին վերբու անմունչ տուներուն տանիքները կապարի դոյնով կը ծրագրուէին։ իսկ աւելի բարձրէն երեւցող ծխահանները կը տժգունէին։ Երկինքը ունէր այն անորոշ և սիրուն երիբ որ թերեւս սպիտակ և թերեւս կապուտէ։ Երանութեան աղաղակներով թոչուններ կը թեւարկէին օդին մէջ։ Պատնէշին ներսը զիմացի կողմէ կազմող բարձր տունը դէպի արեւելք գարձած ըլլալով վարդագոյն ցոլում մը ունէր իր յարկին վրայ, Ա-

առաւ օտեան հովք երբորդ յարկի պատուհանը մեռած մարդուն ալեւոր մազները կը շարժէր։

Ուրախ եմ որ ջահը մարեցաւ, կ'ըսէր Գուրքէրագ մէօյեիին։ Այս ջահը հովքն խրտչելով ձանձրոյթ կուտար ինձ։ Կարծես թէ կը վախնար։ Ջահերուն լոյսը վատերուն իմաստութեան կը նմանի, աղէկ լոյս չտար, վասնզի կը դզղայ։

Արշալոյսը թոչունները արթնցնելուն ոլէս միտքերն ալ կ'արթնցնէ, ապոտամբներուն ամէնքն ալ կը խօսակցէին։

Փոլի տանիքի խողովակի մը վրայ կատուի մը թափառիլը տեսնելով անկէ սա փլիսովայական հետեւութիւնը հանէր։

Ի՞նչ է կատուն։ Աւղիչ մը։ Աստուած պապան մուկը ստեղծելէն ետք, վա՛յ, սիւլ մը ըրի, ըստ և կատուն ալ ստեղծեց։ Կատուն մուկ վրիպակին ուղղն է։ Մուկը, և իր հետ կատուն՝ արարչագործութեան վերաքննուած և սրբագրուած փորձն է։

Գօմպըֆէր ուսանողներէ և բանորներէ շրջապատուած կը խօսէր մեռնողներուն, Փան Բրուցէրին, Պահօրէրին, Մապէօֆին, Գապիւզին վրայ անգամ, նաև Անժօլրայի խստամբեր տրտմութեան վրայ, և կ'ըսէր։

— Հարմօտիս և Արխօտիթիօն, Պրիւթիւս, Շէրէս, Ստէֆանիւս, Գրոմուէլ, Շարլօթ Գօրտէյ, Սանա, ամէնքն ալ հարուածը տալէն ետք իրենց վշտակի վայրկեանը ունեցան։ Մեր սիրտը այնքան կը սարսոփ և սարդկային կեանքը այնպիսի խորհուրդ մըն է որ նաև քաղաքացիի տառուկ սպանութեան մը մէջ, նաև աղատարար սպանութեան մը մէջ, եթէ կայ ազատար սպաննութիւն, մարդ մը սպաննուծ ըլլալու խզճի խայթը մարդկային սեռի ծառայած ըլլալու խղճի խայթը մարդկային սեռի ծառայած ըլլալու ուրախութիւնը կը գերազանցէ։

Թշուառներ

Փոխադարձ խօսակցութիւնը օձապտոյտ գետի մը
պէս իրեն յատուկ շրջանները ունի: Պահ մը հաքը
ժան Բրուլէրին՝ ոտանաւորներէն և կած անցումով մը
Գօմպըֆէր Վիրզիլիոսի Մշակականներուն թարգմանիչ-
ները մէկգմէկու հետ, Ռոյը Գուցնոյի հետ, Գուրնոն
Տըլիլի հետ կը համեմատէր, Մալֆիլաթրէն թարգման-
ուած քանի մը պարբերութիւններ յառաջ բերելով
մասնաւորապէս կեսարի մահուան զարմանալի դէպ-
քերը, և կեսարին անունը տրուելով խօսակցութիւնը
Պրիւթոսի վրայ կը շրջէր:

— Կեսար արդարագէս ինկաւ, կ'ըսէր Գօմպըֆէր:
Կիկերոն խստիւ վարուեցաւ կեսարի նկատմամբ, և ի-
րաւունք ունեցաւ: Սյս խստութիւնը պարսաւական
քննադատութիւն մը չէ: Հոմերոսին՝ Զօփէն նախատ-
ուիլը, Վիրզիլիոսին՝ Մտէվիոսէն, Մոլիէրին՝ Վլզէէն;
Ենքսրիրին՝ Բօթէն, Վոլթէրին՝ Ֆրերօնէն նախատուիլը
նախանձու և ատելութեան օրէնք մըն է որ ի գործ
դրուեցաւ: Հանճարները իրենց վրայ կը հրաւիրեն թըշ-
նամանքը. մեծ մարդիրը աւելի կամ նուազ կերպով
բայց միշտ վայրահաչութեան կ'ենթարկուին: Բայց
Զօփէ և Կիկերոն կը տարբերին: Կիկերոն արդարու-
թեան դատաւոր մըն է միտքովը, ինչպէս որ Պրիւ-
թիւս ալ պատուհասող մըն է սուրով: Իմ մասիս ևս կը
պահարտկեմ այս վերջին պատուհասը, սուրբ, բայց
ին ժամանակները ընդունելի էր այն: Ինչպէս կ'ըսէ
հօթրօթ, կեսար, Ռիւպիգոնի բռնարարիչը. թագաւորի
և գրեթէ բռնաւորի բաներ կ'ընէր՝ անոր ասոր իրը
իրմէն արատարդիսեալ բարձ ու պատիւներ տալով որոնք
ժողովուրդէն կ'արտարդիսին, և ոտքի վրայ չելելով
երբ ծերակոյտին անդամները ներս կը մտնէին: Կեսար
մեծ մարդ մըն էր. աւելի աղէկ, կամ աւելի գէշ. դասը
ալ աւելի մեծ է: Իր ընդունած քսաներեք վէրքը ոչ

այնքան կը յուզեն զիս որքան կը յուզէր Յիսուս Քրիս-
տոսի ճակտին նեառուած թուքը: Կեսար նախարարնե-
րէն դաշունցաւ. Քրիստոս սպասաւորներէն ապտակ
կերաւ: Երբ աւելի մեծ է նախատինքը, կ'զգաս թէ
Աստուած է նախատուողը:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ԼՈՒՍԱԽՈՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԹԱԳՆՈՒԹԻՒՆ

Անժօրա պատնէշէն դուրս ելեկով զացած էր ան-
գամ մը չորս կողմը գաղտնապէս դիտելու համար: Մօն-
տէթուրի գոհինէն ելած էր տուներուն քովերէն օձա-
պտոյտ սահնելով:

Ապստամբները փութանք ըսել թէ մեծ յոյս ու-
նէին: Գիշերուան յարձակումը այնպիսի կերպով վանած
էին որ առաւօտեան յարձակումը զրեթէ առաջուզնէ
կ'արհամարհէին: Առաւօտեան յարձակումին կ'սպասէին
և կը ժպտէին անոր նկատմամբ: Ինչպէս իրենց դատին
նոյնպէս և յաջողութեան վրայ չէին տարակուսեր:
Մանաւանդ թէ անշուշտ օվնութիւն մը պիտի հասնէր
իրենց անյապազ: Սյս օգնութեան վրայ վստահութիւն
ունէին: Յաղթական մարդարէութեան դիւրութեամբ որ
գաղղիացի կոռուզին ոյժերէն մէկն է. լուսնալու ոկտող
օրը երեք սոտոյգ փափոխութիւններու կը բաժնէին.
առատուն ժամը վեցին իրենց կողմը պիտի զառնար զօ-
րակունդ մը որ «արամադրուած» էր. կէսօրին բոլոր
բարիզ պիտի ապստամբէր. արեւամալրին յեղափոխու-
թիւնը պիտի սկսէր:

Սէն Մէրիի վտանգի գոմնդակին ձայնը կը լսուէր
որ առջի օրէն ի վեր և ոչ իսկ բոպէ մը լրած էր.

ուրկէ կը հաստատուէր թէ տակաւին կը դիմանար միւս մեծ, այսինքն ժանի պատնէշը: Այս ամէն յոյշերը մեղուի փեթակի մը պատերազմին բզզումին նըման տեսակ մը զուարթ և ահարկու փսփսուքով խումբէ խումբ կը հալորդուէին:

Սնօվը նորէն երեցաւ: Արտագին մթութեան մէջ ըրած արծու ային շրջագայութիւնէ վերադարձած էր: Թեւերը կուրքին վրայ առած և ձեռքին մէկը բերանը դրած՝ պահ մը մտիկ ըրաւ պատամբներուն այս ուրախութիւնը: Ապա առաւոտեան սպիտակութեան մէջ որ հետզհետէ կը չտանար, Անժօվրա՝ կայտառ և վարդագոյն ըստ ապստամբներուն.

— Բարիզի բոլոր բանակը կը կռուի: Այս բանակին մէկ երրորդը, նաև ազգային պահակները մեր պատնէշին դէմ պիտի կռուին: Նշմարեցի հետեւակներու հինգերորդ գունդին շագօները և վեցերորդ գունդին դրօները: Ժամէ մը ետք պիտի յարձակին մեր վրայ: Իսկ ժողովուրդը երէկ յուզուեցաւ եռանդագին, բայց այս առաւու չարժիր: Ոչինչ ունինք սպասելու, ոչ ալ յուսալու: Ոչ արուարձան մը, ոչ ալ զունդ մը կայ մեղի հետ: Լքուած և մինակ մնացած ենք:

Այս խօսքերը խուժբերուն բզզումին վրայ նետուելով այն տպաւորութիւնը ունեցան զոր կ'ունենայ մեղուներու երամի մը վրայ մրրիկին առաջին կաթիւը: Ամէնքն ալ անմոռնչ մնացին: Նոյն միջոցին անասելի լուսթիւն մը տիրեց, լուսթիւն որու մէջ մտնուան թեւարկութիւնը կրնայ լուսիլ:

Կարծ եղաւ այս վայրկեանը:

Խումբերուն ամենէն մթին խորշերէն ձայն մը գուցեց Անժօվրային:

— Լա՛ւ, Պատնէշը քսան ստք բարձրացնենք և ամէնքս ալ հոս մնանք, Քաղաքացիներ, դիակներու

բողոքը ընենք: Ցուցնենք որ եթէ ժողովուրդը կը թուղու հանրապետականները, հանրապետականները չեն թողուր ժողովուրդը:

Այս խօսքը անհատական անձկաւթիւններու ցաւալի ամպէն ամենուն մտածումը կ'արտադրէր: Եռանդալի կայթիւնով, մը ընդունուեցաւ այն:

Երբէք չզիտցուեցաւ այս խօսքը ըստ մարդուն անունը, անչուշտ անյայտ բանուոր մը, անծանօթ մը մոոցուած մը, զիւցազն անցորդ մըն էր ան, այսինքն այն մեծ անանունը որ միշտ կը խանուի մարդկային տագնապներու և ընկերային ծննդագործութիւններու հետ: Որ յարմար վայրկեանը հասած ժամանակ յետին կերպով մը վճառական խօսք կ'ըսէ և որ պահ մը փայտակի մը պայծառութեան մէջ ժողովուրդին և Աստուծոյ պատգամառը ըլլալէն ետք խաւարին մէջ կ'անհետի:

Այս անզոգելի որոշումը 1832 յունիս 6ին այնքան օդին մէջ տարածուած էր որ զրեթէ միհենոյն ժամուն Մէն Մէրիի պատնէշին ապստամբներն ալ սա աղաղակը կը հանէին որ պատմական եղաւ և զատարանին մէջ յիշուեցաւ: Կ'ուզեն օգնեն մեզի, կ'ուզեն չօգնեն, մեր հոգն անգամ չէ: Մեռնինք հոս ամէնքս ալ:

Ինչպէս կը տեսնուի, երկու պատնէշներն ալ թէենիւթապէս տոանձին մնացեր էին այլ կը հազորդակերն:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՀԻՆԳ ԱԽԵԼԻ ՄԷԿ ՊԱԿԱՍ

«Դիակներու բողոքը» ընել հրամայող մարդը խօսելէն և հասարակաց հոգին բանաձեւը տալէն ետք

ամէնուն բերնէն տարօրինակ զոհունակութեան և սարսափի աղաղակ մը ելաւ, աղաղակ մը որ նշանակութեամբը սպալի և արտոսանութեամբը յաղթական էր:

— Կեցցէ՞ մահը: Ամէնքս ալ հոս կենանք:

— Ինչո՞ւ ամէնքը, հորցուց Անժօլրա:

— Ամէնքը, ամէնքը:

Անժօլրա կրկնեց.

— Դիրքը լաւ, պատնէն ալ զեղեցիկ է: Երեսուն մարդ կը բաւէ: Ինչո՞ւ քառասուն մարդ զոհինք: Ապստամբները պատասխանեցին.

— Վասնզի ոչ ոք պիտի ուզէ երթալ:

— Քաղաքացինե՛ր, զոհեց Անժօլրա, և իր ձայնին մէջ գրեթէ բարկալի ճօճում մը կար, հանրապետութիւնը մարդու մասին հարուստ ըլլալով չկրնար անօգուտ ծախս ընել: Սին փառասիրութիւնը զեղխութիւն մըն է: Եթէ ուանց համար պարուք մըն է ասկէ երթալը, այս պարուքը պէտք է որ կատարուի ուրիշ որ և է պարտաւորութեան պէս:

Անժօլրա, սկզբունքի մարդը իր կրօնակիցներուն վրայ այս տեսակ մը ամենակարողութիւնն էր որ բացարձակէն կ'արտարղիի: Սակայն այս ամենակարողութեան չնայելով ոկսան մըմալ: Անժօլրա անթերի պարագլուի մը ըլլալով, երբ տեսաւ թէ կը մըման, պնդեց իր հրամանին նկատմամբ, և բարձրամտութեամբ կրկնեց.

— Անո՞նք որ կը վախնան մեր թիւին երեսունի իջնելէն թող ըսին:

Փսփսուքներ կրկնապատկուեցան:

— Սակայն, ըստ խումբէն ձայն մը, ասկէ թողուէ երթալը դիւրին բան չէ: Խօսքով՝ միայն դիւրին է: Պատնէշը պաշարուած է ամէն կողմէն:

— Հայի կողմէն չէ, ըստ Անժօլրա: Մօնտէթուր

փողոցը ազատ է և 8է Բրեչօր փողոցէն զացողը կըրնայ Տէղ-ինօսան վաճառանոցը հասնիլ:

— Սակայն հոն հասնելէն ետք պիտի լոնուի, ըստ խումբէն ուրիշ ձայն մը: Հարկաւ սահմանագիծը կամ Մջակաները հսկող պահակներուն մէջէն պիտի անցնի: Պլուզայով և գլխանոցով մարդու մը անցնիլը պիտի տեսնեն պահակները: Ուրիշ կուպաս, թերեւս պատնէշէն կուգաս, այնպէս չէ, կը հարցնեն. ձեռքերուդ կը նային: Վասողին հոռը կ'առնեն, և ահա հրացանի կը բռնուիս:

Անժօլրա՝ առանց պատասխանելու՝ Գօմպըֆէրին ուսին դպաւ, և միասին ստորին սրահը մտան:

Պահ մը ետքը դուրս ելան: Անժօլրա ձեռքին վրայ երկնցուցած էր այս չորս համազգեստները զոր պահել տուած էր: Գօմպըֆէր ետեւէն կուգար ազգային տագօները և կաշեղէն պարկերը, գօտիները և այլն բերելով:

— Այս համազգեստը հագնողը, ըստ Անժօլրա, շօրքերու կարգերուն կը խառնուի և կ'ազտաի: Առայժմ ահա չորս համազգեստ չորս հոգիի համար:

Եւ չորս համազգեստները զեախնը նետեց:

Ստոյիկեան ունկնդիրներուն և ոչ մէկը կը շարժէր: Գօմպըֆէր սկսաւ խօսիլ.

— Օ՛՛, պէտք է քիչ մը կութ ունենալ, ըստ: Գիտէ՞ք թէ հոս ինչի՞ վրայ է խնդիրը: Կիներուն վրայ է խնդիրը: Կը հարցնեմ ձեզի թէ կիներ կա՞ն, այս կամ ոչ, մանուկներ կա՞ն, այս կամ ոչ, կը հարցնեմ, կա՞ն թէ չկան այնպիսի մայրեր որ ոտքով որորան կ'օրեն և շատ մը մանկիկներ ունին իրենց բոլորափքը: Զեզմէ ով որ գայեակի մը զիրկը տեսուած չէ երբեք: Թող ձեռքը վերցնէ: Ի՞նչ, հոս մեռնիլ կ'ուզէ՞ք, հա՞: Ես ալ կուզիմ նոյնպէս մեռնիլ, ես որ ձեզի կը խօսիմ, բայց չեմ ուզեր կանանց ուրուականներուն վա-

նասունը լսել բոլորափաս: Մեռիք, լաւ, բայց մի՛
մեսցնէք: Հոս կատարուելիք ինքնասպանութեանց նը-
ման ինքնասպանութիւններ վեհ են, բայց ինքնասպա-
նութիւնը անցուկ է, և տարածուի չուզեր, և երբ
ձեր ազգականներուն կը մօտենայ, մարդասպանութիւն
կ'անուանուի: Յիշեցէ՛ք պղափի խարանեալ գլուխները,
յիշեցէ՛ք սպիտակ մաղերը: Մաթիկ ըրէ՛ք:

Անժօլրամ հիմա ըսաւ ինձի թէ՛պահ մը առաջ Տիւ
Սիներ փողոցին ծայրը լուսաւոր պատուհան մը: Հին-
գերորդ յարկի խեղճ պատուհանէ մը ճրագ մը, և առ-
պակիին վրան ալ պառաւ կնոջ մը գլխուն անընդհատ
շարժող շուքը տեսեր է, այս պառաւը գիշերը չքնա-
ցած և սպասած կ'երեւար: Գուրեէ ձեզմէ մէկուն մայրն
է ան: Աւրեմն ով որ է տառը զաւակը, թող մեկնի,
և թող շուտ մը երթալով, «Ահա եկայ, մայր իմ», ըսէ
անոր: Թող հանգիստ ըլլայ այդ մեկնողը, գիտնալով
թէ հոս զործը իր ներկայութեամբը ինչպէս որ պիտի
կատարուէր, նոյն կերպով պիտի կատարուի դարձեալ:
Մարդիր աշխատութեամբը իր ընտանիքը կը նայի,
ալ իրաւունք չունի զոհուելու: Այսպէս զոհուիլը ըն-
տանիքը լքանել ըսել է: Հապա ի՞նչ ըսեմ անոնց ո-
րոնք աղջկներ ունին, քոյրեր ունին: Մատածեցի՞ք
անգամ մը թէ ի՞նչ հետեւութիւն կ'ունենայ անոնց
ւումը: Մահուան կ'ենթարկուիք, ահա՛ մեռաք, լա՛
բայց վա՞զը: Վազը անտիական աղջիկներ առանց հացի
կը մեան: Մարդու կը մուրայ, կինը կը ծախէ: Ա՛հ, ոյն
ամէնասիրուն և ամէնաքաղցր էակները, որոնք ծաղ-
կաւէտ գտակներ ունին, որոնք սրբութեամբ կը հա-
մակին տունը, որոնք կ'երգեն, կը շաղփաղին, ո-
րոնք կարծես կենցանի անուշահոտութիւն մըն են և
որոնք երկնալին կոյսերու անարատութեամբը երկնալին
հրեշտակներու էութիւնը կ'ապացուցանեն, այն թողան

էլիպան, Յօլինան, ձեր օրնութիւնը և հպարտութիւնը
կազմող այն պաշտելի արարածները, ո՛հ, Աստուած
իմ, վազը անօթի պիտի մեան: Մարդկային միսի վա-
ճուունոց մը կայ, և անչոշտ այդ բարձր էակներուն
բոլորափաս սարսուդ ձեռ սառուերներու ձեռներովը զա-
նոնք պիտի չկրնաք այն վաճառանոցը մանելը, արգի-
լել: Յիշեցէ՛ք փողոցները, յիշեցէ՛ք անցորդներով ծած-
կուած քարայ ստակներ, խանութները, որոնց առջեւէն
մերկապարանոց և մերկաթեւ կիներ տիղմին մէջ կ'եր-
թեւնին: Այն կիներն ալ ատեն մը անարատ էին:
Քոյրեր ունեցողը թող մատածէ անոնց վրայ: Թշուա-
ռութիւնը, բողութիւնը, քաղաքապահները. Սէն Լա-
զարի բանտը, ահա ասոնց ծիրաններուն պիտի մատ-
նուին այն քնքուշ և զեղանի աղջիկները, համեստու-
թեան, ազնուութեան և զեղեցկութեան այս զիւրաբեկ
հրաշալիքները որոնք մալիս ամսուան վարդերէն և շե-
փորուներէն աւելի թարմ են: Ա՛հ, այսօր մեռաք,
ձեր ընտանիքին քովը չէք ալ: շատ աղէկ. ժողովուրդը
արքայական բոնաւորութենէ ազատել ուզեցիք: Բայց
ձեր աղջիկները ոստիկանութեան կը մատնէք: Բարե-
կամինիր, զզուշացէք: զթացէք: Մարդիկ սովորու-
թիւն չունին շատ մտածելու կանանց վրայ: Թշուառ
կանանց վրայ: Հոգ չին ըներ անոնց մարդերէ կրթու-
թիւն առած չըլլալը: կ'արգիլեն կանոնք կարդալու,
կ'արգիլեն խորհելու, կ'արգիլեն քաղաքական ինդիր-
ներով զրադելով պարապելու, միթէ զանոնք պիտի
արդիէք այս զիւրեր մահատուն երթալու և ձեր զիւր-
ները փնտաելու: Ուրեմն որոնք որ ընտանիք ունին,
թող բարի զաւակներ ըլլան և մեր ձեռքը թոթուելով
անգամ մը մեկնին և հոն թողուն մեզի որ մինակ կա-
տարենք գործը. Շատ աղէկ գիտեմ թէ քաջութիւն
պէտք է մեկնելու համար. դժուար բան է այսպէս

մեկնիլը. բայց որքամ գժուար ըլլայ այնքան աւելի արժանիք ունի այն: Հրացան մը ունի՞մ, պատնէշին մէջն եմ, ուրեմն հոգս անդամ չէ, հոս կը կենամ, կ'ըսէք: Հոգս անգամ չի ըսելը դիրին է: Բարեկամնե՛ր, այսօր վաղ մը ունի, վաղը զուք ապրելէ դադրած պիտի ւլլաք, բայց ձեր ընտանիքները կենդանի մնացած պիտի ըլլամն: Եւ ո՛քան վատեր պիտի կրեն: Օրինակի հանար, ահա քաջառողջ և աղուոր մանուկ մը որ խընծարի պէս այտեր ունի, որ կը խոռի ինչ որ բերանը կ'ուզայ, կը ճնշէ, կը շաղփաղիէ կը խնդայ, որութարմութիւնը կ'զգաս երբ կը պազնես, այդ մանուկը ի՞նչ կ'ըլլայ դիտէ՞ք երբ կը լքուի: Ես տեսած եմ ատանկ մանկիկ մը, ոս չափ բարձր մանկիկ մը որու հայրը մեռած էր: Աղքատ մարդիկ մեղքնալով իրենց քովը առեր էին զայն, բայց ատոնք և ոչ իսկ իրենց համար ուտելու հաց ունէին: Մանկիկը միշտ անօթի կը մնար: Եղանակն ալ ձմեռ էր: Անձրե չէր գար:

Խեղճը վառարանին քով կ'երթար որու մէջ բնաւ կրակ չէր ըլլար և որու խողովակը՝ ինչպէս դիտէ՞ք գեղին կառով կցուած էր: Մանուկը իր պղտիկ մատներովը այս կատեն կ'առնէս քիչ մը և կ'ուտեէր:

Ծնչառութիւնը՝ բիրտ, դէմքը՝ կապարագոյն, սըրունքը՝ թոյլ, փորը՝ մեծ էր: Բան մը չէր ըսեր պատախան չէր տար ան երբ իրեն հետ կը խօսուէր: Մեռաւ խեղճը, նէքէրի հիւանդանոցը տարուեցաւ որ հոն մեռնի, տեսած եմ այդ մանուկը: Ներքին բժիշկ էի այդ հիւանդանոցին մէջ: Հիմա եթէ ձեր մէջ կան հայրեր որոնք կիրակի օրերը իրենց հասարազուկ ձեռքովը իրենց մանկան թաթիկը բօնելով պարտելու երանութիւնը ունին, թող այդ հայրերուն ամէն մէկը երեւակայէ թէ իրն է հիւանդանոցը մեռնող այն մանուկը: Այս խեղճ տղեկը, զոր տակաւին կը յիշիմ, և տես-

նել կը կարծեմ, անդամաղննութեան սեղանին վրայ դրուեցաւ մերկ: իր կողերը մորթին տակ կը ցցուէին՝ գերեզմաննոցի մը խոտերուն տակի փոսերուն պէս Ստամբուլին մէջ տեսակ մը տիղմ զտնուեցաւ: Ակռաներուն մէջ մոխիը կար: Օ՞ն ուրեմն, քննենք մեր խրզը: Արատ առնենք մեր սրտէն: Վիճակագրութիւնները կը հաստատեն թէ լքուն մանկանց հարիւրին յիւունընդինդը կը մեռնի: Կը կրկնեմ թէ խնդիրը կանանց մայրերու, անտիական աղջիկներու, մանկիկներու վրայ է: Միթէ ձեր վրայ է խնդիրը: Եաւ աղէկ գլանք թէ ինչ էք. հիմա պիտի հասկնանք թէ ամէնքոյ ալ զացեր էք. շատ աղէկ գիտենք թէ ամէնուգ ալ հոգին մեծ շատիր մեր կեանքը ուրախութիւնը տալու ուրախութեամբ և փառքով համակուած է. շատ աղէկ գիտենք թէ օգտապէշ և շքեղուպէս մեռնելու համար ընտրուած ըլւալնիդ կը զգաք և թէ իրաքանչիւր ոք չուզեր զըրկուիլ իր յաղթանակի բաժինէն և Աղէ՛կ, շատ աղէկ, բայց մինակ չէք այս աշխարհիս մէջ: Կան ուրիշ անձեր ալ որոնց վրայ մտածել պէտք է: Պէտք չէ ինքնամու ըլլալ:

Ամէնքն ալ իրենց զլուխը ծոեցին տիսուր դէմքով մը: Ի՞նչ տարօրինակ հակասութիւններ մարդկալին սրտի իր ամենէն վեհ վայրկեաններուն մէջ: Գօմպը Փէր ինքն ալ որը մը չէր: Ուրիշներուն մայրը կը յիշէր և իրը կը մռնար: Պիտի մեռնէր պատնէշին մէջ. «ինքնամու» մըն էր ան:

Մարիուս որ անօթի և տենդու էր, որու ամէն յոյսերը մի առ մի ի գերեւ եկն, հետզհետէ ընկղմած էր այն լինորական չուարումին մէշ որով մարդս միշտ կը զրաւուի կամովին ոնդունուած աղետալի ժամը զարնելէն առաջ:

Բնագէտ մը կրնար անոր վրայ գնել աւենդային

հալումի մը աճեցուն ախտանշանները, այս տեսդային հալումը զիտութենէ ճանչուած և ախտերու գասը անցած է արդէն, և ինչ որ է հեշտութիւնը զբօսանքին նկատմամբ, նոյն է վշտին սկատմամբ։ Յուսահատութիւնն այլ իր զբայլումն ունի։ Մարիուս ահա այս վիճակին հասած էր։ Երթեւեկողները կը տեսնէր փայլատակումի մը մէջէն։ Անդունդի մը յատակը խօսող ձայներ լսել կը կարծէր։

Սակայն Գօրպէֆէրին խօսքերէն մորմոքիլ զգաց։ Այս տեսարանը սլաք մը ունէր որ մինչեւ իրեն դպաւ և արթնցուց զինքը։ Ա՛յ մէկ զաղափար ունէր որ էր մեռնիլ, և չեր ուզեր մաքէն հեռացնել այս զաղափարը։ Բայց իր սգառիթ քնաշը ջութեան մէջ մատեց թէ մեռնելու ժամանակ արգիլուած չեր մարդ մը ազատելու։

Ուստի ձայնը հանելով.

— Անժօլրա և Գօրպէֆէր իրաւունք ունին, ըստ անօգուտ զո՞ն չընենք։ Համամիտ եմ անոնք հետ և պէտք է փութաէ։ Գօրպէֆէր զնուական բաներ ըստ ձեզի։ Զեր մէջը կան ուսանք որոնք ընտանիք, մայր, քոյր, կին, զաւակ ունին։ Թո՞ղ դուրս ելլեն ատոնք։ Ոչ ոք շարժեցաւ տեղէն։

— Կանամբիները և ընտանիք նայողները դուրս ելլեն, կրկնեց Մարիուս։

Մեծ էր իր իշխանութիւնը։ Սայդ է թէ Անժօլրա պատնէշին պետն էր, բայց Մարիուս ալ աղատիչն էր։

— Կը հրամայեմ, գոչեց Անժօլրա։

— Կաղաչեմ, ըստ Մարիուս։

Այս տեսն այս զիւցազնասիրու մարդերը Գօրպէֆէրի խօսքերէն յուզուելով, Անժօլրաի հրամանէն դզրդելով, Մարիուսի աղաչանքէն մորմոքելով սկսան զիրար մատնել, — իրաւ է, կ'ըսէր երիտասարդ մը

կարգուած մարդ մը ընտանիքի տէր ես դուն, ելի՛ր, զնա՛։ Ծնդհակառակը պէտք է որ դուն երթառ, կը պատասխանէր մարդ, զանզի երկու քոյր ունիս որոնց դուն կը նայիս։ Եւ անլուր կոփ մը կը ծագէր։ Ամէն մէկը կը ջանար չարտաքսուել գերեզմանէն։

— Փութանք, յասւ Գուրփէյրագ, քասորդէ մը ետք ալ տեսն չփափի ըլլայ մեկնելու։

— Քաղաքացիներ ։ արունակեց Անժօլրա, հանրապետութիւն է հոռ, ո բնդհանուր քուէարկութիւնը կ'իշխէ։ Դուք ինքնին ցուցուցէք թէ որոնք պարտաւոր են մեկնելու։

Հնազանդեցան։ Քանի մը րոպէ ետք հինգ հոգի ամէնուն համաձայնութեամբը նշանակուելով ապատամբներուն կարգերէն դուրս կ'ելլէին։

— Հինգ հոգի են, գոչեց Մարիուս։

Զորս համազգեստ կար միայն։

— Ուրեմն կրկնեցին հինգերը պէտք է որ մէկը մնայ։

Եւ ահա մէկը կը նանար մնալ և միւծներուն չփնտու պատճառներ գտնելու կ'աշխատէր։ Վեհանձնական կոի ր վերոտին սկսու։

— Դուն կին մը ունիս որ կը սիրէ քեզի։ Դուն ալ պառսւ մայր մը ունիս։ Դուն ալ ոչ հայր ունիս, ոչ մայր։ Ի՞նչ պիտի ըլլան երեք պզտիկ եղբայրներդ։ Դուն հինգ զաւակի տէր ես։ Դուն իրաւունք ունիս ապրելու, դեռ տասնըերթը տարեկան ես, մեռնիլը շատ կանուխ է քեզի համար։

Այս յեղափոխական մեծ պատնէները դիւցազնութիւններու ժամագութիւններ էին, ուր պարզ էր ինչ որ անհաւատալի կը թուի։ Այս մարդերը չին զարմանար մէկզմէկու վրայ։

— Ճո՞ւտ ըրէք, կը կրկնէր Գուրփէյրագ։

իումբերէն ոմանք Մարիուսին գոչեցին.
— Դուք նշանտկեցէք այն որ պիտի կենայ:
— Այո՛, ըսին հինգերը, ընտրեցէք: Պիտի հնա-
զանդիւք ձեզի:

Մարիուս ա՛լ չէր հաւատար թէ կրնար յուզուիր
ինք: Սակայն երբ մատեց թէ մարդ մը պիտի ընտրէ
մեռնելու համար, իր բոլոր արիւնը դէպի սիրտը հո-
սեցաւ: Պիտի տժգունէր, եթէ տակաւին կարենար
տժգունիլ:

Յառաջացաւ դէպի հինգը որոնք կը ժամտէին ի-
րեն. իւրաքանչիւր ոք աչքը և ըլլալով այն մեծ բո-
ցով որ պատմութեան յատակը թերմօթիլի կիրճին վը-
րայ կը տեսնուի, կը գոչէր.

— Ինծի՛, ինծի՛, ինծի:

Մարիուս ապշութեամբ մը համրեց զանոնք որոնք
միշտ հինգ էին, յետոյ վար ըրաւ աչքերը չորս հա-
մազգեստներուն նայելով:

Նոյն միջոցին այս չորս համազգեստին վրայ հին-
գերորդ մըն ալ ինկաւ հարծես երկինքէն իյնալով:

Հինգերորդ մարդը ազատած էր:

Մարիուս վեր ըրաւ աչքերը և Պ. Ֆուլլվանը
ճանչցաւ:

Իրօք Փան Վալժան պատնէշ մտած էր:

Կամ տեղեկութիւն առած ըլլալով, կամ բնազ-
դումով և կամ պատահարար Մօնտէթուրի գոինը ե-
կած էր:

Իր ազգուին պահակի զգեստին չնորհիւ դիւրու-
թեամբ անցած էր:

Ապստամբներուն կողմէ Մօնտէթուր փողոցը գըր-
ուած պահնորդը վտանգի նշան տուած չէր միայն մէկ
ազգային պահակի համար: Թողած էր որ անցնի և փո-
ղոցը մնայ, ըսկով. հաւանական է թէ ձեռնտու մըն է

ան, եթէ չէ. գէթ կալանաւոր մըն է: Վայրկեանը
ծանրակշիռ ըլլալով, պահնորդը չէր կրնար իր պար-
տաւորութենէն և հսկողութեան տեղէն չեղիլ:

Ժան Վալժան պատնէշ մտած պահուն ոչ ոք նրա-
մարած էր զինքը, վասն զի՞ ամէնքն ալ ընտրուած հինգ
անձերուն և չորս համազգեստներուն կը նայէին ակ-
նայեն: Բայց ժան Վալժան տեսած և լսած ըլլալով,
լուելեայն վրայէն հանած էր իր համազգեստը և միւս-
ներուն դէզին վրայ նեստած էր:

Անպատում եղաւ յուզումը:

— Ո՞վ է այս մարդը, հարցուց Պոսիւէ:

— Մարդ մըն է ան որ ուրիշները կ'ազատէ, պա-
տասխանեց Գօմպը Փէրը:

— Կը ճանչնամ զինքը, շարունակեց Մարիու-
սանը ձայնով մը:

Այս երաշխաւորութիւնը ամէնուն կը բաւէր:

Անժօլը դէպի ժան Վալժան դառնալով:

— Բարի եկաք, քաղաքացի, ըսաւ:

Եւ շարունակեց:

— Գիտէք անշուշտ թէ պիտի մեռնինք:

Ժան Վալժան՝ առանց պատասխանելու՝ իր ազա-
տած ապստամբին օգնեց՝ որ համազգեստը հագնի:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

ԻՆՉ ՀՈՐԻԶՈՆ ԿԸ ՏԵՍՆՈՒԻ ՊԱՏՆԷՇԻՆ ՎԵՐԷՆ

Ամէնուն կացութիւնը այս աղետալի միջոցին և
այս անողոքելի տեղին մէջ իրը արդիւնարար զօրու-
թիւն և իբր գաղաթ Անժօլը յետին թախծութիւնը
ունէր:

Անժոլըա յեղափօխութեան ամբողջութիւնը կը կը-
քէր . սակայն ինքը անկատար էր , որքան որ կրնայ ան-
կատար ըլլալ բացարձակը . շատ կը յարէր Սէն Ժիւս-
թին , և ոչ այնքան Անագարսիս Գլոցին : Սակայն ա
պէ սէի բարեկամաց ընկերութեան մէջ իր միտքը վեր-
ջապէս Գոմպը Քէրի գաղափարներուն մաղնիսականու-
թիւնը կրած էր կերպով մը , քանի մը ժամանակէ ի
վեց վարդապետութեան անձուի ձեւ սակաւ առ սա-
կաւ թողով կը մղուէր յառաջդիմութեան դէպի լայ-
նատարած սահմանները , և՝ իբր վերջնական և շքեղ
զարդացում՝ ա՛լ ընդունած էր գաղղիական մեծ հան-
րապետութեան մարդկային անբաւ հանրապետութեան
կերպարանափոխութիւն : Իսկ անմիջական միջոցներու
մասին՝ բուռն միջոցները կ'ուզէր եթէ բուռն կացու-
թեան մէջ գտնութիւն հարկ ըլլար : Այս մասին անփո-
փոխ էր , և կը շարսւնակէր աշակերտ մնալու այն գիւ-
ցաղնական և ահարկու դպրոցին զոր կ'ամփոփէ իննը-
ուն երեւ խօսքը :

Անժոլըա սալաքարէ սանդուղին վրայ կայնած էր՝
արմօւիններէն մէկը իր գարտպինային փողին վրայ
կրթնցուցած : Կը խորհէր , կը սարսուէր՝ իբր թէ շուն-
չերու անցնիլը կ'զգար . եռոտանիներու յատուկ այս
տպաւորութիւնները կան այն տեղերը ուր է մահը :
Երքին նայուածքով լի բըբերէն տեսակ մը զսպուած
հուրեր կ'ելլէին , Յանկարծ պուխը վեր ըրաւ . իսար-
տիշագեղ մազերը ետեւը ինկան աստղերէ կազմուած
քառածի տիսուր կառքին վրայ հրեշտակին մազերուն
պէս , կարծես թէ առիւծի մը հրեղէն պսակով փսլա-
տակող բաշն էին այս մազերը . և ահա դոչեց Ան-
ժոլըա .

— Քաղաքացինե՛ր , կ'երեւակայէ՞ք ապագան :

Քաղաքներուն փողոցները լոյսով պիտի ողողին , սե-

մերու վրայ դալարագեղ ոստեր պիտի ըլլան , ազգերը
քոյր , մարդերն ալ արդար պիտի ըլլան , արիւն չպիտի
թափի , պատերազմ չպիտի ըլլայ , մայրերը երջանիկ
պիտի ըլլան :

Քաղաքացիներ , ամէն մէկ վեհապետութիւն ինքն
իրմէն մաս մը կը չնորհէ հասարակային իրաւունքը
կազմելու համար : Այս մասը միենոյն քանակութիւնը
ունի ամէնուն համար : Իրաքանչիւրին՝ ամէնուն ըրած
չնորհութիւն այս նոյնութիւնը կ'անուանուի հաւասա-
րութիւն : Հասարակային իրաւունքը ուրիշ բան չէ բայց
եթէ ամէնուն պաշտպանութիւնը որ կը ճ սուագյթի
ամէն մէկուն իրաւունքներուն վրայ : Ամէնուն կողմէ
իրաքանչիւրին վրայ տարածուաղ այս պաշտպանու-
թիւնը կ'անուանուի եղբայրութիւն : Իրարու հետ միա-
ցող այս ամէն վեհապետներու հատակէտը կ'անուան-
ուի Ընկերութիւն : Այս հատակէտը կցորդութիւն մը
ըլլալով կապ մըն է այն : Ահա ասկէ կը հետեւի ինչ
որ ընկերային կապ կ'անուանուի : Ոմանք ընկերային
դաշնադրութիւն կ'ըսեն . աս ալ միենոյն բանն է . քանա-
զի գաշնազրութիւն բառը կապի գաղափարով կազմը-
ւած է ստուգաբանօրէն : Հասկցանք սակայն թէ ի՞նչ է
հաւասարութիւնը . վասն զի եթէ ազատութիւնը կա-
տարն է , հաւասարութիւնը հիմն է :

Քաղաքացիներ , հաւասարութիւնը ամէն բոյսերու
համահարթութիւնը չէ . մօտակայ նախանձուառութիւննե-
րով մէկզմէկ կարող խոտի մեծ վիզերու և պղտիկ
կազմիներու ընկերութիւն մը չէ այն . հաւասարու-
թիւնը՝ քաղաքային տեսութեամբ նկատուելով ամէն
քուէներու միեւնոյն կիսը ունենալն է . կրօնական
տեսութեամբ նկատուելով ամէն խիզճերու միեւնոյն ի-
րաւունքը ունենալն է : Հաւասարութիւնը գործիք մը
ունի որ է ձրի և պարտաւորիչ կրթութիւնը : Մարդու
թշուառներ

իրաւունք ունի այր բէն զիմը պահանջելու . պէտք է ասկէ սկսիլ : Ամէն մարդ պէտք է հարկադրուի նախակըթական դպրոցը մտնելու . ամէնուն պէտք է ընծայուի երկրորդական դպրոցը , այս է ահա օրէնքը : Համանման դպրոցէն հաւասար ընկերութիւն կ'ելլէ : Այո՛ , ուսո՞ւմ ալ՛յս , լո՛յս : Ամէն բան լոյսէն կուգայ և ամէն բան գէտի լոյս կը վերադառնայ : Քաղաքացիներ , տանըիներորդ դարը մեծ է . բայց քսաներորդ դարը երջանիկ պիտի ըլլայ :

Սնժօլրա աւելի դադրեցաւ խօսելէ քան թէ լոեց . ըթունքները կը շարժէին լոին իբր թէ տակաւին խօսէր ինքնիրեն . այս պատճառաւ ունկնդիրները ուշադրութիւն ընելով և տակաւին լսել կարենալու համար անոր նայեցան : Ծափահարութիւն չեղաւ , բայց երկարատեւ փսփսուք մը տեղի ունեցաւ : Խօսքը չունչ ըլւալով , իմացականութեան սարսուները տերեւներու սարսուներու կը նմանին :

Գ Լ Ո Ւ Խ Զ .

ՄԱՐԻՈՒ ԴԱԺԱՆ, ԺԱՎԵՐ ԼԱԿՈՆԱԿԱՆ

Հիմա ըսենք թէ ինչ կ'անցնէր Մարիունի մտքէն : Ըսթերքողը թող յիշէ անոր սրտին վիճակը : Ինչպէս յիշեցինք արդէն , ամէն բան ցնորք մըն էր անոր համար : Իր դատումը պղտոր էր : Կը կրկնենք թէ Մարիու հոգեվարքներու վրայ բացուած խաւարային մեծ թեւերուն ստուերին տակն էր : Գերեզման մտած ըլլալ կ'զգար . կ'երեւար իրեն թէ արդէն պատին միւս կողմը կը զսնուի և ալ մեռելի մը աչքերովը կը տեսնէր կենդանիներուն դէմքը :

Պ . Ֆօշլըվան ի՞նչպէս հոն եկած էր . ինչո՞ւ եկած էր : Ի՞նչ ընելու եկած էր : Մարիուս այս հարցումները լըրաւ ինքնիրեն : Մանաւանդ թէ մեր յուսահատութիւնը մասնաւոր հանգամանք մը ունենալով որ է ձիշդ մեզի պաշարելուն պէս ուրիշն ալ պաշարել , Մարիուսին բնական կ'երեւար ամէն մարդուն մեռնելու համար պատնէշ գալը :

Միայն թէ սիրուը մորմոքելուն Գօղէթը յիշեց : Սակայն Պ . Ֆօշլըվան ոչ խօսեցաւ անոր , ոչ նաև լեցաւ և ոչ խօսկ լսել ձեւացուց երբ Մարիուս ձայնը բարձրացնելով ըսած էր . Կը ճանչնամ զինքը :

Իսկ Մարիուս միմթարութիւն կ'զգար Պ . Ֆօշլըվանին այս գիրքէն , նաև հաճոյք , եթէ սակայն ներելի է այսպիսի տպաւորութիւններու հաճոյք բառը չործածել : Մարիուս միշտ բացարձակ անհնարութիւն մը զգացած էր խօսք ուղղելու այս կնճռալի մարդուն որ իրեն համար երկդիմի ու միանգամայն պատկառելի էր : Ասկէ զատ շատ ժամանակէ . ի վեր տեսած չէր զայն . ասով՝ վեհերու և զգուշաւոր բնութեան տէր Մարիուսին համար ալ տեղի անհնար կ'ըլլար՝ այն մարդուն խօսք ուղղելը :

Զատուած հիւզ մարդերը պատնէշէն դուրս ելան Մօնահթուր գոփին կողմէն . կատարելապէս աղզային պահակներու կը նմանէին : Անոնց մէկը լալով զնաց : Մեկնելէ առաջ համբուրեցին պատնէշը մնացողները :

Կեանքի վերածուող հինգ մարդերը երբ մեկնեցան , Սնժօլրա ժավէրը յիշեց որ մահուան դատապարտաւած էր : Ստորին սրահը մտաւ : Ժավէր՝ ցիցին կապուած՝ կը խորհէր :

— Բանի մը պէտք ունի՞ս , հարցուց Սնժօլրա : Ժավէր պատասխանեց :

— Ե՞րբ պիտի մեռցնէք զիս :

— Սպասէ՛ : Հիմա մեր ամէն փամփուշտներուն հարկաւորութիւն ունինք :

— Ուրեմն խմելու բան մը տուէք ինձի, ըստ Փավէր :

— Ա՞ս է միայն ուզածդ, կրկնեց Անժօլրա :

— Հանգիստ չեմ այս ցիցին քով, պատասխանեց Ժավէր : Գիտութիւն մը ըրած չեղաք թողլով զիս ո՞ր հոս անցունեմ զիշերը : Կապեցէք զիս ինչպէս որ կ'ուզէք, բայց կրնաք զիս ալ միւսին պէս սեղանի մը վրայ պառկեցնել :

Եւ Ժավէր զլխու շարժումով մը Պ. Մասէօֆին դիակը կը ցուցնէր :

Ընթերցողը կը յիշէ անշուշտ թէ սրահին ներսը մեծ և երկայն սեղան մը կար որու վրայ ապստամբները գնտակ ձուլած և փամփուշտ շինած էին :

Անժօլրային ճրամանաւ չորս հոգի ցիցէն քակեցին Ժավէրը : Քակուած պահուն հինգերորդ մը սուրինը անոր կուրծքին վրայ կոթնցուցած էր : Ժավէրին ձեռքերը ետեւէն կապուած մնացին . ոտքը մտրակի նուրբ և հաստատուն չուան մը անցուցին որով ան կրնաթ տամնընդ մատի չափ քայլեր առնել կառափնատն ելլելու գացողներու քայլերուն պէս, և այսպէս քալեցուցին զինքը մինչեւ սրահին սեղանին քով որու վրայ երկնցուցին՝ կէս մէջքէն պինդ մը կապելով :

Աւելի ապահովութեան համար մարդերը անոր վիզին կապուած չուանով մը՝ արդէն Ժավէրի փախուստը անհնարին ընող կապերու ձեւին վրայ աւելցուցին նաև այն տեսակ մը կապ որ բանտերու մէջ մարքենկա կ'անուանուի և որ ծոծրակէն գալով կուրծքին վրայ երկուքի կը բաժնուի և սրունքին մէջէն անցնելէն ետք ձեռքերուն կը համնի :

Մինչդեռ Ժավէր կը կաշկանդուէր, մարդ մը՝ դու-

սին սեմին վրայ կեցած՝ տարօրինակ ուշադրութեամբ մը անոր կը նայէր : Ժավէր՝ այս մարդուն շուքը դետելով՝ գլուխը դարձուց Վեր ըրաւ աչքերը և ճանչցաւ Ժավէր և ոչ իսկ սարսուեցաւ, վար ըրաւ աչքերը սիզապէս և ըստ միայն. Չեմ զարմանար :

Գ. Լ. Ռ Խ Խ է.

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԾԱՆՐԱՆԱՅ

Լոյսը արագօրէն կը չատնար : Բայց դեռ ոչ պատուհան մը, ոչ ալ դուռ մը կը բացուէր . արշալոյսի ժամանակն էր տակաւին և չէ թէ զարթումի : Պատնէշին հանդիպակած Տը Լա Շանլիրը փողոցին ծայրէն՝ ինչպէս ըսինք արդէն՝ բոլորովին մեկնած էին զօրքերը . ա՛լ անարգել կ'երեւար այս փողոցը և աղէտալի հանդարտութեամբ մը կը բացուէր անցորդներուն : Սէն Տընի փողոցը անմառնէ էր դէպի մէջ սպինքսներու ճամբուն պէս : Ամենեւին կենդանի էակ մը չկար քառողիներու բերանները զոր արեւի ցոլում մը կ'սպիտակացնէր : Ոչինչ կրնայ այնքան սոսկալի ըլլալ որքան է ամայի փողոցներուն այս լոյսը :

Բան մը չէր տեսնուէր, բայց կը լսուէր : Պատնէշին այսինչ հեռաւորութեամբ տեղ մը գաղտնի շարժում մը կ'ըլլար : Յայտնի էր թէ վտանգաւոր ժամը կը մօտենար : Պահնորդները եկան պատնէշ մտան ինչպէս որ առջի օր երեկոյին եկեր էին, բայց այս անգամ ամէնքն ալ եկան .

Պատնէշը հիմա աւելի ամուր էր քան թէ առջի յարձակումը կրած ժամանակ : Հինգ հոգին մեկնելէն ի վեր աւելի բարձրացած էր այն :

Հալի կողմերը դիտող պահնորդին կարծիքին համեմատ՝ Անժօլրա; վախնալով թէ պատճելը ետեւէն յանկարծ յարձակում մը կը կրէ, ծանր որոշում մը բրաւ: Խափանել արտաւ նաև Մօնտէթուրի պղտիկ և նեղ անցքը որ մինչեւ այն ատեն անխափան մնացած էր: Այս անցքը գոցելու համար քանի մը տուներու առջեւի սալաքարերն ալ հանուեցան: Այս կերպով պատճելը երեք փողոցի կողմէն այսինքն առջեւը Տը և Շանվրըի փողոցին, ձախակողմը Սինեի և Բըթիթ Թիւրանտրի փողոցներուն, աջակողմն ու Մօնտէթուր փողոցին կողմէն փակուած ըլլալով, իրօք զրեթէ անառիկ էր. սասյգ է նաև թէ հարկաւորապէս բանտարկուած էին անոր մէջ: Երեք ճակատ ունէր, բայց ա՛լ ելք չունէր: «Յերդ, բայց կափուլ», բաւ Գուրփէյրագ խնդալով:

Անժօլրա կապելային դրանը քով դիզել տուաւ երեսունի չափ սալաքարեր որոնց համար պարապ տեղը հանուած են, կ'ըսէր Պօսիւէ:

Ուրկէ որ պիտի գոր յարձակումը, հոն հիմա այնքան խորին էր լուստթիւնը որ Անժօլրա ամէն մէկուն հրաման ըրաւ իր կոխուի կայանը կենալ:

Ամենուն ալ քիչ մը օղի բաշխուեցաւ: Ոչինչ այնքան հետաքրքրական կը նայ ըլլալ որքան է յարձակումի պատրաստով պատճեց մը: Ամէն մէկը իր տեղը կ'ընտրէ թատրոնին մէջ տեղ մը ընտրողի պէս: Քով քովի, արմուկ արմուկի, ուս ուսի մօտենալով կը զետեղուին: Կան այնպիսիներ որոնք նստարաններ կը շինեն սալաքարերով: Եթէ նեղութիւն տուաղ պատի անկիւնի մը քով գտնուի հանդիսական ապատամբը, կը հեռանայ անկէ. Եթէ տեսնէ պաշտպանելու կարող ժանեւոր պարխապ մը, հոն կ'ապաւինի: Զալիկները թանկագին են. Երենք կ'առնեն ուրիշներուն անհան-

դատութիւն տուաղ տեղերը: Շատերն ալ կարգագրութիւն կ'ընեն նստած պատերազմելու համար: Կ'ուզեն դիւրութիւն ունենալ մեռցնելու, և հանգստառութիւն մեռնելու համար: 1848 յունիսի աղետաւոր պատերազմին ժամանակ ապստամբ մը որ սոսկալի կերպով նշան առնել զիտէր և որ տանիքի մը վրայ դարատափի մը վերէն կը պատերազմէր, Վոլթէր ըսուած թիւնաթոռ մը բերել առւած էր հոն. ուռմբի բեկոր մը եկաւ գըտաւ զայն նոյն աթոռին վրայ:

Պարագլուխը երբ կը հրամատէ կոխուի պատրաստուի համայնապէս, ամէն խառնաչփոթ շարժում, ամէն փոխագործ վարենում կը գագրի բոլորովին: ոչ կուսակցութիւններ, ոչ մեկուսի խօսքեր, ոչ ալ առանձին խումբեր կ'ըլլան. ամէնքն ալ բոլորովին կը դադրին ուրիշ որ և է բանի վրայ խօսհելէ, և յարձակումն կ'սպասեն եւեթ: Պատնէշ մը վտանգէն առաջ քառո մըն է: Իսկ վտանգի ժամանակ զինուորական բարեկարգութիւն մը: Վտանգէն բարեկարգութիւն կ'արտադրուի.

Ամենքն ալ լոեցին երբ Անժօլրա իր երկփող գարապինան առնելով տեղաւորուեցաւ տեսակ մը պարսպի ժայորի մը վրայ զոր իրեն համար պահած էր: Սալաքարէ պատին երկայնութեամբը պղտիկ և չոր ձայներու շաշում մը լսուեցաւ խառն ի խուռն: Լեցուղ հըրացաններու ձայներն էին լսուած ձայները:

Սակայն հիմա ապստամբները բոլորովին սէզ և վստահ դիրք մը ունէին. զուոզութեան ծայրայեղութիւնը հաստատութիւն մըն է, տ' լ յոյս չունէին, բայց յուսահատութիւն ունէին, յուսահատութիւն որ վերջին զէնքն և օր՝ ինչպէս ըսած է Վերգլիփոս՝ երբեմն յաղթութիւն կաւտայ: Յետին հնարքները ծայրայեղ որոշումներէ կ'ելլեն: Երբեմն նաւաբեկութենէ ազատելու

միջոցն է ժահաշէն նաւը մտնելը, և դադաղին կափարիչը փրկութեան տախտակ մը կ'ըլլայ:

Ապստամբներու ամէնքն ալ նախորդ օրուան երեկոյին պէս իրենց ուշադրութիւնը դարձուցած, և թերեւս կրնանք ըսել թէ կոնթնցուցեր էին փողոցին ծայրին վրայ որ հիմա լուսուոր էր և կ'երեւար:

Երկար ցանեւց համբերութիւնը: Շարժումը Ան Լէօյի կողմէն սկսաւ որոշակի, բայց առաջին յարձակումին շարժումին չէր նմաներ ան: Շղթաներու տատանում մը, մարմինի մը սպառնական երերումը, քարայ դատկող արոյրին շաչիւն մը, գրեթէ հանդիսական դղրդում մը իմաց տուաւ թէ սոսկոլի երկաթեղիններ կը մօտենային: Սարսուռ մը ունեցաւ այս հին և խողադաւէտ փողոցներուն ընդերքը, փողոցներ' որոնք շահերու և դաղափարներու բեղմնաւոր շրջաբերութեան համար բացուած և շինուած էին և որոնք պատերազմի սոսկալի աւիւններուն հոլովումը տեսնելու համար եղած չեն:

Փողոցին ծայրը նայող բոլոր ապստամբներուն ակնայեն նայուածքը վայրագ նայուածքի մը փոխուեցաւ:

Փողոցին ծայրը թնդանօթ մը ել եւցաւ:

Թնդանօթածիգները թնդանօթը կը հրէին որ արձակուելու ուղղութեամբ կցուած էր սայլին, յառաջամասը վերցուած էր. հրձիգներուն երկուքը թնդանօթին սայլակը կը բռնէին. չորսը անկւներուն քոյլ էին ուրիշ հրձիգներ ալ ետեւէն կուգային պաշարի սայլին հետ: Վասուած պատրոյզին ծխելը կը տեսնուէր:

— Կրակ, գոչեց Անժօլրա:

Պատնէշին բոլոր հրացանները արձակուեցան՝ աշհարկու կերպով մը գոռալով, և մխային ամպով մը ծածկելով աներեւոյթ քրին թնդանօթն ալ, մարդեռն ալ: Քանի մը մանրերկորդէ ետք ամպը փարատեցաւ

և վերստին երեւան ելան թնդանօթն ալ, մարդերն ալ, թնդանօթածիգները յամբարար, ծղութեամբ և առանց աճապարումի թնդանօթը պատնէշին դիմացը հրած եւ բերած էին: Անոնց և ոչ մէկը վիրաւորուած էր: Ապա թնդանօթապետը՝ արձակումին ուղղութիւնը բարձրացնելու համար հրանօթին ետեւի ծայրին վրայ ծանրանալով՝ ակնոց մը դնող աստղաբաշխի մը ծանրութեամբ սկսաւ թնդանօթը իր նպատակին ուղղել:

— Կեցցե՞ն թնդանօթածիգները, գոչեց Պոսիւէ:

Եւ պատնէշին բոլոր մարդերը ծափ զարկին:

Վայրկեան մը ետք թնդանօթը փողոցին ճիշդ մէջտեղը ուղիսին վրայ քառակուսօրէն հեծած և մարտկոց մը եղած էր: Պատնէշին վրայ զարհուրելի բերան մը բացուած էր:

— Օ՞ն, զուարթ ըլլանք, գոչեց Գուրֆէյրագ: Անատմարդին: Պանդէն ետք կոռուփը: Բանակը դէպի մեղ կ'երկնցնէ իր խոշոր թաթը: Պատնէշը սաստկապէս պիտի ցնցուի: Հրացանը կը շօշափէ, թնդանօթը կ'առնէ:

— Արոյրէ, նոր ձեւ և ութնոց թնդանօթ մըն է ան, ըսաւ Գոմպըֆէր: Այս թնդանօթները պայթելու ենթակայ են, բաւական է որ հարիւր մաս պղինձին հետ խառնուած տնագը տասը մասէն աւելի ըլլայ: Շատ փափուկ կ'ըլլան անոնք եթէ չափազանց տնագ ունենան:

— Տասնըիններորդ դարու մէջ թնդանօթներուն ներքին կողմը ակօսապէս կը գծուէր, ըսաւ Պոսիւէ:

— Այո՛, պատասխանեց Գոմպըֆէր, այդ կերպով թնդանօթին արձակողական զօրութիւնը կ'աւելնար, բայց արձակումին ճշգութիւնը կը նուազէր: Գծաւոր թնդանօթին գունդը երբ մօտ տեղ մը կը նետուի, գունդին ընթացքը փափաքելի եղածին չափ ուղղու-

թիւն չունենար . այս ընթացքին ծոռւթիւնը շատ կ'ա-
ւելնայ , սումբը՝ բաւական ուղաձիգ շաւիդ մը չունե-
նալուն համար չկրնար դարնել միջնական առարկան .
բուն հանդիէլը պատերազմի հարկ մըն է , որու կա-
րեւորութիւնը կը շասնայ թշնամիի մօտաւորութեան և
թնդանօթի արձակումին արագութեան հետ : Այս պա-
կասութեան այժինքն տանը վեցերորդ դարու մէջ զը-
ծաւոր թնդանօթներու ուումբին ծունթացութեան պատ-
ճառն էր , թնդանօթին տկար կերպով լեցուիլը : Ռըմ-
բաձութեան արհեստին հարկերը կը պահանջնեն որ
այս ունատէ հրանուները թեթեւակի լեցուին , հարկեր .
որոնց մէկն է , օրինակի համար , թնդանօթակիր ույ-
լերը : Վեւ ջապէս թնդանօթը՝ որ բռնաւոր մըն է՝ չի
կրնար ամէն ուղածը ւնել . զօրութիւնը ահազին տկա-
րութիւն մըն է : Թնդանօթի գունդ մը մէկ ժամուան
մէջ վեց հարիւր մղոն տեղ կրնայ երթալ միայն , մինչ-
դեռ լոյսը մանրեկրորդի մը մէջ եօթանասուն հազար
մղոն կ'առնէ : Այս է ահա Յիսուս Քրիստոսի Նաբոլէտ .
նէն զերագանցութիւնը :

— Եորէն լեցուցէք հրացանները , ըսաւ Անժօլրա .
Հիմա պատնէշն պատուարը Ե՞նչպէս պիտի վար-
ուէր թնդանօթին հետ . գունդերը պիտի ծակե՞ն արդ-
եօք այս պատուարը : Խնդիրը ասոր վրայ էր : Մինչ-
դեռ ապատամբները հրացանները կը լեցնէին , թնդա-
նօթաձիգներն ալ թնդանօթը կը լեցնէին :

Սաստիկ էր պատնէշն անձկութիւնը :

— Հո՞ս եմ , զուեց զուարթալի ձայն մը :

Եւ մինչդեռ թնդանօթին գունդը պատնէշն վրայ
ինկաւ , միեւնոյն ժամանակ ներս ցատկեց նաև կավ-
րու :

Կավրօշ Տիւ Մինեը փողոցին կողմէն եկած և Բը-

թիթ թրիւանալրիի բաւիդին զիսացը շինուած պզտիկ
պատնէշին վրայէն արագութեամբ անցնելով հասած
էր :

Ստամբակը գունդէն աւելի տպաւորութիւն ըրտւ
պատնէշին մէջ :

Գունդը աւերներուն քասուին մէջ կորսուած էր
հանրակառաքին մէկ անիւր քիչ մը և Անսոյի հին սայլը
բուրովին խորտակելէն ետք : Պատնէշը տեսնելով գուն-
դին այս ազդիցութիւնը , սկսաւ խնդալ :

— Եարունակեցէ՞ք , զոչեց Պօմիւէ թնդանօթաձիգ-
ներուն :

Ֆ Լ Ո Ւ Խ Ը .

ԱՊՍԱՄԲՆԵՐԸ ԿԸ ԴԻՏԵՆ ԹԷ ԿԱՏԱԿ ԶԷ

ԹՆԴԱՆՈԹԱՁԻԳՆԵՐՈՒՆ ԸՐԱԾԸ

Ապստամբները կավրօշին բոլորտիքը հաւաքուե-
ցան :

Բայց կավրօշ ժամանակ չաւնեցաւ ոչինչ պատմե-
լու : Մարիուս սարսուալով մէկդի առաւ ստամբակը :

— Ինչո՞ւ եկար , ի՞նչ գործ ունէր հոս :

— Վայ , ըսաւ պատանին , հապա դուք ի՞նչ գործ
ունիք :

Եւ Մարիուսին նայեցաւ ակնայեռ իր զիւցազնա-
կան անսամօթութեամբը : Իր մեծ աչքերը կը մեծնային
այն վեհ ճառագայթով զոր ունէր սրտին մէջ :

Մարիուս խիստ կերպով մը շարունակեց .

— Ո՞վ ըսաւ քեզի ետ դալ : Գէթ տեղը տարի՞ր
նամակու:

Կավրօշին խիզճը այս նամակին նկատմամբ քիչ մը
տագնապ ունէր: Շուտ մը պատնէշը լիբրադառնալ ու-
ղելով նամակը ձեռքէն հանած էր քան թէ տեղը տուած
էր: Ատիպուած էր խոստովանիլ ինքն իրեն թէ թեթե-
ւութիւն մը ըրած էր գիրը յանձնելով այն անծանօ-
թին որուն և ոչիսկ երեսը կրցած էր նշմարել: Վեր-
ջապէս մանր մունր ներքին յանդիմանութիւններ կ'ուղ-
ղէր ինքն իրեն այս նամակին նկատմամբ և կը վախ-
նար Մարիուսին յանդիմանութիւններէն: Ուստի զըժ-
ուարութենէ աղատելու համար միջոցներուն ամէնէն
պարզը ընտրեց. պժայի կերպով մը ստեց.

— Քաղաքացի', նամակը գոնապանին յանձնեցի:
Օրիորդը քնացած էր: Արթննալուն պէս պիտի ընդունի
գիրդ:

Մարիուս այս նամակը դրկելով երկու նպատակ
ունէր. մասս բարով ըսել Գօդէթին և Կավրօշը աղա-
տել: Պարտաւորեցաւ գոհ ըլլալ իր ուզածին կիսովը:

Իր նամակին առաքումը և Պ. Ֆօլլվանին պատ-
նէշին մէջ դանուիլը մերձաւորութիւն մըն էր: Մա-
րիուս մտաբերելով այս մերձաւորութիւնը՝ Կավրօշին
ցուցուց Պ. Ֆօլլվանը:

— Կը ճանչնա՞ս սա մօրդը:

— Ոչ, ըստ Կավրօշ:

Իրօք Կավրօշ, ինչպէս ըսինք քիչ մը առաջ, գի-
շերով միայն տեսած էր Ժան Վալժանը:

Փարատեցան այն շփոթ և հիւանդագին ենթագրու-
թիւնները որոնք Մարիուսի մաքին մէջ ծրագրուեր
էին: Կը ճանչնա՞ր Պ. Ֆօլլվանին քաղաքական Կար-
ծիքները: Պ. Ֆօլլվան թերեւս հաճրտպետական մըն
էր. հետեւաբար խիսա բնական բան մըն էր այս կոի-
ւին մէջ մտնելը:

Սակայն Կավրօշ արդէն պատնէշին միւս ծայրը գո-
ցած էր, հրացանս գոչելով:

Գուրֆէյրագին հրամանով հրացանը յանձնուեցաւ
Կավրօշին:

Կավրօշ իժաց տուաւ «ընկերներուն», — վասնզի
այսպէս կ'անուանէր ապստամբները, — թէ պատնէշը
չորս կողմէն պաշարուած է: Մեծ գժուարութեամբ կըր-
ցած էր ետ գալ: Պատերազմի բանակէն վաշտ մը որու
սուինները Բըթիթ Թրիւանտրիի փողոցն էին՝ Տիւ
Սինել փողոցին կողմը կը դիտէր. հանդիպակաց կող-
մէն ալ քաղաքապեատական պահակները Տէ Բրէշէօր
փողոցը գրաւեր էին: Բանակին մեծագոյն մասն ալ
պատնէշին դիմացի կողմը գրաւած էր:

Կավրօշ այս տեղեկութիւնները տալէն ետք, շա-
րունակեց.

Հրաման կուտամ ձեզ քարերու դէզ մը նետելու
անոնց զլուխը:

Սակայն Անժօլրա իր պարսպի ժայռին վրայ կե-
ցած՝ գաղանապէս կը դիտէր՝ ականջ տալով:

Յարձակողները հարկաւ ոչ այնքան գոհ ըլլալով
նետուած գունդէն, չէին կրկնած:

Դունդ մը հետեւակ զօրք եկած և թնդանօթին
ետեւը կենաւով փողոցին ծայրը գրաւած էր: Զինուոր-
ները սալարկին քարերը քակելով ցած և պղտիկ պատ-
մը կը շինէին. այս պատը ճիշտ պատնէշին դէմը տաս-
նըութը մատ բարձրութեամբ տեսակ մը թումբ էր:
Բարիզի շրջականներէն վաշտ մը զօրք եկած և Սէն Տը-
նի փողոցը գումարուած ըլլալով, այլ զօրքերու սիւնին
գլուխը թումբին ձախտկողեան անկիւնը կ'երեւար:

Երբ երկաթի բեկորներով լի տուփեր կը հանուին
պաշարի սալերէն, մասնաւոր ձայն մը կը հանէն: Ան-
ժօլրա կարծեց ըմբոնել այսպիսի ձայն մը: Տեսաւ նաև
թէ թնդանօթապետը արձակման ուղղութիւնը փոխե-
լով թնդանօթին բերանը դէպի ձախտկողմը կը ծռէ

թեթեւակի : թնդանօթապետը ինք հրարկու գաւազանը առնելով թնդանօթին լուսնակին մօտեցուց :

— Դլուխնիդ ծռեցէք, պատին մօտեցէք և ամէնքդ ալ պատնէշին քովլ ծռւնկի վրայ եկէք, գոչեց Անժօլրու :

թնդանօթը դէպի ի պատնէշին ճեղքը արձակուած և երկաթի բեկորները պատին վրայ ոստոստած ըլլալով . այս ահարկու սոսկումը երկու հոգի մեռցուցած և երեք հոգի վիրաւորած էր :

Եթէ այսպէս շարունակուելու ըլլար, պատնէշը ալ չէր կրնար գիմանալ, վասնզի թնդանօթին արձակած երկաթի բեկորները ներս կը մտնէին :

Պատնէշին մէջ ահարեկ շուկ մը ելաւ :

— Առ այժմ գէթ երկրորդ անդամ նետուիլը արգիլեն, ըսաւ Անժօլրա :

Եւ իր գարապինան վար ընելով թնդանօթապետին ուղղեց, որ նոյն պահուն թնդանօթին ետեւին վրայ ծռելով որոշակի կը կարգադրէր և կը հաստատէր թընդանօթին ուղղութիւնը :

Այս թնդանօթապետները զընդինկեցներու գեղանձն, անտիական, խարտեաշ և քաղցրադէմ տասնապետ մըն էր . յատկապէս հմուտ կ'երեւար այն նախառահմանուած և ահարկու զէնքին որ սարսափի մէջ օրէ օր կատարելադործուելովը վերջապէս պատերազմը պիտի մեռցնէ :

Գօմպըֆէր՝ Անժօլրային ետեւը ոտքի վրայ կայ նած՝ այս երիտասարդը կը դիտէր :

— Մեղք, ըսաւ Գօմպըֆէր, ի՞նչ նողկալի բաներ են եղեր այս սպանութիւնները . ո՞հ, երբ թաղաւորները պիտի վերնան, պատերազմն ալ պիտի վերնայ : Անժօլրա՝, նշան կ'առնես այդ տասնապետին, բայց չես նայիր թէ ի՞նչ է : Տե՛ս անդամ մը ի՞նչպիսի սի-

բուն երիտասարդ մըն է, արի է ան . կը աեսնեմ որ կը խորհի, այս թնդանօթաձիգ երիտասարդները խիստ կրթեալ կ'ըլլան . հայր մը, մայր մը, ընտանիք մը ունի ան . թերեւս սիրուհի մըն ալ ունի, հազիւ հազ քսանըհնդ տարեկան է, կրնայ եղբայրդ ըլլալ :

— Եղբայրս է արդէն, ըսաւ Անժօլրա :

— Այս՝ կրկնեց Գօմպըֆէր, նաև իմ եղբայրս է : Ուրեմն չմեռցնենք զինքը :

— Թող զիս : Հարկ է ինչ որ հարկ է :

Եւ Անժօլրայի մարմարեայ այտին վրայէն արտասուք մը հոսեցաւ :

Միեւնոյն միջոցին քաշեց կայծահանը : Գարապինան նետուելով փայլակ մը ժայթքեցաւ : Թնդանօթաձիգ տասնապետը երկու անդամ գարձաւ ինքն իր վըրայ թեւերը առջեւը տարածած և գլուխը վեր ըրած կարծես օդը չնչելու համար, ապա թնդանօթին վրայ տապալեցաւ քովնափի և հոն մնաց անշարժ : Կը տեսնուէր իր կռնակը որու կեղրոնէն ուղղափի արեան վըրակ մը կը հոսէր : Գարապինային դնտակը տասնապետին կուրծքէն մտնելով և կռնակէն դուրս ելլելով մեռցուցած էր զայն :

Հարկ եղաւ առնել տանիլ դիակը և տեղը ուրիշ մը բերել :

Իրօք այս կերպով տպստամբները քանի մը բոպէ վաստիկցան :

Գլուխ թ.

ՈՒՐ ԿԲ ԳՈՐԾԱԾՈՒԽԻ ԳՈՂՏԱԲԸՆԻԹԵԱՆ ԵՒ ՃՆԴԱՊԼՅՈՒ
ՀՐԱՅԱՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՅՆ ՑԻՆ ՏԱՊԱՆԴԻ
Ար 1796ի դատապարտութեան վրայ ազդեց

Կարծիքները կը հակառակէին պատճեխն մէջ։
Թնդանօթը վերստին պիտի սկսէր նետուիլ։ Պատճելը
քառորդ մը չալտի գիմանար եթէ երկաթի բեկորները
շարունակուին նետուիլ։ Անհրաժեշտաբար պէտք էր
արգիլել անոնց սաստկութիւնը։

Անժօլրա սա հրամանը տուաւ։

— Պէտք է անկողին մը դնել հոն։

— Անկողին չկայ, եղածին վրայ վիրաւորներ կան,
ըստ Գօմպըֆէր։

Ժան Վալժան կապելայի մը անկիւնը քարի մը
վրայ նստած և հրացանը ոտքերուն մէջ տեղը դրած
էր՝ մինչև այն րոպէն առանց մասնակցած ըլլալու կը-
ուիին։ Կարծին թէ չէր լսեր կոռուզներուն խօսքը ո-
րոնք իր քովը կ'ըսէին. Ահա հրացան մը որ բան մը
չըներ։

Ժան Վալժան Անժօլրային հրամանը լսելուն պէս
ելաւ։

Ընթերցողը կը յիշէ անշուշտ թէ ապստամբները
երբ Տը Լա Շանվրը փողոցը եկած էին, պառաւ մը
գնդակները նախատեսելով անկողին մը դրած էր իր
պատուհանին տողեւ։ Այս պատուհանը որ վերնայար-
կի պատուհան էր՝ պատճեխէն քիչ մը դուրս կանգ-
նուած վեց յարկով տունի մը տանիքին վրան էր։ Ան-
կողինը խոտորնակի դրուած, վարի կողմը ձերմակե-

լէն չորցնելու յատուկ երկու թառի վրայ կոթնած,
փերի կողմն ալ կտպուած էր երկու չուանով սրճնք
հեռուէն կարծես թէ երկու առասան էին, և որոնք
վերնայարկի գուսին ծնօտին գամուած բնւեռներուն
կապուեր էին։ Այս երկու չուանները օդին մէջ սր-
չակի կը տեսնուէին իբր երկու մազ։

— Ո՞վ կրնայ երկձիգ գարապինա մը տալ ինձ
ըստ Ժան Վալժան։

Անժօլրա իր գարապինան առաւ զոր նոր լեցու-
ցած էր։

Ժան Վալժան վերնայարկին նշան առաւ և նետեց։
Անկողինը երկու չուաններէն մէկը կտրուած էր։

Անկողինը ա՛լ զերձանէ մը միայն կախուած էր։
Ժան Վալժան գարապինային երկրորդ փողին ալ

կրակ տուաւ։ Երկրորդ չուանը վերնայարկին ապակին
գարապից։ Անկողինը երկու ձողերուն մէջ տեղին սպըր-
դելով փողոց ինկաւ։

Պատճեխին մարդերը ծափ զարնելավ ամէնքն ալ
գոչեցին։

— Ահա՛ անկողին մը։

— Այո՛, ըստ Գօմպըֆէր, բայց ո՞վ պիտի երթայ
առնելու։

Իրօք անկողինը՝ պատճեխին դուրս՝ պաշարեալնե-
րուն և պաշարողներուն մէջ տեղին ինկած էր։ Արդ,
Թնդանօթածիզներու տանապետին մահուան պատճա-
ռաւ զօրքը զայրացած ըլլալով, զինուորները քանի մը
վայրկեանէ ի վեր փորի վրայ պառկեր էին այն պատին
ետեւը զոր սաւաքարերով շինած էին, և որովհետեւ
Թնդանօթը իր պէտքերուն մինչև պատրաստուիլը ըս-
պատելով բննագատուած էր լսելու. զինուորները այս
լուսին տեղը լեցնելու համար հրացան կը պար-
պէին պատճեխին վրայ։ Ապատամբները իրենց պաշտրքը
Պատառներ

խնայելով չէին պատասխաներ տյս հրացաններուն . ո-
քոնց գնտակները բնաւ չէին ազդեր պատնէշին , այլ
անձրեւի պէս կը տեղալին փողոցին մէջ . հետեւաբար
սոսկալի էր փողոցը :

Ժան Վալժան դուրս ելաւ ճեղքէն , փողոց մտաւ .
անցաւ գնտակներու մրբիկի : մէջէն , հասաւ անկողնին
քով , զոր պանելով շալիեց և պատնէշ վերադարձաւ :
Ինքը անձամբ ճեղքը զօցեց այս անկողինով : Ա-
ղէկ մը պատին կոթնցուց զայն այնպիսի կերպով մը
որ թնդանօթաձիգները չտեսան զինքը :

Այս ըլլալէն ետք սպասեցին որ թնդանօթին եր-
կաթէ բեկորները նետուին :

Զուշացաւ արձակումը ,

Թնդանօթը մռնչութով մը դուրս թափեց իր գըն-
դակներով իի ծրարը , բայց ասոնք չոստոստեցին , ան-
կողնին վրայ վիճեցան երկաւթի բեկորները : Ապստամբ-
ները ստացան այս արդինքը զոր կը յուատիին : Պատ-
նէշը ազատ կը մնար թնդանօթին արձակութերէն :

— Քաղաքացի , ըստ Անժօլրա Ժան Վալժանին .
Հանրապետութիւնը շնորհակալ է ձեզմէ :

Պօրիէ սքանչանալով և խնդալով գոչեց .

— Անկողնի մը այսքան զօրութիւն ունենալը ան-
բարոյական բան մըն է : Շալլուղ իր մը կը յաղթա-
հարէ ինչ որ շանթ կ'արձակէ : Բայց հոգ չէ , փառք
անկողնին որ թնդանօթ մը կը ջնջէ :

Գ Լ Ո Ւ Խ Փ .

Ա Բ Շ Ա Լ Ա Ց Ս

Նոյն միջոցին Գօղէթ կ'արթննար :

Իր նեղ , մաքուր և զգուշաւոր սենեակը արեւելքի
Կողմէն տունին յեանաբակին վրայ նայող երկայն պա-
տուհան մը ունէր :

Գօղէթ ամենեւին տեղեկութիւն չունէր Բարիկի
մէջ անցնաղ դէպքերու վրայ : Նախորդ օրը հոն չէր , և
երեկուին արդէն իր խուցը մտած էր երբ թուսէն ըստ
իրեն . կ'երեւայ թէ աղմուկ կայ :

Գօղէթ քիչ բայց աղէկ քնանալով հեշտակալի երազ-
ներ տեսած էր , որոնց քիչ մը պատճառն էր թերեւա
իր անկողնին խիստ սպիտակ ըլլալը : Լոյսին մէջ մարդ
մը տասինքն Մարիուսը տեսած էր : Երբ արթնցաւ , արև
կար աչքերուն մէջ , հետեւարար ի սկզբան կարծեց թէ
տեսած երազը տակաւին կը շարունակուի :

Այս երազէն ելլող իր առաջին մտածումը զուար-
թագին մտածում մը եղաւ : Բոլորովին փարատեցան
Գօղէթին կասկածները : Գօղէթ ևս կը կրէր այն յետա-
շը քութիւնը որով հոգին երբէք չհաւանիր դժբախտու-
թւոն , յետաշը զութիւն զոր նաև Ժան Վալժան քանի
մը ժամ առաջ կրած էր հոգին մէջ : Անտիական աղ-
ջկը սկսաւ յուսալ իր բալոր ոյժերովը , առանց դիա-
նալու թէ ինչո՞ւ հը յուսայ : Յետոյ սիրար զառնապէս
սկսաւ արտմիլ : — Երեք օրէ ի վեր տեսած չեմ Մա-
րիուսը , ըստ մտապէս : Ըստ նաև ինքն իրեն թէ

Մարիուս անշուշտ ընդունած էր իր նամակը, թէ գիտեր իր ուր ըլլալը, թէ շատ խելացի է և թէ մինչեւ իր քովը գալու միջօց մը պիտի զտնէ: — Եւ արակոյս չկայ թէ այսօր, գուցէ հիմտ առտաւն պիտի զայ: — Բոլորովին ցորեկ էր արգէն, բայց լոյսի ճոռագայթը խիստ հորիզոնականն ըլլալով, Գօղէթ կարծեց թէ կանուխ է տակաւին, թէ սակայն պէտք էր անկողնէն ելեւ: — Մարիուսը ընդունելու համար:

Կ'զգար թէ չէր կրնար ապրիլ առանց Մարիուսի, և թէ հետեւաբար այս միջն կը բաւէր պարտաւորելու Մարիուսը որ գայ: Բնաւ առարկութիւն մը ընդունելի չէր: Այս ամէնը սառւզութիւն մըն էր: Երեք որ տառ ուսպած ըլլալը արգէն մեծ անդիտութիւն մըն էր: Մարիուսի երեք օրուան տարակայութիւնը սոսկալի անիրաւութիւն մըն էր սուրբ Աստուծոյ կողմէն: Հիմա ա՛լ անցած գացած փորձանք մըն է ի վերուստ հղած այս անագործն խեռութիւնը, հետեւաբար պիտի գայ Մարիուս և բարի լուր մը պիտի բերէ:

Գօղէթ անկողնէն ելլելով հոգին ու մարմինին երկու ապտէսրը առաւ, այսինքն ազօթք և պաճառանք: Ապա բացաւ պատուհանը ու չորս դին նայեցաւ, յուսալով փողոցէն տեղ մը, տունի անկիւն մը: Քարայտականերու խորշ մը նշմարել և հոն կարենար դիտել Մարիուսին գալը: Բայց բան մը չէր աեսնուէր դուրսէն: Յետնաբակը բաւական բարձր պատերով շըրջապատուած էր և հեռուն դիտելու յատուկ շաւիդ մը չունէր բացի քանի մը պարտէզներէ:

Գօղէթ գարշելի համարեց այս պարտէզները, իր կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով դիտեց թէ տըգեղ են ծաղիկները: Քառուղիի բերնէն անցնող ուղիմի մը ծոյրը աւելի աղէկ պիտի գար իր գործին: Ուստի որոշեց երկինք նայիլ կարծես մտածելով թէ Մարիուս կրնար երկինքէն ալ գալ:

Յանկարծ սկսաւ արտասուել Գօղէթ: Արցունք որ չէ թէ հոգիի փոփոխականութենէ մը այլ մերթ ընդ մերթ վհատութիւններով խառն յօյսերէ կ'արտազւուէր, վասն զի Գօղէթին արդի վիճակը այս էր: Զեմ գիտեր ինչ սոսկալի բան մը զգաց անսրոշապէս: Օդին մէջէն իրեր կ'անցնին ստուգիւ: Ըստ ինքնիրեն թէ որ եւ է բանի նկատմամբ ապահով չէր, թէ տեսնուելէ գաղըթիւ կորուսիլ է, և Մարիուսի երկինքէն վերադառնայու հաւանականութեան գաղափարը ա՛լ չէ թէ զմայլելի այլ սոսկալի երեւցաւ իրեն:

Յետոյ նորէն հանդարտեցաւ, յուսաց և ժպահացաւ, ժպիտ որ անդիտառկից այլ Աստուծոյ վրայ վստահ չէր: Ահա այսպէս են սրտին այս ամպերը:

Տօւնին մէջ զեռ քնացած էր ամէն մարդ: Գաւառային քաղաքի յատուկ լուսիթիւն մը կր տիրէր: Պատուհան մը բացուած չէր տակաւին: Դանապանին օթեակն ալ գոց էր: Թուսէն ելած չէր, և Գօղէթ բնակունաբար կարծեց թէ կը քնանար հայրը: Հարկաւշատ առառապանք երած էր և տակաւին կը տառապէր, վասն զի կ'ըսէր ինքնիրեն թէ չարասրտութիւն ըրած էր հայրը, բայց Գօղէթ Մարիուսին վրայ գրած էր յոյշը: Այսպիսի լոյսի մը խաւարումը ստուգիւ անհնարին էր: Մերթ ընդ մերթ ինչ ինչ հեռաւսրութեամբ տեսակ մը խորին ցնցումներ լսելով կ'ըսէր ինքն իրեն: Մեծ զուսներուն այսքան կտնուի բացուիլ գոցուիլը տարօրինակ կ'երեւայ ինձ: Սակայն լսած ցնցումները պատճէին վրայ արձակուած թնդանօթի ցնցումներն էին:

Գօղէթին պատուհանին տակ քանի մը ուաք անդին ծիծեռնակներու բոյն մը կար պատին բոլորսկին սեւցած հին քիւին մէջ, այս բոյնը պատշգամի մը պէս քիչ մը գուրս ցցուած էր քիւէն, հետեւաբար վերէն

կարելի էր տեսնել այս պզտիկ դրախտին ներսը : Մայր՝ որ բոյնին մէջն էր՝ թեւերը իրը հովանար իր թը-
խածին ձագերուն վրայ կը բանար . հայրը կը թռչտէր ,
կ'երթար ու կուգար՝ կուռցովը սնունդ և համրոյրներ
բերելով : Արեւը ծագելով ոսկեգոյն փոյլիւն մը կու-
տար այս երջանկաւէտ բանին , Քազիացէ՛ք մեծ օրէնքը
նո՞ն էր վեճ և զուարթագին , և այս հեշտալի խորհուր-
դը առաւօտեան շքեղութեան մէջ կը փթթէր : Գոզէիտ ,
որու մազերը արեւով և հոգին ցնորքներով համակուած
էին և որու ներսը սիրով ևւ գուրսը արշալոյսով կը
լուսաւորուէր , գրեթէ մեջնաբար ծռեցաւ , և դրեթէ
առանց համարձակելու խոստովանի ինքնին թէ մին-
նոյն միջոցին նաև Մարիուսի վրայ կը մտածէ , սկսաւ
նայիլ այն թռչուններուն , ընտանիքին , էզին և ա-
րուին , մօրը և իր ձագերուն այն բուռն խոռվութեամբ
դոր բոյն մը կուտայ կոյսի մը :

Դ Ա Ւ Խ Ի Ա Ժ Ա .

ՄՐՁԱԿՈՒՈՂ ՀՐԱՑԱՆ ՄԸ ՈՐ ՑԻՇԴ ՆԵԱՆ Կ'ԱՌՆԷ ԵՒ ՈՐ ՈՉ ԶՈՒ ԿԵ ՄԵՌՑՆԵ

Յարձակողներուն կրակը կը շարունակէր տեղալ :
Հրացանի գնտակները և թնդանօթին սումբերը իրարու
կը յաջորդէն առանց սակայն մեծ աւերումներ ընելու :
Կորնթոսի ճակատին վերի կողմը միայն հարուած կը
կրէր . առաջին յարկը և վերնայարկին սենեակները
գնդակներէն և պիսգայեաններէն մազի պէս ծածկուե-
լով յամրաբար կ'աւարուէին : Հան կեցող ապստամբները
ստիպուած էին աներեւոյթ ըլլալ :

Պատնէններու դէմ կոռուողները ուազմագիտական

վարպետութիւն մը ունին որ է երկար ժամանակ անօ-
դուտ կերպով ստէպ հրազէն արձակել՝ ապստամբնե-
րուն պաշարները սպառելու համար , իթէ ասոնք պա-
տասխան տալու սխալն ընեն : Երբ ասոնց հրացանները
կ'սկսին ոչ այնքան ստէպ նետուիլ , կը նշմարեն թէ
աւ ոչ վառող և ոչ գնտուկ ունին , և ահա այն ատեն
կը յարձակին պատնէշին վրայ :

Անժօլիա այս ծուղակը ինկած չէր . պատնէշը պա-
տասխան չէր տար իրեն արձակուած հրացաններուն :

Զօրախումբը ամէն անգամ որ հրազէն կը պար-
պէր , կ'ավրօշ իր բուռն արհամարհանքը ցուցնելու հա-
մար այտը կ'ուսեցնէր լեզուովը :

— Լաւ , լաթ խզաեցէք , վերքի համար պատ-
րուցի հարկուորութիւն ունինք , կ'ըսէր ստամբակը :

Գուրփէյրադ կը հարցուփորձէր ոումբը իր նուազ
ներգործութեան համար և կ'ըսէր թնդանօթին .

— Շատախօս կը դառնաս , ծերո՛ւկ :

Կոփւի ժամանակ պատերազմողները երկուստեք
կասկածներ կ'ընեն իրարու վրայ՝ պարահանդէսի մէջ
գտնուող անձերու պէս : Հաւանական է թէ պատնէշին
այս լուսիթիւնը կ'սկսէր կասկած և վախ տալ պաշա-
րողներուն թէ գուցէ անակնկալ դէպքի մը ենթար-
կուած են . թերեւս զգացին ասոնք նաև թէ պէտք էր
լայտնապէս տեսնել այս սալաքարերու դէզին ներսի
կողմը և գիտնալ թէ ի՞նչ կ'անցնէր այս անդբուելի
պատին ետեւը որ հրազէններու յարձակումը կը կրէր
առանց փոխադարձ պատասխան տալու : Ապստամբները
լանկարծ սաղաւարտ մը տեսան որ մօտակայ տանիքի
մը վրայ կը փալէր արեւին : Զքանակիր մը բարձր
ծխահանի մը կոթնելով՝ կեցած էր կարծես իրը պահ-
նորդ մը : Իր նայուածքը պատնէշին մէջը կը սուզէր
ուղղակի :

— Ահա անախորժ զիտող մը . ըստ Սնժուրա :
Ժան Վալժան գարապինան ետ տուած էր Անժօ-
րային , բայց իր հրացանը ունէր :

Առանց խօսք մը ըսելու նշան առաւ ջրհանկիրին
և ահա մանրերկրորդէ մը ետքը սաղաւարտը գնատէ
մը ընդունելով փողոց ինկաւ աղմուկով : Զինուորը
վախնալով շուտ մը աներեւոյթ եղաւ :

Երկրորդ զիտաւոր մը յաջորդեց անօր : Սպայ մըն
էր յաջորդողը : Ժան Վալժան՝ հրացանը նորէն լեցու-
ցած ըլլալով նորեկին ուղղեց և անոր սաղաւարտն այ
միւսին քովը զրկեց : Սպան յամառեցաւ և շուտ մը
անհետ եղաւ : Այս անզամ հասկցաւ խրատը : Աչ ոք
երեցաւ տանիքին վրայ և պատնէշը զիտուելէ դադ-
բեցաւ :

— Ինչո՞ւ չմեսցուցիր մարդը , հարցուց Պօսիւէ
Ժան Վալժանին :

Ժան Վալժան պատասխան չտուաւ :

Գ Լ Ո Ւ Խ ՓԲ.

ԱՆԿՈՐԳՈՒԹԻՒՆԻ ԲՈՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ԿՈՒՍՈՒԿԻՑ

Պօսիւէ Գօմպըֆէրի ականջին փափաց :

— Զպատասխանեց հարցումիս .

— Հրացան նետելով աղէկութիւն ընող մարդ մըն
է ան , ըստ Գօմպըֆէր :

Որոնք որ դեռ քիչ մը կը յիշեն այն թուականը
որ արդէն հեռու է մեզմէ , զիտեն թէ արուարձաննե-
րու ազգային պահակները քաջութեամբ կը կուտէին
ապստամբութեանց դէմ : Մասնաւորապէս 1832ի յունի-
սին օրերը անզապելի յարձակումով և աներկիւդու-

թեամբ կոռւեցան : Բանթէնի՛ Վէրխիւրի կամ Դիմէ-
թի այս կամ այն բարեմիտ կապելապետը՝ որու առու-
տուրը կը դադրէր ապստամբութեան պատճառաւ՝ կը տ-
րիճ մը կ'ըլլար իր պահին ամայի մնալը տեսնե-
լով և կոռւին մէջ մեռնելու կ'երթար աղատելու հա-
մար բարեկարգութիւնը զոր կը ներկայացնէր իր զի-
նեանիկը : Այն քաղքենիութեան ու միանգամայն զիւ-
ցազնութեան ժամանակ շահերն ալ իրենց շահատակ-
ները անեկին իրենց ասպետները ունեցող գաղափարնե-
րուն գէմ : Շարժառիթին փոքրութիւնը շարժումին քա-
ջութիւնը չէր փոքրցնէր : Թալէրներու կուտի մը նուա-
զումը Մարտէյէզը երգել կուտար սեղանաւորներու :
Մարդ քնարեցգութեամբ իր արիւնը կը թափէր հաշուե-
սեղանին համար , և լակէգէմոնական աւիւնով մը կը
պաշտպանէր խանութը որ հայրենիքի անբաւ մասնիկն է :

Մառզապէս նկատելով փութանք ըսելու թէ այս
կորիւներու մէջ կատակ չկար ամենեւին : Ընկերային
ուարերն էին կոփւ մղողները , սպասելով որ զայ այն
օրը ուր պիտի հաւասարակշունին :

Այն ժամանակի նշաններուն մէկն ալ էր վարչա-
կանութեան (ուղիղ կուսակցութեան բարբարոս անու-
նը) հետ խառնուած անշիշտանութիւնը : Մարդիկ կար-
դաւորութեան կողմը կը բռնէին անետրգութեամբ :
Թմբուկը՝ տղզային պահակներու այսինչ դնդապետին
հրաժանաւը յանկարծուած կը զարնէր՝ քմահաճութեանը
համեմատ ազգային պահակները կոփւի կոչելու համար ,
այն ինչ հարիւրապետը պատերազմելու կ'երթար ներ-
շնչումավ . այսինչ ազգային պահակը «գաղափար» մը
ունենալուն և իր սեպհական հաշիւին համար կը կըռ-
ուէր : Վատանգի ժականակները , կոփւի օրերը կոռուզ-
ները աւելի իրենց բնազգումէն քան թէ պարզութե-
ներէն խրատ կ'առնէին : Կարգաւորութեան բանակին

մէջ կուսակիցնեցու Նման առանձին կոռուզներ կային .
ոմանք սուրով, ինչպէս էր Թանիգօ, ոմանք ալ զբի-
չով, ինչպէս էր Անրի Ֆօնֆրէտ:

Վուանդի մէջ էր կամ ըլլալ կը կարծուէր քաղա-
քակրթութիւնը, որու այն ժամանակաւան երեսփո-
խանը դժբախտաբար շահերու միաւորութիւն մըն էր
աւելի քսն թէ սկզբունքներու խումբ մր: Քաղաքա-
կրթութիւնը վասնզի մէջ եմ կը գոչէր, իւրաքանչիւր
ոք կեդրոն մը ձեւանալով՝ տէրութիւն, օգնութիւն և
պաշտպանութիւն կ'ընէր անոր իր խելքին համեմատ.
և ո՛վ ըլլալը անյոյա այս կամ ան մալդը իր վրայ
կ'ասնէր ընկերութիւնը ազատելու պաշտօնը:

Եռանդը այն աստիճան կը շատնար որ մինչեւ ան-
դամ մարդ կը ջարդէր:

Ազգային պահակներու այս կամ այն խմբիկը իր
մասնաւոր իշխանութեամբ ու ուղմական ատեան մը
կ'ըլլար, և հինգ վայրկեանի մէջ ապստամբ մը զատե-
լով մեոցնել կուտար: Այս տեսակ յանկարծակազմ
ատեան մըն էր Ժան Բրուվէրը մեոցնող խումբն ալ:
Էինչ անագործն օրէնքն է այս որու համար ընաւ
կուսակցութիւն մը չկընար ուրիշները յանդիմանել
վասնզի Ամերիկայի մէջ հանրապետութիւնը և Եւրո-
պայի մէջ միապետութիւնը կը գործադրեն այս օրէնքը:

Էինչի այս օրէնքը սիստերու անդի կուտայ: Ա-
պստամբութեան օր մը Բոլ Էմէ Կարնիէ անունով ան-
տիւական բանաստեղծ մը Սրբայտկան հրապարակին
վրայ հալածուեցաւ փորին վրայ ունենալով հալածողին
սուինին ծայրը, և թիւ 6 տունին ներքեւ ապաւինելով
միայն կրցաւ ազատիլ:

Վարանումի միջոցը ժամանակ տուած էր ապս-
տամբներուն վերսախին լեցնելու իրենց հրացանները, և
մինչեւ փողոցին անկիւնը հասնիլը որ Թանիգոյի խում-

բին ապաստանարանն էր, աւելի մահատու հրամարափ
մը եւս տեղաց պատնէշն իր վրայ: Պահ մը երկու
կրակի մէջ մնաց, և որովհետեւ թնդանօթը՝ հրաման
ընդունած չըլլալով՝ արձակումը ըսդհատած չէր, խում-
բը թնդանօթէն նետուած ուումբերը ընդունաց: Այս
ուումբերէն մեռնողներուն մէկը եղաւ Թանիգօ աներ-
կիւղ և անխոնհեւ հարիւրապետը: Թնդանօթը, այսինքն
կարգաւորութիւնը մեոցաւց զայն:

Անժօրային զայրովթ պատճառեց այս յարձակումը
որ աւելի յանդուգն քան թէ ծսնրակչիո էր:

— Աւանակները, ըստ Անժօրա: Պարապ տեղը
իրենց մարզերը մեոցնել կուտան և մեր ալ պաշարները
կ'սպասեն:

Անժօրա ապստամբութեան ճշմարիտ զօրթպետ մը
ըլլալով, իբր այն կը խօսէր: Ապստամբութիւնը և զըս-
պումը հաւասար զէնքով չեն կռուիր: Ապստամբու-
թիւնը՝ որ շուտ մը սպասելի է՝ սակաւ աթիւ հրացան
և սակաւ աթիւ կոռուղ ունենալով, համբանքով կը
վասնէ զանոնք:

Գ Լ Ո Ւ Ա.

ՆՇՈՅԼՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՆՑՆԻՆ

Պասնէշ մը պաշտպանող զգացումներու և կիրքե-
րու քառին մէջ ամէն բան կայ: Այս քառոր կը պա-
րունակէ արիւթիւն, երիտասարդութիւն, պատուց
նախանձախնդրութիւն, եռանդ, տեսլական, համոզում,
խաղամոլի կատաղութիւն, և մանաւանդ յուսադիր
չնդհատումներ:

Տը լա Շանգրըրի փողոցին պատճէշը ւանկարծ և

անտկնկալ ատեն մը ունեցաւ այս ընդհարաւմներէն մէկը, յուսադիք սարսուռ մը ունեցաւ անորոշապէս:

— Մտիկ ըրէք, գոչոց Անժօլրա որ միշտ ականջ կուտար լսելու համար, կարծեմ թէ Բարիզ կ'արթնայ:

Սառյգ է թէ Յունիսի նի օրը, առառն, ապստամբութիւնը մէկ կամ երկու ժամի չափ վերաճում մը ունեցաւ: Այս Մէրիի զանգակին յարատեւութիւնը ոյժ տուռ քանի մը տկար կամքերու: Բուարիէ և Կրավիյէ փողոցներուն մէջ պատմէներ ծրագրուեցան: Այս Մարթէնի գուտին առջիւ գարապինակիր երիտասարդ մը մինակը յարձակեցաւ վաշտ մը ձիաւորներու դէմ: Պուլգարին վրայ, բաց տեղ մը կհնալով ծունկին մէկը գետինը դրաւ, ուսը տուա հրազէնը, նետեց վաշտին պարագուխը մետուցաց, և ետեւը գարձաւ, ըսելով. «Ահա ուրիշ մը եւս որ ա՛ւ գէշութիւն չպիտի ընէ մեզի»: Թրէ անցուեցաւ այս երիտասարդը:

Այս-Տընի փողոցը կին մը վար առնուած պատուհանի վանգակի մը ետեւէն հրազէն կը նետէր քաղաքային պահակներուն վրայ, Գօսօնըրի փողոցը տասնըշորս տարեկան տղայ մը ձերբակալուեցաւ, որու զըսպանները փամփուշներով լի էին: Բազմաթիւ պահնորդարաններ յարձակում կրեցին:

Պերթին փողոցին բերանը սաստկապէս և անտկնկալ կերպով մը բազմաթիւ հրազաններ պարզուեցան զրահաւորներու գունդի մը վրայ որու հրամանատարէն էր Գավէնեազ ար Պարաներ զօրապեաը: Բլանչ Միլորէյ փողոցն ալ տանիքներու վերէն սեղանի հին խեցիներ և անտկան անօթներ նետուեցան զօրքերուն վրայ գէշ նշան: Երբ այս իրաղութիւնը հազորուեցաւ մարէշալ Առութին, Նաբալէսնին ծեր տեղակալը սկսած մամտալ՝ յիշելով Սուղէյի սա խօսքը զոր ըստած էր Աս-

բակօսայի մէջ. «Կորսուած ենք երբ պառաւ կիները մեր գլխուն վրայ կը պարպեն իրենց կնիճները»:

Այս հանրական նշանները որոնք կ'երեւային երբ կը կարծուեր թէ ապստամբութիւնը մասնաւորուած է, այս բարկալի եռանզր որ կ'սկսէր եռալ, այն կայծերը որոնք հոս հոս կը թաշէին Բարիզի արուարձանները ըստած թիւրավառ և խորունկ դէղերուն վերեւը, վախ տուին ուղղմական պարագլուխներու:

Աձաղարեցին մարելու այս հրգեհի սկզբնաւորութիւնները:

Նախ այս կայծերը մարելու համար ուշացան յարձակելու Մօպիւէի, Տը Լա Շանվըրը ի և Այս Մէրիի պատմէներուն վրայ, որպէս զի ետքը միայն անոնց հետ ըլլայ կոփւը և որպէս զի մէկ յարձակումով վերջ տան ապստամբութեան: Զօրագունդեր զրկուեցան եւսեւեփ ելլազ փողոցները, որոնց մեծերը աւլեցին, պըզտիկները՝ յաջ և յանեակ խուզարկնեցին՝ երրեմն զգուշակի և յամբաբար, երբեմն յարձակողական քայլով յառաջանալով: Զօրքերը կը խորտակէին այն գուտները ուրկէ հրացան կը նետուէր, միեւնոյն ժամանակ հեծելազորքերու շարժումները պուլվարներուն խումբերը կը ցրուէր: Այս զսպումին հետեւեցաւ այն ժիորը եւ աղմկալի աղաղակը որ բանակին և ժողովուրդին ընդհարումներուն յատուկ է:

Այս էր ահա Անժօլրային ականջին լսածը այն միջին ուր թնդանօթը և հրացանները զաղրեր էին արձակուելէ: Ասկէ զատ փողոցին ծալրէն պատգարակներու վրայ զրուած վերաւորներու անցնիլը տեսած ըլլալով Գօմպըֆէրին կ'ըսէր.

— Այս վիրաւորները մեզմէ չեն:

Քիչ տեւեց յոյսը. շուտ խաւարեցաւ նշոյլը: Գրեթէ կէս ժամդւան մէջ անհետ եղաւ ինչ որ կար օդին

մէջ . անշանթ փայլակի նման բան մը եղաւ այն , և տպստամբները զգացին թէ իրանց վրայ կ'իյնայ այն տեսակ մը կապարեայ շուրջառը զոր ժողովուրդին անտարերութիւնը կը նետէ սնօդնական յամառներուն վրայ :

Դիմած էր այն հանրական շարժումը որ կ'երեւար թէ անորոշապէս կը ծրագրուի . և պատերազմական նախարարին ուշագրութիւնը և զօրապետներու ուղամագիստրութիւնը կրնային հիմա կեղրոնանալ կանգուն կեցող երեք կամ չորս պատնէշներուն վրայ :

Արեւը հորիզոնին վրայ կը բարձրանար :

Ազստամբ մը հարցուց Անժօլրային .

— Անօթի հնք . մէջ թէ իրաւ առանց բան մը ուտելու պիտի մեռնինք :

Անժօլրա , որ շարունակ իր պարիսպի ժայռին կոթնած փողոցին ծայրը կը դիտէր անընդհատ , զլուխովը հաստատական նշան մը ըրտւ .

Գ Լ Ո Ւ Խ Փ Բ .

ՈՒՐ ՊԻՏԻ ԿԱՐԴԱՆՔ ԱՆԺՈԼՐԱՅԻ ՏԱՐՓՈՒՅԻԻՆ ԱՆՈՒՆԸ

Գուրքէյրագ՝ Անժօլրային քով քարի մը վրայ նստած՝ շարունակ կը նախատէր թնդանօթը , և երբ որ իր հրէշային ժիորովը կ'անցնէր ոումբերուն այն աըլիւալի երամը որ կ'անուանուի եռկամի կտորներ , Գուրքէյրագ հեգնալի խօսք մը կը նետէր անոր .

— Թոռքերդ կը յոզնեցնեմ , իմ խեղճ տմարդի ծերուկս , զլուխս կը ցաւցնես պարապ տեղը պոռչտալգ : Ատիկա որոտում չէ , հազ է ատ :

Եւ իր քով գտնուողները կը խնդային :

Գուրքէյրագ և Պօսիւէ որոնց արի զուտթութիւնը՝ վատանգին հետ կ'անձէր՝ ափկին Սդարօնին պէս կերակուրը կատակով կը փոխանակէին և գինիի տեղ , որ չկար՝ զուարթութիւն կուտային ամէնուն :

— Կ'սքանչանամ Անժօլրային վրայ , կ'ըսէր Պոսիւէ : Իր անգրգուելի յանդգնութիւնը դարձանք կուտայ ինծի : Մինակ կ'ապրի , և այս առանձնութիւնը թերեւս քիչ մը արտմեցնէ զինքը : Անժօլրա կը գանդատի իր մեծութենէն որ այրիսաթեան կը զատապարտէ զինքը : Մենք քիչ կամ շատ , ամէնքս ոչ տարփուհին ունիր ունինք որոնք յիմարութիւն այսինքն քաջութիւն կուտան մեզի : Երբ մարդս վազրի մը պէս սիրահար է , աոիւծի մը պէս մարտինչիլն անգամ մեծ բան մը չէ : Ատիկա տեսակ մը վրէժ առնել է մեր բամբիչ տարփուհիներէն այն սլաքներու փոխարէն որոցմով կը խայթեն մեզի : Բոլան ման կ'ընդունի Անժելիքը զայրացնելու համար : Մեր ամէն դիւցազնութիւնները մեր կիներէն կուգան : Առանց կնոջ մարդ մը առանց չունի ատրճանակ մըն է . կինն է մարդուս կրակ տաւողը : Արդ Անժօլրա կին չունի : Սիրահար չէ , բայց աներկիւզ ըլլալու միջացը կը գտնէ : Անլուր բան մըն է սառի պէս ցուրտ և կրակին պէս յանդուզն ըլլալու կարութիւնը :

Անժօլրա կարծես թէ մարի չէր ըներ . բայց եթէ մարդ մը ըլլար քովը , անոր կէս ձայնով Հայրենիք մըմնջելը պիտի լսէր :

Պօսիւէ ատկաւին կը խնդար երբ Գուրքէյրագ պօռաց :

— Նորեկ մը :

Եւ ազդարարութիւն ընող նուիրակի ձայն մը հանելով , շարունակեց .

— Աւթնոց թնդանօթ է անունս :

Իրօք նոր անձ մը երեւցած էր տեսարանին վրայ՝ երկրորդ թնդանօթ մը եկած էր :

Գնդընկեցները թնդանօթիւ համար հարկաւոր եղած ոյժի շարժումները ընկելով երկրորդ հրանօթին ու մարտկոցի ձեւ տուին առաջինին քով :

Առով կը ծրագրուեր կոիւին վախճանը :

Քանի մը վայրկեան ետքը երկու թնդանօթները ազդուութեամբ խնամաւելով պատնէշին վրայ կ'արձակուին դէպ ուղիղ :

Քիչ մը հեռուէն արձակուող թնդանօթներու գոռումներն մկ կը ոսուէին : Մինչդեռ երկու թւղանօթները կատաղաբար կը ոմբակոծէին Տը Լա Շանվրը փողոցին անկիւնը, որից երկու թնդանօթ ալ, մէկը Սէն Տընի փողոցին, միւսն ալ Օպրի Լը Պուշէ փողոցին Սէն Մէրիի պատնէշին վրայ ոումբ կը տեղային Զորս թնդանօթները սոսկալի արձագանքներ կուտային իրարու :

Պատերազմին ախուր շուներուն հաջումները մէկը մէկու կը պատասխանէին :

Հիմա Տը Լա Շանվրը փողոցին վրայ արձակուող թնդանօթներէն մէկը երկաթի բեկորներ, միւսն ալ գոռնատ կը նետէր : Գնդաձիգ հրանօթը քիչ մը դէպէ վեր ուղղուած էր, և արձակումին ուղղութիւնը այն պէս կարգագրուած էր որ գունդը պատնէշին վերին անկիւնին յետին եղըր կը հարուածէր, կը խորապէտէր և սալաքարերը ապստամբներուն վրայ կը փշէր իր պայթող երկաթի բեկորներ :

Թնդանօթին այս կերպով արձակուելուն նպատակն էր կուռզները հեռու կեցնել ամբոցին կատարէն և պատնէշին ներսը խմբուելու ստիպել . ըսկել է թէ յարձակումին նշանն էր այս :

Երբ գունդը պատնէշին կատարէն և երկաթի բեկորները կապելային պատուհանէն պիտի արտաքսէին ապստամբները, յարձակող խումբերը պիտի կրնային փողոցին յառաջանալ առանց նշան առնուելու հրացաններէն, գուցէ նաև առանց նշմարուելու, և առջի օրուան երեկոյին պէս յանկարծ ամրոցին վեր ելլել, և ով պիտէ թերեւս յանկարծ տիրել պատնէշին :

— Պէտք է անհրաժեշտաբար նուազեցնել այս թնդանօթներուն մեզ տուած անհանգստութիւնը, ըստ Անժօլրա և՝ կրա'կ գնդընկեցներուն վրայ, պօռաց :

Ամէնքն ալ պատրաստ էին : Պատնէշը որ երկար ժամանակէ ի վեր կը լոէր, մալեգնաբար արձակեց հրացանները . տեսակ մը կատաղութեամբ և ուրախութեամբ եօթը կամ ութը անգամ կրկնուեցաւ հրազններու արձակումը . փողոցը լեցուեցաւ մուխով մը ուրկէ անդին ոչինչ կ'երեւար, և քանի մը բոպէին ետք, այս բոցագիծ մէզին մէջէն ապստամբները կրցան աղօտապէս տեսնել գնդընկեցներուն երկու երրորդը որ թնդանօթներուն անիւներուն վրայ պառկած էր, կանգուն մնացողները խստրմեն հանդարտութեամբ մը կը շարունակէին ծառայել թնդանօթներուն, բայց կրակը մէղմացած էր :

— Աղէկ եղաւ, յաջողեցանք, ըստ Պօսիւէ Անժօլրային :

Անժօլրա գլուխը օրօրելով պատասխանեց .
— Եթէ քառորդ մը ևս այսպէս յաջողինք, պատնէշին մէջ տասը փամփուշտ անգամ չպիտի ունենանք :

Կ'երեւալ թէ կավրօշ լսեց այս խօսքը :

Գ Լ Ո Ւ Խ ԺԵ.

ԿԱՎՐՈՅ ԴՈՒՐՍ Կ'ԵԼԼԵ

Գուրփէլրագ յանկարծ պատնէշին ստորոտը, դուրութ, փողոցին մէջ և գնտակներուն տակ մէկը տեսաւ։ Կավրօշ զինիի շիշի կողով մը առնելով կապելայէն դուրս եւած էր պատնէշին ճեղքէն, և հանդարտօրէն կ'զարէր իր կողովին մէջ պարպելու ամրոցին զարիվարին վրայ մնուած ազգային պահակներուն փամփուշտով լի պարկերը։

- Ի՞նչ կ'ընես հոդ, ըսաւ Գուրփէլրագ։
- Կավրօշ քիթը վեր ընելով,
- Կողովս կը լեցնեմ, քաղաքացի՛, ըսաւ։
- Ուրեմն չես տեսներ ուս միերը,
- Ե՛, ի՞նչ ընեմ, անձեւ կուզայ։ Ե՞տքը։
- Գուրփէլրագ դոչեց։
- Ներս մտի՛ր։
- Հիմա, ըսաւ Կավրօշ։

Եւ անգամ մը ցատկելով փողոցին մէջ սուզուեցաւ։

Քամանի չափ դիակներ փողոցին երկայնութեամբը պառկեր էին քարայատակին վրայ։ Կավրօշին համար քսանի չափ պարկ կար։ Փամփուշտով լի։ Պատնէշին համար պաշտը մըն էր այս։

Մուխը մառախուղի մը պէս էր փողոցին մէջ։ Ով որ լեռներու կերճի մը և երկու ուղղաձիգ զառիվերներու մէջ ինկած ամպ մը տեսած է, կրնայ երեւակայել այս մուխը զոր բացձրաշէն տուներու երկու աըլուրածեւ գիծեր սեղմած և կարծես թէ թանձրացուցած

էին։ Այս մուխը յամբարար վեր կ'ելլէր և անընդհատ կը նորոգուէր։ ուրկէ կը հետեւէր աստիճանական մըթութիւն մը որ ցորեկուան լոյնը անգամ կը տժգունէր։ կոռուզները հազիւ հազ մէկզմէկ կը նշմարէին փողոցին մէկ ծայրէն միւս ծայրը, թէեւ շատ կարճ էր փողոցը։

Հաւանական է թէ անոնք որ պիտի վարէին պատնէշին յարձակումը, սւզեր և հաշուեր էին այս մթութիւնը որ սակայն օգտակար եղաւ կավրօշին։

Կավրօշ այս մխային քողին ծոլքերուն տակէն և իր փոքրութեան շնորհիւ կրցաւ յառաջանալ և բաւական հեռանալ փողոցին մէջ առանց տեսնուելու։ Առանց մնծ վտանգի կողոպտեց փամփուշտի եօթը կամ ութը պարկերը որոնց հանդիպեցաւ նախ և առաջ։

Փոքի վրայ կը սոզար, չորքուտանիի ձեւով կ'ընթանար, ակուներովը հողովը կը բռնէր, կը գալարուէր, կը սպրզէր, կը ծփար, օծի պէս կ'երթար դիակէ մը զէպ ուրիշ դիակ, և ընկոյզ մը բացող կապիկի մը պէս փամփուշտի պարկերը կը պորպէր։

Պատնէշին որու բաւական մօտ էր տակաւին ոչ ոք կը համարձակէր պօռալու որ ետ դառնայ, վախնալով որ ուշադրութիւն չըլլայ իր վրայ։

Վասողաման մը գտաւ դիակի մը վրայէն որ տասնապետ մըն էր։

— Ծարաւի համեսր, ըսաւ Կավրօշ, գրպանը դնեն վասողամանը։

Հետզհետէ յուռաջանալով հասաւ մինչեւ այն կէտը ուր նիսուուած հըացաններու մէզը թափանցիկ կ'ըլլար։

Հետեւաբար իրենց սալտքարերու թումբին ետեւը շարաւող և դիտելով սպասող զօրաց արձակամարտները և փողոցին անկիւնը գումարուած մըջավայրերու պահեներուն արձակամարտները յանկարծ իրարութան մը ցուցուցին որ կը շարժէր մուխին մէջ։

Կավրօշ երբ դուռի քարի մը քով պառկած զինուորի մը փամփուշաները կողովը կը լեցնէր, գնդակ մը զարկաւ դիակին:

— Անպիտաննե՛րը, ըստ Կավրօշ։ Ահա մեռելներս կը մեռցնեն։

Երկրորդ գնտակ մը կավրօշին քովի սալաքարին հանդիպելով կայծեր հանեց։ Երրորդ մըն ալ նետուելով անոր կողովը տապալեց։

Կավրօշ նայեցաւ և տեսաւ որ շրջավայրերէն կուգային գնտակները։

Ելտւ կայսիցաւ ուղղապէս, և մինչդեռ մազերը հովէն կը շարժէին, ձեռքերը ազդրերուն վրայ գնելով և ակնայն նայելով ազգային պահակներու որոնք հրացան կ'արձակէին։

Յետոյ կողովը գետնէն առաւ, մէջէն ինկած փամփուշաները՝ առանց և ոչ մէկը կորսնցնելու՝ մէջը լեցուց, և դէպի հրացանները յառաջանալով գնաց կողապելու փամփուշաի ուրիշ պարկ մըն ալ, չո՞ն չորրորդ գնտակ մը ևս արձակուեցաւ՝ առանց դպչելու Կավրօշին։

Հինգերորդ գնտակ մը ևս նետուելով ուրիշ բան չկրցաւ ընել Կավրօշին, բայց եթէ առիթ տալ անոր երգ մը երգելու։

Ասիկա ժամանակ մը շարունակուեցաւ այսպէս։

Ահարկու և զսայլելի էր տեսարանը, Կավրօշ հրացանի բռնուելով կը հեգնէր հրացանները։ Կ'երեւար թէ շատ կը զուարձանար։ Կտուցովը որսորդները հարուածող հնձղուկին կը նմանէր։ Իրը պատասխան տուն մը կ'երգէր ամէն անգամ որ հրացան կը նետուէր իրեն։ Անընդհատ նշան կ'առնուէր հրացաններէն, բայց միշտ աղատ կը մնար գնդակներէն։ Ազգային պահակները և զինուորները կը ինդային անոր նշան տոնելով։ Կավ-

րօշ կը պառկէր, յետոյ կ'ելլէր, դուռի խորշի մը մէջ անհետ կ'ըլլար, ապա կը ցատկէր, կ'աներեւութանար՝ վերստին կ'երեւար, կը փախչէր, ետ կուգար, ուսւմբի պատասխան կուտար քիթովը հեղնական ձեւեր ընելով, բայց սակայն կը կողապտէր փամփուշաները. կը պարպէր պարկերը և կողովը կը լեցնէր։ Ակստամբները անձկութեամբ չնշասպառ՝ անոր ետեւէն կը նայէին։ Պատնէշը կը սարսափէր, բայց ստամբակը կ'երգէր։ Կավրօշ պատանի մը չէր։ Կավրօշ՝ մարդ մը չէր, այլ տարօրինակ ստամբակ վհուկ մըն էր։ Կրնար կարծուիլ թէ կոփւին անվիրելի թզուկն էր։ Գնտակները ետեւէն կը վազէին, բայց գնտակներէն աւելի արագաշարժ էր ան։ Մահուան հետ չեմ զիտեր ի՞նչ ահարկու պահուը տուքի խաղ մը կը խաղար։ Ամէն անգամ որ ճիւաղին տափաթիթ դէմքը կը մօտենար, ստամբակը կամիթ մը կուտար անոր։

Սակայն միւսներէն աւելի աղէկ ուղղուած կամ աւելի մտանիչ գնտակ մը վերջապէս դպաւ շրջմոլի հուր պատանիին։ Կավրօշ երերալէն ետք կքեցաւ։ Պատնէշին բոլոր ապստամբները աղադակ մը հանեցին։ Բայց այս պատանին թզուկ ու միանգամայն Անթէի պէս հսկայ մըն էր. ստամբակի մը քարայատակին հըպիլը կարծես թէ հսկային երկրիս հպելուն կը նմանի. Կավրօշ վերստին կայսելու համար ինկած էր. ուստի եւլաւ նստաւ և՝ մինչդեռ արիւնը երկայն թել մը կը գծաւորէր իր երեսին վրայ՝ վեր ըրաւ երկու թեւերը նայեցաւ այն կողմը ուրկէ եկած էր գնտակը և սկսաւ երգել։

Միեւնոյն հրացանակիրէն երկրորդ գնտակ մըն ալ ընդունելով յանկարծ դազրեցաւ երգելէ։ Այս անգամ եւրեսի վրայ ինկաւ գետինը և ալ չշարժեցաւ, թռած էր ալ այս պատիկ վեհ հոգին։

Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ .

ԻՆՉՊԻՍ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՅՐ Կ'ՇԼԼԱՅ

Արեւոյն վայրկենին Լիւքսէնպուրկիլ՝ պարտէզին
մէջ—որովհետեւ վիպական գործողութեան մը աչքը
պարտաւոր է ամէն կողմնայիլ—երկու տղայ կար ո-
րոնք ձեռք ձեռքի բռներ էին: Մէկը եօթը միւսն ալ
հինգ տարեկան կ'երեւար: Անձրեւէն թրջուած ըլլա-
լով ծառուղիներուն արեւուտ կողմերը կը քաշէին:
Մեծը պղտիկին կ'առաջնորդէր. դալկադէմ էին և ցըն-
ցոտիներ հագած, վայրենի թռչուններու յասուկ կեր-
պարանք մը ունէին: Պղտիկը մեծին կ'ըսէր. Շատ ա-
նօթի եմ:

Մեծը՝ արդէն քիչ մը պաշտպան ըլլալով՝ ձախ
ձեռքը եղբայրը կը տանէր և աջ ձեռքն ալ պղտիկ զա-
ւազան մը ունէր:

Մինակ էին պարտէզին մէջ: Պարտէզը ամայի էր,
վանդակներն ալ ոստիկանութեան հրամանաւ գոցուեր
էին իր զգուշութիւն ապստամբութեան դէմ: Կուրին
պէտքերուն համար Լիւքսէնպուրկի պարտէզէն դուրս
ելած էին այն զօրքերը օրոնք հոն բանակ կազմեր էին:

Այս պղտիկները ի՞նչպէր կը գտնուին հոն. արդ-
եօք կիսաբաց պահնորդարանէ՝ մը փախած էին մօտա-
կայ տեղերը, կա՞ր արդեօք ձեռնածուներու խրճիթ մը
ուր թերեւս պահուած էին անոնք. կամ թէ առջի օրը
իրիկունը փակման միջոցին պարտէզին վերակացունե-
րուն հակողութենէն փախչելով գիշերը անցուցեր էին
արդեօք:

Թափառական ըլլալ և աղատ երեւալը կորսուիլ է:
Իրօք կորսուեր էին այս երկու խեղճ պղտիկները:

Այս երկու տղեկներն էին այն մանուկները որոնց
հոգը քաշած էր կավրոց և զօրս ընթերցողը կը յիշէ:
Այսինքն թենարատիէի զաւակները որոնք Մանեօն անուն
կնոջմէն վարձուած և Պ. Ժինօրմանին զաւակները
կործուած էին, և որոնք հիմա այս ամէն անարմատ
ոստերէն ինկած տերեւներ ըլլալով՝ գետնին վրայ կը
տարուբերէին հովին:

Իրենց զգեստները որոնք Մանեօն օրովը մաքուր
ըլլալով յայտարարութեան տեղ կը ծառայէին Պ. Ժին-
օրմանի առջեւ: Հիմա քուրջ զարձեր էին:

Այս էակներն ալ կը վերաբերէին վիճակագրու-
թեան մը, վիճակագրութիւն «Լքուն մանուկներու»
զոր ոստիկանութիւնը կը ծզգրտէ, կը ժողուէ, կը կոր-
սնցնէ և վերստին կը գտնէ Բարիզի փողոցներուն մէջ:

Այսպիսի օրուան մը խոսվութեան չնորհիւ միայն
կրնային Լիւքսէնպուրկի պարտէզին մէջ գանուիլ այն
երկու պղտիկ թշուառները: Եթէ վերակացուները նըշ-
մարած ըլլալովն, արտաքսած պիտի ըլլային տյս ցնցո-
տիներ հագած մանուկները: Պղտիկ աղքատները հա-
սարակաց պարտէզները չեն մտներ. սակայն պէտք է
մտածել թէ անսնք իր մանուկ ծաղիկները վայելել
պահանջելու իրաւունք ունին:

Ահայն գոցուած վանդակներուն չնորհիւ այն եր-
կու պղտիկները պարտէզին մէջ էին՝ կանոնազանցու-
թիւն ընելով: Պարտէզ սպրդելով հոն մնացեր էին:
Վանդակներուն փակումը արձակուրդ չտար վերակա-
ցուներուն. ասոնց հսկողութիւնը կը շարունակուի ա-
ռերեւութապէս, վասնզի կը թուլնա: և կը հանգստա-
նայ. և վերակացուները նոյնպէս հասարակաց անձկու-
թենէ յուզուելով և իրենց ուշադրութիւնը աւելի դուր-
սին քան թէ ներսին տալով՝ պարտէզին չեն նայեր և
չեն տեսեր երկու կանոնազանցները:

Առջի օրը, առտուն քիչ մըն ալ անձրեւ եկած էր՝
Բայց Յունիսի մէջ անձրեւի տարափները չեն համ-
րուիր: Մրրիկէն ժամ մը ետք հազիւ հազ կը նշմար-
ուի թէ արտասուած է այն խարտիչագեղ օրը: Ամա-
ռը գետինը շուտ մը կը չօրնայ մանուկի մը այտին
պէս:

Դրեթէ միեւնայն պահուն ուր այս երկու պղտիկ-
ները հասեր էին մեծ աւազանին քով, ուրիշ զոյգ մըն
ալ կը մօտենար: Այս զոյգն էր յիսնամեայ ծերուկ մը
որ վեցամեայ տղեկի մը ձեռքէն բռնելով կուգար:
Անշուշտ հայր ու տղայ էին: Տղեկը մեծ բլիթ մը բըռ
նած էր:

Այն ժամանակ Մատամ և ա՛Անֆէր փողոցին զե-
տեղերեայ կալուածատէրներէն ոմանք լիւքսէնպութիւն-
բանալի մը ունէին զոր վարձաբնակները կը վայելէին
վանդակները գոցուելէն ետք: այս թոյլտուութիւնը
անկէ ի վեր վերցուած է: Հայրն ու տղան անշուշտ
այս առւներէն մէկէն ելեր էին:

Երկու պղտիկները «այս պարոնին» գալը դիտեցին
և քիչ մը աւելի պահուըտեցան:

Հայր ու տղայ կանգ առեր էին աւազանին քով
ուր կը խաղային երկու կարապներ: Այս քաղքէնին
կ'երեւար թէ սովորութիւն ունէր մասնաւորապէս
սքանչանալ կարապներուն վրայ: Անոնց կը նմանէր
մէկ կէտով, այսինքն կարապներուն պէս կը քալէր:

Այն միջոցին կարապները կը լողային.—լողալը ա-
նոնց տաղանդն է,—և շքեղ էին:

Եթէ երկու խեղճ պղտիկները ուշ դրած և հասկը-
նալու հասակը ունեցած ըլւային, պիտի կրնային ծան-
րաբարոյ մարդու մը խօսքերը լսած ըլլալ: Հայրը տը-
ղուն կ'ըսէր.

— Իմաստունը քիչով գոհանալով կ'ապրի: Նայէ

ինծի, որդեակ իմ: Զեմ սիրեր զեղխութիւնը: Ոչ ոք
տեսած է սակեթել ժապաւէններով և աղամանդներով
զարդարուած զգեստ հագնիլս: Գէշ կազմուած հօգինե-
րու կը թողում այս սին փառասիրութիւնը:

Նոյն պահուն Հալի կողմէն եկող խորին աղաղակ-
ները լսուեցան զանգակի և աղմուկի աւելի սաստիկ
ձայներու հետ:

— Ի՞նչ է այս հարցուց տղան:

Հայրը պատասխանեց:

— Կոռնսսեան տօնախմբութիւնները:

Յանկարծ երկու կիսամերկ պղտիկները տեսա-
րոնք կապարներու տնակին ետեւն էին անշարժ:

— Անա ս'իզբը, ըսաւ:

Եւ պահ մը մահկ ընելէն ետք շարունակեց.

— Անիշխանութիւնը այս պարտէզը կը մտնէ,

Սակայն տղան խածաւ բիթը, յետոյ գետինը թրք-
նելով խածած պատառը, յանկարծ սկսաւ լալ:

— Ինչո՞ւ կուլաս, հարցուց հայրը:

— Ա՛լ կշտացայ, ըսաւ տղան:

Հայրը ժպտեցաւ:

— Կարկանդակ մը ուտելու համար անօթի ըլլա-
լու հարկ չկայ:

— Ա՛լ սիրոս չուզեր: Օթեկ կարկանդակ մըն է
ասիկա:

— Զե՞ս ուզեր ալ:

— Ոչ:

Հայրը կարապները ցուցնելով ըսաւ:

— Սա տափուներուն նետէ:

Վարանեցաւ տղան: Կարկանդակը ուտել չուզելը
ուրիշի մը տալու պատճառ չէ:

Հայրը շարունակեց:

— Անգութ մի՛ ըլլար: Պէտք է մեղքնալ կենդա-
նիները:

Եւ զաւակին ձեռքէն կարկանդակը առնելով՝ վասարտնը նետեց :

Կարկանդակը աւաղանին հղերքին բաւական մօտ ինկաւ :

Կարապները հեռու, այսինքն աւազանին կեղրոնն էին, որսի մը պարագելով չէին տեսած ոչ քաղքենին, ոչ ալ կարկանդակը :

Քաղքենին զգալով թէ կարկանդակը կորսուելու վտանգին կ'ենթարկուէր, և յու զուելով այս սնօգուտ նաւարեկութենէն. սկսաւ հեռադրական շարժումներ ընել որով վերջապէս կարապներուն ուշադրութիւնը հըրաւիրեց :

Կարապները ջուրին վրայ տարուրերող րան մը նշմարեցին, և նուերու պէս՝ ինչպէս են այս թուզուններն ու՝ իրենց ուղղութիւնը շրջելով յամրաբար դէպի կարկանդակը ուղղուեցան սպիտակ կենդանիներու վայելով բարեպաշտական վեհափառութեամբ :

— Կարապները կը հասկնան նշանները, բսաւ քսդքինին, ուրախունալով իր ճարտարութեան վրայ :

Նոյն պահուն քաղաքին հեռաւոր աղմուէը ւահկարծ ևս աւելի մեծցաւ: Այս անգամ աղեաալի էր այն: Կան այնպիսի հովային չունչեր որոնք ուրիշ շունչերէ աւելի որոշ կերպով կը խօսին: Նոյն միջոցին փչող հովը թմբուկներու ձայներ, ժիսորներ, զօրաց խումբերու հրաղէններու աշճակումներ և վտանգի զանգակին ու թնդանօթին աղէտալի պատասխանները բերաւ որոշապէս: Ճիշդ միեւնոյն րոպէին սև ամպ մը գլորելով յանկարծ արեւը վարագուրեց:

Կարապները դեռ հասած չէին կարկանդակին:

— Տուն գառնանք, թիւիլըրիի վրայ կը յարձակին, բսաւ հայրը:

Նորէն բռնեց տղուն ձեռքը: Յետոյ շարունակեց,

— Թիւիլըրի պալատը կիւքսէնալուրկէն այնքան հեռու է որքան է թագաւորութիւնը տաենակալութենէ: Հրացաններու գնտակները պիտի տեղան:

Եւ ամպին նաշհով.

— Եւ գուցէ անձրեւն իսկ տեղայ, երկինքն ալ կը խանութ գործին. Պուրպօնեան գերդաստանին կրտսեր ճիւղը գատապարտուած է: Շուտ տուն գառնանք:

— Կ'ուզէի տեսնել թէ կարապները ի՞նչպէս պիտի ուտեն կարկանդակը, բսաւ տղան:

Հայրը պատասխանեց.

— Անխոհեմութիւն մըն է տաիկա:

Եւ առաւ տարաւ պղտիկ քաղքենին:

Պղտիկը՝ ցաւելով կարապներուն նկատմամբ՝ գլուխը դէպի աւազանը դարձուց մինչև ծառերու անկիւն մը ուր ա՛լ աւազանը կը դադրէր տեսնուելէ:

Բայց կարապներուն հետ միւնոյն ժամանակ նաև երկու թափառական աղեկները մօնեցած էին կարկանդակին որ ջուրին վրայ կը ծփար: Փաքրագոյնը կարկանդակին կը նայէր, մեծն ալ քաղքենիին երթալը կը դիտէր:

Հայրն ու տղան մտան ծառերու այն լափիւրինթուը որ Մատամ փողոցի թանձրախիտ ծառերնեւն մեծ առնդուղը կը տանի:

Երբ աներեւոյթ եղան, տղեկներուն մեծը շուտ մը փորի վրայ երկնցաւ աւազանին բուրդի եղերքին վրայ զոր ձախ ձեռքովը բռնելով ջուրին վրայ ծռեցաւ՝ զրեթէ իյնալու պատրաստ, և աջ ձեռքովը դէպի կարկանդակը երկնցուց իր նուրբ գաւազենը: Կարապները՝ թշնամին տեսնելով՝ աճապարեցին, և աճապարելով՝ ջուրը իրենց լանջքերովը յուզեցին յօգուտ պղտիկ որսորդին. հետեւաբար համակերպնական թոյլ ալիքներ կազմուեցան, որոնց մէկը կարկանդակը դէպի պատին

մղեց, և որովհետև կարապները կը մօտենային, զաւագանը կարկանդակին դպաւ։ Պատանին ուժով մը զարնելով իրեն մօտեցուց բլիթը, վախցուց կարապները, բռնեց բլիթը և ոտքի վրայ ելաւ, թրծուած էր բը-լիթը, բայց երկուքն ալ անօթի և ծարաւ էին։ Մեծը երկու մասի բաժնեց կարկանդակը, մէկը մեծ և սիւսը պղտիկ, ինք առաւ պղտիկ մասը, և մեծը իր պղտիկ եղօրը տալով ըստւ։

— Նե՛րս նետէ սվիկա։

Գ Լ Ո Ւ Խ ԺԵ.

ՄԵՌԱԾ ՀԱՅԻ ՄԸ ԻՐ ՈՐԴԻՈՅՆ ՄԵՌԱԾԻ ՊԱՍՏ

Մարիուս պատնէշն դուրս ցատկած էր, ետեւէն ալ Գօմպըֆէր, բայց շատ ուշ։ Կավրօշ մեռած էր։ Գօմպըֆէր փամփուշտները բերաւ, Մարիուս ալ պատնին։

Ա.փսո՞ս, կ'ըսէր մտապէս։ Ինչ որ հայրը իր հօրը համար ըրած էր, նոյնը կ'ընէր ինքն ալ տղուն. միայն թէ թենարտիէ կենդանի բերած էր հայրը, իսկ ինք մեռած կը բերէր զաւակը։

Երբ Մարիուս՝ պատանին թեւերուն վրայ առնելով, պատնէշ մտաւ, իր երեսն ալ պատանիին պէս արիւնաթաթաւ էր։

Իրօք երբ Մարիուս ծուած էր Կավրօշը վերցնելու համար, զնտակ մը դպած էր իր զանկին. Մարիուս նշմարած չէր վիրաւորուիլը։

Գուրքէյրագ վիզնոցը հանելով Մարիուսին ճակառ կապեց։

Կավրօշն ալ Մապէօֆի սեղանին վրայ դրօւեցաւ և

սեւ շալը երկուքին վրայ տարածեցին։ Մերին ալ, պատանիին ալ բաւեց շալը։

Գօմպըֆէր՝ բերած կողովին փամփուշտները ապստամբներուն բաժնեց։

Իւրաքանչիւր ոք տասնըհինգ արձակումի փամփուշտ ունեցաւ։

Ժան Վալժան միշտ իր քարին վրայ նստած կը կենար անչարժ։ Երբ Գօմպըֆէր անոր ալ տալ ուզեց տասնըհինգ փամփուշտ, Ժան Վալժան մերժողական նշան մը ըրաւ գլխովը։

— Հազուագիւտ արտակեղրոն մարդ մըն է աս, ըստ կամաց մը Գօմպըֆէր Անժօլրային։ Պատնէշին մէջ չկառելու միջոց կը գտնէ։

— Բայց և այնպէս կը պաշտպանէ պատնէշը, պատասխանեց Անժօլրա։

— Դիւցազնութիւնն ալ իրեն յատուկ տարօրինակ մարդեր ունի, կրկնեց Գօմպըֆէր։

Եւ Գուրքէյրագ լսած ըլլալով այս խօսակցութիւնը, ըստւ։

— Ուրիշ տեսակ Մապէօֆ մըն ալ ան է։

Բան մը կայ զոր պէտք է նշանակել, պատնէշին վրայ արձակուած թնդանօթին հուրը հազիւ հազ կը խոռվէր անոր ներսը։ Անոնք որ երբէք անցած չեն այս տեսակ պատերազմներու յորձանքէն, բնաւ չեն կրնար երեւակայել այն վայրկենական տարօրինակ հանդարտութիւնները որոնք կը խտոնուին այս բաւոն շարժումներուն հետ։ Ապստամբները կ'երթան ու կուգան, կը խօսակցին, կատակներ կ'ընեն, կը դեգերին մատախոնութեամբ։ Մէկը կը ճանչնանք որ կռուողի մը բերնէն սա խօսքը լսած է ճիշդ այն միջոցին ուր ուր մը բեկորները կը տեղային։ «Մեզի համար հոս կռուիլը ամուրիներու յատուկ զուարձալի նախաճաշիկ մը ընել

է :» Կը կրկնենք թէ Տը Լա Շանվրրի փողոցին պատահին ներսը շատ հանդարտ կ'երեւար :

Կոմիւն ամէն յանկարծական փոփոխութերը եւ կերպարանքներն ա'լ վերջացներ էին և կամ պիտի վերջանային : Պատնէշին դիրքը տաղնապալի ըլլալէ գաղրելով վտանգաւոր եղած էր, և հաւանական է թէ վըտանգաւոր ըլլալէ գաղրելով յուսահատական պիտի ըլլար : Քանի որ վիճակը տիրապէս կը սեւանար, դիւցազնական նշոյլը ևս քան զեւս կը շառագունէր պատնէշը : Անժօլրա ծանրութեամբ կը նայէր պատնէշին՝ իր մերկ սուրը երիտօթաս տեսուր ոգիին նուրիրող երիաատարդ սպարդացին՝ մը դիրքովը :

Գոմարֆէր՝ փորին վրայ դենջակ մը առած՝ կը դարձանէր վիրաւորները. Պոմիւէ և Ֆէօյերի փամփուշտ կը չխնէին այն վառոդամանով զոր կավրօշ մեռած տասնապետին վրայէն առեր էր. իսկ Պոմիւէ կ'ըսէր Ֆէօյերի .— «Պահ մը ես, և ահա ճամբայ պիտի ելլենք ուրիշ մոլորակ մը երթալու համար» :

Գուրֆէյրադ քանի մը սալաքսրերու վրայ զոր իրեն յատկացուած էր Անժօլրային քով, ամբողջ զինարան մը կը պատրաստէր և կը կարդաղրէր, այսինքն իր սրաւար գաւաղանը, հրացանը, երկու ատրճանակները, և ուրիշ կարճ հրացանակ մը՝ պզտիկ Տիւնքէրք մը կարգի զնող անտիական օրիորդի մը խնամքով : Փան վալժան՝ անմոռունչ՝ իր դիմացի կողմին պատը կը նայէր : Բանւոր մը առասանով գլխուն վրայ կը տեղաւորէր Հիւշլու խաթունին յարդեայ լայնեղր զլիսարկը, ըստիով .«Որպէս զի արեւը գլուխս չզարնէ»: Լա Գուկուրա տ'էքսի երիատսարդները զուարթօրէն նշանաբաններ կ'ըսէին իրարու, իրա թէ ուղէին փուարթալ վերջին անգամ մըն ալ ռամկական լեզուով խօսելու : Ժօլի եր լեզուն կը զննէր Հիւշլու խաթունին հայելիին մէջ

շոր վար առած էր կախուած տեղէն : Քանի մը ապըստամբ գզրոցի մը մէջէն քանի մը գրեթէ մզլոտած հացի կեղեւներ դած ըլլալով անյագաբար կ'ուտէին : Մարիուս տագնապի մէջ էր մտածելով ինչ որ պիտի լսէր իր հօրմէն :

Գլուխ մը .

ՈՐՍ Կ'ԸԼԼԱՅ ԱՆԳՈՅ

Պատնէշներու յատուկ հոգեբանական իրողութեան մը վրայ դարձեալ կ'ուղենք խօսիլ : Այս փողոցացին զարմանալի պատերազմը նկարագրող իրերուն և ոչ մէկը պէտք չէ որ մասցուի :

Ի՞նչ կ'ուղէ թող ըլլայ այն տարօրինակ ներքին հանդարտութիւնը որու նկատմամբ խօսեցանք քիչ մը առաջ, պատնէշը դարձեալ ցնորական տեսիլ մըն է իր մէջը գտնուող անձերուն համար :

Ընտանի կոմիւն մէջ Յովհաննէս Յայտնութեան յատուկ խորհուրդներ կան. անծանօթին ամէն մտահուողները այս վայրենական փայլատակումներուն հետ կը խառնուին. յեղաշրջումները սպինգս են, և ով որ պատնէշի մը մէջ կռուած է, երազ մը տեսած ըլլալ կը կարծէ:

Մարիուսի վրայօք արդէն նշանակեցինք ինչ որ մարդու կ'զգայ այս տեղերը, և հետեւանքը պիտի տեսնենք ետքը. կեանքէն աւելի, նաև նուազ բան մըն է այն : Ով որ պատնէշէ մը ելած է, ա'լ չզիտեր թէ ինչ անսած է հոն: Սոսկալի ընթացք մը ունեցած էր, բայց հիմա մոռցած էր իր այն ընթացքը : Երջապատուած էր պատերազմող գաղափարներէ որոնք մարդկային դէմք ունէին . գլուխը ապազալին լոյսովը ողողուած էր :

Պատկած դիտկներ և կանգուն ուրուականներ կային :
Ժամերը ահազին և կարծես թէ յաւիտենական ժամեր
էին : Մահուան մէջ ապրած էր այն ապստամբը :
Ստուերներ էին քովէն , ի՞նչ էին այս ստուերները :
Չեռքեր դիտած էր որոնց վրայ արիւն կար . զարհու-
րելի աղմուկ մը , նաև սոսկալի յուլթիւն մը տեսած
էր . բաց բերաններ կային որոնք կը գոչէին . և ուրիշ
բաց բերաններ ալ կային որոնք կը լուիին . մուխին մէջ .
թերեւս խաւարին մէջն էր այն պատերազմողը : Անձա-
նօթ անդունդներու աղետալի քրտինքը շօշափել կար-
ծած էր . եղունդներուն մէջ կարմիր բան մը նայած էր .
բայց ասոնց և ոչ մէկը կը յիշէր ա՛լ :

Դժոնանք ար լա Շանվրրի փողոցը :

Երկու հրազինային արձակումի միջոցին յանկարծ
հեռաւոր ձայն մը լսեցին որ զարնող ժամացոյցի մը
ձայնն էր :

— Կէս օր է , ըստ Գօմպօֆէր :

Դեռ ժամը տասներկու զարկած չէր երբ Անժօլրա-
բոլորովին ոտքի վրայ ելլելով պատնէշին վերէն որո-
տալի աղմուկով մը գոչեց .

— Քար կրեցէ՞ք տունին վերի յարկերը , պատու-
հանին և երդերուն եղբերը ամրացուցէք անոնցմով .
մարդերուն կէսը հրացանները առնէ , կէսն ալ քարերը
կրէ : Վայրկեան մը անդամ չկորսնցնենք :

Զրհանկիր խրամահատներու խումբ մը՝ կացինը
ուսին՝ փողոցին ծայրը սկսած էր երեւալ պատերազմի
կարգաւու :

Անշուշտ զօրախումբի գլուխն էր այն . և ի՞նչ
խումբի : Հարկաւ յարձակումի խումբին : Վասնզի պատ-
նէշը քանդելու պաշտօն ունեցող խրամահատները պատ-
նէշին վեր ելլելու պաշտօն ունեցող զօրքերուն առջե-
ւէն երթալու պարաւոր են միշտ :

Անժօլրովին հրամանը նաւերն ու և պատնէշներուն
լառուկ անոխալ աճապարուժով մը կատարուեցաւ .
նաւերն ու պատնէշները պատերազմի երիւ տեղիր ևն
ուշէ փախչիլ աննարին է : Դու վայրկեան մը ան-
ցած չէր և անա առաջին յարկը և վերնայարկը կցուե-
ցաւ Անժօլրայի հրամանաւ Կորնթոսի զուօին քով դիզ-
ուած սալաքարերուն երկու երրորդը . և երրորդ
վայրկեան մը չանցած՝ այս սալաքարերը վարպետու-
թեամբ վրայէ վրայ զրուելով առաջին յորկի պատու-
հանին և վերնայարկերուն պատուհաններուն մինչեւ
կէս բարձրաւթիւնը քաշուած պատեր . կը կազմէին
մէջոյնի որ այս պատերը շինողներուն զիսաւորն էր , ա-
նոնց վրայ զգուշութեամբ անջրպետներ ձգած էր որոնց-
մէ կրնային անցնիլ հրացանի փողեր : Թնդանօթին ար-
ձակած ոռումբի բեկորները դադրած ըլլալով պատու-
հանները աւելի դիւլութեամբ կրցան ընդունիլ այս ամ-
րութիւնը : Երկու թնգանօթները հիմա գունդ կ'արձա-
կէին պատնէշի կերպոնին վրայ՝ հօն ծակ մը բանալու
և եթէ կարելի էր՝ յարձակողներուն համար ճամբայ մը
բանալու համար :

Յետին պաշտպանութեան սահմանուած սալաքա-
րերը երբ անզաւորուեցան : Անժօլրա առաջին յարկը
բերել տուաւ այն շիշերը զոր Մապէօֆի սեղանին տակ
դնել տուած էր :

— Ո՞վ պիտի խմէ այս զինիները . հարցուց անոր
Պոսիւէ :

— Անոնք . պատասխանեց Անժօլրա :

Յետոյ վարի պատուհանը զոցեցին ամրապէս և
պատրաստ բանեցին այն երկաթէ պահանգները որոնք
դիշերը կապելային դուռը ամրափակելու կը ծառայէին :

Անթերի էր բերդը : Ասոր պատուարն էր պատնէշը
և աշտարակն էր կապելան : Մնացած սալաքարերով
այ պատնէշին նեղանցքը գոցեցին :

Պատնէշ մը պաշտպանողները իրենց պաշարը խնայելու միշտ ստիպուած են, և պաշտրողները զիտնալով անոնց այս հարկադրական խնայողութիւնը տեսակ մը գրգռիչ անզօրծութեամբ կը կարգաւորեն իրենց կարգադրութիւնները, ժամանակէն առաջ հուրին կ'ենթարկուին աւելի առերեւութապէս քան թէ իրապէս, և առանց անհանգստութիւններ կրելու: Յարձակումի պատրաստութիւնները միշտ կանոնաւոր յամրութեամբ մը կ'ըլլան, ուրկէ ետք շանթը կ'արձակուի:

Անժօլրա այս յամրութեան չնորհիւ կրցաւ ամէն բան նախատեսել և կատարելագործել: Կ'զգար թէ քանի որ այսպիսի մարդեր պիտի մեռնէին, անոնց մահը պէտք էր հրաշակերտ մը ըլլալ:

Անժօլրա ըսաւ Մարիուսին.

— Մենք պատնէշին երկու պարագլուխներն ենք: Հիմա վերջին հրամանները պիտի տամ ներսը: Դուն դուրսը կեցիր և դիմաէ.

Մարիուս պատնէշին կատարը ելաւ և հոն կեցաւ դիմելու համար: Անժօլրա բեւեռել տուաւ խոհանոցին դուռը որ՝ ինչպէս կը յիշէ ընթերցողը՝ վիրաւորներուն հիւանդանոցն էր:

— Պէտք չէ որ վիրաւորները նորէն վերք ընդունին մեղի հետ, ըսաւ:

Ստորին սրահին մէջ իր վերջին հրահանդները տուաւ կարճ այլ ամենահանդարտ ձայնով մը. Ֆէօյեի մտիկ կ'ընէր և կը պատասխանէր յանուն ամեննեցուն:

— Առաջին յարկը կացինները պատրաստ բռնհցէք սանդուխին տիրելու համար: Հո՞ս են կացինները:

— Այո՛:

— Որքա՞ն են:

— Երկու կացին և մէկ տապար:

— Լա՛ւ: Քսանըվեց պատերազմող ենք կանգուն: Քանի՞ հրացան կայ:

— Երեսունըսորս:

— Ութը աւելի: Այս ութն ալ լեցուցէք և պատրաստ ունեցէք ձեռքի տակ: Թուրերը և ատրճանակները մէջքերնիդ: Քան մարդ պատնէշը Վեցն ալ վերնայարկի երդերուն և առաջին յարկի պատուհանին ետեւը դարանը մտնեն՝ յարձակողներուն վրայ սալաքարերու ծակերէն հրացան արձակելու համար: Աշխատողներուն և ոչ մէկը անօգուտ չմնայ հոս: Երբ զարնէ յարձակումին թմբուկը և հիմա ուր որ է կը զարնէ, վարի քսանները թող պատնէշ վազեն շաւտ մը: Առաջին հասնողները ամէնէն աղէկ պիտի աեղաւորուին:

Անժօլրա այս պատրաստութիւնները տեսնելէն ետք Դէպի Ժավէր դառնալով ըսաւ.

— Մոռցած չեմ քեզի:

Եւ սեղանին վրայ ատրճանակ մը գնելով շարունակեց.

— Ովէ որ ամէնէն ետք պիտի ելլէ այս սրահէն, թող ջախջախէ այս լրտեսին գլուխը:

— Հո՞ս, հարցուց ձայն մը:

— Ոչ այս զիակը մերիններուն հետ չխառնենք: Պզտիկ պատնէշէն կարելի էր Մօնտէթուր գոփէր ցատկել: Զօրս ոտք է միայն պզտիկ պատնէշին բարձրութիւնը: Լրտեսը լու կաշկանդուտծ է: Թող Մօնտէթուր գոփէր տարուի և հոն ջախջախուի:

Նոյն միջոցին Անժօլրայէն աւելի անտարբեր մարդ մը կար հոն, այսինքն Ժավէր:

Ժան Վալֆան երեւան ելաւ նոյն պահուն:

Ապստամբներու խումբին հետ խառնուած էր: Ելաւ խումբէն և ըսաւ Անժօլրային:

— Դո՞ւք էք հրամանակալը:

— Այո՛:

— Պուհ մը տուած չնորհակալ եղաք ինձմէ :
— Յանուն հանրապետութեան : Պատոնէցը երկու
ազատիչ ունի . Մարիուս Յօնմէրսի և դուք :
— Կը կարծէ՞ք թէ վարձատրութեան մը արժանի
ըլլամ :

— Անշուշաւ :
— Ուրեմն վարձատրութիւն մը կ'ուզեմ :
— Ի՞նչ է ուզածդ :
— Կ'ուզեմ ևս անձամբ ջախջախնել այդ մարդուն
գլուխիր :

Ժավէր վեր ըրաւ դլուխը , տեսաւ ժան վալժանը
և անչմարելի շարժում մը ունենալէն ետք ըստւ .
իրաւունք ունի :

Իսկ Անժօրա սկսելով լեցնել իր զարապինան՝ չորս
կողմը նայեցաւ անգամ մը :

— Հակառակող չկա՞յ
Եւ դէպի ժան վալժան դառնալով .

— Չեզի ըլլայ լրտեռը , ըստւ :

Իւօք ժան վալժան գրաւեց ժավէրը՝ ոեղանին
ծայրին վրայ նստելով : Առաւ սեղանին վրայ՝ գրւած
ատրճանակը , և պղտիկ ձայն մը ելլելով իմաց տուսւ
ժավէրին թէ ժան վալժան ատրճանակին շունը քայր
շեց կրակ տալու համար :

Դրեթէ միենոյն պահուն փողարի մը հնչումները
ըսուեցան :

— Պատրաստ եղէ՞ք , դոչեց Մարիուս պատոնէշին
վերէն :

Ժավէր սկսաւ խնդալ այն անձայն խնդումով՝ որ
իրեն յատուկ էր , և ապստամբներուն նայելով ակնա-
յեռ՝ ըստւ անոնց .

— Դուք ալ գրեթէ ինձմէ քաջողջ չեք :
— Ամէնքն ալ դուրս , դոչեց Անժօրա :

Ապստամբներուն ոմինքն ալ չփոթալի արագու-
թեամբ մը վազեցին , և երբ դուրս կ'ելլէին . իրենց
կրնակէն . — թա՞ ներուի մեզ այս ըսուածքը . — Ժավէ-
րին սա խօսքը ընդունեցին :

— Հիմա պիտի տեսնենք :

Գ Լ Ո Ւ Խ Ժ Թ.

ԺԱՆ ՎԱԼԺԱՆ ՎՐԵՋԸ ԿՐ ԼՈՒԾԵ

Երբ ժան վալժան մինակ մնաց ժավէրին հետ ,
քակեց չուանը որով կալածաւորին մէջքը կաշիան
դուած էր և որու հանգոյցը սեղանին տակն էր : Ապա
նան ըրաւ ժավէրին որ ելլէ : Ժավէր հնազանգեցու
այն անսահմանելի ժամփուռ ուր կ'ամփոփութ շղթա-
յակապ իշխանութեան զերիխանութիւնը :

Ժան վալժան ժավէրի կուրծքին վրայ կապուած
չուանը բանից բնոնակիր անսառւնի մը չանչափոկը
բնելու պէս և զայն ետևէն քաշելով դուրս ելաւ
յամբարար , վաօնզի ժավէր ոտքերը կապուած ըլլա-
ւուն չէր կրնար մեծ քայլեր տանել :

Ժան վալժան ձեռքը բռնած էր պարճանակը :
Այսպէս անցան պատնէշին ներքին արապէղէն :

Ապստամբները մօտալուտ յարձակումին զրադաշ
ըլլալով բժլորովին , ետեւնին չէին գառնաք :

Մարիուս միօյն՝ պատնէշին ձսխակողմեան ձայրը
քովնակի կեցած ըլլալով՝ տեսաւ ժան վալժանին և
ժավէրին անցնիլը : Մահապարտին և դահիճին այս
խուժքը լուսաւորուեցաւ այն զերեզ մանական նշոյլով
որ ունէր իր հոգիին մէջ :

Ժան վալժան քիչ մը զժուարութեամբ բայց ա-

ուանց և ոչ իսկ վայրկեան մը ձգելու ժավէրը՝ Մօնտէթուր դոփին ազտիկ պատնէշին վրայէն անցուց զայն:

Երբ անցան այս փոքր պատնէշին վրայէն, առանձին եղան փողոցին մէջ: Ոչ ոք կը տեսնէր զանոնք: Տուներուն անկիւնը ապստամբներէն կը պահէր ժան Վալժանը և Ժավէրը: Պատնէշին առնուած դիակները քանի մը քայլ անդին սոսկալի դէզ մը կը կազմէին:

Դիակներու դէզին մէջ կապարազոյն դէմք մը քակուած մաներ, ծակ ձեռք մը և կիսամերկ կնոջ մը կիսամերկ կուրծք մը կը տեսնուէր: Երօնինն էր ան:

Ժավէր վլուխը դարձնելով նայեցաւ այս կնոջաշկան դիակին և անթերի հանդարտութեամբ ու կէս ձայնով մը ըսաւ.

Կարծեմ թէ կը ճանչնամ այս աղջիկը:

Ապա դէպի ժան Վալժան դարձաւ:

Ժան Վալժան թեւին տակը առաւ ատրճանակը և ուղղակի ժավէրին նայեցաւ այնպիսի նայուածքով մը որ խօսքի պէտք չունէր ընելու համար.—Ե՞ս եմ, Ժավէր:

Ժավէր պատասխանեց.

— Ա՛ս վրէժդ:

Ժան Վալժան գրպանէն դանակ մը հանեց և բացաւ:

— Դանա՞կ, գոչեց Ժավէր, իրաւունք ունիս: Ատիկա աւելի յարմար զէնք մըն է քեզի համար:

Ժան Վալժան Ժավէրին վիզին կապը կտրեց, ապա ձեռքերուն չուանները եւ ոտքերուն չուաը կը բնց, և կայնելով, ըսաւ.

— Ազատ էք:

Ժավէր չուտով զարմացող մարդ մը չէր, Ստոկայն որքան ալ տէր ըլլար ինըն իրեն, չկրցաւ ազատիւ

Ներքին ցնցումէ մը: Բերանաբաց և անշարժ մնաց: Ժան Վալժան շարունակեց.

— Չեմ կարծեր թէ պիտի ելլեմ ասկէ: Սակայն եթէ բաղդը ուզէ որ ելլեմ, Օմ Արմէ փողոցը, թիւ 7 տունը կը բնակիմ Ֆուլըվան անդւնով:

Ժավէր վագրի մը պէս յոնքերը պաստելով բերնին մէկ խորչը բացաւ կէս մը, և մրմուաց կամաց մը.

— Զգուշացի՛ր:

— Գացէ՛ք, ըսաւ ժան Վալժան: Ժավէր կրկնեց.

— Օմ Արմէ փողոցը Ֆուլըվան ըսիր այնպէս չէ:

— Թիւ 7:

— Թիւ 7, կրկնեց Ժավէր կէս ձայնով:

Կոճկեց թիկնոցը, երկու ուսերուն մէջտեղը դինւորականի մը պէս ձգտեց, կէս շրջան մը ըրաւ, թեւերը կուրծքին վրայ առաւ՝ մէկ ձեռքբովը կզակը բռնելով և սկսաւ քալել դէպի Հալ ուղղուելով: Ժան Վալժան ետեւէն կը նայէր: Ժավէր քանի մը քայլ առնելէն ետք ետեւը դարձաւ և գոչեց ժան Վալժանին:

— Զանձրութիւն կուտաք ինծի: Աւելի աղէկ է որ մեռցունէք զիս:

Ժավէր ինքն ալ չէր նշմարեր թէ ա՛ւ չէր գուղեր Ժան Վալժանը:

— Գացէ՛ք, ըսաւ ժան Վալժան:

Ժավէր յամրաքայլ հեռացաւ: Վայրկեան մը ետք Տէ Բրէչէօր փողոցին անկիւնէն դառնալով աներեւոյթ եղաւ:

Երբ Ժավէր դադրեց աւ տեսնուելէ, Ժան Վալժան դէպի օղը պարպեց տարճանակը:

Ապա պատնէշ դառնալով, ըսաւ:

— Լմնցաւ:

Ահա ըստք թէ ի՞նչ կ'ահցնէր :

Մարիուս աւելի զուրափն քան թէ ներսին գրադի բավ մինչեւ այս առևն ուշադրութեամբ նայած չէր զարի սրահը միմին խորշը կաշկանդուած լրտեար :

Երբ մեռնելու համար ցորեկը պատճենէն ժամանելի մասնիկը և երթալը տեսաւ, ձանցաւ զայն : Յանկար բան մը ինկաւ մքատքը : Բօնթուազ փողոցին ոստիկանութեան տեսուչը, նաև անկէ ընդունուած երկու ուրբանակները լիշեց, ատրճանակները զորս ինք՝ Մարիուս զորդածեր էր ճիշդ այսպատճենին մէջ, և ու միայն անոր կերպարանքը, այլ նաև անունը լիշեց :

Սակայն այս լիշտատակը՝ անոր ամէն գաղտնաբառն բաւն պէս՝ միզգանպատ և շփոթ էր: Ինքն իրեն չե հաստատեց, այլ հարցաւց: — Միթէ ասիկո չէ այն ու ափեանութեան տեսուչը որ ըստ ինձ թէ ժամկը և իր անունը :

Թերեւ ակաւին ժամանեակ կար միջամտելու այս մարդուն համար: Բայց նախ պէտք էր զիտնալ թէ արդեք իրօք ժամէ բն էր:

Մարիուս հասկնալու համար Անծօրթոցին հարցաւ փորձեց որ պատճենին միու ծայրը իր տեղաւորութիւնը:

— Անժօրա:

— Ի՞նչ է:

— Ի՞նչ է այս մարդուն անունը:

— Արո՞ւ:

— Աստիկանութեան գործակալին: Գիտե՞ս անունը:

— Անշուշտ: Բառ մեզի իր անունը:

— Ի՞նչ է անունը:

— Ժամէ:

Մարիուս կայնեցաւ: Նոյն պահուն... Հրաթանակի արձակութեալ լուսեցաւ: Ման վալժան երեւնալով էց, կմոցաւ:

Մարիուսի սիրալը տիսուր սրափուք մը զգաց:

ՄԵՌԵԱԼՆԵՐԸ ԿՐԱԿՈՒՆՔ ՈՒՆԻՆ ԵՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

ՅԱՆՑԱՆՔ ԶՈՒՆԻՆ

Պատնշիքն հոգեւարքը պիտի սկսէր:

Այս յետին վայրկեանին եղերերգային գանձութեանը կը նպաստէր ամէն բան, այսինքն օդին մէջ հազարւմէկ խորհրդաւոր շառայիններ, զինաւոր բազմութիւններու շունչը որոնք աներեւոյթ փողոցներու մէջ կը յուզուէին, ձիաւորներու ընդհատական արշար, քայոզ մարտկոցներու ծանր զգրդումը: Բարիզի բարիզին մէջ զօրախմբիկներու հրացաններուն և թշնամութեարուն համայնական արձակումները, պատերազմին մուխները որոնք տանիքներու վերեւը կը վերնային բոլորովին ոսկեփալլ, չղիտես ինչպիս հեռաւոր և գնորոշապէս սասկալի աղադակներ, ամենուրեք սպաննական փայլակներ, Այն Մէրիի վտանգի զանգակը որ հիմա հեծիլ տալու պէս կը հնչէր, եղանակին քողցրութիւնը, արեւափալ և ամպախառն երինքի շքեղութիւնը, օրուան զեղեցկութիւնը և տուներուն լոռութիւնը:

Վասնզի առջի օրէն ի մէր Տը Էա Շանքըրիի փողոցին երկու կողմի տուները պատ դարձեր էին, անաշորայն պատեր: Դաւոնները զոց, պատուհանները զոց, փեղիկը ալ զոց էին:

Այն ժամանակները որոնք արդի ժամանակներէն շատ տարբեր էին, երբ եկած կ'ըլլար այն ժամը ուր ժողովուրդը կ'ուզէր վերջ տայ արգէն շատ տեւող կացութեան մը, շարիուած սահմանադրութեան մը զամ օրինաւոր երկրն մը, երբ հանրական բարկութիւ-

նը մթնոլորտին մէջ կը սփռուէր, երբ քաղաքը կը զիշանէր իր քարայատակներ-ւն ապստամբութեանը, երբ ապստամբութիւնը քաղքենիները կը ժպտեցնէր իր նշանախօնը անոր ականջին փսփսալով, այն ստեն տնաբնակ մարդը կրնայ ըսուիլ թէ ապստամբութեամբ համակուելով պատերազմողին օգնականն էր, և տունը կը բարեկամանար յանկարծաչէն ամրոցին հետ որ իր վրայ կը կոթնէր: Եթէ հասուն չըլլար իրերու կացութիւնը, եթէ ապստամբութիւնը ճշմարտիւ ընդունած չըլլար, եթէ ժողովուրդը չհաւանէր ապստամբական շարժումին, պատերազմողները անօգնական մնալով կը կորսու էին, քաղաքը անապատի կը փոխուէր ապստամբութեան բոլորափքը, հոգիները կը սառէին, պատապարանները կը գոցուէին, և փողոցը կիրճ կ'լլար: Պողլով որ բանակը անցնի և պատնէշը առնէ:

Յամբարար քալող ժողովուրդ մը յանկարծ աւելի շուտ քալեցնելը անկարելի է: Վա՛յ անոր որ կ'ուզէ բռնութեամբ քալեցնել զայն: Ժողովուրդ մը ուրիշն ստիպումովը չըներ ինչ որ չուզեր ընել ինք: Այն ատեն կը լքէ ապստամբութիւնը: Ապստամբները ժանտախտահար կը դառնան: Տուն մը զառիվեր մըն է, դուռ մը մերժում մըն է, տունի ճակատ մը պատ մըն է: Այս պատը կը տեսնէ, կը լսէ և չուզեր: Եթէ ուղէ, կրնայ կիսովին բացուիլ և ազատել քեզի: Բայց ոչ: Այն պատը դատաւոր մըն է: Կը նայի քեզի և կը դատապարտէ: Ի՞նչ տիսուր բան է այս գոց տուները: Մեռա՛ծ կ'երեւան, բայց կենդանի են: Անոնց մէջ կեանքը կարծես ընդհատուած է, այլ հաստատուն կը կենայ: Քսանըշորս ժամէ ի վեր ոչ ոք զուրս ելած է, բայց ոչ ոք կը պակսի հոն: Այս ժայռին ներսը, մարդիկ կ'երթեւեկեն, կը պառկին: կ'ելեն, ընտանեբար կ'ապրին. կ'ուտեն, կը խմեն, նաև կը վախնան, սոս-

լի՛ բան: Վախը կը ներէ այս ահարկու անհիւրասիրութիւնը: Վախը այս անհիւրասիրութեան հետ խրաչում կը խառնէ, որ մեղմացուցիչ պարագայ մըն է: Երբեմն ալ, և տեսնուած բան է մեր այս ըսելիքը, վախը կիրք մը կ'ըլլայ, երկիւղը կրնայ մոլեգնութեան փոխուիլ խոհեմութեան պէս որ կատղութեան կը փոխուի, ասկէ յառաջ եկած է սա ամենանուրը խօսքը. «Զափաւորներուն կատաղիները»:

Յետին սարսափի փայլատակումներ կան ուրկէ՝ աղէտալի մուխի մը պէս բարկութիւնը կ'արտադրուի: Ի՞նչ կ'ուզեն այս մարդերը: Ամենեւին գոհ չեն ըլլար, խաղաղասէր մարդերը վտանգի կ'ենթարկեն իրը թէ բաւակամ եղած չըլլան մինչեւ հիմա պատահած այս պիսի յեղափոխութիւններ: Ի՞նչ կար, ի՞նչ ընելու եւ կան հոս: Թող ինչպէս որ բռնուեցան, անանկ ալ աղատին:

Թող սորվին և մէյ մըն ալ չընեն: Յանցանքը իւրենցն է: Իրենց արժանաւոր պատիքը կը կրեն: Մեզի վերաբերող բան մը չէ ատիկա: Ահա՛ տեսէք ինչպէս մազի պէս գնտակներէն ծակծկուեցաւ մեր խեղճ փողը:

Զո՞վ պէտք է ամբաստանել:

Ոչ զոք, և ամէն մարդ:

Անկատար ժամանակներ ուր կ'ապրինք:

Իւթօփին միշտ վտանգները և տակնապները վըրան առնելով ապստամբութեան կերպարանք կ'առնէ, փիլիսոփայական բողոք մը ըլլալէ դադրելով զինուած բողոք մը կ'ըլլայ, և Աթենասը Արէսի կը փոխուի: Զամբերող և ապստամբող իւթօփին դիտէ թէ ի՞նչ է իր վերջը. գրեթէ միշտ շատ կանուխ կը հասնի ան: Այն ատեն կը համակերպի, և ստոյիկօրէն աղէտքը կ'ընդունի յաղթանակին տեղ: Իւթօփին զինքը ուրացող-

ներօն կը ծառայէ՝ առանց գանգատելու, և առմասն և առանց լանցառութիւնն սեպելու զանցնք, և իր վեհանձնութիւնն է հաւաքիւ լքումին։ Անզսպելի է խաջնդութիւն առջեւ, և հեղաբարոյ՝ ապերախտութեան նկատմամբ։

Մանսս առու միթէ ապերախտութիւն է այս։

Այս՝ եթէ մարդկային սեռի տեսաւթեամիւր նկատմամբ։

Յառաջդիմութիւնը մարդուս պայմանն է։ Մարդկային սեռի համբական կեանքը Յառաջդիմութիւնն է առանցուանութիւն։ մարդկային սեռի հաւաքական քայլը Յառաջդիմութիւնն է առանցուանութիւն։ Յառաջդիմութիւնը կ'անուանուի։ Յառաջդիմութիւնը կ'առաջ մարդկային և երկրային մեծ օամբորդութիւն կ'ընէ զին երկնայինը և աստուածայի։ զինեալ ձամբակի տեղ տեղ կը դագրի ուշացողները լիկրախմբելու, համար, կայտրաններ ունի ուր կը խորհի յանկառ իր հորիզոնը երեւան հանող շքեղ Յանտանի մը առ իր գ/շերները ունի ուր կը քնանար։

— Սատուած զուցի մեռած է։ Կ'ըսէր օր մը մերար ար Ն՛րվալ այս առղերը գրողին, յառաջդիմութիւնը Վատուծոյ հետ շփոթելով, և կարծելով թէ շարժումին ընդհատումը կ'ալիքն ման է։

Ավ որ կը յուսահատի անիրաւ է։ Յառաջդիմութիւնը անհրաժեշտաւովէն կ'արթնայ, և մեկ խօսքով կրիստ բաւուի նաև թէ քնացած միջոցին կը քայլ վասնվի քումին մէջ մեծցած է։ Երբ կանզուն կը ունի սուր, աւելի բարձրահասակ կ'երեւայ ան։ Միշտ լուս դադ ըլլալր ինչպէս զետէն նուսպէս ալ յառաջդիմութիւնէ կախում չունի, այդ զետին առջեւ մի՛ եանգին միումը, այդ դետին մէջ մի՛ նետիր ժայռ, խոշընդուռ կը փրփրիցնէ ջուրը և կ'եռացնէ մարդկութիւնը։ Այս կը հետեւին պղասորութիւններ, քայլ առ պղասուի։

Թիւներէ ետք կը հասկցուի թէ ճամբարայ առնուած է։ Միւեւ բարեկարգութեան հաստատուիլը ոչ ուրիշ բան չն բայց եթէ տիեզերական խաղաղութիւնը, մինչեւ ներդաշնակութեան և միութեան իշխելը լեզափոխութիւնները պիտի ըլլան չուող յառաջդիմութեան զթեւ առները։

Ի՞նչ է ուրեմն յառաջդիմութիւնը։ Արդէն ըսկնք, ժողովարդներուն մշտակայ կեանքը։

Արդ, երբեմն կը պատահի որ անհատներուն վայրկանական կեանքը կը դիմադրէ մարդկային սեռին յաւերժական կեանքին։

Խոստովանին առանց դառնութեան թէ անհատը իր մասնաւոր շահը ունի և կրնայ առանց սիրի դաշնացւել այս շահուն համար և պաշտպանել զայն։ Ներկան ալ իր եսասիրութիւնը ունի որ ներելի է։ վայրկենական կեանքը իր իրաւունքը ունի, և պարտաւոր չէ անընդհատ զոնելու ապագային համար։ Այս սերունդը որու կարգը եկած է հիմակ անցնիլ երկրիս վրային, ստիպուած չէ իր անցքը համառօտելու այն սերունդներու համար օրոնք վերջապէս իր հաւասարներն են և որոնց կարգն ալ պիտի գայ անցնելու այս աշխարհէս։

Կ'ապրիմ, կը տրսնջար այն անցորդը որ կ'անուանուի Ամէն Մարդ։ Երիտասարդ եմ և սիրահար, ծեր եմ և կ'ուղեմ հանգչիլ, ընտանիքի տէր եմ, կ'աշխատիմ, յառաջ կ'երթամ, աղեկ ասուտուրնել կ'ընեմ, վարձու տօւներ ունիմ, Պետութեան վրայ ստակ ունիմ, երջանիկ եմ, կին ունիմ, զաւակներ ունիմ, սիրելի են ինձ այս ամէն բաները, կը փափաքիմ ապրիլ, հանգիստ թող զիս։

Ահա այս պատճառաւ կան ժամեր ուր սաստիկ ցուրտ մը կը ծաւալի մարդկային սեռի վեհ յառաջդիմներուն վրայ։

Հաւանինք ստկայն թէ իւթօփին երբ կը պատերազմի, իր փողփողուն շրջանէն կ'ելլէ։ իւթօփին որ վաղաւան ճշմարտութիւնն է, երէկուան ստութենէ փոխ կ'առնէ իր գործողութիւնը որ է պատերազմը։ Ապագան է այն, բայց իրը անցեալ կը շարժի։ Անարատ գաղափարն է այն, և բոնազործութիւն մը կ'ըլլայ։ իր դիւցազնութիւնը կը խառնէ բոնաբարութեան մը հետ որու պատասխանատու պէտք է որ ինքն ըլլայ։ Առիթի և միջոցի բռնաբարութիւն որ ներհակ է սկզբունքներու և որու պատիմը կը կրէ աղետալի կերպով։ Ապրատամբութեան փոխուող իւթօփին ուազմական հին օրինագիրը ձեռքը կը կռուի։ լրտեսները հրացանի կը բրունէ, մատնիները կը մեռցնէ, կենդանի էակներ չնցելով անծանօթ խաւարին անդունդը կը նետէ։ կը գործածէ մահը, ծանր բան։ Կարծես թէ իւթօփին ալ չհաւտար ճառագայթումին որ իր անդիմադրելի և անապականելի ոյժն է։ Թուրով կը զարնէ ան։ Արդ չկայ թուր մը որ միասայր ըլլայ։ Ամէն թուր երկուսայր ունի։ ով որ կը վիրաւորէ մէկովը, կը վիրաւորուի միւսովը,

Այս զգուշողական դիտողութիւնը ընկելէ ետք, կ'ըսենք թէ ապագային փառաւոր մարտիկները, իւթօփին հաւատացեալները յաջողին կամ չյաջողին, անկարելի է մեզ չսքանչանալ անոնց վրայ։

Պէտք է անշուշտ որ յաղթուածները կողմակից մը ունենան։

Մարդս անիրաւութիւն կ'ընէ ապագան փորձող այս մեծ մարդերուն համար երբ չեն յաջողիր։

Յեղափոխականները կ'ամբաստանուին, վասն զի երկիւղ կը տարածեն։ Ամէն պատնէշ ոճրագործութիւն մը կը կարծուի։ Անոնց տեսակները կը մեղադուին, նպատակը կասկածելի, թագուն խորհուրդը ահարկու կ'երեւայ, և խիղճը կ'ամբաստանուի։

Մարդս կ'ամբաստանէ զանոնք ըսելով թէ իշխող ընկերային իրողութեան դէմ թշուառութեան, վիշտերու, անօրէնութիւններու, գանգատներու, յուսահատութիւններու չեղջ մը կը կազմեն և կը դիզեն, և թէ ստորնայարկերէ խաւարային կոյտեր կը հանեն անօնց ետեւը ամբափակուելու և կոուելու համար։ Դժոխքին քարայատակները կը քակէք, կը գոչէ անօնց։ — Ահա ատոր համար է որ լաւ դիտառորութիւններով շինուած է մեր պատնէշը, պատասխանն թերեւո յեղափոխականները։

Անշուշտ լաւագոյնը խաղաղական լուծումն է։ Վերջապէս կը հաւանինք թէ մարդս երբ քարայատակը կը տեսնէ, արջը կը թերէ միտքը, և քարայատակը այնպիսի եռանդ մըն է որմէ ընկերութիւնը կը վախնալ։ Բայց ինքզինքը փրկելը ընկերութեան ձեռքն է։ մենք իր յատուկ եռանդին կը դիմենք։ Որ և է բռնի դարմանի հարկ չկայ։ Պէտք է բարեկամարար զննել ախտը, հասկնալ, և ապա բուժել։ Ահա մենք այս գործողութեան կը հրաւիրենք մարդկային ընկերութիւնը։

Ինչ և իցէ, նոյն իսկ ընկած, նա մանաւանդ ընկած վեհ են այն մարդերը որոնք տիեզերքիս ամէն կողմէն՝ ֆրանսայի նայելով ակնայեռ մեծ գործին համար կը կռուին տեսլականին անողոքելի տրամաբանութեամբը։ իրենց կեանքը անշահախնդրութեամբ կը պարզեւեն յառաջդիմութեան համար։ Նախախնամութեան կամքը կը կատարեն, կրօնական գործ մը կ'ընեն, երբ որոշեալ ժամը կը համար, պատասխանը տալու համար տեսարանի վրայ երեւցող գերասանի մը չափ անշահախնդրութեամբ զերեզման կը մտնեն երկնային տեսարանին հնազանդելով։ Եւ կ'ընդունին այս անյոյս կռիւը, կ'ընդունին ստոյիկեան անհետացումը հրապարակելու համար այն տիեզերական շքեղ և յետին

հեւեւութիւնները՝ զոր կը պարունակէ 1789 Յուլիս
14ին անդիմագրելի կերպով սկսող մարզկային փառա-
ռոր շարժումը, այս զինուորները քահանայ են։ Գաղ-
ղիական յեղափոխութիւնը Աստուծոյ շարժումն է։

Բայց արդէն ուրիշ գլուխի մը մէջ նշանակուած
գանազանութիւններուն վրայ կը վայլէ աւելցնել նաև
սա զանազանութիւնը, կան բնդունուած ապստամբու-
թիւններ որոնք կ'սնուանուին յեղափոխութիւն։ կամ
մերժուած ապստամբութիւններ որոնք կ'անուանուին
խոսվութիւն։ Երեւան ելլող ապստամբութիւն մը գա-
ղափար մըն է որ իր քննութիւնը կուտայ ժողովուրդին
ուոչե։ Եթէ ժողովուրդին ձգած քոյնի զոյնը սե է։
գաղափարը չոր պառող է։ ապստամբութիւնը անհիմն
կոր մըն է։

Ժողովուրդները սովորութիւնն չունին ամէն անգամ
իրենց ուղղուած հրաւերին և խթօփիին փափաքին հա-
մեմատ պատերազմին ասպարէզը նետուելու։ Ազգերը
զիւցազներու և մարտիրուներու բնաւորութիւնը չեն
ունենար միշտ և ամէն ժամանակ։

Ազգերը զրական են։ Ապստամբութիւնը առաջուր-
նէ ատելի է անոնց, նախ, վասն զի շատ անդամ իր
հետեւութիւնն է մեծ աղէտք մը։ երկրորդ՝ վասն զի
միշտ իր սկզբնակետն է վերացահանութիւն մը։

Որովհետեւ որոնք որ կը զոհուին, միշտ տեսլա-
կանին և միմիայն տեսլականին համար կը զոհուին։
ի՞նչ վսեմ զանողութիւն, Ապստամբութիւն մը եռանգ
մըն է։ Եռանգը կընայ բարկանալ։ այս բարկութենէ
կը հետեւին զինեալ կոփիւները։ Բայց այն ամէն ապօ-
տամբութիւնները որոնք կառավարութիւն մը կամ
վարչութիւն մը տապալել կ'ուզեն, նպատակ ունին
աւելի մեծ բան մը տապալելու։ Այսպէս ալ օրինակի
համար և յատկապէս կ'ըսենք թէ 1832ի ապստամբու-



ԱՆՁՈՂՐԱ ԱՌԱՆՉԻՆ ԿԸ ԴԻՄԱԴՐԵ

թեան պարագլուխները, և մասնաւորապէս Տը Հա-
Շանվրերի փողոցին երիտասարդ եռանդուտները ճշգա-
պէս կուի Ֆիլիքին դէմ չէին կոուեր: Անոնց մեծագոյն
մասը մտերմապէս խօսակցելով՝ կը զովէին միտպետու-
թեան ու միանգամայն յեղափոխութեան կից այս թա-
գաւորին յատկութիւնները. ոչ ոք կ'ատէր զայն:

Լուի Ֆիլիքին դէմ յարձակելով երկնային իրաւուն-
քի կրտսեր ճիւղին դէմ կը յարձակէին ինչպէս տնդրա-
նիկ ճիւղին դէմ յարձակեր էին Շարլը Ժ. կ' դէմ յար-
ձակելով. և՝ ինչպէս բացատրեցինք արդէն՝ անոնք Ֆը-
րանսայի մէջ թագաւորութիւնը տապալելով կ'ուզէին
բոլոր տիեզերքի մէջ տապալել մարդերու վրայ իշխող
մարդերսւ տիբապետութիւնը և իրարու վրայ իշխող
առանձնաշնորհութեան տիբապետութիւնը: Երբ Բարիզ
առանց թագաւորի կը մնայ, իր հետեւութիւնն է աշ-
խարհիս բռնամոլներուն բարձումը: Այն ապստամբնե-
րուն նպատակը անշուշտ հեռաւոր, թերեւս անորոշ և
ջանադրութեան առջեւ ընկրկող, բայց վսկէ նպատակ
մըն էր:

Ալս է ահա ճշմարտութիւնը: Եւ մարդիկ կը զս-
ուին յանուն այս տեսիլներու որոնք՝ զոհւողներու հա-
մար՝ դրեթէ միշտ պատրանք են, բայց այնպիսի պատ-
րանք որու հետ վերջապէս խառնուած է մարդկային
ամէն ստուգութիւնը: Ապստամբները բանաստեղծական
և ոսկեփայլ հանգամանք մը կուտան ապստամբու-
թեան: Կը նետուին այս եղերերգային իրերու մէջ,
զգիխելով իրենց ընելու զործովը: Ո՞վ զիտէ, թերեւս
պիտի յաջողին: Սակաւաթիւ են, ամբողջ բանակ մը
ունին իրենց դէմ, բայց իրենց պաշտպանածն է իրա-
ւունքը, բնական օրէնքը, իւրաքանչիւր անհատին բա-
ցարձակ ինքնիշխանութիւնը որմէ անհնարին է հրա-
ժարիլ, արդարութիւնը, ճշմարտութիւնը, և ի պահան-

Զեւ հարկին կը մեռնին երեք հարիւր Սպարդացիներուն պէս։ Կը յիշեն չէ թէ Տօն Քիչօթը ալ Հէօնիտասը։ Առջեւէն կ'երթան և անդամ մը յառաջանալէն ետք ալ չեն նահանջեր, և զլիխվայր կը գահավիժին՝ յուսալով անլուր յաղթութիւն մը, կատարեալ յեղափոխութիւնը, յառաջդիմութեան աղատումը, մարդկային սեռի ածումը, տիեզերական փրկութիւնը։ Իսկ եթէ ի գերեւ ելլէ այս յոյսը, շատ շատ Թէրմօփիլի կիրճն է իրենց վերջը։

Յառաջդիմութեան համար այսպէս զինուող և կը ուղիները շատ անգում չեն յաջողիր, և արդէն ըսենք թէ ինչո՞ւ։ Բազմութիւնը ասպետներուն մղումին խեռութեամբ չնազանդիր։ Ծանր մարմինները, բազմութիւնները՝ որոնք նոյն իսկ իրենց ծանրութեան պատճառաւ տեղի դիւրաբեկ են՝ կը վախնան արկածներէն և իրօք տեսլականին մէջ արկած կալ։

Մանաւանդ պէտք չէ մոռնալ շահերու էութիւնը որոնք ոչ այնքան կը սիրեն ինչ որ տեսլական և զգացական է։ Երբեմն ստամոքսը կը հաշմէ սիրտը։

Ֆրանսայի մեծութիւնը և շքեղութիւնն է միւս ժողովուրդներէն նուազ մեծցնել փորը, ան տեղի դիւրութեամբ կը կապէ գոտին մէջքը։ Ամէնէն առաջ կ'արթնայ, ամէնէն ետք կը քնանայ։ Յառաջ կ'երթայ։ Փնտողը է այն։

Վասնզի ճարտարագետ է։

Տեսլականը ուրիշ բան չէ բայց եթէ տրտմաբանութեան ամենօրաբարձր գագաթը, ինչպէս գեղեցիկն ալ ուրիշ բան չէ բայց եթէ ճշմարտին կատարը։

Ճարտարագէս ժողովուրդները, նաև սկզբունքի համեմատ գործող ժողովուրդներն են։ Գեղեցկութիւնը սիրելը լոյսը տեսնել է։ Ահա այս պատճառաւ եւրոպային այսինքն քաղաքակրթութեան ջահը նախ Յու-

նաստանի մէջ վառեցու, անկէ իտալիա տնօտաւ, իտալիայէն ալ ֆրանսա։ Լուսաւորող երկնային ժողովուրդներ։ Ի՞նչ սքանչելի բան, ժողովուրդի մը բանաստեղծութիւնը իր յառաջդիմութեան աարն է։ Քաղաքակրթութեան քանակութիւնը երեւակայութեան քսնակութեամբ կը չտփուի։ Միայն թէ քաղաքակրթիչ ժողովուրդ մը պարտաւոր է առնական ժողովուրդ մը մալ։ Կորնթոս, այո՛. Սիպարիս, ոչ։ Ով որ կը կնատի կը վատթարանայ։ Պէտք չէ ոչ սիրող, ոչ ալ քաջապար ըլլու, ալ ճարտարագէտ։ Քաղաքակրթութեան մասին պէտք չէ բարկանալ, այլ վսեմանալ։ Այս պայմանով տեսլականին կազակարը կը տրուի մորդկային սեռին։

Մեր օրերու տեսլականին տիպարը ճարտարաւթիւնն և միջացը գիտութեան մէջն է։ Դիտութեամբ միայն պիտի իրականայ բանահիւսներուն սա վեհ տեսիլը որ է ընկերաբին գեղեցիկը։ Եգեմը Ա—Բ ով պիտի վերաշնուրի։ Քաղաքակրթութեան արդի վիճակին մէջ ճիշդը շքեղին մէկ հարկաւոր տարրն է, և զիտական գործիքը ոչ միայն կը ծառայէ ճարտարագիտական զգացումին, այլ նաև կ'ամբողջացնէ զայն։ Երազը պարտաւոր է հաշուել։ Ճարտարաւթիւնը՝ որ աշխարհակալն է պարտաւոր է իրեն յինուրան ընտրել վասութիւնը որ քալողն է։ Անդրսովարին հաստատութիւնը յարեւոր է։ Արդի ժամանակիս ոգին Յունատանի հանճարն է՝ միջնորդ ունենալով իրեն Հնդկաստանի հանճարը, Աղէքսանդր փիղին վրայ։

Վարդապետութեան մէջ քարացած և շահու համար անբարոյականութեամբ շաղուած ցեղերը անյարմար են քաղաքակրթութիւնը տուաջնորդելու։ Թէ՛ կուռքին և թէ թալեսին առջեւ ծնրադրութիւնը կը մաշեցնէ ջիղը՝ որ կը քալէ և կամքը՝ որ կ'երթալ։

Թրմական կամ վաճառականական զբաղումներու մէջ թաղումիլը ժողովուրդի մը ճառագայթումը կը նուազեցնէ, կը ցածցնէ անոր հորիզոնը՝ հարթութիւնը ցածցնելով, կը զրկէ զայն տիեզերական նպատակը ըմբանող այն մարդկային ու միանգամայն աստուածային իմացականութիւնէ որու չնորհիւ միայն քարոզիչ կ'ըւլան ազգերը: Բարելոն տեսլական չունի. Կարթագինէ տեսլական չունի: Աթէնք և Հռոմ նաև դարերու խաւարամած թանձրութեան մէջ քաղաքակրթութեան փառապսակներ ունին և կը պահեն:

Թրանսայի ժողովուրդն ալ Յունաստանի և Իտալիոյ ժողովուրդներուն միենոն յատկութիւնը ունին: Գեղեցկութեամբ աթենական և մեծութեամբ հոռմեակա: Ե Ֆրանսա: Նաև բարի է: Միւս ժողովուրդներէն աւելի ստէպ յօժարութիւն կ'ունենայ անձնուիրութիւն և զոհողութիւն ընելու: Միայն թէ այս յօժարութիւնը երբեմն կ'ունենայ, երբեմն չունենար: Եւ ահա այս է մեծ վտանգը այն մարդերուն համար որոնք կը վազեն երբ անիկա չուզեր քալել, և կը քալեն երբ անիկա կ'ուզէ կանդ առնել: Ֆրանսա ալ երբեմնակի նիւթամոլութեան գիրկը կ'իյնայ, և կան վայրկեաններ ուր այս վսեմ ուզեղը խափանող գաղափարները ա'լ չունին ըան մը որ յիշեցնէ գաղղիական մեծութիւնը, և Միուրիի կտմ Հարաւային Գարօլինի տարածութիւնը ունին: Ի՞նչ ընելու է ասոր: Տիտանուհին թղուկի ձեւեր կ'ընէ: Անբաւ Ֆրանսա երբեմն փոքր ըլլալու քմահաճութիւններ ունին: Այս է ահա բոլորը:

Ասոր ըսելիք չունինք: Ժողովուրդները՝ աստղերուն պէս՝ խուարումի իրաւունքն ունին: Եւ ամէն ինչ բարի է, բաւական է որ լոյսը վերագառնայ և խաւարումը դիշերի չփսխուի: Արշալոյս և յարութիւն հոմանիշ են: Լոյսին վերերեւումը նոյնութիւն ունի եսին յարատեւ գոյութեան հետ:

Հանդարտութեամբ հաստատենք այս իրադութիւնները: Պատնէշին վրայ մեռիլը կամ աքսորի մէջ գերեզման մտնելը անձնուերներու համար ընդունելի հաւանութիւն մըն է: Անձնուերութեան ճշմորիտ անունն է անշահախնդրութիւն: Թող լքեալները համակերպին լքումին, թող տարագիրները համակերպին աքսորին, և բաւական սեպենք աղերսել մեծ ժողովուրդներուն որ շատ հեռու չնահանջնեն երր կը նահանջնեն: Ուշաբերելու պատրուակաւ պէտք չէ շատ յառաջ երթալ իջնումին մէջ:

Նիւթը, ներկայ վայրկեանը, շահերը, որովայնը իրենց էութիւնը ունին. բայց պէտք չէ որ որովայնը ըլլայ միակ իմաստութիւնը: Կը հաւանինք թէ վայրկենական կեանքը իր իրաւունքը ունի, բայց մշտատտեւ կեանքն ալ իրը ունի: Աւազ, ելլելը իմանալու արգելք չէ: Պատմութեան մէջ կարծուածէն աւելի կը անհնուի սա իրողութիւնը. ազգ մը մեծանուն է. տեսլականին ճաշակը կ'առնէ. ապա տիղմը կը խածնէ և կը սիրէ, և եթէ հարցուի իրեն թէ ինչո՛ւ կը թողու Սոկրատը ֆալսթափի համար, կը պատասխանէ:

— Վասնզի պետական մարդերը կը սիրեմ:

Խօսք մը եւս կոխին ասպարէզը գերագառնալէ առաջ:

Հիմա մեր պատմած պատերազմին նման պատերազմ մը ուրիշ բան չէ բայց եթէ ջղաձգային շարժում մը դէպի տեսլականը: Խափանուած յառաջդիմութիւնը հիւանդային է, և կան այսպիսի եղերերդային յանկարծական թալկացումներ: Յառաջդիմութեան այս հիւանդութեան, այսինքն ընտանի պատերազմին պարտաւորեցանք հանդիպիլ մեր ճամբաւն վրայ: Այս ընտանի պատերազմը՝ իրը արար ու միանգամայն միջնարար՝ այս թատրերգութեան աղէտալի կերպարանքներէն

մէկն է, թատրերգութիւն որուն առանցքը ընկերութիւն դեհնապատ մըն է և որու բուն վերնադիրն է. «Յառաջդիմութիւն»ը:

Այս զերքը որ ընթերցողն է հիմա, սկիզբէն մինչև գերջը, իր ամբողջութեանը և մանրամասն պարուտաներուն մէջ, իր ընդհատումներովը, բացառութիւններովը կամ տկարութիւններովը հանդերձ ընթացք մըն է որով կը քալէ չարը դէպի բարին, անիրաւը դէպի արութը, սուաը դէպի ճշմարիաը, խաւարը դէպի լոյս, ախորժակը դէպի խիզ, փառութիւնը դէպի կենդանութիւն, տնասնութիւնը դէպի պարտականութիւն. գետսիքը դէպի երկինք, և ոչնչութիւնը դէպ Աստուած: Սկզբնակէտն է նիւթը, վերջնակէտն է հոգին: Սկիզբը հիդրա, վերջը՝ հրեշտոկ:

Գ Լ Ո Ւ Խ Ի Ա Ա Ր Ե Ր Ը

Յանկարծ թմբուկը զարնեւով յարձակումի նշանը
առւաւ:

Ուրական մը եղաւ յարձակումը: Առջի օր յարձակողները պօսի մը պէս լուելեայն մօտեցեր էին պատնէշին: Հիմա՝ ցորեկով՝ այս լոյն փողոցին մէջ անհընարին էր յանկարծապէս պատնէշին տիրելը. մանաւանդ բուռն զօրութիւնը երեւան ելած, թնդանօթը մոնչել սկսած էր. բանակը խու մեց պատնէշին վրայ: Հիմա մոլեգնութիւնն էր ստանութիւնը: Հետևակ զօրքերու անպարտելի և հզօր սիւն մը, զոր հաւասար անջրակետներով կը բաժնէին ազգային պահակներն ու

քաղաքապետական պահակները, և որ առանց տեսնուելու լսուող սաստիկ բազմութիւններու վրայ կը կոթնէր, փողոց մտաւ արշաւաքայլ, թմբուկ գարնելով, փողար հնչեցնելով, սուխններով, խրամահատներէ առաջնորդուելով, և ոմրային բեկորներու տարափին ներքեւ տուաց խոռվելու ուղղակի պատէշ հասաւ պատի մը վրայ ծանրացող արոյրէ գերանի մը ծանրութեամբը:

Պատը աղէկ դիմացաւ:

Ապստամբները կրակ տուին հրացաններուն սաստկապէս: Պատնէշը՝ որու վրայ ելեր էին յարձակողները՝ փայլակնային լարչ մը ունեցաւ: Յարձակողները այնքան մոլեգնաբար յարձակեցան որ իրենց ներկայաւթեամբը պահ մը ողողեցին պատնէշը, որ շուները իր վրայէն ցնցող առիւծի մը պէս զինուորները ցնցեց, և աներեւոյթ եղաւ յարձակողներուն ներքեւ, սակայն փրփուրներու ներքեւ աներեւոյթ մնացող ժայռի մը պէս պահ մը ետք գարձեալ սեպաձեւ, սեւաթոյր և անարկու երեւալու համար ծածկուած էր:

Զօրասիւնը նահանջելու բոնագատուելով փողոցը մնաց բաց և գումարուած, բայց սոսկալի էր այն, և հրազէններու ահարկու արձակումներովը պատասխանեց ամրոցին: Ով որ հրախաղութիւն մը տեսած է, կը յեշէ շանթերու խաչածեւ յարումով մը կազմուող հրաւի փամփուշներու այն խումբը որ կ'անուանուի փունջ: Թող երեւակայէ ընթերցողը թէ այս փունջը հորիզոնական է և ոչ թէ ուղաձիգ. թէ իր ամէն մէկ արձակումներու ծայրը գնդակ մը կամ պիսգայեան գունդ մը կը կրէ և թէ իր որոտալի ողկոյզներէն մահ կը թափիթիէ: Ահա պատնէշը այս մահացիր ողկոյզներուն աակն էր:

Երկու կողմէն ալ հաւասար քաջութիւն: Այս մար-

տիկներուն արիութիւնը զրկթէ բարբարօսական էր և
կը խառնուեր տեսակ մը դիւցազնական անզթութեամբ
որով ամէն մէկը նախ ինքզինքը կը զոհէր : Ասիկա այն
ժամանակն էր ուր ազգային պահակ մը զուազի մը
պէս կը կոռւէր : Զօրքը կ'ուզէր ապստամբութիւնը ա-
միջապէս ջնջել . ապստամբութիւնը կ'ուզէր կոռւիլ :
Կատարեալ երիտասարդութիւնը և քաջառողջութիւնը
երբ կ'ընդունի հոգեվարութիւնը , իր քաջութիւնը մո-
լեզնութեան կը փոխուի : Այս կոփին մէջ իւրաքան-
չիւր ոք մեծն էր մահահրաւէր բոպէին պէս : Փողոցը
դիակներով ծածկուեցաւ :

Պատմէշին մէկ ծայրը Անժօլրա , միւս ծայրն առ
Մարիուս կը կենար : Անժօլրա՝ որ ամբողջ պատնէշը իր
զինուն մէջ կը կրէր՝ կ'զգուշանար և կը պատրաս-
տուէր . երեք զինուոր հետզհետէ գնդաման ինկան իր
զնդակներուն տակ :

Մարիուս յայտնապէս պատերազմելով թշնամիին
կրակին նշանակէտ կ'ըլլար : Ամրոցին կատարին վերեւը
կ'երեւոր կէս մէջքէն աւելի բարձրանալով : Ոչ ոք կրր-
նայ այնքան սաստիկ զեղիս ըլլալ որքոն է անզուսպ
ձիու մը պէս կատղած և սանձը չզգացող ազահ մը .
կոփին մէջ ոչ ոք այնքան տհարկու կ'ըլլայ որքան է
երազող մը : Մարիուս ահարկու էր և խոկուն : Պատե-
րազմին մէջն էր երազի մը մէջ ըլլալու պէս : Կարծես
հրացանաձիգ ուրսուական մըն էր ան :

Պաշարեալներուն փամփուշտները կ'սպառէին , բայց
ոչ իրենց հեզնութիւնները : Կը ինչային անոնք այս
գերեզմանին մրրիկին մէջ :

Գուրփէյրազին զլուխը բաց էր :

— Ի՞նչ ըրբի զլխարկդ , հարցուց Պոսիւէ :

Գուրփէյրագ պատասխանեց :

— Անոնք վերջապէս թնդանօթի արձակումներով
առին զլխարկս :

Կամ թէ արհամարհական բաներ կ'ըսէին .

— Ի՞նչ զ'ըսես սա մարդերուն , կը գոչէր դառնա-
պէս ֆէյեին (և անուններ , ծանօթ , նաև երեւելի ա-
նուններ կուտար , որոնցմէ ուժանք հին բանակէն էին) —
որոնք խոստացեր էին միանալ մեզի հետ , երդում ը-
րած էին օգնել մեզի , որոնք իրենց պատիւին վրայ
խօսք տուած էին մշանալու և օգնելու մեզի , որոնք
մեր զօրապետներն են և որոնք մինակ կը թողուն
մեզի :

Եւ Գօմպըֆէր ծանր ժպիտով մը ետագայ պատաս-
խանը կուտար միայն :

— Կան մարդիկ որ պատիւի կանոննները տաղե-
րը դիտելու պէս կը դիտեն , այսինքն խիստ հեռուէն :

Պատմէշին ներսը այնքան պատուեած փափուշտ-
ներ ցանուեր էին որ կարծես թէ ձիւն եկեր էր :

Յարձակողներուն թիւը շատ , ապստամբներուն ալ
գիրքը լաւ էր : Ասոնք պատի մը գագաթն էին և հրա-
ցանները մօտուատէն ուղղակի արձակելով կը շանթա-
հարէին մեռելներուն և վիրաւարներուն մէջ գայթող և
զարիվերին վրայ կարծես ոտնակապերով կապուած
զինուորները : Այս պատնէշը իր շինութեան ձեւովը և
նեցուկներովը որոնց վրայ սքանչելի կերպով մը կը
յենուոր՝ ստուգիւ այնպիսի դիրք մըն էր ուր ափ մը
մարդիկ կրնային դէմ զնել գունդի մը : Սակայն անո-
ղոքապէս կը մօտենար յարձակող զօրասիւնը որ զըն-
դակներու անձրեւներու անձրեւին ներքեւ անընդհատ
ձեռնտու ընդունած և բազմացած էր , և հիմա բանակը
սակաւ առ սակաւ , քայլ առ քայլ բայց ստուգու-
թեամբ կը ճնչէր պատնէշին՝ հնձանը ճնշող պտուտա-
կին պէս :

Յարձակումները իրարու յաջորդեցին : Սարսափը
հետզհեաէ մեծցաւ :

Այս տաեն այս սալաքարերու դէզին վրայ, այս Տը Լա Շանվրը ի փողոցին մէջ Տրովաղայի պարիսպի մը արժանի կոիւ մը սկսու: Տիտաններու փոխուեցան այս տժոյն, պատառազգեստ, յոզնաբեկ մարդերը ուրոնք քանը չորս ժամէ ի վեր ոչ բան մը կերած, ոչ ալ քնացած էին, որոնք ա'լ քանի մը փամփուշտ ունեին: միայն, որոնց գրեթէ ամէնքն ալ վիրաւորուած էին, որոնց ամէն մէկը դուսիր կամ թեւը ժանգահար կամ սեւկեկ լաթով մը կուպուած էր. որոնց զգեստները ծակեր ունէին ուրիէ արիւն կը հոսէր, և հազիւ հազ զինուած էին յուի հրացաններով և սղոցասայր հին թուրերով, և որոնք այս կացութեան մէջ իրենց գատարէ գրպանները կը խառնէին փամփուշտ գտնելու համար: Թշնամին տասն անգամ պատնէշին մօտեցաւ, յարձակեցաւ, վեր ելաւ, բայց երբեք չկրցաւ տիրել:

Այս կոիւին վրայ գաղափար մը ունենալսւ համար պէտք է երեւակայել սոսկալի քաջութիւններու դէզի մը կրտկ տրուիլը և նայիլ հրդեհին: Պատերազմ մը չէր այն, այլ հնոցի մը ներսը, ուր բերանները բոցեր կը չնէին և ուր դէմքերը տարօրինակ էին: Մարդկային կերպարանքը անհնարին էր անոր մէջ, պատերազմողները կը փայտակէին և զարհուրելի բան մըն էր այն կոիւին սալամանտրերուն այս կարմիր մուխին մէջ երթեւնկելը: Զանց կ'ընենք նկարագրել այս ահեղաշուք սպաննութեանց յաջորդական և համայնական տեսարանները: Դիւցազներգութիւնը միայն իրաւունք ունի պատերազմով մը տասներկու ։ աղար տաղաչափութիւն յօրինելու:

Կարծես թէ այս պատերազմին ասպարէզը պրահմանութեան այն դժոխքն էր որ տասներօթը վիճերուն ամենէն ահարկուն է և զոր Վէտան Սուրերուն Անտառը կ'անուանէ:

Քով քովի, ոտք ոտքի հրացան արձակելով, թուր զարնելով, կուսի իջեցնելով, հեռուէն, մօտէն, վերէն վարէն, ամէն կոզմէ, տուներու տանիքներէն, կապեւալային պատուհաններէն կը պատերազմէին, նաև մասնաններու օդահաններէն, որոնց մէջ սպրդեր էին ոմանք: Ապստամբները վաթուունին դէմ մէկ էին: Կորնթոսի կիսովին քանգուած ճակատը սոսկալի էր: Պատուհանը՝ ուսւմբի բեկորներէն զարնուած և ծակերկուած ըլլալով տպակիններն ու շրջանակները կորսնցուցած եւ ա'լ սալաքարերով խառն ի խուռն խցուած ամեւ ծակ մըն էր: Պոսիւէ, Ֆէօյեի, Գուրֆէյրագ, Փօլի հետզհետէ մեռան. Գօմպըֆէր կուրծքը երեք անգամ սուին միունելին ետք՝ երբ վիրաւոր զինուոր մը կը վերնէր, միայն անզամ մը երկինք նայելու ժամանակ ունեցաւ, և անմիջապէս հոգին աւանդեց:

Մարդուն՝ անընդհատ պատերազմելով այնքան շատ վերք ընդունած էր, մանաւանդ գլխուն վրայ որ դէմքը աներեւովթ կ'ըլլար արիւնին տակ, և աեսնողը կը կարծէր թէ ան կարմիր թաշկինակով մը ծածկած է երեսը:

Միայն Անժօլրա վիրաւորուած չէր: Երբ ա'լ զէնք չունէր, աջ կողմէ ձախ կողմը կ'երկնցնէր թեւը, և ապրուամբ մը այս զէնքը անոր ձեռքը կուտար: Անժօլրա ա'լ չորս սուրերու բեկոր մը ունէր. այսինքն Մարինօնի պատերազմին մէջ միանսուա Ա.ին ունեցածէն մէկ աւելի:

Հոմերոս կ'ըսէ.

«Տիօմէտ կը մորթէ Թէօթրանիսի տղան Արսիլը որ երանաւէտ Արիսպայի մէջ կը բնակէր. Մէսիսթէի տըզան՝ կօրիալ՝ կը ջարդէ Տրէզուը և Օֆէլթիուը, էզէրը և Բէտազուը զոր Ապարապարէ Նայեւատը անստգտանէին Պուգոլիօնէն յզացաւ: Իւլիս՝ Բէրքօզի Բիտիթը,

Անթիլօք՝ Ապլէրը, Բոլիբահիթ՝ Ասթիալը, Բոլիտամաս՝
Օթոսը, Սիլէնի՝ և Թէսոսը՝ Արփթանը կը տապալեն։
Մէկանթիօս Էօրիբիլի նիդակները ուտելով նետահար
կը մեռնի։ Ակամեմնոն՝ դիւցազներու Արքան կը տա-
պալէ Ելաթօսը որ ճնած էր այն զառիվեր քաղքին մէջ
զոր կարկաչասոն Աաթնօխս գետը կը թրջէ։

Մեր Ժէսթի ճին քերթուածներուն մէջ իսրլան-
տիտն՝ հրային գործիքով մը յարձակի հակայ Սիւան-
թիպօր մարքիդին վրայ որ ինքզինքը պաշտպանելու
համար ասպետը կը քարկոծէ աշատարակներով զոր
արմտամիթ կ'ընէ։ Մեր ճին որմանկարներուն մէջ նը-
կարուած Պրըթնաերի և Պուրպօնի երկու դուքսերը
զէնք, զինանշաններ և սպաւարտ կը կրեն պատե-
րազմի մէջ, ձիու վրայ հնծած են, սրասայր տապար
ի ձեռին, երկաթէ դիմակներ, երկաթէ կօշիկներ, եր-
կաթէ թաթպաններ հազած իրարու կը մօտենան մէկը
սպիտակ աքսոր մորթով, միւսն ալ կապոյտ վերտր-
կուով ծածկուած։ Պրըթաններ իր թագին երկու եղջիւր-
ներուն մէջտեղը իր տուրէծը ունի։ Պուրպօն շուշանը
զրօշմի ձեւով և պահպանակով տհագին սաղաւարտ մը
ունի։

Բայց վսեմ ըլլալու համար հարկ չէ՝ իվօնին պէս՝
գքսական սաղաւարտը, իսրլանտիանին պէս՝ կինդանի
բոցը կրել ձեռքը, կամ Բոլիտամասի հայր՝ Ֆիլէսին
պէս՝ Էֆիրէն լաւ վահան մը բերած ըլլալ որ Էօֆիթ-
ներու թագաւորին ընծած էր։ համոզումի մը կամ
հաւատարմութեան մը համար կեանքը կոհելը կը բա-
ւէ։ Ահա քեզի զգտիկ պարզամիտ զինուոր մը որ ե-
րէկ Պոսի կամ Լիմուզէնի մէջ զիւղացի մըն էր և որ
կաղամբահատը քովը կտիւած՝ Լիւքսէնգուրկի մէջ կը
թափառի մանկանց սպասուհներու բոլորտիքը։ ահա
քեզ նաև թալկադէմ նորատի ուսանող մը որ անդաս-

մազննութեան հատորի մը կամ գիրքի մը վրայ ծռած
է, խարտեաչ պատանի մը որ մկրտառվ մօրուսը կ'ա-
ծիլէ. ա՛ռ ասոնց երկուքն ալ, պարտաւորութեան
շունչ մը ներշնչէ անսնց, Պուշքրայի քառուղին բե-
րանը կամ Բլանչ Միպրէյի անել փողոցը իրաբու դէմ
հանէ զանոնք, և թող մէկը իր դրօշին, միւսն ալ իր
պարտաւորութեան համար կոռուի, թող երեւակայեն
երկուքն ալ թէ հայրենիքի համար կը պատերազմին,
կոփւր ահազին պիտի ըլլայ, և այն զիւցազներգային
դաշտին մէջ ուր կը յուզուի մարդկութիւնը, կոփւր
բոնուող այս միամիտ զինուորին և բժշկական զպրօցի
աշակերտին շուքը պիտի հաւասարի Վագրալի Լիսիալի
թագաւոր Մէկարիօնին արձակած շուքին՝ երբ անիկա
աստօւածներու հաւասար անբաւ Աժագսը կը ճմէ.
հետը մերմինովը փաթթուելով։

Գ Լ Ո Ւ Խ Ի Բ.

ՈՏՆ ԱՌ ՈՏՆ

Երբ պատնէշին երկու ծայրը Անժոլուայէն և Մա-
րիուսէն զատ կենդանի պարազուխ չմնաց, սկսաւ նա-
հանջնել ապստամբներուն կեղրոնը զոր այնքան ժամա-
նակէ ի վեր պաշտպաներ էին Գուրֆէյրագ, Ժո-
միւէ, Ֆէօյիի և Գօմպըֆէր։

Թնդանօթը թէեւ պատնէշին վրայ չէր կրցած բա-
նալ ծակ մը ուրկէ կարելի ըլլար ներս մտնել, սակայն
ամրոցին կեղրոնին վրայ բաւական լայնութեամբ բա-
ցած էր աղեղնապէս։ հոն՝ պատին կատարը անընդհատ
զնդակոծուելով փլուած, և իր բեկորները երբեմն ներս
և երբեմն դուրս իյնալով դիպուած և վերջապէս պատ-

նէշին երկու կողմէն երկու տեսակ զառիվար կազմած էր, մէկը ներսը և միւսը դուրս: Դուրսի զառիվարը շեղաձեւ յասակ մը կ'ընծայէր մօտեցող և վեր ելող ներուն:

Յարձակողները վերջին յարձակում մըն ալ լրին և այս անգամ յաջողեցան: Գունդը՝ սուխներով և մարմամարզական քայլով նետուելով հասաւ անդի մաղրապէս, և յարձակումի զօրասիւնին պատերազմական թանձր ճակատը պատնչին վերեւ երեւցաւ մուխին մէջ: Այս անգամ ալ փրկութիւն չկար ապստամբներուն: Ասոնց խումբը՝ որ կեդրոնը կը պաշտպան էր՝ ետ փախաւ խառն ի խուռն:

Այս ատեն ոմանց սրտին մէջ կեանքի տխուր սէրը արթնցաւ: Շատերը այս հրացաններու անտառներուն իրենց վրայ ուղղուիլը տեսնելով՝ ալ չուզեցին մէռնիլ: Այսպիսի բոպէ մըն է այս ուր կեսնքի պահպանութեան բնագլումը սաստկապէս կ'ոռնայ և ուր մորդուս անտառնական կողմը կ'երեւայ:

Ապստամբները խոյս տպով կոնակ տուեր էին ամրոցին ներսի կողմը կազմող վեցայտրկ և բարձր տունին: Այտ տունը կրնար փրկութիւն ոլլալ: Այս տունը ամբափակուած և կարծես թէ վերէն վար առջեւը պատ մը քաշուած էր: Հետեւակներու ոումբը դեռ ամրոցին ներսը մտած չէր, և անա դուռ մը՝ փայլակի մը տեւումին բաւող մանրերի որորդի մը մէջ ժամանակ ունեցած էր բացուելու և գոցուելու, և յանկարծապէս կէս մը բացուած և անմիջապէս վերստին գոցուած, այս տունին դուռը կեանք էր ապստամբներուն համար: Այս տունին ետեւը փողոցներ կալին, հնարին փախուստ կար, անջրապետ կար: Ապստամբները սկսան իրենց հրացաններուն բունովը և ոտքերովը զարնել այս դուռին կոչելով, աղերսելով, ձեռնամած

պաղատելով: Բայց ոչ ոք բացաւ դուռը: Երբորդ յարկի պատուհանէն մեռելին զլուխը անոնց կը նայէր:

Բայց Անժօլրա և Մարիուս և իրենց միացող հօթը կամ ութը հոգի արտգապէս հասեր էին և կը պաշտպանէին այն դուռը զարնող և ազատիլ ուզող ապստամբները: Մի՛ մօտենաք, գոչած էր Անժօլրա զինուորներուն, և սպայ մը չնազանդելուն համար Անժօլրա մեղուցած էր զայն:

Հիմա Անժօլրա ամրոցին ներքին պղտիկ բակին մէջն էր՝ Կորընթոսի տունին տալով կոնակը, մէկ ձեռքովը սուր մը, միւսովը գարապինան բռնած և բաց բռնելով կապելային դուռը սւրկէ չէր թողուր որ մըտն են յարձակողները: Միայն դուռ մը բաց է, և այս է, չոչեց յօւսաբեկներուն, զոր մարմինովը ծածկելով և մինակը դէմ զնելով վաշտի մը, ետեւը անցնել տուաւ զանոնք: Ամէնքն ալ շտապաւ ներս մտան: Անժօլրա որ հիմա իրը գաւազան կը գործածէր իր գարապինան անով գործադրելով այն շարժումը զոր բրամարտները «գոց վարդ» կ'անուանեն, իր առջեւը և բոլորտիքը հաւաքուող սուխններէն զգուշացաւ անվնաս, և ամէշնէն ետքը ինք մտաւ կապելային ներս: Եղաւ սոսկալ վայրկեան մը ուր զինուորները կ'ուզէին ներս մըտնել, ապստամբներն ալ դուռը գոցել որպէսզի չմտնեն: Դուռը այնքան ուժգնակի գոցուեցաւ որ իր որջանակին մէջ զետեղուելէն ետք ներսէն իր ծնօտին վրայ կը բռնած և փակած տեսնուեցաւ զինուորի մը հինգ մատները որ այն ծնօտը բռնած էր:

Մարիուս դուրս մնացած և արձակուող հրացանի մը գնտակը անոր անրակը խորտակած էր: Մարիուս զգաց թէ կը նուազէր և կ'իյնար: Նոյն պահուն՝ մինչզեռ աչքերը գոցած էր արդէն՝ զինքը բռնող հուժկու ձեռքէ մը սասանեցաւ, և իր նուազումին մէջ ուր

կորսնցուց ինքզինքը՝ հազիւ հազ ժամանակ ունեցաւ Քօղէթը անգամ մէն ալ յիշելէն ևտք, միտքէն ըսելու. — Կալանաւոր եմ: Հրացանի պիտի բռնուիմ:

Անժօլրա եւս միեւնոյն մտածուքը ունեցաւ՝ չը աեսնելով Մարիուսը կապելայէն ներս ապաւինողներուն մէջ: Բայց Անժօլրա և միւսները հիմա այն վայրդ կեանին մէջն էին ուր իւրաքանչիւր ոք իր մահուան վրայ մտածելու ժամանակ կ'ունենայ միայն: Անժօլրա դուռին երկաթը դրաւ ետեւէն, պարզունակը մղեց, կղպակը և աղլիր գոցեց բանալին երկու անգամ դարձընելով, մինչդեռ ետեւէն զինուորները հրացանի բուռներով և խրամաճատներն ալ կացինով դուռին կը զարդէին կատաղաբար: Յարձակողները այս դուռին վրայ խմրուեր էին: Հիմա ալ կապելային պաշարումը կը սկսէր:

Փութանք ըսելու թէ զենուորները բարկութեամբ կրակ ու բոց կտրած էին:

Դնդաձիգներու տասնապետին մահը զայրացուցա էր զանոնք: աւելի աղետալի պարագայ մըն ալ կարսակայն որով ա'լ աւելի զայրացած էին. այսքն յարձակումէն քանի մը ժամ առաջ ըսուած էր անսնց մէջ թէ ապստամբները կը հաշմէին կալանաւորները և թէ կապելային մէջ դրուխը կտրուաց զինուորի մը դիմէր կար: Այս տեսակ աղետալի տարածայնութիւնները սովորաբար կ'ըլլան ընտանի պատերազմներու մէջ. և ահա այս տեսակ սուտ տարածայնութիւն մըն էր այն որ ետքէն թրանսնօնէն փաղոցին աղետալի դէպքին պատճառ եղաւ.

Երբ ամրապէս դոցուեցաւ դուռը, Անժօլրա բռաւ միւսներուն.

— Սուղ ծախուինք:

Ապա մօտեցաւ այն սեղանին որու վրայ էին Մա-

պէօֆ և կավոօ: Աեւ ծածկոյթին ներքեւ երկու ուղիղ և խիստ կերպարանք կը տեսնուէր, մէկը մեծ միւսը պղտիկ, և երկուքին գէմքը անորոշապէս կը ծրագրուէր մահաշուք ծածկոյթին ցուրտ ծալքերուն տակ: Պատանքին տակէն ձեռք մը ելած և դէպի գետինը կախուած էր: Ծերունիինն էր այս ձեռքը:

Անժօլրա ծեեցաւ և համբուրեց այս մեծարելի ձեռքը, ինչպէս որ նախորդ օրն ալ ճակատը համբուրած էր:

Անժօլրա բոլոր կեանքին մէջ այս երկու համբոյրը տուած էր միայն:

Կարճ կապենք: Պատնէշը կոսւած էր թէպի դուռիք մը պէս. կապելան ալ կոռւեցաւ Մարտկոսայի տունի մը պէս: Այս տեսակ դիմազրութիւնները բարկալի են: Ոչ թողութիւն, ոչ ալ պատգամաւորութիւն կարելի է: Ամէն յարդ կ'ուզէ մեռնիլ, բաւական է որ մեացնէ: Երբ—Անձնատուր եղէք— կ'ըսէ Սիւշէ, Բալաֆօքս կը պատասխանէ. «Թնդանօթով պատերազմնէ ետք դանակով պիտի պատերազմնէք»: Հիւշլու կապելային յարձակմամբ տոռումին առթիւ ամէն միջոց ի դործ դրուեցաւ. սալաջարերը պատուհանէն և տանիքէն յարձակողներուն վրայ տեղացին և սոսկալի ջախջախումներով զինուորներու զայրոյթը գրգուեցին. մասաններէն և վերնայարկին երդերէն հրացաններ արձակուեցան. յարձակումը կտապի պաշտպանութիւն մը դարձաւ, և՝ վերջապէս՝ երբ սահիպուեցաւ բացուելու դուռը, մոլեգնական յիմարութեամբ մը սկսան ջարդուիլ փոխտղարձապէս: Կապելային մէջ իսուժեցին յարձակողները որոնց ոտքը խորտակուած և գետինը նետուած դուռին տախտակներուն մէջը մնացին և որոնք կապելային մէջ ոչ զօք գտան պատերազմողներէն: Կացինով կտրուած ուրածեւ սանդուղը վարի սրահին մէջտեղը կը կենար

երկնցած, քանի մը վիրաւորներ իրնց վերջին շունչը կ'աւանդէին, անոնք որ չէին մեռած, առաջին յարկն էին, և հոն ահարկու հրատապ մը սկսաւ ձեղունին ծակէն որ սանդուղին մուտքը եղած էր: վեջին փամփուշներն էին արձակուող հրացանները:

Երբ սպազմեան այս փամփուշներն ալ, երբ այս ամենի հոգեվարքները ա՛լ ոչ վառող և ոչ ալ զնատկ ունեցան, իւրաքանչիւր ոք ձեռքը առաւ այն շիշերէն երկերկու հատ զոր Անժօլրա պահել առաւած էր և որու վրայ արդէն խօսեցանք, և վեր ելլողներուն դէմ դրին այս ժամակներով որոնք ամենապէս դիւրաբեկ էին: Այս շիշերուն մէջ դրուածը ժանաաջուր (քէզապ սուլը) էր: Առանց բան մը աւելցնելու կամ պակսեցնելու կը խօսինք կոտորածին այս տխուր իրողութիւններուն վրայ: Աւաղ, պաշարեալը զէնք կ'ընէ ամէն բան: Յունական հուրը Արշիմէտի անպատութիւն չըերաւ, խաշուած ոլուր անպատիւ չըրաւ Պալարը: Պատերազմի մէջ ամէն միջոց սարսափելի է անխտիր, և այս միջոցներու մասին ընարութիւն չկրնար ըլլալ բնաւ: Յարձակողները վարէն վեր արձակելով իրենց հրացանները թէն նեղութիւն կը կրէին, բայց խիստ մահառիթ էր անոնց կրակը: Մեռած գլուխներով շուտ մը շրջապատուեցաւ ձեղունին ծակին եղերքը ուրկէ երկայն կարմիր և շոգնունչ թելեր կ'արտահոսէին:

Անմեկնելի էր ամփոփ և կիզողական մուխ մը գրեթէ խոււար վարագոյր մը կը կազմէր այս կոփէին վրայ: Բառ չենք գտներ որպէսզին նկարագրենք թէ ինչպիսի բան է մինչեւ այս աստիճան համառ սարսափը: Ա՛յ մարդ չէին սեպուեր որոնք որ կը կըսուէին այս կոփէին մէջ որ հիմա դժոխային էր: Աւ հսկաներուն դէմ տիտաններ չէին պատերազմողները: Աւելի Միլտոնին և Տանթէին կը նմանէր այս կոփէ քան թէ Հոմերոսին: Յարձակողները դեւել, դիմադրողներն ալ ճիւաղներ էին:

Հրէշային դիւցազնութիւնն էր այս:

Գ Լ Ո Ւ Խ Ի Գ.

ՕՐԵՍԹ ԱՆՑԹԻ ԵՒ ԲԻԼԱՏ ԱՐԲՇԻՌ

Վերջապէս քսանի շափ զինուորներ, աղջախն պահաներ, քաղաքապետական պահակներ մէկզմէկու վրայ ելլելով, սանդուղին կմախքը օգնական ընելով իրենց, սմանք պատերուն վրայէն մազլցելով, ոմանք ձեղունէն կախուելով, վերջին գիմաղիրները ձեղունին ծակէն եղրին վրայ խիկ սրէ անցընելով, այս ահարկու ելքին ժամանակ երեսնուն վրայ վէրքեր ընդունելով որոնք իրենց կերպարանքը կ'ապականէին, արիւնէն կուրնալով, կատաղութեամբ և վայրենութեամբ գրւովին համակուած՝ առաջին յարկին սրահը թափեցան խառն ի խուռն: Հօն ալ միայն մէկ մարդ կար կանզուն, որ էր Անժօլրա: Առանց վառողի, զնդակի և սուրի մնալով իր ձեռքն ալ գարապինային երկաթը կար միայն որուն բռնը խորտակած էր ներս մանողներուն զիխուն զարնելով: Գնդասեղանը յարձակողներուն և իր մէջտեղը ձգելով՝ սրահին անկիւնը քաշուած էր և հոն իր սէգ նայուած քովը, բարձր գլուխովը ձեռքը բռնած զէնքի բեկորովը տակաւին բաւական սպառնալի ըլլալով, ոչ ոք մօտեցաւ իրեն: Աղաղակ մը ելաւ նոյն սիջոցին:

— Պարագլուին է ան: Ան է տասնապետը մեռցնողը: Քանի որ հոն գնաց կեցաւ, աղէկ է տեղը: Թող կենայ հոն: Կեցած աեղը հրացանի բռնենք զինքը:

— Հրացանի բռնեցէք զիս, ըստ Անժօլրա:

Եւ իր գարտպինային բեկորը նետելով և թեւերը իւաչաձեւելով կուրծքը ներկայացուց:

Քաջաբար մեռնելու յանդկնութիւնը միշտ կը յուզէ մարդերը: Երբ Անժօլրա թեւերը խոչածեւեց՝ յանձնա-

ուսւ ըլլալով վախճանին, դադրեցաւ կոիւի ազմուկը սրահին մէջ, և այս քառուշ տեռակ մը գերեզմանական հանդիսաւորութեամբ յանկարծ հանդարաւեցաւ: Կարծես թէ անզէն և անշարժ Անժօլրայի սպառնալի վեհութիւնը կ'իշխէր այս ժխորին վրայ, և թէ այս վեհմ, արիւնաբոլր, սիրուն և անվիրելիի մը պէս անտարբեր երիտասարդը՝ որ միայն ինք գեռ վերք մը առած չէր՝ իր հանդարտ նայուածքին իշխանութեամբը կը բանագատէր այս աղետալի ամբոխը յարգանօք մեոցնելու զինքը: Նոյն պահուն իր գեղեցկութիւնը՝ աներկիւղութեամբը աւելնալով կը փողփողէր, և՝ իբր թէ անկարելի ըլլար ինչպէս իր վիրաւորուիլը նոյնպէս և յադնիլը այն քսանըզորս ահարկու ժամերէն ետք որոնք անցեր էին, գեռ կարմիր և վարդագոյն էր: Ետքէն վկայ մը պատերազմական ատեանին առջեւ երր կ'ըսէր թէ Ապստամբ մը կար որու Ապողոն անսւանուիլը լսած էինք, թերեւս Անժօլրային կ'ակնարկէր: Աղդային պահակ մը որ նշան կ'առնէր Անժօլրան մեոցնելու համար, վար ըրաւ հրացանը, ըսելով. կը կարծեմ թէ ծաղիկ մը պիտի մեոցնեմ:

Տասներկու մարդ խումբ մը կազմեցին Անժօլրայի հանդիպակաց անկիւնը և լւելեայն իրենց հրացանները պատրաստեցին:

Ապա ասպետ մը գոչեց. — Նշան տոէ՞ք:

Ապայ մը միջամտելով ըստւ.

— Կեցէ՞ք:

Եւ դէպի Անժօլրա դառնալով.

— Կ'ուզէ՞ս որ կապենք աչքդ:

— Ոչ:

— Դո՞ւն ես թնդանօթածիգներուն տասնապետը մեոցնողը:

— Այո՛:

Քանի մը րոպէէն ի վեր կրանթէր արթնցած էր: Ինչպէս կը յիշէ անշուշտ ընթերցողը, կրանթէր նախօրդ օրէն ի վեր աթուի մը վրայ նստած և սեղանի մը վրայ կքած կը քնանար կապելային վերի սրահին մէջ:

Կրանթէր՝ կատարելապէս և բառին ամբողջ զօրութեամբը նկատելով՝ արբիր մեռած մըն էր, ինչպէս կ'ըսուէր ատենօք. օշնդրի, գարեջուրի, ալքօլի սոսակալի խառնուրդը մահաթիպ քունով մը թմբեցուցած էր զայն: Իր սեղանը պզտիկ ըլլալուն համար չէր կըրնար ծառայել պատնէշին, հետեւաբար կրանթէրի ձըգուած էր այն: Տակաւին միեւնոյն դիրքին մէջն էր, ոյսինքն կուրծքը սեղանին վրայ ծուած, դլուխը բոլորովին թեւերուն վրայ կաթնած, և բաժակներէ, չօրերէ և շիշերէ շրջապատուած: Կը քնանար այն ամենածանր քունով որ թմբած արջերու և ճարակուած տղրուկներու յատուկ է: Ոչ հրացաններու դոսումները, ոչ գունդերը, ոչ պատուհանէն իր քնացած սրահը թափանցող ռումբի բեկորները, ոչ ալ յարձակումին ահագին ժխորը կրցած էին սթափել զայն: Միայն թէ երբեմնակի թնդանօթին պատասխան կուատր խորդումով մը: Կարծես թէ հոս կ'սպասէր որպէսզի գնդակ մը գայ և զինքը զարթնումի աշխատանքէն ազատէ: Բազմաթիւ դիակներ կային իր քովը, և առաջին ակնարկով անոր նայող մը ամենեւին չէր կընար զանազանել զինքը մահուան անդունդը քնացող այն դիակներէն:

Զայնը չարթնցներ զինովը, բայց լուսվիւնը կ'արթնցնէ: Շատ անգամ դիտուած է այս զարմանալի իրողութիւնը: Կրանթէրի բոլորտիքը ամէն բան իյնալով անօր մահացւք թմբութիւնը կ'աւելցնէր. ֆլումը կ'որոքէր զինքովը: Անժօլրայի տոչեւ աղմուկին կերպ մը դադրիլը ցնցում մը եղաւ այս քունին համար: Ար-

շաւաքայլ գացող կառքի մը յանկարծ կանդ տանելուն
հետեւութիւնը ունի այսպիսի դադարում մը՝ որ մը բար-
րածները կ'արթնցնէ : Կրանթէր յանկարծ արթնդաւ-
թեւերը բացաւ, աչքերը չփեց, նորեցաւ, յօրանչից և
հասկցաւ :

Վերջացող գինովութիւնը պատուուց վարսպայրի
մը կը նմանի : Դինովը մէկ անգամ նայելով ամէնը մէկ
միահաղոյն կը տեսնէ ինչ որ գինովութիւնը կը ծած-
էր : Ամէն բան յիշողութեան մէջ կը ներկայանայ յան-
կարծ, և արրշիս՝ որ ամեննեւին չպիտիր թէ ինչեր ան-
ցան քսանըչորս ժամէ ի վեր՝ հազիւ հաղ կը բանայ
արտեւանունքը և ահա կ'է մանայ եղելութիւնը : Յան-
կարծական յալտնութեամբ մը գաղափարները կը ներ-
կայանան անոր մտքին . կը ցրուի գինովութենէ առ-
տագրուող ջնջումը, որ՝ իբր տեսակ մը շագի՝ կը կուր-
ցնէր ուղեղը, և այս ցրումէն ետք գինույթը որոշադէս
և յայտնապէս կը պաշարուի իրողութիւններէն :

Կրանթէր սրանին մէջ անկիւն մը մնայած և գրն-
դասեղանին ետեւը պատսպարուած էր, հետեւ արար
զինուորները՝ Անժօլրային նայելով ակնաւեռ՝ և ոչ իսկ
նշմարած էին Կրանթէրը, և տասնապետը կը պատ-
րաստուէր գարձեալ հրաման տայու դինուորներուն որ
նշան առնեն Անժօլրան, երբ ձայն մը լսեցին որ իրենց
քով կը գոչէր .

— Կեցցէ՛ հանրապետութիւնը, Ես ալ հանրապե-
տական եմ :

Կրանթէր ելած էր :

Պատերազմին անբար նշոյը, պատերազմ որու մէջ
ոչ մտած և ոչ ալ կոռւած էր Կրանթէր, ալլակերպ
գինովին պայծառ նայուածքին մէջ երեւաւ :

— Կեցցէ՛ հանրապետութիւնը, կրկնեց, հաստատ
քայլով մը անցաւ սրանէն, և գնաց Անժօլրային քով
կայնեցաւ հրացաններուն առջեւը :

— Մէկ արձակումով երկու հոգի մեղցուցէք, ը-
սաւ :

Եւ քաղցրութեամբ դէպի Անժօլրա դառնալով ը-
սաւ .

— Թոյլ կուտաս՞ս :

Անժօլրա ժպակելով Կրանթէրին ձեռքը սեղմեց :
Ժպիտը տակաւին լմնցած չէր, և ահա հրացան-
ները գոռացին :

Անժօլրա պատին կաթնած մնաց ութը գնդակ ըն-
գունելով որոնք կուրծքէն մտած կանակէն ելուծ էին
և որոնք կարծես թէ պատին բեւեներ էին զայն :
Միայն իր գլուխը ծոեց :

Կրանթէր շանթահար գետինը գլորեցաւ անոր ոտ-
քերուն քով :

Քանի մը բոպէէն ետք զինուորները դուրս կը հա-
նէին տունին վերը ապաւինող վերջին ապստամբները :
Ասոնք վերնայարկին մէջ անկան ոնապէս հրացան կը
նետէին փայտաշէն վանդակապատի մը ետեւէն : Տու-
նին վերնայարկի խուցերուն մէջ կը կոռւէին : Պատու-
հաններէն մարմիններ կը նետէին, որոնց մէկ քանին
կենդանի էր : Վերնայարկին ապստամբներ երկու ան-
դամ գարապինա նետելով մեղցուցած էին երկու յա-
ռաջամարտ զինուորներ երբ ասոնք խորտակուած հան-
րակառքը վերցնելու կը պարապէին : Կապա հագած
մարդ մը վերնայարկին վար դահավիժած էր՝ փորին
վրայ սուխին մը միտուելէն ետք, և գետինը կը հռնչէր :
Զինուոր մը և ապստամբ մը տանիքին կղմինզըներու-
ղասիթափին վրայէն միասին կը սահէին՝ առանց թո-
ղուլ ուղեղու մէկզմէկ, և վար կ'իյնալին անազորոյն
փարումով մը իրարու փարած : Միենոյն կոփւը կ'ըւ-
լար նաև զինիկ մտանին մէջ : Հոն ալ աղաղակներ,
հրացանի արձակումներ, ոտքերու վալրագ տատանում-

ներ կը լսուէին։ Ապա լռութիւնը տիրած էր։ Պատնէշը առնուած էր։

Զինուորները սկսան շրջակայ տուները խուզարկել և փախուտականները հալածել։

ԳԼՈՒԽ Ի՞՞.

ԿԱԼԱՆԱՒՐ

Իրօք կալանաւոր էր Մարիուս։ Ժան Վալժանին կալանաւորն էր։

Ժան Վալժանինն էր այն ձեռքն որ ետեւէն բըռնած էր Մարիուսը երբ պիտի իյնար ասիկա, և որմէ բոնուիլը զգացած էր Մարիուս՝ նուաղելու միջոցին։

Ժան Վալժան կոիւին մէջ մտած էր միայն ՚ի կեանքը վտանգելով և առանց կոիւ ընելու։ Եթէ չըլլար ան, ոչ ոք պիտի մտածէր վիրաւորները հոգեվլարքի այս յետին կերպարանափոխութեան ժամանակ։ Շնօրհիւ ժան Վալժանի որ կոտորածին ժամանակ իրը նախախնամութիւն մը ամէնուրեք կը գտնուէր, վիրաւոր իյնողները կը վերցուէին, ստորին սրահը կը տարուէին և կը խնամուէին։ Մերթ ընդ մերթ պատնէշը կը նորոգէր։ Բայց իր ձեռքերը երբեք չըրին այնպիսի բան մը որ հրացանի արձակումի մը, յարձակումի մը կամ թէ գեթ անձնական պաշտպանութեան մը նմանէր։

Ժան Վալժան կը լոէր և ձեռնաու կ'ըլլար։ Սակայն հազիւ հազ իր քանի մը տեղը կեղեգուած էր։ Դնդակները չէին ուզած հպիլ անոր։ Եթէ ինքնասպանութիւն ալ կար այն նպատակին մէջ զոր ժան Վալժան երազած էր այս գերեզմանը մտնելովը, այս մասին յաջողած չէր ամեննելին։ Բայց տարակուսելի է մեզ ժան Վալժանին ինքնասպանութեան նպատակ ունեցած ըլլալը որ անկրօնութեան գործ մըն է։

Ժան Վալժան՝ պատերազմին թանձր ամպին մէջ կարծես թէ չէր տեսներ Մարիուսը, բայց ստուգապէս ամեննելին չէր հեռացնէր իր նայուածքը անոր վրալէն։ Ռւսակ երբ վիրաւորուեցաւ Մարիուս, ժան Վալժան վագրային արագաշարժութեամբ մը ոստեց, որսի մը վրայ յարձակելու պէս անոր վրայ յարձակեցաւ և առաւ տարաւ վիրաւոր երիտասարդը։

Նոյն միջոցին յարձակման մրրիկը միայն Անժօլրացի և կապելային դուռին վրայ ստուգապէս ամփոփուած ըլլալով, ոչ ոք տեսաւ ժան Վալժանին՝ նուազած Մարիուսը թեւերուն վրայ առնելով պատնէշին քարայատակները քաշուած դաշտէն անցնիլը և կորընթառի տունին անկիւնին ետեւը աներեւութանալը։

Ինչպէս կը յիշէ ընթերցողը, այս անկիւնը տեսակ մը հրուանդան կը կազմէր փողոցին մէջ, և ասոր քանի մը քառականգուն տեղը զերծ կը պահէր գնաւակներէն և ոռւմբի բեկորներէն, նաև նայուածքէ։ Երբեմն հրդեհներու մէջ ալ կ'ըլլայ սենեակ մը որ չայրիր, և ամէնէն կատաղի ծովերուն մէջն ալ հրուանդանի մը ասդիի կողմը կամ ժայռերու անելանելի խորշի մը մէջ կը զանուի պղտիկ անկիւն մը որ հանդարտ է։ Այս քանի մը կանգուն տեղը պատնէշին ներքին արագէզին տեսակ մը ծալքն էր, և իրօնին ալ հոն հոգեվարելով մեռած էր։

Ժան Վալժան ահա հօն կանգ առաւ, թողուց որ վար սպրզի Մարիուսը, կոնակը պատին տուաւ և սկըսաւ չորս կողմը նայիլ։

Զարհուրելի է վիճակը։

Առ այժմ, մերեւս քանի մը րոպէի համար պատրսպարան մըն էր այն մասնորմը, բայց ինչպէս պիտի ազատէր այս կոտորածէն։ Ժան Վալժան կը յիշէր թէ միենոյն անձկութեամբ ութը տարի առաջ համակուած

էր Բօլոնսոնի փողոցը, և թէ ի՞նչ կերպով կրցած էր առատիլ այն կերպը գֆաւար էր այն ժամանակ, խո՛լ այս որ անհնարին։ Հիմա իր առջևն էր այն անողոքելի և խուլ տունը որ վեց շարկ ունէր և որու մէջ կարծես թէ պատուհանէն ծոռդ մօռած մարզը կը բնակէր. աջ կողմն էր պատնէշը որ բաւական ցած էր և կը զոցէր Բըթիթ-Թրիւանարրի փողոցը. այս պատնէշին վրայէն ցատկելը դիւրին էր. բայց պատնէշին կատարին վերէն սուբինի ծալրերու շարք մը էր տեսնուէր։ Սուբնակիրներն էին հետեւակ զօրաց խումբը որ այս պատնէշին անդին կհնալով կը դիտէր։ Յայտնի է թէ պատնէշին վրայէն անցնիլը խումբէն արձտկուող հրացանի մը գնաւիլը ընդունելու երթալ էր, եւ թէ վաթսուն հրացանէ մազի սիէս զնտակներով պիտի ծածկուէր այն զլուխը որ սալաքարնել շինուած պատին վերեւը երեւալ պիտի համարձակէց։ Իսկ ձախ կողմն էր կոխւին ասպարէզը։ Մահը պատին անկիւնին ետեւն էր։

Ի՞նչ ընէր։

Թոշոն մը միայն կրնար ազտատիլ անկից։

Եւ պէտք էր անմիջապէս վճռել, հնար մը գտնել, որոշում մը ընել։ Իրմէ քանի մը քայլ անդին պատերազմ կ'ըլլար, բարեբաղաբար ամէնքն ալ մէկ կէտի այսինքն կապելային գուռին վրայ կը յարձակէին մոլցնաբար. բայց եթէ զինուոր մը, զինուոր մը միայն տունին ետեւէն գտնալու, կամ կուշտէն յարձակելու զաղափարը ունենալու ըլլար, ամէն բան լինցած էր։

Ժան Վալժան իր առջեւի կողմին տունը նայեցաւ, քովի պատնէշը նայեցաւ, ապա յետին ծայրայիշութեան բոնութեամբը գետինը նայեցաւ մոլցնապէս, և իբր թէ ուզելով հոն ծակ մը բանալ աչքերովը։

Այնքան նայեցաւ որ այսպիսի հօգեվարութեան մը

մէջ չպիտիմ ինչ անորոշապէս նշմարելի բան մը սկսաւ ծրագրիլ և ձեւառորմիլ իր սաքիրուն քով, իբր թէ մարդուս նայուածքը զարողութիւններէն մէկը ըլլար երեւան հանել ուզած բանը։ Ժան Վալժան քանի մաքայլ անդին, դուրսէն շատ անզիթարուոր պահպանուած և հսկուած պղտիկ պատնէշին ստորոտը, փլած մած մը սալաքարերու ներքե մասամբ պահուած երկաթէ վանդակ մը տեսաւ որ տարփորէն և գնունին հարթութեան ուղղութեամբը զրուած էր։ Այս վանդակը հաստատուն և խորհրդակ սկսակներով շինուած և երեք քառակաւսի կանգունի չափ լայն էր։ Իր շրջանակը զազմող սալաքարերը մէկդի ըրաւ, վանդակը վերցուց, շողկեց Մարփուոր որ մեռելի մը պէս տեշարժ էր։ արմուկներուն և ծունկերուն օգնութեամբը՝ այս բեռը կանակը ունենալով ան հօրի նման ծակը իջաւ որ բարեբաղգարար շատ խորունկ չէր, թող տուաւ որ վերստին իր գիխուն վերեւը ինալով զոցուի երկաթէ ծանր կափարիչը՝ որուն վրայ նորէն փլան արդէն զըդրդուած սալաքարերը, և գետնէն երեք մէթրի չափ վար յատակաւոր մակներեւոյթի մը վրայ կոխսց ստորվը։ Ժան Վալժան հսկայական ուժով մը և արծուային արագութեամբ մը կատարած էր այս ամէնը բանդագուշանքի ժամանակի ի գործ զրուած իրողութեան մը պէս։ Հազիւ թէ քանի մը րոպէ տեսած էր այս զործին կատարումը։

Ժան խորին հանդարտութիւն, բացարձակ լուսթիւն և գիշերային մթութիւն մը կը տիրէր։

Վերստին զգաց այն տպաւորութիւնը զոր ժամանակաւ զգացած էր փողոցէն Բըթի Բիգրիւտի վանքը իյնալով։ Միան թէ այսօր հետր առածը ոչ թէ Գօղէթը, այս Մարփուսն էր։

Հիմա իր վերեւը հազիւ հազ իբր անորոշ նուկ մը կը լսէր յարձակմամբ առնուած կապելային զարհութելի աղմուկը։

— 1916 —

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

ՏԻՂԱԾ. ԲԱՅՑ ՀՈԳԻՆ

Գ. Ռ Ա Խ Ա .

ԿՈՅԱՆՈՑԸ ԵՒ ԻՐ ԽԱԲԷՇԻԹԻՒՆՆԵՐԸ

Ժան Վալժան ահա Բարիզի կոյուղիին մէջ կը դժնուել :

Ծովուն հետ Բարիզին ունեցած նմանութիւններէն մէկն ալ այս է : Լուղորդը՝ ինչպէս ովկիանոսին՝ նոյնպէս և Բարիզի մէջ կը այս ընկղմի :

Անլուր էր անցումք : Ժան Վալժան քաղաքին մէջտեղէն ծակ մը մտնելով քաղաքէն դուրս ելած, և ակնթարթի մը մէջ խուփ մը վերցնելու և վերստին գոցելու բաւող ժամանակին մէջ պայծառ լոյսէն դէպի կատարեալ մթութիւն, կէս օրէն դէպի կէս գիշեր ժխորէն դէպի լուսութիւն, որուառներու մրրիկէն դէպի գերեզմանական հանգարատութիւն, և Բօլօնսոյի փողոցին դիպումէն աւելի զարմանալի դիպումով մը ամենէն մօտալուտ վահանգէն դէպ ամենաբացարձակ ապահովութիւն անցած էր :

Այս անցումք յանկարծ նկուղի մը մէջ իյնալ, Բարիզի խորվիրապին մէջ աներեւութանալ էր . տարօրինակ գայրկեան մը եղաւ Ժան Վալժանին համար այս վայրկեանը յորում անիկա թողուց այս փողոցը ուր

ամենուրեք մահ կար և մտաւ այս գերեզմանը ուր էր կեանքը :

Ժան Վալժան անմիջապէս հասկցաւ ասիկա :

Ժան Վալժան ըստ ինքնիրեն . Հաւանական է թէ Հալի կոյուղիին մէջն եմ, եթէ ձախակողմը ընտրելով զառիվայրէն երթամ, կարելի է թէ քառորդէ մը ետք Բօն . Շանմի և Բօն Նէօփի մէջտեղը Սէն գետին վրայ կոյուղիի բերան մը կը հասնիմ, այսինքն Բարիզի ամենէն բազմամարդ տեղը ցորեկով երեւան կ'ելլեմ: Կամ գուցէ բազմաճղի ձամրու մը կոյուղիին բաց բնարանը կը հասնիմ: Եւ ահա անցորդները պիտի շուարին՝ երկու արիւնաթաթաւ մարդերու դետնին տակէն դուրս ելլելը տեսնելով: Քաղաքապահները պիտի գան, մօտաելլելը տեսնելով: Քաղաքապահները պիտի գան, մօտաելլելը տեսնելով:

Ժան Վալժան ետ դարձաւ զառիվայրէն և աջ կողմի ձամբան մտաւ:

Նեղ անցքին անկիւնէն դառնալէն ետք օդամուտին հեռաւոր նշոյլը բալորովին աներեւոյթ եղաւ . իտւարին վարագոյը վերստին քաշուեցաւ իր տաջեւ, ու դարձեալ կուրցաւ Ժան Վալժան:

Բայց և այսպէս յառաջ գնաց, և կրցածին չտփ չտապելով: Մարիուսի երկու թեւերը Ժան Վալժանին վիզին բոլորտիքը և ոտքերն ալ ետեւէն կախուած էին: Մէկ ձեռքովը վիրաւորին թեւերը կը բռնէր, միւսովն ալ պատը կը շօշափէր: Մարիուսին այտը անոր այտին կը դպէր և արիւնաթաթաւ ըլլալուն համար կը փոկչէր: Ժան Վալժան կ'զգար թէ իր վրայ ջերմախառն առուակ մը հոսէր և զգեստներուն տակը կ'անցնէր: Այս առուակը Մարիուսին կուգար:

Սակայն Ժան Վալժան խոնաւ տաքութիւն մը զգաց՝ լով ականջին քով որու կը հպէր զիրաւորին բերանը հասկցաւ թէ կը չնչէ անիկա, և թէ հետեւաբար կենդանի է: Հիմա առաջինէն նուազ նեղ էր կոյուղին անցքը ուրկէ կը յառաջանար Ժան Վալժան: Բաւական դժուարութեամբ կը քալէր նեղ ճամբուն վրայ: Առջի ծրուան անձրեսի ջուրերը տակաւին հոսած չէին և պղտիկ հեղեղ մը կը կազմէին շաղակազմ յատակին մէշանըլ, ուստի ջուրին մէջէն չքալելու համար ստիւլուած էր պատին փակչելով երթալ: Այսպէս խուսրին մէջ կը յառաջանար: Կը նամանէր այն դիշերային էակ ներու որոնք աներեւոյթին մէջ կը խարիսխին և ատորերկրային մթութեան երակներուն մէջ կը կորուին:

Բայց հեռաւոր լուսամուտներէն դէպ այս անթափանցելի մշուշը քիչ մը ազօտ նշոյլ մը զալով, կամ թէ իր աշխերը մթութեան վարժուելով՝ Ժան Վալժան կամաց կամաց և անորոշապէս սկսաւ տեսնել, և դարձեալ աղօտապէս զիտեց մնրիթ պատը զոր կը շափէր, և մերիթ գմբէթը որու տակէնոկ' անցնէր: Բիրը խաւարին մէջ կը տարածի և վերջապէս լոյս կը գտնէ ձիշդ հոգիին պէս որ անբախտութեան մէջ տարածուելով վերջապէս Աստուած կը գտնէ:

Ուղղուիլ դիւրին բան չէր:

Կոյուղիներուն ծրագիրը կրնայ ըստել թէ իր վրայի փողոցներուն ծրագրին կրկնութիւնն է: Ան առն ուան Բարիզի մէջ երկու հազար երկու հարիւր փողոց կար: Երեւակայեցէք հիմա այս փողոցներուն տակի այն խաւարամած ոստերուն տակի ոնտառը որ կ'անուանուի կոյուղի: Այն ժամանակի կոյուղիները՝ եթէ մէկդմէկու ծայր կապուէին տասնըմէկ մզոնի երկայնութիւն մը ունեցած կ'ըլլար:

Ժան Վալժան նախ սխալեցաւ: Կարծեց թէ Սէն Տընի փողոցին տակն էր. երանի թէ հոն ըլլար: Սէն Տընի փողոցին տակ հին կոյուղի մը կայ որ կուի ժԴ. Իշխանութեան ժամանակ շինուած է և որ կ'երթայ ուղղակի Մեծ կոյուղի բառուած ընդունարան կոյուղին:

Կը յառաջանար առանց գիտնալու ուր երթալը, անձկութեամբ այլ հանդարտութեամբ քալելով, բան մը չտեսնելով, բան մը չզիտալով և դիպուածին մէջ ընկղմելով, այսինքն Նախախնամութեան ապաւինելով:

Կը պարտաւորինք ըսել սակայն թէ Ժան Վալժան սարսափով մը կը համակուէր աստիճանաբար: Զինքը արձապատող մթութիւնը կ'սկսէր իր միտքը մտնել: Ժան Վալժան հանելուկի մը մէջ կը քալէր: Կոյանոցին այս ջրմուղը ահարկու է. ամենաբար իրարու կը խառնուին իր ամէն ճիւղերը. սոսկալի բան մըն է այս խաւարային Բարիզին մէջ նետուած ըլլալը, Ժան Վալժան ստիլուած էր գտնելու և գրեթէ հնարելու իր ճամբան՝ առանց տեսնելու զայն: Այս անզիտութեան մէջ կրնար վերջինը ըլլալ իր ամէն մէկ քայլը: Ի՞նչպէս պիտի ելլէր անկէ, ելլք մը պիտի գտնէ՞ր. յարմար ժամանակին պիտի զտնէ՞ր. քարաշէն ծակեր ունեցող այս ստորերկրեայ ահագին սպունդը պիտի թողո՞ւր որ Ժան Վալժան իր մէջը մտնէ և ճամբայ մը բանալով անցնի: Մթութեան մէջ անակնկալ հմնգոյց մը պիտի հանդիպէ՞ր, պիտի հասնէ՞ր այնպիսի տեղ մը ուրկէ պրծին ու անցնիլը անհնարին է: Մարիու՝ արեան հոսումէն և ինքը անօթութենէ պիտի մեռնէին արդեօք. վերջապէս երկուքն ալ հոն պիտի կորսուէին և այս խաւարամած անդունդին մէկ անկիւնը մնալով երկու կմախք պիտի կազմէին արդեօք: Ժան Վալժան ասոնց և ոչ մէկը զիտէր: Ինքնիրեն կը հարցնէր այս ամէնը և չէր կրնար ինքն իրեն պատասխանել: Բարիզի

աղիքը անդունդ մըն է: Յսլման մարդարէին պէս գաղանին փորին մէջն էր:

Յանկարծ զարմանք մը եկաւ վռան: Եղաւ անակընկալ բոպէ մը ուր՝ առանց դադրած ըլլալու դէպի առաջ քալելէ՝ նշարեց թէ ա՛լ վեր չէր ելեր. ուղին ջուրը՝ փոխանակ առջեւի կողմէն գալու՝ և իր ոտքերուն ժայրը թրջելու՝ ետեւէն կու գար և իր ներբանները կը թրջէր: Կոյուղին հիմա դէպի վայր կը տանէր: Ինչո՞ւ համար. Ժան Վալժան մի՞թէ յանկարծ Մէն գետը պիտի հասնէր: Մեծ էր այս վտանգը, բայց նահանջելու վտանգը աւելի մեծ էր. ինչ և է, Ժան Վալժան չդադրեցաւ յառաջանալէ:

Յանկայն այս կոյուղին ուրկէ կը յառաջանար Ժան Վալժան՝ դէպի Սէն չէր յանդեր:

Բարիզի գետինը Սէնի աջակողմեան եզրին վրայ էշի կոնակի մը պէս երկակողմանի զառիվայր մը կը կազմէ, որու մէկ կողմին ջուրերը գետը, միւս կողմին ջուրերն ալ միծ կոյուղին կը թափին. այս երկու զառիվայրերուն կատար՝ ուր ջուրերուն բաժանումը կ'ոռոշուի՝ խիստ այլանդակ դիծ մը կը կազմէ: Կատարին ամենէն բարձր տեղը, ուր կը բաշխուին հոսող ջուրերը, Սէնթ Ավոյ կոյուղին մէջ՝ Միշէլ Գօնթ փողոցին անդիի կողմն է, Լուվրի կոյուղին մէջ՝ պուլվարներուն քովին է: Մօնմարթրը կոյուղիին մէջ՝ պուլվարներուն քովին է: Մօնմարթրը կոյուղիին մէջն ալ Հալի մօտ է: Ժան Վալժան ահա կատարին այս ամենին բարձր տեղը հասած էր, և դէպի միջին կոյուղին կ'ուղղուէր. ճամբաներուն լաւ էր այս, բայց ան ամենին չէր գիտեր թէ լաւ է բռնած ճամբան:

Երբոր պղտիկ կոյուղիի մը կը հանդիպէր, անոր անկիւնները կը շօշափէր, և եթէ զիտէր թէ ճամբան աւելի նեղ է քան թէ այն ուրկէ կը յառաջանար ինք.

չէր մտներ և իր ճամբան կը շարունակէր, իրաւամբ մտածելով թէ աւելի նեղ ճամբաները հարկաւ անել են և թէ զինք իր նպատակէն այսինքն ելզէն պիտի հեռացնեն: Այսպէս զգուշացաւ այն քառապատիկ որոգայթէն զոր մթութեան մէջ լարեր էին իրեն պահ մը տուաջ մեր համբած լարիւրինդուները:

Եղաւ վայրկեան մը ուր Ժան Վալժան հասկցաւ թէ ապստամբութենէ ահաբեկ Բարիզին տակէն կ'ելլէր որու վերեւը շրջաբերութիւնը հետաջինջ եղած էր ապստամբութեան պատճառու, և թէ հիմա կենդանի և կանոնաւոր Բարիզին տակը կը մտնէր: Յանկարծ զըլին վերի կողմէն հեռաւոր այլ անընդհատ տղմուկ մը լսեց որ շանթային ազմուկի մը կը նմանէր, և որ սահելով անցնող կառքերուն ձայնն էր:

Գէթ ինքնիրեն ըրած հաշիւին համեմատ գրեթէ կէս ժամէ ի վեր կը քալէր, և տակաւին մտքէն չէր անցներ հանգստանալ քիչ մը. փոխած էր միայն այն ձեռքը որով կը բռնէր Մարիսւը: Մթութիւնը հետզետէ սաստկացած էր, բայց այս ուստիութիւնը աւելի սիրտ կուտար անոր:

Յանկարծ իր շուքը տեսաւ առջեւը: Այս շուքը կը նկարուէր գրեթէ անորոշ և աղօտ կարմրութեան մը վրայ որ շաղախսակազմ յատակը աղօտապէս կը շառագունէր ոտքերուն ներքեւ, նաև գմբէթը՝ գլխուն վերեւը, և որ անոր աջ ու ձախ կողմը կոյափողին կը զող պատերուն կը սպրդէր: Ժան Վալժան շուարելով ետեւը զարձաւ:

Իր ետեւը, ճամբուն այն մասին վրայ ուրկէ նոր անցած էր և հեռաւորութեամբ մը՝ զօր անբաւ կարծեց՝ տեսակ մը սոսկալի աստղ կը փողփողէր թանձք մթութիւնը զծաւորելով և որ կարծես թէ իրեն կը նայէր:

Ոստիկանութեան տխուր առաջն էր այն որ կոյութիւն մէջ կը ծագէր :

Այս աստիղին ետեւը աղօտապէս կը շարժէին ութը կամ տասը սեւաթոյը, ուղիղ, տնօրոշ և սոսկալի կերպարանքներ :

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Յունիս նին օրը հրաման տրուած էր կոյուղիները խօսքարկել : Վախցուեցաւ որ յաղթահարները անոնց մէջ չապաւինին, և ոստիկանութեան պաշտօնեան ժիսդէ պարտաւորուեցաւ վարի Բարիզը խուզարկել, մինչդեռ Պիտի գօրապետն ալ վերի Բարիզը կ'աւլէր : Կրկին և յարակից գործողութիւն, որ կրկին ռազմագիտութիւն պահանջեց հասարակային զօրութենէ, այսինքն բանակէն որ այս զօրութեան վերին ներկայացուցիչն է, և ոստիկանութենէն որ անոր վարի ներկայիչն է : Կոյազործներու և ոստիկաններու երեք խումբ Բարիզի ստորերկրեայ ճամբաները խուզարկեցին, մէկը զետին աջ կողմը, միւսը ձախ կողմը, երրորդն ալ միջնաքաղաքը :

Ոստիկանները գարապինաներով, մահակներով, սուրերով և դաշոյններով զինուած էին :

Հիմա Ժան Վալֆանին վրայ ուղղուած լոյսն ոլ կողմի խումբին կանթեղն էր :

Այս խումբը արդէն խուզարկած էր Տիւ Գատրան փողոցին տակի կորածեւ ճամբան և երեք անել փողոցները : Մինչդեռ ոստիկանները այս անել փողերուն ներսը կը պատցնէին իրենց ճրագը, Ժան Վալֆան քալելու ժամանակ հանդիպած էր կորածին բերանը :

Դիտելով թէ այն աւելի նեղ է քան թէ գլխաւոր ճամբան առանց հօն, մտնելու անցած և յառաջացած էր : Ոստիկանութեան մարդերը Գատրանի ստորերկրեայ ժամբէն դուրս ելած ժամանակ կարծեր էին դէպի միջին կոյուղի ուղղուող ուաքի ձայն մը լսել : Իրօք անոնց լսածը Ժան Վալֆանի քայլերն էին : Խումբին պարագլուխ տասնապետը՝ վեր ըրած էր կանթեղը, և իր մարդերը սկսած էին դիմել դէպ այն կողմի մշուշը ուրեհէ եկած էր ձայնը :

Ժան Վալֆանին համար անմեկնելի վայրկեան մը եղաւ այս :

Բարերազդաբար՝ եթէ ինք յայտնապէս կը տեսնէր կանթեղը, կանթեղը լաւ չէր տեսներ զինքը, կանթեղը լոյս էր, իսկ ինք մթօւթիւն : Ժան Վալֆան շատ հեռու և տեղւոյն սեւութեանը հետ խառնուած էր : Պատին քովը մղուելով կանգ առաւ :

Սակայն չէր գիտեր թէ ի՞նչ էին իր ետեւը շարժող այն իրերը : Ճքնութիւնը, անօթութիւնը, յուզմունքը ցնորատես մը ըրեր էին նաև զինքը : Փողփողում մը և այս փողփողումին բոլորահիքն ալ ճիւաղները կը աեսնէր : Ի՞նչ էր այս : Ժան Վալֆան չէր հասկնար :

Ժան Վալֆան կանգ առած ըլլալով, ձայնը դադրած էր : Ոստիկանութեան մարդերը մտիկ կ'ընէին, բայց բան մը չէին լսեր, կը նայէին և բան մը չէին տեսներ : Խորհրդակցութիւն մը ըրին :

Այն ժամանակ Մօնմարթի կոյուղիին այս կողմը աեսակ մը քառուղիի բերան կար որ ծառայութեան յատկացեալ էր և որ ա՛լ ջնջուեցաւ այն ներքին լճակին պատճառաւ զօր անձրեւային ջաւրերու հեղեղը՝ մեծ փոթորիկներու ժամանակ կոյուղիներէն յորդելով՝ կը կաղմէր : Ոստիկանութեան մարդիկը կրցան խըմբուիլ այս քառուղիին ըերանը :

Ժան Վալժան այս ճիւտղներուն խումբ մը կազմելը
աեւաւ : Այս ահազին շօւներուն գլուխները իրարու-
մտեցան և փսփսացին :

Պահպանութեան շուները այսպէս խորհրդակցելով
հետեւցուցին թէ սխալեր էին . թէ ոչ ձախ և ոչ ու
մարդ կար կոյուղիին մէջ . թէ աւելորդ բան էր յառա-
ջանալ դէպի միջին կոյուղին և այսպէս ժամանակ ան-
ցընել պարապ տեղը . թէ պէտք էր ժամ յառաջ դէպի
Մէն Մէրի երթալ , և թէ վերջապէս այն թաղին մէջ
միայն պիտի կրնան գործ մը տեսնել և խոռվարարի մը
հետքը գտնել :

Ժամանակ առ ժամանակ կուսակցութիւնները նոր
ձեւ կուտան իրենց հին թշնամանց . 1832ին պուզենիո
բառը առժամանակեայ պաշտօն կը վարէր սա երկու
բառերու մէջտեղը , այսինքն ժագովկն (ծալրայեղ յե-
ղափոխական) տէմակօկ (ռամկավար) , որոնց առաջինը
մտշուած և երկրորդը այն ժամանակ զրեթէ անգործա-
ծելի էր , թէեւ անկից ետք պատուական գործ տեսաւ
այն :

Տասնապետը հրաման տուաւ ձախ կողմէն խոտո-
րելու դէպի Մէնի զառիվալրը : Եթէ երկու խումբի
բաժնուելու և երկու կողմն ալ երթալու գաղափարը
ըլլային , ժան Վալժան կը բռնուէր : Այս
ձերբակալութիւնը ահա այս գաղափարէն կտխում ու-
նեցաւ : Թերեւս ստիկանութեան պաշտօնեան կոխէ
մը բազմաթիւ ապստամբներու հանդիպումի հաւանա-
մը բազմաթիւնը նախատեսելով հրաման տուած էր իր
կանութիւնը նախատեսելով հրաման տուած էր իր
մարդերուն ամփոփ մնալու : Ռստիկաններու խումբը
սկսաւ քալել ետեւը թողլով ժան Վալժանը : Ժան
Վալժան այս ամէն շարժումներէն ուրիշ բան չնշմարեց
բայց եթէ կանթեղին խաւարումը որ յանկարծ ուրիշ
կոյուղի մը մտաւ :

Տասնապետը՝ ստիկանութեան խիղճը հանդարտե-
ցնելու համար՝ մեկնելէն առաջ իր գարապինան դէպի
ժան Վալժանին կողմը արձակեց այն տեղէն ուրկէ կը
հետանալին : Արձակման թնդիւնը այս գետափորին մէջ
արձագանգէ արձագանգ գլորեցաւ իրը այս տիտանեան
աղիքին մէջ կուրկուր ընսղ փռւք մը : Բուրի կաոր մը
ժան Վալժանէն քանի մը քայլ անդին ուղիսէն մէջ իյ-
նալով և ջուրին ալիքները շարժելով իմաց տուաւ ա-
նոր թէ գնդակն իր գլխուն վերեւը գմբէթին զարկած
էր

Զափական և յամրաշարժ քայլեր ժամանակ մը
հնչեցին կոյուղիին գետնին վրայ՝ հետաւորութեան յա-
ռաջդիմական յաւելումէն հետզետէ տկարանալով : սե-
ւաթոյր կերպարանքներուն խումբը սուզեցաւ, նշոյլ մը
տատանեցաւ և ծփաց՝ գմբէթրն վրայ կարմրանման
կամար մը կազմելով որ հետզետէ նուազելով անե-
րեւոյթ եղաւ . վերստին տիրեց խորին լուռթիւնը . խա-
ւարը անթերի եղաւ առաջուան պէս . կուրութիւնը և
խուլութիւնը նորէն տիրեցին խաւարին մէջ . և ժան
Վալժան տակաւին չհամարձակելով շարժելու՝ երկար
ժամանակ պտուին կոթնած կեցաւ՝ սաստիկ ուշադրու-
թիւն ընելով , բիրը տարածելով , ուրթւականներու
խումբին անհետացումը դիտելով :

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ԳԱՂՏՆԱՊԷՍ ՀԱՎԱԾՈՒՈՂ ՄԱՐԴ ՄՅ

Արդարափրապէս կը պարտաւորուինք խոստովա-
նիլ սակայն թէ այն ժամանակ ստիկանութիւնը՝ նոյն
իսկ հասարակային ծանրակշիռ պատահարներու միջո-
ցին՝ անխռով կերպով մը կը կատարէր ճամբաններու և

հսկողութեան մասին իր ունեցած պարտաւորութիւնը։ Ոստիկանութիւնը չարագործները սանձարձակ ձգելու պատրուակ չէր սեպեր ապստամբութիւն մը, ոչ ու կառավարութեան վասնդի ենթարկուած ըլլալը պատճեան կը բռնէր ընկերութեան անզորութեանը չհսկելու համար։ Սովորական հսկողութիւնը արտաքոյ կարդի հսկողութեան հետ կը կատարուէր անշփոթ։ Ոստիկանութեան մարդ մը, սկսած քաղաքական անհաշուելի պատահարի մը միջոցին, յեղափոխութեան մը հնարաւորութեան ճնշումը կրելովը հանդերձ, գող մը կը հայտնէ գաղտնապէս՝ անոր ետեւէն իյնալով՝ առանց իր ուշադրութիւնը ապստամբութեան և պատնէշին տալու։

Յունիսի 6ին կէսօրէն ետք Սէնի քով, աջակողման սեպեղին վրայ, Տէղ էնվալիտի կամուրջէն քին մը անդին ահա ճիշդ այսպիսի դէպք մը տեղի կ'ունենար։

Այն սեպեղին վրայ այս ինչ հեռաւորութեամբ իրարմէ բաժնուած երկու մարդ կ'երեւար թէ զիրար կը դիտէին փոխադարձ զգուշութեամբ։ Առջեւէն գացողը կը ջանար հեռանալ, ետեւէն եկողն ալ կը ջանար մոտենալ,

Կարծես թէ սանտրինճի խաղ մը կը խաղացուէր հեռուէն և լուելեայն։ Ոչ մէկը և ոչ միւսը կ'երեւար թէ կ'շտապէին և երկուքն ալ յամրաբար կը քալէին, իրը թէ իւրաքանչիւր ոք զգուշանար չափազանց արդութեանէ մը, վախնալով որ գուցէ իր խաղակիցն ալ կ'ակսի միւնոյն արագութեամբ քալէլ։

Կրնայ ըսուել թերեւս թէ ախորժակ մը որսի մը ետեւէն կ'երթար, առանց յայտնել ուզելու մասնաւորապէս ետեւէն երթալը։ Որսը սմսեղուկ ըլլալով զգուշութեամբ կը քալէր։

Հալածուող կուղը և հալածող շունը ինչ կերպով

որ կը դիտեն զիրար, միեւնոյն կերպով կը դիտէին նու այս երկու մարդերը։ Առջեւէն գացող և խոյս առ ուզողին կուրծքին վերեւը փոքրադիր և կերպուանքը անշուք էր։ իսկ զայն ձերբակալելու ջանացողը բարձրահասակ, դժնէտդէմ և յանդուղն անձ մըն էր. խիստ էր այս մարդուն հանդիպիլը։

Առաջինը զգալով թէ աւելի տկար է ինք, կ'զգուանար երկրորդէն, բայց խիստ բարկալի կերպով մը կը զգուշանար, ով որ դիտէր զայն, անոր աչքերուն մէջ փախուստի տիրալի թշնամութիւնը պիտի տեսնէր. նու այն ամէն սպասնալիքը զոր կը պարունակէ երկիւղը։

Սեպեզրը ամայի էր. անցորդ մը, և ոչ իսկ նաւազար, կամ բեռնաթափ կար հոն հոս երկաթ նետած մավաւնաներուն մէջ։

Այս երկու մարդերը դիւրաւ տեսնելու համար պէտք էր նայիլ հանդիպակաց քարափէն, և զանոնք այսպէս հեռուէն զննող մը պիտի դիտէր որ առջեւէն գացողը բզքատուած զգեստներու և կապայի մը ներքն սրսփուքով և խոռվութեամբ մը գրաւուած՝ վէտ և կորաքամակ անձ մըն էր, մինչեռ ետեւէն գացողը դասկան և պաշտօնական անձի մը կերպարանքը և իշխանութեան թիկնոց մը ունէր մինչեւ կղակը կոնկուած։

Ընթերցողը թերեւս ճանչար այս երկու մարդերը եթէ աւելի մօտէն տեսնէր զանոնք։

Ինչ էր վերջինին նպաստակը։ Թերեւս իր նպաստակն էր առաջինին աւելի առքուկ զգեստներ հազցունելու յաջողիկ։

Երբ պիտութեան ծախսովը հագուած մարդ մը կիսամերկ մարդ մը կը հալածէ, նպաստակն է նու անոր տէրթեան ծախսովը զգեստ հադցնել։ Բոլոր տարբե-

բութիւնը գոյնին վրայ է լոկ : Կապտագոյն զգեստ հազնիլը փառաւորութիւն մըն է , կարմրագոյն հազնիլը անտիրժ է :

Վարն ալ ծիրանի մը կայ :

Հաւանական է թէ առջեւէն գացողը ահա այս տեսակ տհաճութենէ և ծիրանիէ մը կը փափաքէր խօյս առձ :

Միւսը կը թողուր օր առջեւէն երթայ ան , և առկաւին չէր բաներ . վասնզի կը յուսար թէ մարդը վերջապէս ժամագրութեան նշանաւոր աեղ մը պիտի հասնի և լու ձերբակալութեան յատուկ խումբի մը քովը պիտի գտնուի : Այս փափուկ գործողութիւնը կ'անուանուի գաղտնապէս հալածել :

Պարագայ մը այս կարծիքը աւելի կը հաստատէ . ըսել կ'ուզենք թէ կոնկուած մարդը պարապ երկանիւք մը քարափէն անցնիլը սեպեզրէն տեսնելով նշան ըրաւ կառավարին . կառավարը հասկնալով ակնարկութիւնը , և անշուշտ ճանչնալով անկարող անձին ինչ տեսակ մարդ ըլլալը՝ ետ դարձաւ և քարափին վերէն սկսաւ երկու մարդերուն ետեւէն երթալ կամաց կամաց : Առջեւէն գացող կասկածելի և կիսամերկ անձը չնշմարեց այս իրողութիւնը :

Երկանիւը Շանդ էլիզէի ծառերուն քովերէն կը զլորէր : Գետեզրին պարսպին կառավարին զլուխին մինչեւ մէջքը կը տեսնուէր , նաև ձեռքը բռնած մըտրակը :

Ոստիկանութեան իր գործակալներուն տուած գաղտնի հրահանգներէն մէկը յետագայ յոդուածը կը պարունակէ . «Ոստիկանութեան գործակալը ի պահանջել հարկի անպատճառատ չգտնուելու համար պարտաւոր է միշտ հասարակային կառք մը ունենալ իր երամանին ներքեւ ։»

Այս երկու մարդերուն իւրաքանչիւրը՝ անստգտանելի սազմագիտառութեամբ մը շարժելով կը մօտենային զարուվերներէն մէկուն օր մինչեւ սեպեզրը կ'իջնէր . Բասիէն եկող կառավարները այն ժամանակ կրնային այս զատէվայրը իջնելով գետը գալ և ջուր խմցնել իւրենց ձիերուն : Ետքէն այս գարսուվերը անհետ եղաւ համաշափութեան համար . ձիերը ծարաւէն կը ճաթին , բայց նայուածքը գոն է :

Ստուգապէս կը կարծուէր թէ կապայ հագած մարդ այս դարուվերին վրայէն պիտի անցնէր Շանդ էլիզէի մէջ փախչել կարենալու համար . Շանդ էլիզէն ծառազարդ վայր մըն է իրօք , բայց նաև ոստիկանութեան մարդերը հօն կը վիտան , հետեւաբար ետեւէն եկողը զիւրութեամբ զինու զօրութիւն պիտի գտնէր :

Քարափին այս կողմը խիստ հեռու է այն տունէն զոր Պրազ զնդապետը Մօրէն Բարիզ բերաւ 1824ին , և որ Ֆրանսաւա Ա.ի տունը կ'անուանուի : Այս տունին մօտ պահնորդարան մը կայ :

Ետեւէն գացող և զիտոզը մեծապէս զարմացաւ աեսնելով որ առջեւէն գացող և նեղը ինկող մարդը փոխանակ զէպի ջրարբին դարուվերը ուղղուելով քարոզիին քովի սեպեզրին վրայ իր ճամբան շարունակելով յառաջացաւ :

Յայտնապէս կը տեսնուէր թէ այս մարդուն կառաւթիւնը տափնապալի կ'ըլլար :

Ի՞նչ պիտի ընէր հիմա , վասնզի գետը նետուելէն ի զատ փախութափ միջոց չկար :

Ա՛լ կարելի չէր վերստին քարափին վրան ելլել , ա՛լ ոչ դարուվեր , ոչ ալ սանդուղ կար : Բոլորովին մօտեցեր էին այն աեղին օր Սէն զետին ծոցովը կը սահմանուի զէպի իէնաի կամորջը և . ուր սեպեզրը հետզհետէ նեղնալով վերջապէս նուրբ լեզու մը կը

ձեւանայ և ջուրին տակ կ'անհետի: Մարդը եթէ հօն հանէր, ինքզինքը անհրաժեշտաբար պաշարուած պիտի գտնէր, վասնզի աջ կողմն էր ուղղաձիգ պատր, ձռի և հանդիպակաց կողմն էր գետը, ետեւն ոլ իշխանութիւնը:

Ստոյդ է թէ փորուած հողերու վեց կամ եօթը սոքի չափ բարձր և չդիտեմ ինչ քանդաւմէ որուագրուած կոյտ մը այս սեպեզրին վերջի մասը ծածկելով անտես կ'ընէր նայուածքէ: Բայց այս մարդը կը յուսար օգտակար կերպով պահուիլ այս կոյտին ետեւ՝ ուր դիւրին էր հասնիլ կոյտին քովէն դառնալով: Տղայական պիտի սեպուէր այս փրկութեան միջոցը որու վրայ հարկաւ և ոչ իսկ կը մասածէր ան: Գողերուն անմեղութիւնը մինչեւ այս աստիճան չհասնիր:

Հողի կոյտը ջուրի եզրին քով բլրակ մը կը կողմէր, որ հրուանդանի ձեւով մինչեւ քարափներուն պատը գ'երկնար:

Առջեւի մարդը այս բլրակը հասնելով և միւս կողմն անցնելով, դազրեցու միւսին տեսնուելէ:

Ետեւինը չտեսնելով նաեւ չէր տեսնուեր. պատեհ առիթ սեպելով իր այս անտեսութիւնը թողուց իր կեզծ ընթացքը և խիստ արագութեամբ քալեց: Քանի մը բոպէի մէջ բլրակը հասնելով միւս կողմն անցաւ, և հոն չուարած մնաց, վասնզի հոն չէր այն մարդը որ կը հալածէր:

Կապոյտ հագածմ արդը բոլորսվին աներեւոյթ եղած էր:

Սեպեզր հողակօյտէն անդին հազիւ հազ երեսուն քայլի չափ երկնալով կ'ընկղմէր ջուրին տակ, որ քարափին պատը կը թրջէր:

Փախստականը չէր կրնար ոչ գետը նետուիլ, ոչ ու քարափին վրայ ելլելով անհետանալ առանց տեսնուելու իր ետեւէն գացողին: Ի՞նչ եղած էր ուրեմն:

Այն մարդը՝ որ կոճկուած թիկնոց հազեր էր՝ մինչեւ սեպեզրին ծայրը քալեց, և հօն կեցու պահ մը խօրհելով, ձեռքերը կարկամելով և խուզարկու նայուածքով: Յանկարծ ձեռքը ճոկատին զարկաւ, ցամաքին վերջացած և ջուրին սկսած տեղը երկոթէ լայն ցած և կամարաշէն վանդակ մը տեսնելով որ հաստ կզպակ մը և երեք ձուլածոյ ծխնի ունէր: Այս վանդակը քարափին վարը իրը տեսակ մը գուռ կը բացուէր, թէ՛ գետին և թէ սեպեզրին վրայ: Տակէն սեւորակ ուղի որ կ'անցնէր. Ուղիսը գետը կը իտափէր: Վանդակին ծանր և ժանդահար սիւնակներուն անդիի կողմը տեսակ մը դրէթաւուր և մթին նրբանցք մը կը տեսնուէր:

Մարդը կուրծքին վրայ խաչաձեւելով թեւերը՝ վանդակին նայեցաւ յանդիմանտկան կերպարանքով մը: Նայիլը բաւական չսեպելով նաև հրեց, և ցնցեց վանդակը որ սակայն հաստատութեամբ դիմադրեց: Հաւանական է թէ քիչ մը տուաջ բացուած էր այն թէն ձայն մը լուսած չէր, զարմանալի էր այսպիսի ժանդարը զրան մը անձայն բացուիլը. բայց ստոյդ է թէ բացուած և նորէն գոցուած էր: Ուրկէ կը հասկցուէր թէ այս վանդակը բացող մարդը չէ ճնապաստակա այլ բանալի մը ունէր:

Վանդակը դղրդելու աշխատող մարդը անմիջապէս հասկցաւ թէ իրօք բանալի մը ունի եղեր դուռը բացողը, և զայրոյթով մը գոչեց:

— Շա՛տ զարմանալի բան, կառավարութեան բանալիներէն մէկն է եղեր:

Յետոյ՝ անմիջապէս հանդարտելով՝ մտքին մէջ խմբուող բիւր գաղափարները բացատրեց սա զրեթէ ենդապէս շեշտուած միավանկերը արտաքերելով.

— Վա՛յ, զա՛յ, վա՛յ:

Այս վայերը ըսկէն ետք, չպիտեմ ի՞նչ յուսալով՝ թերեւս մարդուն գուրս ելլելը կամ ուրիշներուն մըտնելը տեսնելու յօլով և օրմին սայասող շունի մը համբերատար կատղութեամբը հողակոյախն ետեւը տեղաւորումցաւ գաղտնապէս դժուելու համար,

Երկանիւն ալ՝ որ այս մարդուն ամէն ընթացքին համեմատ կը շարժէր՝ անոր վերեւը գետեզրին պարիսպին քով կանգ առաւ։ Կառավարը գուշակելով թէ շատ սպասել հարկ պիտի ըլլայ, իր ձիերուն քիթը բերանը վար դրուած թաց վարսակի տոսքրակը խոթեց որ ճարակին. բարիզցիք շատ աղէկ կը ճանչան այս տոպրակը, վասնզի, —ներուի մեղ այս շեղումը, —կտավարութիւնները երբեմն անոնց վիզէն կը կախն զայն։

Իջնայի կամուրջին սակաւաթիւ անցորդները հեռանալէ առաջ՝ իրենց նոտեւը կը դառնային պահ մը նայելու համար վայրին այս երկու անշարժ պարտաները, այսինքն սեպեզրին վրայի մարդը և քարտփին վրայի երկանիւը։

Գլուխ գ.

ԱՆ ԱԼ ԻՐ ԽԱԶԸ ԿԸ ԿՐԵ

Ժան Վալժան վերսախն քալիլ սկսելով ա՛լ կանգ առած չէր։

Քալելը հետզետէ կը գժուարանար, Կոյուղիք գմբէթներուն հարթութիւնը կը փոխուի. միջին բարձրութիւնը՝ մարդու հասակին չափուած ըլլալով՝ զբեթէ հինգ ոտք և վեց բթամատ է. Ժան Վալժան Մարիու-

— ը դմբէթին չզարնելու համար կ'ստիպուէր ծռելու, շարունակ պէտք էր ցածնալ, յետոյ բարձրանալ և նընդհատ պատը չօշափել։

Քարերը թաց ըլլալով ժան Վալժան աղէկ չէր կրնար ձեռքովն անոնց կոթնիլ, զետինն ալ կպչուն ըլլալով, ոտքերը հաստատ չէին կրնար կոխել։ Լուսանցոյցներուն ընդհատական ցոլումները խիստ հեռաւոր անջրպետներով կ'երեւային, և այնքան տժգոյն էին որ արեւին պայծառ լոյսը լուսնկայի կը նմանէր. միւս տեղերը միգապատ, գարշահոտ, անթափանց և խաւարամած էին բոլորովին։ Ժան Վալժան անօթի և ծարաւ էր, մանաւանդ ծարաւ, և կոյուղին ալ՝ ծովին պէս՝ այնպիսի ջրալի տեղ մըն է ուր մարդս չկրնար ջուր խօնել։ Սակայն կ'սկսէր տկարանալ իր ոյժը որ՝ հնչպէս զիտենք՝ ահադին էր և զոր տարիքը ոչ այնքան նուազած էր մինչև այն ատեն իր կետնը զգաստութեամբ և ժօւժկալութեամբ անցուցած ըլլալուն համար։ Ա՛լ կը յոզնէր և ոյժը նուազելով բեռին ծանրութիւնը կ'աւելցնէր։ Մարիուս՝ թերեւս մեռած անշարժ մարմիններու պէս կը ծանրանար իր Շայ։ Ժան Վալժան մասնաւոր կերպով մը բռնած էր զայն որպէս զի Մարիուսին կուրծքը նեղութիւն չկրէ և որպէս զի շնչառութիւնը միշտ կարելի եղածին չափ դիւրութեամբ անցնի։

Ժան Վալժան իր սրունքին մէջէն մուկերուն առագորէն սպրդիլը կ'զգար։ Ասոնցմէ մէկը այնքան խրաչեցաւ որ խածաւ զինքը։ Ժամանակ առ ժամանակ կոյուղիին բերաններուն վանդակի ժակերէն զովշունչ ողի հօսանք մը գալով կենդանութիւն կուտար ժան Վալժանին։

Կէսօրէն ետք զրեթէ ժամը չօրսն էր երբ միջին կոյուղիին հասաւ։

Նոխ զարմանք տուաւ իրեն կոյուղիին այս յանկարծական լայնացումը։ Յանկարծ ինքոյինքը գտաւ այնպիսի ճամբու մը մէջ օրու պատերուն չէին հասներ իր երկնցած ձեռքերը, և այնպիսի գմբէթի մը ներքեւ օրու չէր հպեր իր գլուխը։ Իրոք մեծ կոյուղին ութը սոք լայնութիւն և եօթը ոտք բարձրութիւն ունի։

Մօմարթրի կոյուղիին և Մեծ կոյուղիին միացած տեղը քառուղիի բերան մը կը կազմեն ուրիշ երկու սասրերկերեայ նրանցքներ, մէկը բրովանս փողոցինը, մըւսը Ապաթուար փողոցինը։ Նուազ կորօվումիտ մը կրնար վարանիլ այս չորս ճամբաներուն տաջև։ Ժան Վալժան ամենէն լայնը մտաւ, այսինքն միջին կոյուղին։ Բայց հոս վերստին կը հարցնէր ինքնիրեն թպէտք էր իջնել կամ ելլել։ Մտածեց թէ ստիպողական էր իր կացութիւնը և թէ ամէն վտանգի յանձնառու ըլլալով հիմա հարկ էր գետը ելլել։ Այսինքն իջնել, ուստի ձախ կողմը մտաւ։

Աղէկ որ մտաւ։ Վասն զի այն որ կը կարծէ թէ միջին կոյուղին երկու ելք ունի, մէկը դէպի ի Պէրսի, միւսը դէպի ի Բասի և թէ գետին աջակողմեան Բարիդի մէջքն է այն։ Պէտք է յիշել թէ Մեծ կոյուղին որ Մենիլմօնթանի հին առուտին է, դէպի ի վեր տանօզ կողմէն կը յանգի Մենիլմօնթան բլուրին ստորոտը, այսինքն անել տեղ մը ուրկէ կը բղիսէր ժամանակաւ։ Աւղակի հաղորդակցութիւն չունի այն ճիւղին հետ որ Բօրէնդուրի թաղէն սկսելով Բարիզի ջուրերը կը հաւաքէ և Լուվիէի հին կղզիին վերեւ Ամըլօյի կոյուղին Սէն գետը կը թափէ։ Կեդրօնական կոյուղին ամբողջացնող ոյս ճիւղը՝ ճիշտ Մենիլմօնթան փողոցին առկը անկէ բաժնուած է հիմնորմով (massif) մը ուր կոյուղին ջուրերը երկու մասի բաժնուելով կը հոսին, մէկը դէպի ի վեր և միւսը դէպի ի վար ուղղուելով։ Եթէ ոչ

կողմը մանելով դէպի ի վար յառաջացած ըլլար, հաղարւմէկ դժուարութիւններ քաշելէ և սաստիկ յոգնելէ ետք պատի մը առջև պիտի ելլար, կիսամեռ և խուսարին մէջ թաղցւած։ Հետեւաբար պիտի կորսուէք։

Այս պարագայիս մէջ փրկութեան մէկ միջոց ունենար թերեւս, այսինքն քիչ մը եա գալ, Ֆիլ-Տիւ Դալվէրի կոյափողը մտնել Պուշայի քառուղիին ստորերկերեայ չորս կոյուղիներու տաջև չվարանելու պայմանով, Սէն Լուի փողը, ապա աջ և ձախ կողմէն Սէն Ժիլի կոյուղին մտնել, ետքն ալ աջ կողմը դառնալով և Սէն-Անպասթիէնի կոյուղիէն զգուշանալով Ամըլօյի կոյուղին հասնիլ և անկէ ալ զինարանին քովը գետը տանգող ծայրը հասնիլ, բաւական է որ չմոլորէր Պասթիլի տակի կոյուղիներուն մէջ որոնք աեստի մը F կը կազմեն։

Բայց այս կերպով Սէն գետը հասնելու համար Ժան Վալժան պարաւառ էր կոյուղիին ահագին մատերօննի ամէն ճիւղերն ու անցքերը մի առ մի դիտնալ։ Արդ պարտաւոր ենք կրկնել թէ ամենեւին աեղնկութիւն մը չունէր այս ահարկու ճամբաներուն նընկատմամբ ուր կը քալէր, և եթէ հարցուեր իրեն թէ ուր կը դանուի, խաւարի մէջ, պատասխանէր թերեւ։

Իր բնազգումը լաւ առաջնորդ մը եղաւ իրեն։ Իջնելով իրոք հնարին է փրկուիլ։

Իր աջ կողմը թօղուց երկու կոյուղիները որոնք միրանի ձեռվ կը ճղաւօրսւին Լաթիֆ և Սէն-Ժէօրժ Փողոցներուն ներքե, նաև երկայն կոյափախը զօր երկուքի կը բաժնէ Տ'Անթէն սալարկը։

Երբ հասաւ կից կոյուղիէ մը քիչ մը անդին որ անշուշտ Մատըլէնի ճիւղն էր, կանգ տասւ, վասն զի շաս յօդնած էր։ Բաւական լայն լուսանցոյցէ մը որ Թերեւ Տ'Անժու փողոցին վանդոսին էր՝ գրեթէ պայ-

Նառ լոյս մը կուգար : Ժան Վալժան Մարիուսը կոյսւ-
ղիին բազմուին վրայ դրաւ խիստ զգուշութեամբ և
մեղմիկ՝ իր վիրաւոր եղբայրը խնամող եղբօր մը պէս:
Հուսանցոյցին սպիտակ նշոյլը երեւան հանեց Մարիու-
սի արիւնաթաթաւ դէմքը որ կարծես թէ գերեզմանի
մը մէջ կ'երեւար : Աչքերը գոց , մազերը կալմիր ներ-
մը մէջ չորցած վրձիններու պէս՝ քունքերուն կաչած ,
ձեռքերը կափուած և մառած , անդամներն ալ ցուրտ
էին և շուրթերուն խորշերուն մէջ թանձրացած արիւն
կար : Վզնոցին հանգոյցին մէջ թանձր արիւն հաւաք-
ուած էր . շապիկը վէրքին ծակերը կը մտնէր , թիկ-
նոցին ասուին վիրաւոր մարմինին կտրուած և բաց
աեղերը կը շփէր . Ժան Վալժան մատերուն ծայրերովը
Մարիուսին զգեստները մեկուսացնելով ձեռքը կուրծ-
քին վրայ դրաւ . սիրու տակաւին կը բաղիւր : Ժան
Վալժան իր շապիկը խզանելով վէրքը ուշափ որ կրցաւ
աղէկ մը կապեց և արիւնը հոսելէ դաղրեցուց . ետքը
այս ազօտ լոյսին մէջ Մարիուսի վրայ կճկուելով որ
միշտ նուազած և գրեթէ անշունչ էր՝ անմեկնելի տաե-
լութեամբ մը անոր նայեցաւ :

Մարիուսի զգեստները մեկուսացնելով անոր գըր-
պաններուն մէջ երկու բան գտած էր . այսինքն պա-
տառ մը հաց զոր առջի օրէն ի վեր մոոցած էր հոն և
Մարիուսի թղթակալը : Ժան Վալժան հացը կերաւ և
թղթակալը բացաւ : Առջի երեսին վրայ յետադայ չոր-
աեղերը գտաւ զոր՝ ինչպէս կը յիշէ ընթերցողը՝ Մա-
րիուս դրած էր :

«Անունս Մարիուս Բօնմէրսի է : Դիակո տարուի
մեծ հօրս՝ Պ. Փիլնօրմանի տունը , Մարէի թաղին մէջ
Ֆիլ-Ֆիլ-Դալիկը փողոցը , թիւ 6» :

Ժան Վալժան լուսանցոյցէն եկող լոյսին չնորհիւ
այս տողերը կարդաց , պահ մը խորտակ մամտուքիւ

գնաց՝ կիսաձայն կրկնելով : Պ. Փիլնօրման . Ֆիլ-Ֆիւ
Դալիկը փողոց , թիւ 6 : Թղթակալը նորէն Մարիուսին
զրպանը դրաւ : Հացը ուտելով ոյժ առած էր , ուստի
դարձեալ շալկեց Մարիուսը , անոր զլուխը հոգասիրու-
թեամբ իր ուսին վրայ տեղաւորեց և սկսաւ իջնել
կոյսւղիէն :

Մեծ կոյսւղին որ Մենիկմօնթանի ձորուղիին
(thalweg) համեմատ ուղղուած է՝ գրեթէ երկու մղոն
երկայնուի իւն ունի որու մեծագոյն մասը սալաքարով
յատակուած է :

Ժան Վալժան չունէր Բարիզի փողոցներուն անու-
նին այն ջահը որով Ժան Վալժանի ստորերկրեայ ուղե-
ւորութիւնը կը լուսաւորենք ընթերցողին համար : Ա-
մենեւին չէր գիտեր ան քաղաքին ո՛ր տեղէն անցնիլը ,
ոչ ալ ի՞նչ ճամբայ առած ըլլալը : Միայն թէ մերթ ընդ
մերթ լուսային լճակներու կը հանդիպէր և անոնց
հետզհետէ աճող տժգունութիւնը զիտելով կը հասկնար
թէ արեւը կը քաշուէր քարայատակէն և թէ շատ
չանցած պիտի սկսէր խոնարհիլ մարը մանելու համար .
Դիմուն վերեւը սահելով անցնող կառքերուն ձայնն ալ
փոխանակ առաջուան պէս՝ շարունակ լոռուելու , ընդ-
հատած և վերջապէս գրեթէ դադրած էր , ուրկէ հետեւ-
ցուց Ժան Վալժան թէ ա՛լ կեղրնական Բարիզի տակը
չէ և թէ արտաքին պուլվարներու կամ ծայրագոյն քա-
րափներուն մերձակայ մենական տեղ մը կը մօտենար .
ուր որ նուազ տուն և փողոց կայ , կոյսւղին նուազ
լուսանցոյց ունի : Մթութիւնը կը թանձրանար Ժան
Վալժանին բոլորտիքը , Բայց և այսպէս շարունակեց
իր ճամբան՝ մութին մէջ խարխափելով :

Այս մթութիւնը յանկարծ սոսկալի մթութիւն մը
եղաւ :
Քառառներ

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Ի Ն Չ Պ Ե Ս Կ Ի Ն Ը Ն Ո Յ Ն Պ Ե Ծ | Ի Ա Ի Ա Զ Ը Ն Ր Բ Ա Ւ Թ Ի Ի Ն Մ Ը Ո Ւ Ն Ի
Ո Ր Ն Ե Ն Գ Ո Ւ Թ Ի Ի Ն Ի .

Զգաց Ժան Վալժան թէ ջուրը կը մտնէր և թէ իր
ստքերուն տակ ա'լ չէ թէ քարայատակ այլ տիղմ կար:

Պրթաների կամ Սկովտիոյ ծովեզերքները կան
այնպիսի աւազադաշեր (grène) ուր երբեմն մարդ մը,
ճամբորդ մը, կամ ձկնորս մը ծովին ջուրերուն նուա-
զութեան ժամանակ ծովափէն հեռու եզրին վրայ քալե-
լով յանկարծ կը նշարէ թէ քանի մը բոպէէն ի վեր
դժուարութիւն մը կը կրէ քալելու: Ծովեզերքը անոր
ստքերուն ներքեւ ձիւթի պէս է. ներբանը կը կպչի.
չէ թէ աւազ այլ կաւ է գետինը:

Բոլորովին չոր է ծովեզերը, բայց քալելու ժամա-
նակ ամէն անգամ որ ստքը կը վերնայ, իր ձգած դը-
րոշմը ջուրով կը լեցուի: Բայց աչքը ամենեւին փոփո-
խութիւն մը չէ նշարած. անբաւ ծովեզերը միահարթ
և հանդարտ է. աւաղը ամենուրեք մի և նոյն տեսքն
ունի. չկայ նշան մը որով կարելի ըլլայ զանազանել
հաստատուն գետինը անհաստատ գետնէն. ծովային մու-
ներուն զուարթ երամիկը անցորդին ստքերուն վրայ կը
շարունակէ իր խառնիխուռան ոստումները: Մարդը իր
ճամբան կը շարունակէ. դէպի առջեւ կ'երթայ, դէպի
քամաքը կ'ուղղուի, կը ջանայ ծովափին մօտենալ:
Անխով է. և ինչէ պիտի խռովիք: Միայն թէ գանի որ
կը քալէ, ստքերուն ծանրութիւնը աւելնալուն նման

բան մը կ'զգայ: Յանկարծ կը սուզուի: Երկու կամ ե-
եք բթամտափի չափ կը սուզուի: Անտարակօյս լաւ չէ
ընտրած ճամբան, աւտի կանգ կ'առնէ ուր գտնուիլը
հասկնալու համար: Յանկարծ ստքերուն կը նայի, բայց
ստքերը աներեւոյթ եղած են՝ աւազին տակը մնալով:
Ոտքերը գուրս կը հանէ աւազէն, կ'ուզէ ետ երթալ:
ետին կը դառնայ, և աւելի խօրունկ կը սուզուի:

Մարդուն մինչեւ կոճը կ'ելլէ աւազը ուրկէ ստքե-
րը գուրս քաշելով ձախ կողմը կը նետուի, և վերատին
կ'ընկղմի մինչեւ սրունքին կէսը. աջ կողմը կը նետ-
ուի, և ծակերուն մինչեւ յետին կողմը կը սուզուի:
Այն ատեն անասելի սարսափով մը կը դիտէ թէ շար-
ժուն ծովեզերքի մէջ բռնուած է և թէ իր տակն է
այն ահարկու միջավայրն ուր ոչ մարդո կրնայ քալել
և ոչ ալ ձուկը լողալ: Վրայէն կը նետէ իր բեռը, եթէ
բեռ մը ունի. վտանգի ենթարկուած նաւու մը պէս կը
թեթեւնայ, բայց շատ ուշ, վասնզի աւազը ա'լ ծուն-
կերէն վեր է:

Կը ձայնէ, գլխարկը կամ թաշկինակը կը շարժէ:
և ա'լ հետաքինակէ կը գրաւուի աւազէն. եթէ ամայի է
ծովեզը, եթէ ցամաքը շատ հեռու է, եթէ չարահամ-
բաւ է աւազախութքը, եթէ յրջակաները դիցազն
մը չկայ, ա'լ փրկութիւն չկայ իրեն, ա'լ աւազախրումի
(enlisement) դատապարտուած է: Դատապարտուած է
այն զարհուրելի, երկարատեւ, անվրիպելի և անողոքելի
թաղումին զոր անհնարին է ուշաբնել կամ շտապեցնել.
որ ժամերով կը տեւէ առանց վերջանալու. որ ազատ,
քաջողջ և կանգուն մարդը կը բռնէ և ստքերէն կը
քաշէ որմէ քիչ մը աւելի վար կը մղուի ամէն անգամ
որ ջանք մը կ'ընէ, ամէն անգամ որ աղտղակ մը կը
հանէ, կարծես թէ անոր դիմադրութիւնը կը պատժէ
կրկնապատիկ ճնշումով մը. որմէ մարդս յամրաբար

մղուելով վերստին հողը կը մանէ կատարելապէս ժամանակ ունենալով սակայն հորիզոնին, ծառել ուն, գալարագեղ դաշտերուն, դաշտավայրի գիւղերուն մուխին, ծովուն վրայի նաւերուն առագաստներուն. թեւարկող և երգող թոշուններուն, արեւօւն և գէպի երկինք նայելու. Աւազախրումը գերեզման մըն է որ մակընթացութիւն կ'ըլլայ և որ գետնին տակէն գէպի կենդանի էակ մը կը բարձանայ. Ամէն մէկ վայրկետն անողոքելի դիապատիկ մըն է: Թշուառը կ'աշխատի նստելու, պառկելու, սողալու, բայց ամէն ըրած շարժումները կը թաղեն զինք. կը կանգնի բայց աւելի կ'ընկղմի. կ'զգայ թէ կը խօրասուզուի. կ'ոռնայ, կ'աղերսէ, ամպերուն կը դոչէ. թեւերը կը պրկէ. կը յուսահատի:

Հիմա ալ մինչեւ փորը աւազին մէջն է. պահ մը եւս, և ահա մինչեւ կուրծքը կ'ընկղմի, և ա՛լ կիսարձան մըն է. ձեռքերը վեր կ'ընէ, սաստիկ կը հեծէ, եղունքները աւազին վրայ կը պրկէ. կ'ուզէ այս մոխերին կոթնիլ, արմուկներովը կը յենու՝ այս կակուզ պատեանէն դուրս ենելու համար և մոլեզին կը հեծկլատայ, բայց աւազը վեր կ'ելլէ: Աւազը կը հասնի մինչեւ ուսերը, աւազը կը հասնի մինչեւ վիզը. և ա՛լ թշուառին դէմքը կ'երեւայ միայն: Բերանը կը գոչէ, և աւազէն լեցուելով ա՛լ կը լոէ: Աչքերը կը նային տակաւին բայց աւազէն գոցուելով անոնք ալ կը խաւարին: Ապա ճակատը կը նուազի. տւազին վերեւը քիչ մը մազ կը սարսոի. ձեռք մը կ'ելլէ՝ աւազադաշտին մակերեւոյթը ծածկելով, կը յուզուի, կը շարժի և կ'աներեւութանայ: Աղէտուի ջնջում մարդու:

Երբեմն ձիաւորը ձիովը միտաեղ կ'աւազխրի (Տ'Առլիսեր), Երբեմն սայլորդը սալովն հանդերձ կ'աւազախրի, ամէն բան կ'ընկղմի աւազուտ ծովեզրին ներքեւ: Մովէն դուրս նաւարեկութիւն մըն է այս, Երկրիս ոռկը

ընկղմելով խեղզուիլ է: Երկիրը ովկիանոսէն առդորուելով ծուզակ կ'ըլլայ, և իբր գաշտավայր ներկայանալէն ետք իբր կոհակ կը բացուի: Անդունդը ունի ասանկ մատնութիւններ:

Այս սգալի վտանգը որ միշտ հնարաւոր է այս կամայն աւազուտ ծովեզերքին՝ նուև Բարիզի կոյուղիին մէջ հնարաւոր էր ասկէ երեսուն առի առաջ:

1833ին ոկոսդ կարեւոր շինութիւններէն առաջ Բարիզի ստորերկերեայ ճամբաները յանկարծական կքումներու կ'ենթարկուէին:

Կային ինչ ինչ ստօրակայ, նա մանաւանդ գիւրափշուր (frangible) երկիրներ ուր ջուրը կը մզէր. գետինը թէ քարայտակ ունենար՝ ինչպէս ունէին հին կոյուղիներու գետինները, թէ կարծր շաղախով և քարապինդ կիրով շինուած ըլլար ինչպէս են նոր կոյուղիներու անցքերը, ա՛լ յենարան չունենալով կը կքէր: Այս տեսուկ տախտակամածի մը վրայ կքում մը ճեղք մըն է, ճեղքուիլը փլուիլ է: Կոյուզիի նրբանցքին գետինը այսինչ երկայնութեամբը կը փլէր, Այս ճեղքը որ տղմային վիճի մը բերանն է, իր յատուկ բառովը խուտ (fontis) կ'անուանէր:

Ի՞նչ է խրուտը. ծովեզերեայ շարժուն աւազն է որու մարդ յանկարծ կը հանդիպի երկրիս տակ. Աէն-Միշել լեռան աւազադաշտն է կոյուղիի մը մէջ: Հողը երբ կը թրջի կարծես թէ հալած է. իր ամէն հիւեները առկախ կը կենան միջավայրի մը մէջ, որ ալ ցոմաք չէ ան, ոչ ալ ջուրը: Խորութիւն որ երբեմն ամենասատիկ է: Ոչինչ այնքան զարհուրելի է որքան այսպիսի հանդիպում մը: Եթէ աւելի ջրային քան թէ ցոմաքայն է գետինը, մարդս կ'ընկղմի այսինքն չուտ մը կը մեռնի. եթէ աւելի ցամաքային քան թէ ջրային է գետինը, մարդս կ'աւազախրի, այսինքն յամբաբար կը մեռնի:

Կ'երեւակոյի՞ս թէ ի՞նչ և այսպիսի մահ մը : Եթէ զարհուրելի բան մըն է ծովեղերեայ աւազադաշտի մը վրայ խրելով թաղուիլը, ի՞նչ է կոյանոցի մը մէջ :

Ծովեղը՝ մը վրայ բաց օդ, անթերի լոյս, կատարեալ ցորեկ . պայծառ հորիզոն, հանրածաւալ աղմուկներ, աղատ և կենսաբեր ամպեր, հեռուէն նշմարուող խրճիթներ, բազմադիմի լոյսեր, հաւանական անցորդներ, մինչև յետին բոպէն օդնութեան յոյսեր կան . իսկ կոյանոցին մէջ այս ամէն իրերու տեղ ի՞նչ կայ . խուլութիւնը, կուրութիւնը սեւաթոյր գմբէթ մը, արդէն բոլորովին գոց գերեզմանի մը յատակը, խուփի մը ներքեւ և տիզմին մէջ մեռնի՛լ, աղբէն յամրաբար խեղբուի՛լ, քարէ տուփ մը ուր անշնչութիւնը տիզմին մէջ իր ճիրանները կը բանայ և մարդս կոկորդէն կը բռնէ . գարշանոտութիւնը որ հոնչումի հետ կը խառնուի . տիզմը փոխանակ աւազի, ծծմբուտ ջրածինը՝ փոխանակ մըրիկին . ովկիանոսին տեղ աղբերը, ուր մարդ ակռանները կը կրծեցնէ, կը գալարի, կը յաւզուի, կը հոգեվարէ մինչդեռ ահագին քաղաք մը կայ որ ամեննեւին տեղեկութիւնը չունի անոր սարսափելի վիճակին նկատմամբ և որ թշուառին զիսուն վերեւ է :

Ո՞քան անմեկնելի է այսպէս մեռնելու սարասի՞ր : Մահը երբեմն ոսկելի արժանապատութեամբ մը կը փոխարինէ իր անգիտութիւնը, Հրատին վրայ, նաւարեկութեան մէջ մարդս կրնայ վսեւ ըլլուլ . կրնայ վեհ դիրք մը առնել բոցին . ինչպէս նաև փրփուրին մէջ . ուր խորասուզուելով կ'այլակերպի : Բայց կոյանոցին մէջ ոչ . Հոն մահն աղտեղի է : Նուաստութիւն մըն է մեռնիլը : Գձուձ են յետին և ծփին տեսիլները : Տիզմը խայտառակութեան հետ հոմանիշ է : Տիզմը նուաստ է . տգեղ է, խայտառակ է : Գլարանսի պէս Մալվուազիի առակառի մը մէջ մեռնիլը հոգ չէ . բայց Տ'էսդուպլուի

պէս կոյագործի մը փոսին մէջ մեռնիլը սոսկալի է . հոն մարդս կը հոգեվարէ ու միանգամայն տղմուարին մէջ կը քոլէ : Խաւարը այնքան շատ է որ կրնայ դժողքը ըլլալ ան . տիզմը նոյնպէս այնքան շատ է որ կրնայ գարշաբոյը աղբնոց մը ըլլալ, և մեռնողը չգիտեր թէ ճիշտաղ մը պիտի գառնայ թէ եռջնագորտ մը :

Գերեզմանը աղետալի է ամենուրեք . իսկ հոս տձեւ : Խրուտներու խորութիւնը կը զանազանէր, նաև իրենց երկայնութիւնը և խորութիւնը՝ ստորերկրին տեսակին աւելի կամ նուազ զէշութեան համեմատ : Երբեմն խրուտ մը երեք կամ չորս . երբեմն ութը կամ տասը ոտք խորութիւն ունէր, երբեմն ալ յատակը չէր գանհուեր : Տիզմը հոս գրեթէ հաստատ էր . հոն գրեթէ հոսանուտ : Լինիերի խրուտին մէջ մարդ մը օրուան մը մէջ կրնար աներեւութեանալ . մինչդեռ Ֆէլիքոլի աղմափոսը հինգ վայրկեանի մէջ կրնար լափել զայն :

Տիզմը իր խորութեան առաւելութեան կամ նուազութեան համեմատ աւելի կամ նուազ կը զիմադրէր : Տղայ մը կ'ազատի ուր որ մարդ մը կորսուի : Փրկութեան առաջին պայմանն է վրայէն նետել ամէն տեսակ բեռ : Ամէն կոյագործ երբ գետնին իր ներքեւ կքիւը կ'զգար, նախ և առաջ իր կուրծքի տոպրակը . կամ առաջոր կը նետէր :

Խրուտները զանազան պատճառներ ունին . հողին դիւրափրաւթիւնը, մարդուս զօրութենէ դուրս խորունկ տեղի մը վիլումը, ամառուան սաստիկ տեղատարափները, ձմեռաւան անընդհատ թօները, երկարատե, փոքր և նրբաթել անձրեւները : Երբեմն մօատկայ տօւները կրախառն կամ աւազուտ գետնին վրայ ծանրաւուլ գետնափոր ճամբաներուն գմբէթները կը հալածէր և ծռել կուտար, կամ թէ այս ճամբաներուն քորուկիր գետինը կը պայթէր և կը ճեղքուեր այս ահա-

դին ծանրութեան ներքեւ : Բանթէօնի կքումը դար մը առաջ այս կերպով Սէն ժընքիէվ լեռին գետնափորներուն մէկ մասը ջնջեց :

Երբ կոյուղի մը տուներուն ծանրութենէն ճնշուելով կը կքէր , կային պարագաներ ուր այս կքումին հետեւող խանգարումը վերը փողոցն ալ երեւան կ'ելլէր քարայտակներուն մէջ տեղերէն սղոցային ակուներու ձեւով ճեղք մը կազմելով . այս ճեղքը պատառած գ'րէթին բոլոր երկայնութեամբը օձապտօյտ գի՞ծ մը կը կազմէր և կը շատնար , և անտաեն ախտը տեսանելի ըլլալով կրնար անմիջապէս դարմանուիլ : Սակայն երբեմն ալ ներքին աւերումին հետքը դուրսէն չէր երեւար որ և է փեռեկումով մը եթէ այսպիսի փեռեկումէ մը յայտնի չըլլար խանգարումը , վա՛յ կոյագործներուն : Ասոնք առանց զգուշութեան կքուն կոյուղին մանելով կրնային մահ գտնել հօն :

Հին արձանագրութիւնները կը լիշեն քանի մը կոյագործներ որոնք այս կերպով թաղուած են խրուտներու մէջ : Այս արձանագրութեան մէջ բազմաթիւ անուններ կը յիշուին , որոնց մէկն է Պլէզ Բութրէն անուն կոյագործը որ Գարէմ-Բրընան փողոցին կոյուղիին ներքեւ խրուտի մը մէջ սուզուեցաւ : Այս Պլէզ Բութրէնի եղբայրն էր Նիգոլա Բութրէն որ Շաբնիէր Տէղ-ինսուան բառած գերեզմանատունին վերջին փոսապեզն էր 1785ին , թուական ուր մեռաւ այս գերեզմանատունը :

Այսպէս խրողներուն մէկն է նուև տ'էսգուպլօ անուն անտիւկոն և սիրուն դեր կօմօր , Լէրիտայի պաշարման քաջերուն մէկը , որոնք այս պշշարումին մէջ մետաքսեայ գուլպաներ հաղած և նուագարանը տառջնին յարձակեցան Մէրիտայի վրայ : Տ'էսգուպլօ՝ գիշեր մը իր հօրեղբօրորդին այսինքն Տը Սուրախ գքառուհին

տունը գտնուած ժամանակ մատնուելով դուքսէն ոզաւելու համար Պօթրէյլիի կայուղին տպաւինեցաւ և հոն ճահիճի մը մէջ խղդուեցաւ : Տիկին Տը Սուրախ՝ անոր այսպէս մեկնիլը լսելով՝ իր աղի սրուակը ուզեց և այնքան հոտուեց որ մոոցաւ լալը : Աստնկ պարագայի մէջ չկայ սէր մը որ կարենայ դիմանալ , վասնզի կուանոցին հոտը կը մարէ զայն : Հերօ չուզեր լուալ Լէանարի գիտակը : Թիզպէ հոտ չառնելու համար քիթը կը բռնէ Բիբրամի առջեւ և կ'ըսէ . Բն՛ւն :

ԳԼՈՒԽ.

ԽՐՈՒՏԸ

Ժան Վալժան տղմային խրուտի մը առջեւ կը գըտնուէր :

Այս տեսակ փլումներ այն ատեն ստէպ կը պատահէին Շանզ Էլիզէ ստորերկրին տակ որ իր անդիի ծայր ծորտկանութեան (fluidite) պատճառաւ քարուկիրէ շինութեանց դժուարու կը յարմարէր և ոչ այնքան կը պահպանէր ստորերկրեայ շէնքերը : Շանզ Էլիզէի ստորերկրը Սէն-Ժէօրժ թաղին աւազներէն իսկ աւելի լոյժ է որոնց կարելի եղաւ յաղթել պինդ շաղախով և քարացող կիրով . աւելի լոյժ է նաև Տէ Մարթիր թաղին կաղէն ապականուած կտաւու խաւերէն , թէեւ այս կտաւու խաւերը այնքան լոյժ էին որ Տէ Մարթիրի կոյուղիին քովէն ձուլածոյ խողովակի մը միջացով միայն կարելի եղաւ ճամբայ մը բանալ ,

1836ին Սէնթ Օնօրէ արուարձանին տակ վերստին շինուելու համար երբ քանդուեցաւ այն քարաշէն հին

կոյուղին ուր հիմա մտած կը տեսնենք ժան Վալժանը, շարժուն աւազը՝ որ Շանզ-Լիխէի ստորերկիրն է մինչեւ Սէն՝ այնքան արգիլեց շինութիւնը որ կոյուղին հազիւ հազ վեց ամիսուան մէջ կրցաւ շինուիլ և մեծ գանգատաներու տեղի տուաւ ափնաբնակներու (riverain), մանաւանդ ապարանք և կառք ունեցող ափնարնակներու կողմէն։ Գործերու ոչ միայն դժուարին այլ նաև վտանգաւոր եղան։ Ստոյգ է թէ չորսուկէս աւիս անձրեւ եկաւ և Սէն գետը երեք անգամ յօրդեցաւ։

Ժան Վալժանին հանդիպած խրուտին պատճառն էր առջի օրուան տեղատարափը։ Ստորակայ աւազին վրայ աղէկ մը չկոթնած քարայատակը կքելով անձրեւի ջուրերուն անցքը խցած էր։ Այս ջուրերը մզուելով կքումին տեղի տուած էին։ Քարուկիր գետինը պատառուելով տիղմին մէջ կքած էր։ Ո՞ւ քան երկայնութեամբ։ Անկարելի է ըսել։ Հօն սթութիւնը ամէն տեղէ աւելի թանձրամած էր։ Գիշերային խոռոչի մը մէջ տիղմի ծակ մըն էր այն։

Ժան Վալժան զգաց թէ քարայատակը խոյս կուտար իր տակէն։ Մտաւ տղմախորը, որու երեսը ջուր, տակն ալ սիկ էր։ Պէտք է անպատճառ անցն/լ։ Ետերթալը կարելի չէր։ Մարիուս մահուան զուտը հոսած և ժան Վալժան սաստիկ յոգնած էր։ Մանաւանդ թէ ուր կերթար, ժան Վալժան յառաջ քալեց։ Յառաջացաւ վան զի տղմախորն ալ առաջին քայլերէն նուազ խորունկ երեւցաւ։ Բայց քանի որ կը յառաջանար, ոտքերը կ'ընկղմէին։ Շուտ մը մինչեւ կէս ծունկը եկաւ սիկը։ իսկ ջուրը ծունկերէն վեր ելաւ։ Ժան Վալժան կը քալէր։ երկու թեւերովը կրցածին չ=փ Մարիուսը ջուրին վերեւը բարձրացնելով։ Ցելք կիմա մինչեւ ծունկերը կը հասնէր, իսկ ջուրը մինչեւ մէջքը։ Արգէն չէր կրնար ալ ետ դառնալ։ Հետզհետէ

կ'ընկղմէր։ Այս սիկը մարդու մը ծանրութեանը դիմանալու չափ խորութիւն ունենալով անշաւշաւ չէր կրնար երկու մարդու ծանրութեան դիմագրել։ Մարիուս և ժան Վալժան զատ զատ թերեւս յաջողէին գուրս ելլեւ անկէց։ Ժան Վալժան անընդհատ յաջողեցաւ բանելով այս հօգեվարքը որ թերեւս դիակ մըն էր։

Զուրը ժան Վալժանի մինչև անութները կը հասնէր։ Խորասուզուիլը կ'զգար ան։ հազիւ հազ կրնար շարժիլ աղմուտ վիճին մէջ ուր կը գտնուէր։ Տիղմին խորութիւնը նեցուկ ու միանգամայն խօչընդոտ էր։ Մարիուսը վեր կը բռնէր միշտ և՝ անդիի ծայր ոյժ վատնելով կը յառաջանար բայց նաև կ'ընկղմէր։ Ա'ւ գլուխը միայն ջուրէն գուրս էր։ Նաև երկու թեւերը որոնք Մարիուսը վեր կը բռնէին։ Ջրհեղեղին հին պատկերներուն մէջ մայր մը կայ որ այսպէս բռնած է իր զաւակը։

Թիչ մը եւս ընկղմելով գլուխը ետեւը ծռեց ջուրէն աղատ մնալու և չնչել կարենալու համար։ սկ որ զայն այս խուռարին մէջ տեսած բլլար, մթութեան վրայ ծփող դիմակ մը տեսնել պիտի կարծէր։ Ժան Վալժան իր վերեւը անորոշապէս Մարիուսին կախուած գլուխը և տժոյն երեսը կը տեսնէր։ յուսահատական ջանք մը ընելով ոտքը դէպի առաջ նետեց, որ չգիտեմ ի՞նչ հաստատուն բանի մը, նեցուկի մը հանդիպեցաւ։ Ժամանակն էր հանդիպելու։

Ցնսակ մը կատղութեամբ կանգնեցաւ. դալուրուեցաւ և որմատացաւ այս յենարանին վրայ։ Կարծեց զզալ թէ դէպի կեանք ելլող սանդուխի մը առաջին առիծանն էր այն։

Տիղմին յետին վայրկեանին մէջ երեւան ելած ոյս նեցուկը քարուկիր գետնին միւս զափիվայրին սկիզբն էր որ առանց խորասկուելու կքած և աախտակի մը

պէս ջուրին առկը ծռած էր անկտուր։ Աէզկ շինուած քարայտակները գմբէթ կը կազմին և ունին այսպիսի ամրութիւններ։ Այս քարուկիր գետնին բեկորը՝ որ մասմբ մը ջուրին տակ ընկղմած ոյլ հաստատուած էր, ճիշդ տստիճանական զափիվայր մըն էր, և այս զափիվայրին վրայ ելլողը կրնար ազատիլ։ Ժան Վալժան վեր ելաւ այս զափիվայրէն և տղմախորին (fondeiére) միւս կողմը հասաւ։

Ջուրէն ելլելով քարի մը զարկաւ ոտքը և ծունկի վրայ ինկտւ։ Մտածեց թէ պէտք էր այսպիսի ծնրագրութիւն մը, ուստի ժամանակ մը կեցաւ այս գիրքով՝ հոգիին խորերէն չգիտեմ ի՞նչ խօսք մը ուղղելով Աստուծոյ։

Ազօթքէն ետք ոտքի վրայ կայնեցաւ սարսռալով, ստոնահար, ապտկանակիր, ծոելով այն հոգեվարքին տակը զոր կը քարչէր, մարմնովին տղմաթաթաւ, իսկ հոգեվին տարօրինակ պայծառութեամբ մը ողողուած։

Գ Լ Ո Ւ Խ է.

ԾԱՅՐԸ

Դարձեալ սկսաւ քալել։

Սակայն եթէ իր կեանքը տուած չէր տղմախորին, կ'երեւար թէ ոյժը հօն ձգած էր։ Այս յետին ջանադրութիւնը բոլորովին յոգնեցուցած էր զայն։ Հիմա այնքան յօգնաբեկ էր որ ամէն անգամ երեք կամ չորս քայլ տանելէն ետք կ'ստիպուեր շունչ առնելու և պտտին կը կոթնէր։ Անգամ մը պարտաւորուեցաւ կոյուղիին բազ-

մուին վրայ նստիլ Մարիուսին գիրքը փոխելու համար, և կարծեց թէ հոն պիտի մնար։ Թէկ ուժեղութիւնը մեռած, բայց արիութիւնը տակաւին կենդանի ըլլալով՝ Փան Վալժան նորէն կայնեցաւ։

Յուսահատաբար, զրեթէ արագորէն հարիւր քայլի չոփ եւս առաւ։ տուանց վեր ընելու գլուխը, զրեթէ առանց շունչ առնելու, և յանկարծ պատին զարկաւ։ Կոյուղիին մէկ անկիւնը հասած էր, և՝ այս անկիւնը հասնելով կորագլուխ՝ պատին հանդիպած էր։ Վեր ըրաւ աչքերը, և գետնափօր ճամբուն ծայրը, հեռուէն, խիստ հեռուէն լոյս մը նշմարեց որ վարը, իր առջեւը կ'երեւար։ Այս անգամ տեսածը չէ թէ սոսկալի այլ բարի և սպիտակ լոյսն էր։ Ալ եւն էր։

Ժան Վալժան կոյուղիին ելքը կը տեսնէր։

Ժան Վալժան այս ելքը տեսնելով զգաց ինչ որ զեհենապարա հոգի մը կրնար զգալ յանկարծ զեհենէն ելքը նշմարելով։ Այս հոգին հարկաւ իր այրած թեւերովը դէպի լուսափողփող գուռը պիտի թոէր մոլեգնաբար։ Ժան Վալժան ա՛լ յոգնութիւն չզգաց, ա՛լ Մարիուսին ծանրութիւնը չզգաց, ծունկերը առաջուան պէս պողպատեայ ծունկեր եղան։ աւելի վազեց քան թէ քալեց դէպի այն ելքը։ Քանի որ կը մօտենար Ժան Վալժան, ելքն աւելի օրոշապէս կը ծրագրուէր։ Կամը թածեւ կամար մըն էր այն որ կոյուղիին գմբէթէն աւելի ցած և ճամբայէն աւելի նեղ էր։ Կոյուղիին գըմբէթը երթալով կը ցածնար, ճամբան նոյնպէս հետզնետէ կը նեղնար։ Ստորերկրեայ ճամբուն ծայրը ճառագարի մը ներսին ձեւին պէս նեղնալով կ'ամփոփուէր։ յոռի ամփոփում որ բանտերու դոնտկներու նմանութիւնն է, որ բանտի մը մէջ բանաւոր պատճառը ունի պայլ կոլուղիի մը մէջ չունի։ Կոյուղիիներաւն այս պակասութիւնը ետքէն սւղղուեցաւ,

Փան Վալժան հասաւ ելքին քովը :

Հոն կանգ տուաւ :

Իրօք այն էր ելքը, բայց կարելի չէր ելլելը :

Կամարը հասատառուն վանդակով մը գոցուած էր, և վանդակը՝ որ յայտնապէս կ'երեւար թէ խիստ քիչ անգամ կը դառնար իր ժանդահար ծխնիներուն վրայ՝ իր քարե շրջանակին կցուած էր հաստ կղպակով մը ո՞՛ ժանդին կարմրութեամբը կարծես թէ ահագին տղիւս մըն էր: Բանալիին ծտկը կը տեսնո էր, նաև կղպակին ամրապինդ լեզուն որ իր երկաթէ ագոյցին մէջ միտուած էր բալորազին: Յայտնապէս կ'երեւար թէ կղպակը գոցողը բանալին երկու անգամ դարձնելով գոցած էր: Ասիկա բերգերու յատուկ այն կղպակիներէն մէկն է զո՞ր հին Բարիզը լիուլի և յօժարակամ կը հայթայթէր.

Վանդակին անդիի կողմն էր բաց օդը, գետը, արեւը, ամենանեղ այլ անցնելու բաւող սեպեզը, հեռաւոր քարափները, Բարիզ այսինքն այն վիճը ուր խիստ դէւրին է պահուըտիլ. լայնածաւալ հորիզոնը, ազատութիւնը, աջ կողմէն դէպի վար իէնայի կամուրջը, ձախ կողմէն ալ դէպի վեր ինվալիտի կամուրջը կը նշմարուէր. գիշերուան սպասելու և տպա փախչելու յարմար կրնար գալ տեղը: Բարիզի տմենին մենոկան կողմերէն մէկը, այսինքն Կրո-Գոյլուի հանդիպակաց սեպեզըն էր այս: Ճանճերը վանդակին ծտկերէն կ'ելլէին ու կը մնէին:

Երեկոյեան ժամը ութուկէն էր գրեթէ: Օրը կը աարտամէր:

Փան Վալժան Մարիուաը պատին քովը քարուկիք գետնին չոր կողմը զնելով վանդակին մօտեցաւ և երկու ձեռքերովը սիւնակները բոնելով սաստկապէս ցնցեց այլ չկրցաւ դղրդեցնել: Վանդակը լթնաց: Ժան Վալժան նաև մի առ մի բանեց սիւնակները՝ յուսալով թէ

կրնայ անոնց նուազ դիմացկունը քաշել հանել և իրք լծակ գործածել դուռը վերցնելու կամ կղպակը խօր տակելու համար: Սիւնակներուն և ոչ մէկը շարժեցաւ: Վագրի մը ականերէն աւելի ամրապէս ագուցուած էին անոնք: Առանց լծակի կարելի չէր յենուլ ծանր մարմին մը վերցնելու համար: Անյազթելի էր խոչընդուար: Դուռը բանալու միջոց մը չկար ամենեւին:

Ուրեմն պէտք էր հոն վախճանիլ: Ի՞նչ ընէր, ի՞նչ ըլլար:

Ստ երթալու, արդէն ըրած ահարկու ուզեւորու. թիւնը վերսատին սկսելու ոյժը չօւնէր: Մանաւանդ թէ ի՞նչպէս պիտի անցնէր այն աղմախսորէն ուրկէ հրաշքով կարելի եղած էր ազատիլ: Եւ տղմտխորէն ետքն ալ միթէ պիտի չհանգիպէր այն ոստիկաններու խումբին որու ձեռքէն հարկաւ երկու անգամ չպիտի ազատէր: Եւ ո՞ւր պիտի երթար. ո՞ր կողմը պիտի ուզուէր, եթէ կոյուղիին դարուվտրէն երթար նպատակին չպիտի հասնէր: Ուրիշ ելք մը գտնելու ըլլար անգում, հարկաւ այն ալ վանդակով կամ խիցով մը խափանուած պիտի ըլլար: Կոյուղիին բոլոր գտաւները հարկաւ այսպէս գոցուած էին: Դիպուածը տեղին խախտած էր այն վանդակը ուրկէ ժան Վալժան մտած էր, բայց անշուշտ միւս ամէն վանդակները փակուած էին: Ըսել է թէ ազատելու համար փախած և բանաւ մը մտած էր:

Ա՛լ յոյս չկար: Փրկութեան համար Ժան Վալժանին բոլոր ըրածները անօգուաւ էին: Աստուած կը մերժէր:

Երկուքն ալ մահուան տիսուր և անբաւ սոտայնէն բանուած էին, և ժան Վալժան անօր թելերուն վրայ զարհուրելի սարդին՝ խաւարի մէջ սարսոնելով վազելը կ'զգար:

Կոնակը վանդակին առւաւ, և քարայատակին վրայ ինկաւ աւելի առապալելով քան թէ նոռելով Մա-

բիուսին քով որ միշտ շարժում չունէր և իր գյուխը երկու ծունկերուն մէջ տեղը խոնարհեցաւ։ Ելք չկար։ Անձկութեան յետին կաթիլն էր այս։

Որո՞ւ վրայ կը խորհէր այս ծայրայեղ վհատութեան մէջ։ Ոչ իր, ոչ ալ Մարիուսին, այլ Գօդէթին վրայ։

Գ Լ Ի Ռ Խ Ը.

ՊԱՏՈՒԱԾ ԹԻԿՆՈՑԻՆ ՄԱՍԸ

Մինչդեռ այս յուսահատական վհատութեամբ համակուած կը կենար, ձեռք մը դրուեցաւ իր ուսին վը-
խայ և կամաց խօսող ձայն մը ըսաւ իրեն։

— Կիսե՞նք։

Այս գերեզմանին մէջ ուրիշ ո՞վ կրնար գտնուիլ։ Զկայ բան մը որ յուսահատութեան չափնմանի երազին։ Ժան Վալժան կարծեց թէ կ'երազէ։ Քայլի մը ձայն ա-
ռած չէր ամենեւին։ Մի՞թէ կտրելի բան էր։ Վեր ըրու-
=չքերը։

Իրօք մարդ մը կար իր տոջեւը։

Այս մարդը կապայ մը հագած էր, ոտքերը բոպիկ
էին, մուճակները ձախ ձեռքը բռնած էր, անշուշտ դիտ-
մամբ հանած էր մուճակները որպէս զի կտրենայ մին-
չեւ Ժան Վալժանին քովը հասնիլ անձախ։

Ժան Վալժան և ոչ իոկ վայրկեան մը վարանեցաւ։ Որքան ալ անակնկալ րլլար հանդիպումը, մարդը ծա-
նօթ էր իրեն։ Այս մարդը թենարտիէն էր։

Ժան Վալժան թէև կարծեռ ընդուստ արթնցած մար-
դու մը կը նմանէր այն պահուն, բայց վարժուած ըլ-
լուզ զգուշութեան և անակնկալ գէպքերու՝ որոնց



ԺԱՆ ՎԱԼԺԱՆ ԵՒ ՄԱՐԻՈՒՍ ԼՈՅՐԻԴՐԱՐԻՆ ՍԷՋ

“ուստիքը չուասվ առնել պէտք է՝ անմիջապէս և կա-
տարելապէս ուշաբրեցաւ։ Մանաւանդ թէ իր զիրքը
չէր կրնար աւելի յոռի ըլլու, և Թենարափէ չէր
կրնար սեւութիւն մը վերտպրել այս գիշերային խա-
ւարին։

Պահ մը սպասեցին։

Թենարափէ այ ձեռքը մինչև ճակատին վերեւը
վերցնելով լուսարգել մը ըրաւ, յետոյ աշքերը թար-
թելով յօնքերը մօտեցուց, և բներանն ալ թեթեւակի
ճմլեց. կորովամիտ մարդու մը մարդ մը ճանչնալու
համար ըրած ուշադրութեան նկարագիրը կը կազմեն
ձեռքի և դէմքի այս շարժումները։ Բայց Թենարափէ
չկրցաւ ճանչնալ Ժան Վալժանը։ Ինչպէս ըսինք պահ
մը առաջ, Ժան Վալժան կռնակը լոյսին գարձուցած,
մանաւանդ թէ բոլորովին տղմուա, արիւնաթաթաւ և
գէմքն ալ խանգարուած ըլլալով ցորեկը կէսորի ժա-
մանակ անգամ անճանաչելի էր։ Բայց ինքը անսաւ
չտեսաւ և ահա իսկոյն ճանչցաւ Թենարափէն սրբ և
բեսը կը լուսաւորուէր վանդակին լոյսէն։ այս լոյսը
ստոյդ է թէ ստորերկային էր, աժդոյն էր, բայց
աժգունութեանը մէջ ճիշդ էր։ Պայմաններու այս ան-
հաւասարութիւնը կը բաւէր ստուգապէս Ժան Վալժա-
նին տուաւելութիւն մը տալու այն զաղանի մենամար-
պին մէջ որ պիտի սկսէր և երկու կացու-
թեանց և երկու մարդերուն մէջ։ Իրարու հան-
դիպած էին՝ Ժան Վալժանը սքողուած, իսկ Թենարափէ
գիմտկը կանած։

Ժան Վալժան անմիջապէս նշմարեց Թանարափէն
չճանչցուիլը։

Այս կիսաստուերին մէջ պահ մը իրարու նոյեցան
թր թէ ուզէին մէկզմէկու չափը առնել։

Նախ Թենարափէն խզեց լուսւթիւնը։

Թյուառներ

— Ի՞նչպէս պիտի կրնաս դուրս ելլել:
Ժան Վալժան չպատասխանեց :
Թենարտիէ շարունակեց .

— Անկտրելի է խորտակել դուռը : Այլ սակայն
պէտք է որ դուրս ելլես :

— Իրաւ է, ըսաւ Ժան Վալժան :
— Կիսուինք ուրեմն :

— Ինչ ըսել կ'ուզես :

— Մարդը դուն մեռցուցիր, լա՛ւ : Ես ալ վան-
գակին բանալին ունիմ :

Թենարտիէ մատովը Մարիուսը կը ցուցնէր, Ապա-
շարայարեց .

— Չեմ ճանչնար քեզի, բայց կ'ուզեմ օգնել: Ան-
շուշտ բարեկամ մըն ես :

Ժան Վալժան սկսաւ հասկնալ: Թենարտիէ մար-
դասպան մը կը կարծէր զինքը :

Թենարտիէ կրկնեց .

— Մտիկ ըրէ՛, բարեկամ: Այս մարդը մեռցնելէ
առաջ հարկաւ նայած ես թէ ի՞նչ ունի գրպանը: Կէօք
իմ է, տո՛ւր. Ես ալ դուռը կը բանամ:

Եւ բոլորովին ծակծկուած պլուզային տակէն ա-
հազին բանալի մը հանելով կիսովին, շարունակեց .

— Կ'ուզես տեսնել ազատութեան բանալիին ինչ-
պէս շինուած ըլլալը: Ահա՛ւսակիկ :

Ժան Վալժան այնքան ռապուշ դարձաւք .— Ճեր
Գօրնէյլինն է այս խօսքը .— որ տարակուսելի երեւ-
ցաւ իրեն ինչ որ կը տեսնէր: Տեսած էր նախախնամու-
թիւնը որ սոսկալի կ'երեւար, և բարի հրեշտակը որ
Թենարտիէի կերպարանով գետնին տակէն կ'ելլէր:

Թենարտիէ ձեռքը իր կապային տակը պտհուած
լոյն գրպանը տանելով չուտն մը քաշեց և Ժան Վալ-
ժանին երկնցնելով ըսաւ :

— Ա՛ռ, ահա քեզի չուտն մըն ալ կուտամ սա-
կարկութենէ դուռու:

— Ի՞նչ ընեմ այդ չուտնը :

— Քարի մըն ալ հարկաւորութիւն ունիս, բայց
դուռու կրնաս քար դանել: Հոն հողափարի կոյտ մը
կայ:

— Ի՞նչ ընեմ քարը :

Աւանա՛կ, քանի որ գետը պիտի նետես դիակը,
չուանի և քարի մը հարկաւորութիւն ունիս, թէ ոչ
ջուրին երեսը կը ծփայ դիակը :

Ժան Վալժան առաւ չուտնը: Զկայ մարդ մը որ
չունենայ այսպիսի մեքենայական առումներ :

Թենարտիէ յանկարծ գաղափար մը ունեցողի մը
զէս մատերը կրճել տուտւ :

— Բայց ազէ՛կ միաւքս եկաւ. բարեկա՛մ, ի՞նչ-
չէս կրցար ազատիլ կոյուղիին այն աղմտխորէն. ես
համարձակեցայ այդ վտանգին ենթարկուիլ: Բո՛ւհ,
թէշ կը հոտիս :

Պահ մը լոելէն ետք շարունակեց :

— Քեզի ըրած հարցումներուս պատասխան չես
ասր, իրաւունք ունիս: Փուրսիչ, դատաւորին առջե-
նատանուելու վարպետութիւնը սորվիլ է այդ: Մանա-
ւանդ թէ ո՛վ որ ամենեւին չխօսիր, շատ բարձր խօսե-
լու վտանգին չենթարկուիր: Հոգ չէ. թէեւ չեմ տես-
ներ գեմքդ. թէեւ չեմ գիտեր անունդ, բայց կը սխա-
լիս եթէ կարծեմ թէ չեմ գիտեր ո՛վ ըլլալդ և ի՞նչ
ուզելդ: Յաւտնի է: Սա պարոնը ջտիջախնեցիր քիչ մը,
և իմա կ'ուզես տեղ մը պահել զայն: Հարկաւոր է
քեզ գետը այսինքն ամէն տխմտրութեանց երեւելի
պահարանը: Կ'ուզեմ դժուարութենէ ազատել զքեզ:
Հաճելի է ինձ լու աղու մը օգնելը:

Թենարտիէ Ժան Վալժանը լուսթիւնը իրաւոցի

սեպելովը հանդերձ յայտնապէս կ'աշխատէր խօսեցնել զայն։ Ժան Վայժանին ուսը հրեց անոր կիսողէքը տեսնել կարենալու համար, և աղաղակեց՝ սակայն առնց ելլելու այն միջավայրէն ուր կը պահէր իր ձայնը։

— Աղէ՛կ միաքս եկաւ տղմախորը. կատարեալ մըն և եղեր, Խնչօւ հոն չնետեցիր մարդը։

Ժան Վալժան պատասխան չտուաւ։

Թենարտիէ զգօն մարդու մը արտաքին կորովամառթիւնը ամբողջացնող շարժում մը ընելով, ալովն քըն մինչեւ իր խոչակը վեր ընելով իր վզնոցը որ քուրջ մըն էր, կրկնեց։

— Բայց թերեւս խօնեմութիւն մը ըրիր չնետելովդ։ Եթէ հոն նետած ըլլայիր, բանօւսրները վալլ փոսը գոցելու ժամանակ հարկաւ դիակը հոն մոսցուած պիտի գտնէին, և թել առ թել, շիդ առ վիդ խուզարկելով և հետքը գտնելով պիտի կրնային մինչեւ քեզի հասնի։ Մարդ մը անցեր է կոյուղիէն. ո՞վ, կուրկէ գուրս ելաւ. ո՞ւր տեսնուեցաւ ելլելը։ Ոստիկանութիւնը շատ խելացի է։ Կոյուղին դրուժան մըն է և կը մատնէ մարդս։

Այսպիսի գիւտ մը հազուագիւտ է, հետեւաբար ուշադրութիւնը կը հրաւիրէ. քիչերը կոյուղին կը գործածեն իրենց գործերուն համար, մինչդեռ գետը կը վերաբերի ամէն մարդու։ Գետը ըռւն բռն է։ Ամիսէ մը եաք Սէն-Գլուի առուակներուն մէջ վերստին կ'որսացուի թաղած մարդի։ Վա՛յ, առ ինչ բռն ունի հոս, Զարմանք. դիակ մըն է եղեր։ Ո՞վ մեսցուց այս մարդը։ Բարիկ։ Հետեւաբար արդարութիւնը և ոչ խոկ խուզարկութիւն կ'ընէ։ Աղէկ ըրիր։

Թենարտիէ շատթխօսութեան փոխարէն Ժան Վալժանը բոլորավին կը լուէր։ Աւազակը վերստին ցնցիլով

— Հիմտ սակարկութիւնը լմնցնենք։ Բաժնենք։ Բանալիս ցուցուցի քեղի, դուն ալ սոսակի ցուցուր ինծի։

Թենարտիէ դժնէաղէմ, վայրենի, կաւկածելի, քիչ մը սպառնական, այլ սակայն բարեկտմական կերպարնք ունէր,

Տարօրինակ բան մը կար սակայն. Թենարտիէն թացքն ու շարժումները բնական չէին. բոլորովին հանդարտ մարդու մը չէր նժաներ տն. թէւ գողանապէս և զգուշութեամբ վարուսդ մարդու մը կերպարանքը չունէր, սակայն մերթ ընդ մերթ մատը բերնին վրա դնելով կը մրմուար. Ոկամաց խօսէ։ Դժուար էր գուշակել պատճառը։ Ժան Վալժանէն և իրմէ զտու ոչ ոք կար հոն։ Ժան Վալժան կարծեց թէ գուշէ կոյուղին մէկ խորչը, մօտակայ խորչ մը պահուած ուրիշ աւտակներ կան, և թէ Թենարտիէ դիատարութիւն չունի անոնց ալ մաս հանելու։

Թենարտիէ կրկնեց։

— Վերջ ընենք։ Մարդը ո՞րքան ունէր գրպաններուն մէջ։

Ժան Վալժան իր գրպանը խուզարկեց։

Ինչպէս կը յիշէ ընթերցողը. Ժան Վալժան սովորութիւն ըրած էր միջատ ստակ ունենալ հետը։ Հնարքով ու միջոցներով տխուր կեանք մը վարելու դատապարտուած ըլլալուն համար օրէնք մը ըրած էր իշեն անարձաթ չգտնուիլը։ Սակայն այս անգամ յանպատլաստի բռնուած էր. Առջի օրը իրիկուան իր ազգային պահակի համազգեստը հազնելու ժամանակ՝ սոսկալի մոտենոգութիւններով զբաւուած ըլլալով մոսցած էր հետը տանել թղթակուլը։ Ժիէին զրպանին մէջ քանի մը դրամ կար միայն։ Տղմաթաթաւ զրպանին ներսը դուրս ըրաւ և քարուկիր յատակին բազկաթուին վրայ լուիծի մը, եր-

կու հինգ ֆրանքնոց և հինգ կամ վեց մեծ սու դրաւ:

Թենարտիէ ստորին շուրթը վեր ըրաւ վիզի պըր-
կումով մը որ տուանց նշանակութեան չէր:

— Մեծ բանի մը համար չմեացուցեր ես մարդը,
բաւ:

Եւ սկսաւ Ժան Վալժանին և Մարիուսին զըր-
պանները շօշափել բոլորովին մտերմարար: Ժան Վալ-
ժան ամէն բանէ աւելի կոնակը լոյսին տալու մտա-
հոգութեամբը զրաւուած ըլլալով ձայն չէր հաներ:
Թենարտիէ Մարիուսին զգեստը շօշափելու ժամանակ
ձեռնածուի յատուկ արագաշարժութեամբ և առանց
նշանակուելու Ժան Վալժանին՝ միջոց մը գտաւ վիրա-
ւորին զգեստէն կտոր մը բրցնելու զոր իր կապային
տակը պահեց, թերեւս մատածելով թէ այս զիպակի կը-
առիրին շնորհիւ ետքէն պիտի կրնայ ճանչնալ թէ սպան-
նողը և թէ սպաննուածը: Սակայն այն երեսուն ֆը-
րանքէն աւելի բան մը չգտաւ: — Ստոյգ է, ըստ Թե-
նարտիէ, մէկզմէկու վրայ հաշուելով ասկէ աւելի
չունինք:

Եւ մոռնալով իր կիսուինի խօսքը՝ ամէնը տուաւ:

Պահ մը վարանեցաւ առնելու մեծ սուերը: Մտա-
ծելէն ետք զանոնք ալ առաւ՝ մրմուալով:

— Հոգ չէ՛, մարդերը ոչինչ բանի մը համար մեռ-
ցնել է այս:

Ապա բանալին դարձեալ կապային տակէն հանե-
լով, ըստ:

— Հիմա, բարեկամ, պէտք է որ դուրս ելլիս:
Տօնավաճառի պէս է հոս: Ելլելու համար պէտք է վէ-
ճարել: Դուն վճարեցիր դուրս ելի՛ր:

Եւ սկսաւ խնդալ:

Թենարտիէ այս բանալիով անծանօթի մը օգնելով
և այն վանդակէն իր տեղը ուրիշ մը դուրս հանելով

մարդասպան մը ազատելու անկեղծ և անշա-
հախնդիր դիտաւորաւթիւնը ունէր: Կը տարակուածինք:

Թենարտիէ օգնեց Ժան Վալժանին Մարիուսը
շալկելու համար, տպա բոպիկ ոտքերուն ծայրովը քա-
լելով գէպ ի վանդակը ուղղուեցաւ, նշան ընելով Ժան
Վալժանին որ իր ետեւէն գայ. դուրս նայեցաւ, մատը
բերնին վրայ դրաւ և քանի մը բոպէ կարծես ի կախ
մնաց. լաւ մը գիտելէն ետք բանալին կղպակին ծակը
դրաւ: Սահեցաւ կղպակին լեզուն և դուռը դարձաւ,
առանց ճռնչելու և առանց կրծելու, և բոլորովին հան-
դարտիկ: Յայտնի էր թէ այս վանդակը և իր ծինի-
ները զգուշութեամբ իւղոտուած ըլլալով շատ անգամ
կը բացուէին. թէ չէր կարծուեր թէ այնքան ստէպ
բացուին: Աղէտալի բան մըն էր վանդակին այսպիսի
հանդարտութեամբ բացուիլը, հանդարտութիւնը որու
մէջ մարդս գիշերային մարդերու գաղտնի երթեւեկու-
թիւնները, լոին ելեւմուտները և ոճիրին գայլային քայ-
լերը կ'զգար: Անշուշտ կոյուղին աւազակներու գաղտնի
խումբի մը հետ մեղսակից էր: Այս լուկայ վանդակը
աւազակութեան թագստոց մըն էր:

Թենարտիէ վանդակը կիսովին և մարդ մը մի-
ախ սղմելու շափ բանալով թող տուաւ որ անցնի Ժան
Վալժան, վերստին գոցեց վանդակը, Բանալին երկու
անգամ դարձուց կղպակին մէջ և դարձեալ կոյուղիին
մթութեան անդունդը սուղուեցաւ շունչէ մը աւելի
ձայն չհանելով: Կարծես թէ վագրին թաւ-
չէնման թաթերովը կը քալէր: Պահ մը ետք այս պըժ-
գալի նախախնամութիւնը աներեւոյթ եղած էր:

Ժան Վալժան դուրսն էր հիմա:

ԳԼՈՒԽ թ.

ՄԱՐԻՈՒՍ ՄԵՌԱԾ ԿԸ ԹՈՒԻ ՄԵԿՈՒ ՄԸ
ՈՐ ԿԸ ՃԱՆՉՆԱՅ ՄԵՌԵԱԼՆԵՐԸ

Ժան Վալժանի թող տուաւ Մարիուսը որ սեպեկ-
րին վրայ սպրգի կոնակէն :

Վերջապէս դուքսն էին ա՛լ :

Ժան Վալժանի ետեւն էին գարշտհոառթիւն-
ները, մթութիւնը, սոսկումը : Հիմա ալ առողջաւէտ,
մաքուր, կենդանի, ուրախալի և ազատօրէն շնչելի օ-
դէն կ'ողողուէր : Իր բոլորտիքը ամէնուրեք լոռութիւն
կը տիրէր, բայց կապտափայլ երկնից վրայէն իջնելով
մարը մանող արեւուն սիրուն լոռութիւնը ա՛լ վերջալոյն
եղած էր. զիշերը, այսինքն անձկութենէ մը ազատե-
լու համար մթին վերարկուի մը հարկուորութիւն ու-
նեցողներուն մեծ փրկիչը, բարեկամը կուգար : Երկնիքը
ամէն կողմէ իրը ահագին հանդարտութիւն մը կ'ընծայ-
ուէր : Գետին ջուրը մինչև Ժան Վալժանին ոտքերը
կուգար համբոյրի մը ձայնով : Շանդ-էլիզէի կնձնինե-
րուն մէջ իրարու զիշեր բարի ըսող բոյներուն օդային
արտմախօսութիւնները կը լսուէին : Քանի մը ասուզեր
որոնք զէնիթին տժգոյն կապյատը կը ծածկէին աղօտո-
պէս և որոնք մտախոհութեան միայն տեսանելի էին
աննշմարելի փողփողումներ կը կազմէին երինից անբո-
ւութեան վրայ, երեկոյեան ժամանակը Ժան Վալժա-
նին զիսուն վերեւը կը սփոքը անսահմանութեան ամէն
քաղցրութիւնները :

Երեկոյեան այն գեղեւուն և ընտիր ժամանակն
էր որ ոչ այս՝ կ'ըսէ, ոչ ալ ոչ : Արդէն բաւական մութ
ըլլալով կարելի էր հօն աներեւոյթ ըլլալ քիչ մը ան-
դին գանուողի մը, նաև գետ բաւական լոյս ըլլալով,
կարելի էր ճանչցուիլ մառւատէն :

Բնութեան ալո վեհ և զգուելի հանդարտութիւնը
քանի մը մանրերկորդ անդիմադրելի կերպով նուռանեց
ժան Վալժանը, կան վայրկաւններ ուր մարդս այսպէս
կը մոռնայ իր ներկայ վիճակը : Վիշտն ալ չուզեր չար-
կը մարել թշտառը, ամէն բան կը խաւարի մտածումին մէջ .
չարել թշտառը, ամէն բան կը խաւարի մտածումին մէջ .
խաղաղութիւնը իրը զիշեր մը կը ծածկէ մտախոհը, և
խաղաղութիւնը կ'աստեղաւորի (s'étoiler) ճառագոյթող վերջա-
նողին կ'աստեղաւորի (s'étoiler) ճառագոյթող վերջա-
նոցին և լուսաւորուող երկնից պէս : Ժան Վալժան
լոյսին և լուսաւորուող երկնից նայեցաւ իր վերեւը տա-
չկրնալով զապուիլ՝ հոգեպիշ նայեցաւ իր վերեւը տա-
րածուող այս հանդարտարած պայծառ մթութեանը : Կը
խորհէր և յաւերժատեւ երկնից այս վեհաշուք լուռթեան
մէջ հիացումով և ազօթքով կը լուսցուէր զիսովին :
Ապա սւժինակի, կարծես պարտաւորութիւն մը ունե-
ալու վերստին գզուով՝ դէպի Մարիուս ծուցաւ և ձեռ-
նալը վերստին գզուով՝ դէպի Մարիուսի երեսին վոայ
քովը ջուր առնելով գետէն Մարիուսի երեսին վոայ
սրսկեց մեղմիկ : Մարիուսի արտեւանուքը չբացուե-
ցաւ . բայց իր կիսարաց բնրանը կը չնչէր :

Ժան Վալժան կը պատրտատուէր վերստին գետը
խոթելու ձեռքը երբ չզիտեմ ինչ նեղութիւն մը զգաց
յանկարծ, նեղութիւն մը զոր մարդս կ'զզաւ երբ իր
ետեւը մէկը կ'ունենայ տուանց տեսնելու :

Արդէն նշանակած ենք այս տակաւորութիւնը որ
ծանօթ է ամէնուն,

Ժան Վալժան ետեւը դարձաւ :
Իրօք ինչպէս քիչ մը առաջ կոյուղին մէջ, հիմա
ալ դուրսը մարդ մը կար իր ետեւը :
Ժան Վալժանին ետեւը՝ որ Մարիուսի վրայ կէճ-

կուած էր՝ քանի մը քայլ հեռու ոտքի վրայ կայնած, երկայն թիկնոց մը հագած և ձեռքերը կուրծքին վրայ առած բարձրահաստեկ մարդ մը կար՝ աջ ձեռքը մահակով մը որու կապարեայ զլուխը կը տեսնուէր:

Մութին շնորհիւ տեսակ մը ուրուական կրնար սեպուիլ ան:

Պարզ մարդ մը երեկօյեան մութին պատճառաւ, և խորհելու վարժուած մարդ մըն ալ մահիկին պատճուաւ թերեւս վախնար անկէ:

Ժան Վալժան ճանչցաւ ժավէրը:

Ընթերցողը գուշակեց անշուշտ թէ թէնարտիէին ետեւէն իյնողը ժավէրն էր: Ժավէր պատնէշէն անակրնկալ կերպով մը ելլելէն ետք ոստիկանութեան պաշտօնատունը երթալով և կարծատեւ ունկնդրութիւն մը խնդրելով եղելութիւնը պաշտօնէին յայտնած էր անձամբ, և ետքը անմիջապէս սկսած էր պաշտօնը կատարել: Իր վրայ գտնուած տեղեկազրին իւշպէս իմացանք արդէն: Ժավէրի այս պաշտօնին պարտականութեանց մէկն էր Շանժ-էլիզէի քովերը հսկողութիւն ընել գետին աջակողմեան սեպեզրին վրայ որ ժամանակէ մը ի վեր ոստիկանութեան ուշադրութիւնը կը հրաւիրէր: Հոն թէնարտիէն նշմտրելով ետեւէն գացած էր: Ընթերցողը գիտէ արդէն այս հսկողութեան վախճանը:

Յայտնի է նաև թէ թէնարտիէին ժան Վալժանին համար այն վանդակը բանալը շնորհք մը չէր այլ սատանութիւն մը: Թէնարտիէ կզգար թէ ժավէր դուրսը կ'սպասէ միշտ դիտուող մարդը այնպիսի հոտառութիւն մը ունի ուրկէ չխարուիր. պէտք էր ոսկոր մը նետել այն հետախոյզ պառականին բերանը: Մարդասպա՛ն մը, ի՞նչ ընտիր որս: Իր ազատութեանը համար անհրաժեշտ էր իր կողմէն այսպիսի զոհողութիւն մը ընկը: Թէնար-

աիէ իր տեղը ժան Վալժանը դուրս հանելով որո մը կուտար ոստիկանութեան, իր հետքը խուզարկելէ կը դաղրեցնէր ժավէրը, տւելի մեծ դէպքի մը շնորհի. կը մասցուէր: Ժավէրին սպասումը կը վարձատրէր, վարձատրութիւն որ միշտ ողոքալի է ոստիկանութեան լրտեսի մը համար, երեսուն ֆրանք կը վաստկէր, և իրերու վիճակին այս փոփոխութեան շնորհիւը կը յուսար ժամանչիլ:

Ժան Վալժան ժայռէ մը ուրիշ ժայռ անցած էր:

Խիստ էր հետզհետէ այս մարդերուն հանդիպիլը, թէնարտիէն ժավէրին ձեռքը իյնալը:

Ժավէր չմանչցաւ ժան Վալժանը որ՝ ինչպէս ըսինք արդէն՝ ա'լ չէր նմանէր ինքն իրեն: Ոստիկանը առանց վար տռնելու թեւերը և աննշմարելի շարժումով մը մահակը լաւ մը բռնելով՝ կարծ ու հանդաիտ ձայնով մը ըսաւ.

— Ո՞վ էք:

— Ե'ս:

— Բայց ո՞վ էք:

— Ժան Վալժան:

Ժավէր ակռաներովը բռնեց մահակը, ծունկերը կրկնեց, մարմինը կճկեց, երկու հաստաբազուկ ձեռքերը ժան Վալժանին ուսերուն վրայ դրաւ՝ որոնք երկու մամուլի մէջ բռնուելու պէս ճնշուեցան, քննեց զայն և ճանչցաւ, երկուքին երեսները գրեթէ կը դրպէին իրարու: Սոսկալի էր ժավէրին նայուածքը:

Ժան Վալժան՝ լուսանի մը ճիրանին հաւանող սուխէի մը պէս անչարժ մնաց ժավէրին պնդապէս ճընչող ձեռքերուն տակ:

— Ոստիկան ժավէր, ահա կը բռնես զիս, ըսաւ: Սակայն այս առաւտան ի վեր ձեր բանտարկեալը կը համարեմ զիս: Եթէ ձեր ձեռքէն փախչելու դիտաւու-

բութին աւնենայի, ուր բնակիլու չեխ յայտնեց ձեզի։
Միայն թէ չնորհ մը ըրէք ինծի։

Ժավէր կարծես թէ չլսելով ժան Վալժանին կը
նայէր ակնայես։ Կծկուած կղակը դէպի քիթը կը մզէր
իր շուրթերը, նշան վայրենուկան մտախօնութեան։
Վերջապէս թողուց ժան Վալժանը, ուղղակի կայնե-
ցաւ, մտհակը ձեռքը առաւ ամրապէս, և երազի մէջ
խոռելու պէս այս հարցումը ըրաւ աւելի շշուկով քան
թէ արտասանութեամբ։

Ի՞նչ կ'ընէք հոդ, և ո՞վ է այդ մարդը։

Ժավէր պատահէցն ազատելէն ի վեր չէր դրւդնը
ժան Վալժանը։

Ժան Վալժան պատասխանեց, և իր ձայնին հըն-
չումը կարծես թէ ուշաբերեց ուստիկանը։

— Ես ալ ճիշդ անոր նկատմամբ կ'ուզէի խօսի։
Ի՞նչ կ'ուզէք ըրեք զիս, բայց նախ օգնեցէք ինձ իր
առանք տանելու զայն։ Այս է միտյն խնդրած։

Երբ որ մարդ կարծէր թէ Ժավէր կարող էր զի-
ջում մը ընկըռ, ասիկայ սովորութիւն ունէր իր զէմքը
տմփոփելու։ Ժավէրի դէմքը ահա այսպիսի ամփոփում
մը ունեցաւ ժան Վալժանի խնդիրքին վրայ։ Սակայն
չմերժեց խնդիրքը։

Կերստին կծկուեցաւ Ժավէր, գրաւանէն թաշկինակ
մը հանելով ջուրին թրջեց և Մարիուսի արիւնաթա-
թաւ ճակատը սրբեց։

— Այս մարդը պատնէշն էր, ըստ կէս ձայնով և
ինքնիրեն խօսելու պէս։ Աս է այն որ Մարիուս կ'ան-
ուանուէր։

Ժավէր՝ իր առաջին կարգի լրտես՝ նաև մեռնիլը
զիտնալով ամէն բան դիտած, ամէն բան մտիկ ըրած,
ամէն ինչ լոտծ, նաև հօգեգարութեան մէջ լրտեսած
և գերեզմանին սանդուղին առաջին առտինանին վրայ
կոթնելով՝ տեղեկութիւններ առած էր։

Մարիուսին ձեռքը բանեց երակին զորէլ վճառելով։
Վիրաւոր մըն է, ըստ ժան Վալժան։

— Մեռն մըն է, ըստ Ժավէր։
Ժան Վալժան պատասխանեց։

— Տակտւին մեռն չէ։
Ուրեմն պատնէշն հո՞ս ըերիք տախկա, հարցուց։

Ժավէր։
Կ'երեւայ թէ սաստիկ մտահաջութեամբ մը դրաւ-
ուած էր Ժավէր, վասնդի ոչ հարցուց անոր թէ ի՞նչ-
պէս այսպիսի վտանգաւոր կերպով մը անցած և աղա-
պէս կոյսուղիին մէջէն, և ոչ նշմարեց իր հարցումէն
եւոք ժան Վալժանին լուսթիւնը։

Ժան Վալժանն ալ կ'երեւար թէ մէկ խորհուրդ
ունէր միտին։ Ուստի կրկնեց։

Մարէի թաղը Ֆիլ-Տիւ-Գալվէր վողոցը կը բնակի
իր մեծ հօրը տունը որ…… Զգիտել ի՞նչ է մեծ հօրը
անունը։

Ժան Վալժան Մարիուսի թիկնոցին դրպանէն թըղ-
թակալը հանելով բացաւ այն երեսը որու վրայ Մա-
րիուս մտափառվ քանի մը տաղ դրած էր, և Ժավէրին
երկնցուց։

Օդին մէջ տակաւին բաւական ծփուն պայծառաւ-
թիւն մը ըլլալով կարելի էր զիր մը կարդալ։ Մանա-
ւանդ թէ Ժավէրին ոչքը զիշերային թունոց, կատակ
աչքի յատուկ լաւակրութիւն ունէր։

Կրցաւ կարդալ Մարիուսին դրած տողերը և մըրմ-
ուց, — Ժիլ-Տիւ-Գալֆէր վողոցը, Թիւ 6։

Ապա գոչեց, — Կառապա՛ն։
Ընթերցողը կը յիշէ հարկաւ, այն կառքը որ կ'ոպա-
նէր Ժավէրին կրամանին։

Ժավէր քովը պահեց Մարիուսին թզթակալը։

Պահ մը ետք կառքը ջրարրի դարսվերէն իջնելով
ուեզեզրին վրան եկաւ, Մարիուս ներսի բազմապին վը-

բայ դրսւեցաւ, և ժավէր ժան Վալժանին հետ առջեւի
բազմութին վրայ նոտաւ :

Երկանիւը՝ դանակը գոյսւելէն եաք՝ արագօրէն հե-
ռացաւ ափնուղիներէն անցնելով և դէպի Պասթիլի
կողմը ուղղուելով :

Քարափէն աներեւոյթ ըլլով փողացները մտան :
Կառավանը՝ իր նստարանին վրայ իրր շքանկար նոտած՝
աղաղուն ձիերը կը մտրակէր: Կառքին մէջ խորին լը-
ռութիւն կը տիրէր: Մարիուս՝ անշարժ մարմինովը
կառքին ներսի կողմին կոթնած, գլուխը կուրծքին վր-
րայ ինկած, թեւերը կախուած և ոտքերը տնշարժ ըլ-
լալով կարծես թէ դագաղի մը կ'ըսպասէր. Ժան Վալ-
ժան մթահար, իսկ ժավէր քարաշէն կ'երեւար. և այս
խաւարամած կառքին մէջ որու ներսը լամպարներուն
ուղեւէն անցած ժամանակ իրր ընդհատական փայլակէ
մը սեւապէս կը տժգունէր դիպուածը՝ երեք եղերեր-
դային անշարժութիւնները, այսինքն դիտէր, ճիւաղը և
արձանը կը միացնէր և տիրապէս կը դիմագիմէր:

ԳԼՈՒԽ. 11

ԻՐ ԿԵԱՆՔԸ ՎԱՏՆՈՂ ՏՆՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ամեն անգամ որ կառքը կ'երերար քարայատակին
վրայ, Մարիուսի մազերէն արեան կաթիլ մը կ'իյնար:

Բոլորովին գիշեր էր երբ երկանիւը Ֆիյլ-Ծիւ-Դալ-
լէրի փողոցը 6 թիւ առւնը հասաւ:

Նախ ժավէր դուրս ելաւ կառքէն, անգամ մը
կեր նայելով անսաւ որ իրօք վեց էր տունին թիւը.

Դուռին վրայ ծեծուած երկաթէ զանահար մը կար որ
կին ձեւին համեմատ իրը զարդ մէկզմէկ նախատաղ նո-
խազ մը և այծեմարդ մը ունէր. ժավէր այս դռնահարը
վեր ընելով տնգոմ մը զարկու սաստկապէս: Երբ
դռնաթեւը (battant) կէս մը բացուեցաւ, ժավէր հրեց
դայն: Դանապանը ճրագը ձեռքը, հազիւ հազ արթըն-
տոծ երեւցաւ կիսովին և յօրանջելով:

Ամէն մարդ քնացած էր տունին մէջ, Մարէի թա-
փն բնակիչները կանուխ կը պատկին, մանաւանդ խոռո-
վութեան ժամանակ: Այս հին և բարեմիտ թաղը յեղա-
փոխութենէ խրտչելով քաւնին կ'ապաւինի այն ման-
կուկներուն պէս որոնք խրտուիլակին գալը լոելով
շուտ մը վերմակին տակը կը պահեն իրենց գլուխը:

Սակայն ժան Վալժան այս կերպով Մարիուսը
առնելու ժամանակ՝ ձեռքը տնոր զգեստներուն տակէն
անցնելով որոնք լայնապէս պատառեած էին՝ Մարի-
ուսի կուրծքը զննեց և դիտեց որ տակաւին կը բազ-
էր սիրուը: Մանաւանդ թէ հիմա ոչ այնքան տկարու-
թեամբ կը բաղնիէր, իրը թէ կառքին շարժումէն վե-
րըստին քիչ մը կենդանութիւն առած ըլլոր ան:

Ժավէր հարցուց դռնապանին այն կերպով մը որ
կը վայելէ կառավարութեան՝ խոռվարարի մը դռնա-
պանին առջև:

— Ժիլորման տնուն մարդ մը կա՞յ հոս:

— Հոս կը բնակի: Ի՞նչ կ'ուզէք:

— Իր աղան բերուեցաւ:

— Իր տղա՞ն, ըսաւ դռնապանը պաշութեամբ:

— Մեռաւ:

— Ժան Վալժան որ աղմաթաթաւ ցնցուներով
ժավէրին ետեւէն կուգար և որու պժգումով մը կը
նայէր դռնապանը, գլուխովը նշան ըրաւ թէ մեռած չէ:

Բայց դռնապանը չհասկցաւ կարծենք ոչ ժավէրին
խօսքը, և ոչ ժան Վալժանին նշանը:

Ժավէր շարունակեց.

Պատնէշը գնաց, և հիմու տհա տե՛ս:

— Պատնէ՛ր, գոչեց դռնտպանը:

— Մեռաւ: Դնա՛ արթնցո՛ւր հայրը:

Պանտպանը չէր շարժեր:

— Գնա՛, ըսի, լսեցի՞ր, գոչեց Ժավէր:

Եւ շարունակեց.

— Վաղը թաղում պիտի ըլլայ հոս:

Հասարակաց ճամբուն ոսկորտկան դէպքերը Ժավէրի համար ճշդիւ դասակարգուած էին, դասակարգութիւն որ շրջահայեցութեան և հսկողութեան ոկզրնաւորութիւն է, և ամէն մէկ իրադութիւն իրեն յատակ խորշը ունէր. հաւոնական իրողութիւնները կերպով մը զգրոցներուն մէջէն էին ուրկէ ի պահանջնել հարկի կ'ելլէին զանազան քանակութիւններով. աղմաւկ, խոռվութիւն, բարեկենդան և թաղում կար փողոթը:

Դռնտպանը Պասքը միայն արթնցուց. Պասքն ու Նիզօլէթը որթնցուց. Նիզօլէթն ալ օրիորդ Փիլնօրմանը արթնցուց: Թող տուին որ ֆնանայ մեծ-հայրը, մասձելով որ հարկաւ տն ու շուա մը պիտի իմանայ իրողութիւնը:

Մարիուս առաջին յարկը տարուելով Պ. Փիլնօրմանին նախասենեակին մէջ հին բազմոցի մը վրայ դրսեցաւ, սակայն տան միւս մասերուն մարդկանց և ոչ մէկը նշմարեց Մարիուսին վեր տարուիլը. և մինչ զեռ Պասք բժիշկ մը փնտաելու կ'երթոր և Նիզօլէթ ճերմակեղենաց պահարանները կը բանար: Ժան վալժան զաց՝ որ Ժավէր ձեռքերովը իր ուսին կը գպնար: Հասկցաւ թէ ինչ բսել կ'ուղէր և վար իջաւ Ժավէրին հետ որ իր ետեւէն կը քոլէր:

Դռնտպանը ահարեկ քննութեամբ մը դիմոց առնց մեկնիլը ինչպէս գիտած էր դալը:

Ժան վալժան և Ժավէր երկանիւը մտան, կտուպանն ալ իր նստարանին վրայ ելաւ:

— Աստիկան Ժավէր, ըսաւ Ժան վալժան, բան մը եւս չնորհեցէք ինձ:

— Ի՞նչ, հարցուց Ժավէր խստիւ:

— Թոյլ տուէք որ պահ մը տունս մանեմ, տպա ինչ որ կ'ուղէք ըրէք զիս:

Ժավէր քանի մը վայրկեան անմոռւնչ սպասեց, կզակը իր թիկնոցին մէջը մացունելով, յետոյ տուաջակողմեան պատուհանը վար առնելով.

— Կառապա՞ն, ըստւ. Օմ-Արմէ փողոցը, թիւ 7:

Գ Լ Ո Ւ Խ ԺԱՂ

ԴՐՈԴՈՒՄ Ի ԲԱՑԱՐՁԱԿՆ

Ճամբան ամենեւին խօսք մը չըսին իրարու:

Ի՞նչ կ'ուղէր Ժան վալժան: Լմնցնել ինչ որ ակսած էր, իմաց տալ Գոզէթին, ըսել տնօր թէ ո՛ր է Մարիուս, թերեւս ուրիշ կարեւոր տեղեկութիւն մրն ալ տալ՝ և եթէ կարենար՝ քանի մը յետին կարգադրութիւններ քնել: իսկ ինքը, իսկ իր անձին վերաբերեալ ամէն բան ա՛լ լմնցած էր. բոնուած էր Ժավէրին և չէր դիմադրեր: իր տեղը եֆէ ուրիշ մը ըլլար, այսպէս կացութեան մը մէջ թերեւս անորոշապէս միտքը բերէր թենարտիէէն առած չուանը և իր մանելու այս կամ այն զնտանին երկաթէ սիւնակները: Բայց Միրիէլ եպիսկոպոսէն ի վեր Ժան վալժան բուռն երեկուղածութեամբ լի սաստիկ վարժնում մը կ'զգար տոմէն տեսակ նաև իր անձին նկատմամբ ոճրագործութեան առջև:

Թշուառներ

Ժան Վալժանի համար անհնարին բան մըն էր ինքնասպանութիւնը, այսինքն անծանօթին նկատմամբ այն խորհրդաւոր բանագործութիւնը ուրեմն այսինչ համեմատութեամբ կրնայ հոգիին մահը արտադրութիւն:

Երկանիւը Օմ-Արմէ փողոցը մանելուն պէս կեցաւ, վասն զի տև փողոցը շատ նեղ ըլլալով կառքերը չեն կրնար անցնիլ: Ժավէր և ժան Վալժան վար իջան:

Կառապանը խոնարհաբար հասկցուց «ոստիկանութեան պարոն տեսուչին» թէ սպաննուած մարդուն արձւնը և մարդասպանին տիղմը բոլորովին արատաւորած էին իր կառքին իւթրիչի թաւիչը: Կառապանին հասկցուցածը այս է ահա: Բաւ նաև թէ այս լինախն փոխարէն իրեն հատուցում մը ընել պէտք էր: Ապա գրպանէն տետրակը (livret) հանելով աղաչեց ուժիկանութեան պարոն տեսուչին որ բարեհաճի վրան երկու խօսք գրելու իրը վկայութիւն:

Ժավէր հա հրեց տետրակը զոր կառապանը կ'երկընցնէր իրեն, և ըստու:

Ո՞րքան կ'ուզես՝ սպասելուդ և մինչև հոս գուրդ վարձքովը միատեղ:

— Զեր հրամանին սպասելէս ի վեր հօթը ժամ և մէկ ջառորդ անցաւ, պատասխանեց կառապանը, և թաւիչս ալ բոլորովին նոր էր: Ութսուն ֆրանք, պարոն տեսուչ:

Ժավէր չորս նարօլէոն հանեց գրպանէն և ճամրեց կառապանը:

Ժան Վալժան կարծեց թէ Ժավէրի գիտաւորութիւնն էր զինքը հետը տանիլ Պլանշ-Մանթօլի կամ Տէղ-Արշիլ պահնորդաբաններէն մէկը որոնք շատ մօտ էին:

Փողոցին դէպ ի ներսը յառաջացան: Բաւ սովորութեան ամայի էր փողոցը, Ժավէր ժան Վալժանին

ետեւէն կ'երթար: Երբ հասան թիւ 7 տաւնը, ժան Վալժան դուռը զարնելով բանալ տուաւ:

— Լա՛ւ, ըստ Ժավէր: Մտէ՛ք:
— Ցետոյ.

— Հոս կ'սպասեմ ձեզի, շարունակեց տարօրինակ տագաւորութեամբ մը և այսպէս խօսելով կարծիս թէ անազրութիւն մը կ'ընէր:

Ժան Վալժան Ժավէրին նայեցաւ: Ժավէր դրեթէ սովորութիւն չունէր այսպիսի կերպով մը վարուելու: Բայց եթէ հիմա Ժավէր հպարտաբար վստահութիւն մը ունէր իր որսին նկատմամբ, վստահութիւն որպէս կատուն իր ծիրանին երկանութեանը չափ ազատութիւն կուտայ մուկին, ժան Վալժան անձնատուր ըլլալ և ա՛լ ամէն բան վերջ ընել որոշած ըլլալով չէր կրնոր մեծապէս զարմանալ Ժանվէրին այս ընթացքին նկատմամբ: Հրեց գուռը, ներս մտաւ, ե՛ս եմ: գոչեց գրանապանին ոչ պառկած և անկողնէն քաշած էր դուսին չուանը, և վեր եւաւ սանդուխէն:

Սաաջին յարկը հասնելով կանգ առաւ: Ամէնցաւազին սովորաները կայաններ ունին: Սանգուխին վերի կողմին կիլեօթինեան պատուհանը բաց էր: Ինչպէս շատ մը հին տուներու նաև այս տունին սանդուխը պատուհան մը ունէր և փողոցին վրոյ կը նայէր: Փողոցին լամպարը որ ծիշտ սունին դէմն էր՝ կը լուսաւորէր սանգուխին աստիճանները. կազի ծախուց նկատմամբ խնայողութիւն մըն էր այս:

Ժան Վալժան կամ շունչ առնելու համար և կամ եքենաբար պատուհանէն դուրս ըրաւ զլուխը և փողոց նայեցաւ, որ կարճ էր և զօր ծայրէ ի ծայր կը լուսաւորէր կանթեղը: Ժան Վալժան անհնարին չուարումով մը զարմացաւ տեսնելով որ ոչ ոք կար փողոցը:

Ժավէր մեկնած էր:

ԳԼՈՒԽ ԺԲ.

ՄԵԾ ՀԱՅՐԸ

Պասդ և դռնապանը սրահ փոխազրեր էին Մարիւսը որ տակաւին անշարժ երկնցած էր այն նստարանին վրայ ուր զբեր էին դինքը : Վազելով եկաւ բժիշկը զոր ծառան կանչած էր : Մօրաքոյր ժիշնօրման եղած էր :

Մօրաքոյր ժիշնօրման ահարեկ և ձեռնամած կ'երթեւեկէր . Աստուա՛ծ իմ Աստուած , ի՞նչ փորձանք է այս , կ'ըսէր միայն անկարող ըլլալով ուրիշ բան մը ըսելու , Երբեմնակի կը շարունակէր : Հիմա տմէն բարիւն պիտի ըլլայ : Երբ անցաւ սկզբնական սարսափը , իր միաքը կրցաւ քիչ մը իմաստասիրական նշոյլ մը ընդունիլ կացութեան նկատմամբ . հետեւաբար օրիորդ ժիշնօրման գոյնեց . Անշուշտ ոյսպէս պիտի ըլլար վերջը : Սակայն չհամարձակեցաւ ըսելու . «Ըսած էի արդէն թէ ասանկ պիտի ըլլայ խօսքը , զոր սակայն այս տեսակ առիթներու մէջ սովորութիւն է ըսել .

Բժիշկին հրամանաւ փոկէ անկողին մը պատրաստուած էր նստարանին քով : Բժիշկը զննեց Մարիւսը , և երբ ոչմարեց թէ երակը տակաւին կը զարնէ . թէ վիրաւորը կուրծքին վրայ ամենեւին խորունկ վերք մը չունի և թէ շուրթերուն խորհին արիւնը ոռւնդերէն կուգքը , Մարիւսը կոնակի վրայ պառկեցուց անկողնին մէջ առանց բարձի . զլուխը մարմնոյն շիտակութեամբը . մանաւանդ թէ քիչ մը աւելի ցած , և կէս մէջքէն վերը մերկ թողլով որպէս զի չնշառութիւնը դիւրացնէ : Օրիորդ ժիշնօրման Մարիւսի մերկանալը աեսնելով քաշուեցաւ , և սկսաւ իր համրիչովը աղօթել :

Մարիւսի իրանը ներքին վէրք մը ընդունած չէր բնաւ . զնդակ մը սրաւ ոյժը կտրուած էր թղթակալէն շեղելով Մարիւսի կողերուն վրայէն անցած և սոսկալի կերպով մը հերձած էր զանոնք , սոսկայն խորունկ չէր այս հերձումը , հետեւաբար անվտանգ : Մտորերկբեայ երկարատեւ քայլը բոլորպին քայլքայած էր արդէն անոր խորտակուած անթակը ուր վտանգաւոր աւերումներ կային : Թեւերը սուրի բազմաթիւ վէրք ընդունած էին : Դէմքին վրայ ամենեւին վէրք չկար . սոսկայն զլուխը կարծես թէ յօշուած էր . ի՞նչ պիտի ըլլային պիտուն այս վէրքերը , մտզու կաշիէն անդին պիտի չանցնէին . թէ պիտի ճարակուէին մինչև գանկը : Առ այժմ կտրելի չէր բան մը ըսել այս մասին : Վտանգալի նշան մըն էր սակայն այն վէրքերէն նուռաղում մը հետեւեկը , և մարդո սովորաբար չոթափիիր այս տեսակ նուռաղումներէ : Ասկէ ատ արեան հոսումը ոյժ ձգած չէր վիրաւորին վրայ : Պատնէշը Մարիւսին մէջքէն մինչև վարը պաշտպանած էր :

Պասք և Նիգոլէթ ճերմասկենդէններ կը խզտէին և կապ կը պատրաստէին : Նիգոլէթ կը կարէր կտպերը , Պասք ալ կը ծալլէր : Պատրուզը պակսելով , թժիշէր առժամանակեայ կերպով վէրքերուն արիւնը գաղրնցուցած էր բաժպակէ նկաններով :

Անկողնին քով երեք մոմ կը վառէր սեղանի մը վրայ ուր կը տարածուէր վիրաբուժական սպասաները : Բժիշկը պաղ ջուրով Մարիւսին երեսը և մազերը լուաց : Մինչև բերանը լի գոյլ մը ջուր վայրէնին մը մէջ կարմրոցաւ : Դանապանը ճրադ մը ձեռքը կը լուսաւորէր :

Բժիշկը կ'երեւար թէ արամապէս կը մտածէր . ժամանակ առ ժամանակ զլուխովը բաշասական նշան մը կ'ընէր իրը թէ ներքնապէս ինքնիրեն ուղղուած

հարցումի մը պատասխան տար: Հիւանդին համար աղեկ նշան չէ բժիշկին ինքն իրեն հետ ունեցած այս խօսիքաւոր մենախօսութիւնները:

Երբ բժիշկը Մարիուսին երեսը կը սրբէր և մատներով մեղմիկ կը չօշափէր անոր արտեւանունքը որոնք միշտ գող էին, սրանին ներսի կողմէն գուռ մը բացուցաւ և երկայնաձեւ տժզոյն զէմք մը երեւցաւ:

Երեւցողը մեծ հայրն էր:

Ապատամբութիւնը երկու օրէն ի վեր Պ. Ժիլնօրմանին սաստիկ յուզմունք, զայրոյթ և մատասնջութիւն տուած էր: Նախօրդ զիշերը չէր կրցած քնանալ, և օրն ի բուն ջերմ ունեցած էր: Գիշերը առն ամէն կողմը պարզունակով լաւ մը գոցել տալէ ետք շատ կանուխ պառկտժ և՝ յոգնութեան պատճառաւ՝ խորունկ քուն մը քնացած էր:

Ծերունիին քունը թեթեւ է. Ժիլնօրմանին սենեակը սրանին կից էր: Հետեւաբար ձայներէն արթնցած էր թէե զգուշութիւն եղած էր որ չարթննայ: Իր սենեակին դրան ճեղքէն լոյս մը տեսնելով զարմացած, անկողնէն գուրս ելած և խարխափելով եկած էր:

Պ. Ժիլնօրման սեմին վրայ կեցած, մէկ ձեռքովը կիսաբաց դրան կղպակին գունաը բնած, զլուկը քիչ մը դէպի առջեւ ծռած էր շարժելով, և մարմինը ուղղի և պատանքի մը պէս անծալ և սպիտակ պարեզօտի մը մէջ սեղմուած՝ կը նայէր զերմացմածը, ցերեղմանի մը մէջ նայող ուրոււկանի կերպարանք ունէր տն:

Նշմարեց անկօղինը և վրայի այն արիւնաթաթաւ երիտասարդը որուն սպիտակութիւնը ճռմի սպիտակութեան կը նմանէր, որու աշքերը գոց, բերանը բաց, շուրթները գունատ, մինչև մէջքը մերկ, ամէն կողմը արիւնաներկ վէրքերով յօշոտուած էր, և որ անշարժ և ստառկապէս լուսաւորուած կ'երեւար:

Մեծ հայրը համակուեցաւ այն ամէն սարսուռավ զոր կրնան ունենալ սպիրուտ անդամներ, աչքերը որոնց սպիտակուցը զեղին էր խօր ծերութեան պատճառաւ անսակ մը պղտոր ապակիի նման վարագոյրով մը ծածկուեցան, վայրկեանի մը մէջ իր զէմքը կմախքի գլխու մը հողագոյն անկիւններու ձեւերը ընդունեց, թեւերը կախուելով ինկան իբր թէ անոնց զսպանակը կարուած ըլլար յանկարծ, և իր շուարումը հասկցուեցաւ բոլորպին գողգոչուն և խորչոմուտ ձեռքերու մատները մեկուսելովը. ծունկները ծուելով անկիւն մը կազմեցին դէպի առջեւ, օրով իր պարեզօտը բացուելով սկսաւ խեղմ սրունքը երեւալ որոնց վրայ ճերմակ մազեր տնկուած էին.

Ժիլնօրման ահա այս դիրքով կենալով մբմաց.

— Մարինեան է:

— Պարոն, ըստ Պատգ. հիմա բերին պարոնը: Պատնէշը զացած էր, և . . .

— Մեռա՛ւ, գոչեց ծերը ոսոկալի ձայնով մը: Ա՛ն, աւազակը:

Այն ատեն այս հարիւրամեայ ծերը երիտասարդի մը պես կանգնեցաւ տհանկ մը գերեզմանական այլակերպութեամբ:

— Պատոն, ըստ, դուք էք բժիշկը: Նախ և առջ բան ու ըսէք ինձ: Մեռած է այնպէս չէ՞:

Բժիշկը սաստիկ անձկութեամբ համակուած մնալով պատասխան յտուաւ:

Պ. Ժիլնօրման զարհուրելի քրքիչով մը ձեռքերը դալարեց:

— Մեռա՛ւ, մեռա՛ւ: Պատնէշը մնոնելու զնաց ինձի դէմ ունեցած ատելութեան պատճառաւ, ինձի թէմ է իր այս ըրածը: Ա՛ն արիւնարբուդ դու, այդպէս պիտի վերագառնայիր զիրկս: Վա՛յ ինձ, եղո՛ւկ զըժաղղիս, ալ մնոտծ է:

Պատուհանի մը քով գնաց. երկու փնդկերը բացաւ բոլորովին՝ իրը թէ խեղուէր, և մութին ստքի վրայ կայնած սկսաւ փողոցը խօսի զիշերին հետ:

— Մակեկուած, որէ անցած, մորթուած, ջարդուած, բղքառուած, կտո՛ր կտո՛ր եղած է: Ի՞նչ կ'ըսէք առ թշուառականին: Շատ աղէկ զիտէր թէ կ'ըսպասէի իրեն. թէ իր սենեակը կարգադրել տուած, և մանկութեանը ժամանակին ստակերն ալ անկողնիս սնարին տակը դրած էի: Քաջ զիտէր թէ կրնար ուշած ժամանակը վերագառնալ. թէ տարիներէ ի վեր կը կանչէի զինքը և թէ զիշերները կրակարանիս քովը ձեռքերս ծունկերուս վրայ զնելով խելքս միտքս իրեն կուտայի: Շատ աղէկ զիտէիր այսպէս ըլլալը, զիտէիր թէ վերագառնալով և ես եմ ըսելով տունին տէրը պիտի ըլլայիր: Թէ քեզի պիտի հնագանդէի և թէ ինչ որ ուզէիր պիտի կրնայիր ընել քու ձերուկ և միամիտ մեծ հայրդ: Այս՛, զիտէիր այս ամէնը, բայց ոչ, արքայական մըն է ան, չպիտի երթամ, ըսիր, և պատնէշը կուտելու գացիր, և չարասրութեամբ մեռար՝ Տը Պէրի դուքսին նկատմամբ քեզի ըսած խօսքիս վրէմք լուծելու համար: Խայտառակութիւն մըն է այսպիսի վրիժառութիւն մը: Պառկեցէք ուրեմն, պարօն, և հանգստապէս քնացէք: Մեռաւ: Ահա տեսէ՛ք արթննալս:

Բժիշկը որ կ'սկսէր երկուքին նկատմամբ ա՛յ վոխ զգալ, պահ մը հեռացաւ. Մարիուսին քովէն և Պ. Ժիւնօրմանին մօտենալով թեւը բռնեց: Մեծ հայրը ետու թարձաւ, նայեցաւ այնպիսի աչքերով որոնք մեծցած և արիւնարոյր կը թուէին, և հանդարտորէն ըսաւ բժիշկին.

— Շնորհակալ եմ, պարօն, Հանդիստ եմ, մարդ մըն եմ ես. Լուի Ժ. Բ. մահը տեսած եմ. կրնամ տանիլ պատահարները: Բան կայ որ սոսկալի է, այսինքն

խօրնիլ թէ այս ամէն չարեաց պատճառ ձեր լրագիրներն են: Խմաստակի կարներ, խօսողներ, փաստարաններ, բնմեր, վիճարանութիւններ, յառաջիմութիւններ, լուսաւորութիւն. մարդկային իրաւունք, ապագրութեան ազատութիւն պիտի ունենանք, և ահա այսպէս տուն պիտի բերուին ձեր զաւակները: Ա՛ն, Մարիուս, գարշելի բան մըն է արդ ըրածդ: Սպաննուի՛լ, ինձմէ առաջ մեռնի՛լ, պատնէ՛լ երթաւ, վա՛յ քեղի, աւագ'ակդ գու: Պարօն բժիշկ, կարծեմ այս թաղը կը ընակիք, այնպէս չէ՞: Ո՛հ, շատ աղէկ կը ճանչնամ ձեզի: Պատուհանէս կը տեսնեմ ձեր կտոքին անցնիլու: Գիտնաք որ կը սիսալիք եթէ կարծէք որ բարկացած եմ: Մարդ մեռելի մը դէմ չի բարկանար, յիմարութիւն է այդպիսի բարկութիւնը: Սակայն իմ ձեռքս մեծցած զաւակ մըն է ան: Արդէն ձեռքացած էի ես երբ ան զեռ տղեկ մըն էր: Թիւիլըրի պարակնոց կը խաղար իր պղտիկ բահովվը և տթոռովվը, ես՝ ոստիկանութեան մարդերուն կշտամբանքի առիթ չտալու համար գաւաղանովս հետզհետէ կը գոցէի այն ամէն ծակերը զոր հողին վրայ կը բռնար իր բանովը: Օր մը կործունի՛ Լուի Ժ. Բ. գոչեց և ձգեց գնաց: Յանցանքը իմս չէր: Վարդագոյն և խարսնեալ պատանի մըն էր բուրութիւն: Մայրը մեռած է: Ամէն պղտիկ տղայ խարսնեալ է, միթէ նշմորա՞ծ էք: Ի՞նչ է պատճառը: Ասիկա Լուարի աւազակներէն մէկուն տղան է, սակայն զաւակները անպայտ են իրենց հայրերուն ոճիրներէն: Սաշափ բարձր էր ան, ատկաւին միտքս է: Զէր կընար «ա» գիրը արտասանելու յաջողիկ: Այնքան անոյշ և անորոշ կերպով կը խօսէր որ լոողը թուչուն մը կը կարծէր զայն: Այնքան գեղանի էր որ անդամ մը, գեռ կը յիշեմ, Հերզիւլ-ֆարնէզի արձանին առջեւ շատ մը անձինք արջան կաղմեցին անոր վրայ հիանալու և

սքանչանալու համար : Գլուխը պատկերներու մէջ քաշուած գլուխի մը կը նմանէք : Կը յանդիմանէի զինքը պօռալով, զաւազանովս կը վախցնի, բայց շատ աղէկ դիտեի որ խնդալու համար կ'ընէի այս բաները : Առաւն երբ սենեակս կը մտնէք, կը արտրայի, բայց ինձի կը թուէր թէ արեւ մըն է սենեակս մտնողը : Մարդ չկրնար դիմանալ այս մանկիներուն : Անոնք մարդս կը գրաւեն, կը բռնեն և ալ չնի թողուր : Ճշմարիտը խօսենավ այս մանկան համար զգացած սէրս բնաւ զգացած չնմ ուրիշի մը համար : Հիմա ի՞նչ կ'ըսէք ձեր Լաֆայէթներուն, Պէնժամէն Գօնսթաններուն և Թիրզիւիր Տը Ֆօրսէլներուն նկատմամբ որոնք մեոցաւցին զայն : Սանկ բան մը չկրնար անպատճի անցնիլ :

Պ. Ժինօրման Մարիուսին մօտեցաւ որ դեռ կտպարագոյն էր և անշարժ, և որու քով վերադաշտ էր բժիշկը, և սկսաւ ձեռքերը գալարել յուսահատարար : Ծերունին սպիտակ շուրթները կարծես թէ մեքենաբար կը շարժէին, և հռնչումէ մը ելլող շունչերու պէս զրեթէ անորոշելի խօսքեր կ'արտաբերէին օրոնք հազիւ հազ լսելի էին, — Ա՛ն, անսիրտ պատանի, ա՛ն յեզափոխական : ո՛հ, չարագործ գու, ա՛ն, մարդասպան սրիկա : — Յանդիմանութիւններ զոր հոգմարք մը կէս ձայնով զիտակի մը կ'ուղղէր :

Ներքին բաղխումները կը պարտաւորին միշտ ճամբար մը գտնել դուրս ելլիլու համար, և ահա իրօք կամաց կամաց խօսքերը սկսան շղթայարար յուսաջանալ, սակայն մնծ շայրը կարծես թէ ա՛լ ոյժ չունէր արտասանելու զանոնք . այնքան ինորին և նուազուն էր ձայնը որ կարծես թէ անդունդի մը միւս եղբէն կուգաք :

— Բայց հոգս չէ, ես ու շատ չաշ չանցած պիտի մեռնիմ : Երբ կը մտածեմ թէ Բարիզի մէջ չկայ կարող

կտպող կին մը որ երջանիկ չըլլայ այս թշուառականին երանութիւնը կազմելով : Սրիկալ մը որ փոխանակ զւարձանալու և կեանքի բարիքը վայելիլու՝ կունելու զնաց և աւանակի մը պէս թնդանութիւն ճարակ եղաւ : Ինչո՞ւ, և որո՞ւ համար : Հանրապետութեան համարին ապուշներու յատուկ աւանակութեան մը համար : Խեղճ մայրենը, աթէ կ'ուզէք, ասկէ ետև ալ աղուոր մանչեր բերէք : Ա՛ ահա մեռած է : Մեծ գրան առակ մէկի տեղ երկու թաղում պիտի ըլլալ : Մի՛թէ Լամարդ զօրապետին աչքին զարնուած էիր որ գացիր մեռար : Ի՞նչ ըրած էր քեզ այդ Լամարդ զօրապետիր : Այդ շաղտկրատին, հուբ ու տուր տեղացնողին ո՞ւ սեղին զմայլեցար : Մեռնելի մը համար մեռնի՛լ ո՞ւր լսուած է աւանկ բան մը : Ցիրաւի խենալը բան մը չէ : Քանի տարեկան հասակի մէջ ասանկ ապուր մը ուտել եղած բան է արդեօք :

Մեռնի՛լ առանց զլուխը գարձնելու և նայելու թէ բան մը չթողուր իր եանելը : Հիմա ահա խեղճ ծերուկները ստիպուած են միս միսակ մեռնելու : Փնտ', սատկէ՛ անկիւն մը, բու՛ : Բայց ինչո՞ւ ցաւիմ, շտա աղեկ ըթիր, ևս ալ կը յուսայի թէ առանկ պիտի ըլլայ, գուն մեռնելովդ զիս ալ տանկարծ պիտի մեռցնես : Խիստ ծեր եմ, հարիւր տարեկան եմ, հարիւր հազար տարեկան եմ . շատ ժամանակէ ի վեր իբրաւունք ունիմ մեռնելու : Հիմա ա՛լ զործու լննաւ : Ամէն բան կատարուեցաւ, ի՞նչ սրանութիւն : Ի՞նչ հարկ կայ ամօնեազ չնշել առալու անօր . ի՞նչ կարեւորութիւն ունին այդ ամէն դեղերը : Պարապ տեղը կ'աշխատիս անմի՛տդ գու ըլլագիրը : Գնա՛ բանդ, տեսած է, կատարելապէս մնուած է ան : Ես կը ճանչնամ մահը, ևս որ նոյնպէս մեռած եմ : Ատիկա կիսկատար թողուած չէ գործը, անհոգ եղիր : Այդ՛, արդի ժամանակս խայտառակտիւն խայտառա-

կութեանց ամենայն ինչ խայտառակ է, և ահա այս է իմ կարծիքս ձեր վրայ, ձեր գաղափարներուն, գրութիւններուն, վարժապետներուն, պատգամներուն, ազթէօրներուն շաներես և իմաստակ դրագէտներուն, անարձաթ փիլիսոփաներուն և այն ամէն յեղացջուններուն նկատմամբ որոնք գաթառուն տարիէ ի վեր թիւիլըրի պալատին գորտերուն երամները կը վախցնեն։ Եւ քանի որ դուն ալ այսպէս գացիլ մեռար առանց գթալու ինձի, և ոչ իսկ պիտի ցաւիմ մահուանդ վրայ, կը լսե՞ս, մարդասպա՞ն։

Նոյն պահուն Մարիուս կամաց կտմաց արտեւանունքը բացաւ և իր նայուածքը զոր թմբրացին զարմացումը տակաւին կը վարագուրէր՝ Պ. Ժիշորմանին ուղղուած մեաց։

— Մարիուս, զոչեց ձերունին Մարիուս, պղտիկ Մարիուս, որդեա՛կս, ամենասիրելի՛ զաւակս։ Աչքերդ կը բանաս, ինձի կը նայիս, կնադանի ես ուռեմն, շը նորհակայութիւն։

Եւ նուազելով ինկու։



ԵՐԻՈՐԴ ԳԻՒՔ

ՃԱՎԵՐ ԿԸ ԶԱՐՏՈՒՂԻ

ԳԼՈՒԽ Ա.

ՃԱՎԵՐԻՆ ԶԱՐՏՈՒՂԻԼԸ

Ժավէր Օմ-Արմէ փողոցէն յամրաքայլ հեռացած էր։
Գլուխը վար ընելով և ձեռքերը ետեւը առանելով
կը քալէր։ Կետնքին մէջ առաջին անգամն էր գլուխը
ձռելը և ձեռքերը կոնակը տանիլը։

Մէնքեւ այն օրը Ժավէր նարուէսնին երկու զիբ-
քին մէկը տոած էր միայն, այսինքն այն օր է թեւերը
կուրծքին վրայ տանել, և որ որոշում կ'արտայայտէ.
Իսկ միւսը, այն օր է ձեռքերը ետ տանիլ և որ վարտ-
նում կ'արտայայտէ, բոլորո ին անձանօթ էր իրեն։
Հիմա փոփոխութիւն մը եղած էր։ Իր յամրաշարժ և

տիսուր անձը անձկութիւնով զրաւուած էր բոլորովին։
Լոյն փողոցներուն մէջ սուզուեցաւ։

Անկայն տեղ մը կ'երթար։

Կարճ ու կարուկ ճամբէ մը Սէն հասաւ, Տէզ
Օրմի քարտփը եկաւ, քարափին երկայնութմամբը չուեց
անցաւ կրէլը, և Շաթրլէի քարափին պահնորդներէն
քիչ մը հեռու Նօթր-Տամ կամուրջին անկիւնը կանգ
առաւ։ Սէն գետը հոն մէկ կողմէն Նօթր-Տամ կամուր-
ջին և Բօնթ-օ-Շանֆ կամուրջին մէջտեղը, միւս կողմէն
ալ Տը Լո Մէ Ժիսըրի հրապարակին և 0-Ցլէօր քարա-
փին մէջ տեղը տեսակ մը քառակուսի լիճ էր կազմէ
ուրիշ սրբնթաց հոսանք մը կանցնի։

Գետին հաւորդները կո վախնան անոր այս կող-
մէն։ Ամենավառնուար բան մըն է այս յորձանքը որ
այն ժամանակ նեղնալով էր հոսէր և էր զրդուէր
կամուրջին աղօրիքին վարուած ցիցերէն։ աղօրիքը
այսօր քանդուած է։ Երկու կամուրջները որոնք խիստ
մօտ են իրարու։ Վտանգը կ'աւելցնեն, ջուրը զարհու-
րելի կերպով մը կ'յատապէ անոնց կամարներուն ներքեւ,
ուր սոսկովի և լայն ծալքեր էր լսնայ, կը ժողվուի
և կը դիզուի։ Կոնակը կամուրջներուն գերաններուն
դէմ կը ջանազրէ կարծես հոսպնուտ ահագին չուաննե-
րով զանոնք խախտելու և հանելու համար, որոնք որ
այս յորձանքը կ'իյնան, չեն երեւար, լաւագոյն լուղորդ-
ները կը խեղդուին են։

Ժավէր իր երկու արմաւկները գետին պարփակին
վրայ կոթնցնելով, կզակը ձեռքեռովը բոնելով սկսու-
խորհիլ մինչդեռ եղունդները մեքենայաբար էր գալոր-
ուէին իր թանձրախիք կիսաթօրուսներուն մէջ։

Ժավէրին ներսո նորանցան բան մը, յեղափոխու-
թիւն մը, մեծ աղէտ մը տեղի ունեցած էր, և ինք-
զինքը քննելու պատճառներ ունէր։

Ժավէր սոսկալի կը տառապէր։

Քանի մը օրէ ի վեր Ժավէր դադրած էր պարզ
մարդ մը բլլալէ։ Ժավէր պղարուած էր, կուրու-
թեանը մէջ այս ամէնավճիտ ուղեղը կորսնցուցած էր
իր թափանցկութիւնը։ անպ մը կար այս բիւրեղին մէջ։
Ժավէր խղճին մէջ պարտականութեան երկւորուիլը
(dédoubler) կ'զ ար, և չէր կրնար ինքզինքը խարել։

Երբ այնքան յունկարծապէս ժան Վալժանին հան-
դիպած էր Սէն գետին սեպեզըին վրայ, կարծած էր իր
որսը վերստին բռնող գալ մը, նաև իր տէրը վերստին
գտնող շուն մը բլլալ։

Իր տոջիւ երկու ճամբար կը տեսնէր, երկուքն ալ
հաւասարապէս ուղիղ, բայց երկու էին տեսած ճամ-
բանները, և այս պատճառաւ կը սարսափէր, վասն զի
ինքն աշխարհին վրայ սպրիլ սկսելէն ի վեր միայն մէկ
ուղիղ զիծ հանցան է։ Կոկծուի անձկութիւն մըն ալ
կար որ էր այն երկու ճամբաններուն ներհակ ըլլալը։

Այս ուղիղ զիծերուն մէկը միւսը էր հերքէր։

Ո՞րն էր ձշմարիտը։

Անմեկնելի էր իր կացութիւնը։

Կեանքը չարտգործի մը պարտաւորիլ, այս պարաքը
ընդունիլ և վճարել, կամայ ակամայ բոլորովին հաւա-
սար ըլլալ վաղեմի դատապարտեալի մը հետ, և անկէ
տեսած աղէկութեան մը փոխարէն աղէկութիւն մը ը-
նել։ հաւանիլ անկէ փրկուելու, և հիմու փոխադարձա-
պէս ազատել զայն, անձնական պատճառներու զոհել
պարտականութիւնը, այսինքն ընդհանուր պարտաւո-
րութիւնը, և այս պատճառներուն մէջն ալ նոյնպէս
ընդհանուր և թերեւս վերագոյն բան մը զգալ, մարդ-
կաին և նկերութիւնը մտանել՝ իր խղճին հաւատարիմ
թալոււ համար առնոք ախպիսի այլանդակութիւններ
էին որոնք իր միտքէն տնդամ չէին անցներ և որոնք

սոկայն հիմա իրավանանոլով և իր վրայ դիզուելով կը
տապալէին զայն :

Բան մը իր զարմանքը զբաւած էր, այսինքն Ժան
Վալժանին իրեն ազատում չնորհելը . և բան մը եւս
անհնարին զարմանք պատճառած էր, այսինքն իր՝ Ժա-
վէրին՝ Ժան Վալժանին ազատում չնորհելը :

Ուր կը գտնուէր : Ժավէր ինքզինքը կը փնտոէր
առանց գտնել կուրենալու :

Ի՞նչ ընէր հիմա: Ժան Վալժանը մատնելը գէշ էր:
Ժան Վալժանը ազատ թողուն ալ գէշ էր: Եթէ մատ-
նէր իշխանութեան մարդը թիարանի մարդէն աւելի կը
նուաստանար. Եթէ ազատ թողուր՝ թիապարտ եղեռ-
նագործ մը օրէնքէն աւելի կը բարձրանար և ստքին
տակ կ'առնէր զայն: Երկու պարագային մէջ անպատ-
ուութիւն կար Ժավէրին համար: Երկու որոշումներուն
ո՞րն ալ ընէր, պիտի իյնար: Շակուտագիրը անհնարինին
վրայ ինչ ինչ ուղղաձիգ ձայրեր ունի. որոնցիէ անդին
կեանքը անդունդ մըն է միայն: Ժավէր այս ձայրերէն
մէկուն հասած էր:

Ժավէրի անձկութիւններէն մէկն էր խորհելու
բոնադատուիլը: Այս ամէն հակասական յուզմանց բըռ-
նութիւնն իսկ կ'ստիպէր զինքը խորհելու: Խորհելու
որ իրեն համար անսովոր և տարօրէն շշտառիթ բան
մըն էր:

Խորհրդածութեան մէջ այսինչ քանակութեամբ
ներքին ազստամբութիւն մը կայ միշտ. և Ժավէր կը
զոյրանար այսպիսի ապստամբութիւն մը զգալուն հա-
մար:

Ժավէր իր պարտականութեանց անձուկ շրջանէն
գուրս՝ ու է տոտրէայի նկատմամբ խորհելը ամէն ան-
սակ պարագաներու մէջ անկարեւոր բան մը և յոզ-
նութիւն մը կը համարէր: Բայց այն օրուան իրողու-

թեաց վրայ խորհելը չարչարանք մըն էր իրեն: Սա-
կայն այսպիսի ցնցումներէ ետք կամայ տկամայ հարկ
էր նոյնիլ իր խղճին և իր ի՞նչ և ուր ըլլալը հասկնալ
ինքնիրեն:

Սօրուու կուաար իրեն Ժան Վալժանին նկատ-
մամբ ունեցած ընթացքը: Ինք ոստիկանութեան ա-
մէն կանմններուն, ընկերային և դատաստանտկան բո-
ւոր կարգադրութեան, և օրինադրին հակառակ վար-
ուելով յարմար դատած էր ազտում մը շնորհել. իր
հաշիւքն յարմարած էր այս շնորհումը. իր անձնա-
կան գործերը հասարակային գործերուն տեղը դրան էր.
Մի՞թէ անուսանլի չէր այս: Ամէն անգամ որ կը մտաքե-
րէր իր այս ըրած անլուր գործը, ոտքէն մինչեւ գլուխը
կը դողար: Ի՞նչ որոշում ընէր: Մէկ միջոց միայն աւ-
նէր, այսինքն շտապով Օմ-Արմէ փողոցը դտնալ և բան-
արկել տակ Ժան Վալժանը:

Յայտնի կ'երեւար թէ պարտաւոր էր այսպէս վար-
ուիլ: Բայց չէր կրնար:

Բան մը կար որ այս կողմէն իր ճամբան կ'արգիլէր:

Բան մը: Ի՞նչ: Մի՞թէ գատարաններէն, գործադ-
րէլի գատավնիուններէն, ոստիկանութեանէն և իշխանու-
թեանէն ի զատ բան մը կայ աշխարհիս մէջ: Ժավէր
տակնուվրայ եղած էր: Թիապարտ մը նուիրական,
եղեռագործ մը տրդարտութենէ անքմբունելի՛ ըլլայ, և
նոյն իսկ ինք՝ Ժավէրը ըլլայ այս նուիրականութեան և
անըմբունելիութեան պատճառը. Մի՞թէ կարելի է այս-
պիսի բան մը:

Բանի որ Ժավէր սկատիժ տալու և Ժան Վալժան
պատիժ կրելու համար ստեղծուած էին, քանի որ եր-
կուքն ալ օրէնքին՝ իրան էին, հիմա երկուքն ալ
այսպէս օրէնքը ոտքի տակ տօնելը մի՞թէ տհարկու-
րան մը չէր:

Խնչ, մի՞թէ ներելի էր որ այսպիսի ահազին բաներ տեղի ունենային և ոչ ոք պատճռւէր: Մի՞թէ ներելի էր ժան Վալժան ընկերացին բոլոր կարգադրութենէն աւելի զօրուոր ըլլար, և ինք՝ ժավէր՝ շարունակէր կառավարութեան հացը ուտել:

Իր մտախոհութիւնը սակաւ առ սակաւ սակաւի էր դառնար:

Ժավէր այս մտախոհութեանը մէջ թերեւո կրնաք քանի մը յանդիմանութիւն տալ ինքն իրեն նաև ծէլ ծիլ ծիւ ժալվէր, փաղոցը տարուող ապստամբին նըկատմամբ, բայց ասոր զրայ չէր մտածեր: Փօքրագոյն յանցանքը մեծագոյնին մէջ կը կորսուէր: Մանուանդ թէ այն ապստամբը յայտնապէս մեռած էր, և մեռէ մը օրինաւորապէս կը գաղրի արդարութեան կոզմէն հաղածուելէ:

Ժան Վալժանն էր միայն ժավէրին մտքին բնոր: Ժան Վալժան կը շուարեցնէր զինքը: Այն ամէն նշմարտութեան սկզբանքները, որոնք իր բոլոր կեանքին յենարանները եղած էին, կը փլչէին այս մարգուն տաջեւ: Ժան Վալժանին այն զեհանձնութիւնը որով զարուած էր ժավէրին հետ ստատկապէս կը ճնշէր այս մարզը: Ուրիշ իրողութիւններ ալ կային զոր ժավէր կը յիշէր, զոր ժամանակաւ ստութիւն և յիմարութիւն կը սեղէր և որոնք հիմա իրը իրականութիւններ կը ներկայացուէին իր մտքին: Ժան Վալժանին ետեւը Պ Մարզլէնը կ'երեւոր, և այս երկու կերպարանքները իրարու զրայ կը զրուէին և կ'ըլլային մէկ անձ ոք պատկառելի էր: Ժավէր կ'զգար թէ սոսկայի բան մը թիաստրուի մը զրայ սքանչացումը, կը թափանցէր իր հոգիէն ներս: Թիաստրուէ մը պատկառիլ, մի՞թէ կարելի բան էր այս: Ժավէր կը սարսաէր այս զդացումն և չէր կրնար աղատիլ անկէ: Որքան ալ զիմադրէր:

Սափոյուած էր իր որտին խորերէն խոստովանիլ այս թշուառականին զեհաւթիւնը: Պժգալի բան մըն էր այս:

Ժավէր բանադապուած էր խոստովանելու թէ նրէ: մը կը տեսնէ, այսինքն բարնգործ չարազործ մը, կարեկից, հեղանամբոյր, ձեռնտու, գթստ եղեռնազործ մը զարութեան փոխարէն բարութիւն կ'ընէր, տաեւութեան փոխարէն կը ներէր, գթութիւնը վրիժառութիւնն զեր կը գասէր, աւելի լու կը սեպէր կօրսուի քան թէ իր թշնամին ջնջել, կ'ազատէր իրեն զարնողը, առաքինութեան վերեւը կը ծնրագրէր աւելի հրեշտակին քան թէ մարգուս կը մօտենար:

Ասիկո չէր կրնար տեւել այսպէս:

Սառւզիւ կը պարտաւորուինք յատկապէս ըսել թէ ժավէր տանց զիմազրութեան տնձնատուր եղած չը այս հրէշին, անուանարկ հրեշտակին, պժգալի գիւղողնին որմէ դրեթէ զայրացած ու միանգամայն շուա-

եր: Երբ այն կառքին մէջ ժան Վալժանին նեան էր գէմ ու զէմ, օրինաւորութեան վազրը իր որտին մէջ բազմիցս մանչած էր, բազմիցս գրդուած էր ժան Վալժանին զրայ յարձակելու, զայն բանելու և լափելու այսինքն ձերբակալելու: Եւ իրօք տսկից աւելի պարզ ինչ կրնար ըլլալ: Այս կոմ այն պահնորդարանին տաշնելն անցնելու ժամանակ: Ահա՛ թիարանէն խոյս որուոզ զաղեմի գտատապարտ մը, գոչել, զինւորները կանչելի և այս մարդը ձերն է գոչելէն ետք մեկնիլ և աներեւութանալ հոն թողուլ այն զեհենապարտը, մոռնալ և ա՛լ բանի մը շխառնուիլ, ասկէ զիւրին ի՞նչ կար:

Այս մարդը օրէնքին բանտարկեալն էր մշտնջենտուիչս: Օրէնքը ի՞նչ կ'ուզէ թող ընէ զայն: Ասկից աւելի օրինաւոր բան մը կրնա՞ր ըլլալ: Ժավէր այս ամէնք ըստ էր ինքն իրեն: աւզած էր մտիկ լընել, զործել, մարդը բանել տալ, բայց ինչոքս հիմա նոյնպէս և այն

առանք չէր կիցած և ամէն անդամ որ իր ձեռքը ջղաձգային չարժումավ մը դէպ ի ժան վալժանին օձիքը եղած էր, իբր ահազին բեսի մը ներքեւ մնչուելով վարինկած էր, և իր մոտքին խորէն ձայն մը, ուարօրինա ձայն մը լսուծ էր որ կը զոչէր. — Լա՛ւ, շա՛տ լաւ: Մատնէ՛ ազատիչը: Աղա բերել տո՛ւր Պիղատոսին կոնքը և լուս ճիրաններդ:

Եեայ ինքն իր վրայ խորհելով կը տեսնէր որ ինք նուաստ մըն էր ժան վալժանին քով որ վեհանձն մըն էր: Թիւալարաւ եղեանազործ մը իր բարերարն էր:

Բայց ինչո՞ւ ուրեմն ներտծ էր այն մարդուն որ ազատ թողու զինքը: Այս պատնէշին մէջ իրաւունք ունէր սպաննուելու: Կը սպարաւորէր գործածել իր այս իրաւունքը: Աւելի աղէկ էր միւս ասլստամինները ոգնութեան կանչել ժան վալժանին դէմ և բռնի հրացանի բռնուիլ:

Իր ամենասասաթիկ վիշտն էր ստուգութեան անքեւութութիւնը: Կ'զգար թէ արմատախիլ եղած է ինք: Օրինագիրն ա՛լ իր ձեռքը բեկոր մըն էր միայն: Այնպիսի խզճանարութիւններ կ'զգար որոնց տեսակը անծանօթ էր իրեն: Հոգիին մէջ զգայական չայտնութիւն մը կ'ըլլար բոլորվին տարբեր օրինաւոր ստուգութիւններ որ այն առանք իր միակ չափն էր: Իր հին զդասութեան մէջ մնալը ա՛լ չէր բաւեր: Անակնկալ իրողութիւններու ամբողջ կարգաւորութիւն մը երեւան ելլեւով կը նուանէր զինքը. ամբողջ նոր աշխարհ մը կ'երեւար իր հոգիին, այս իրողութիւններէն էին աղէկութեան ընդունուիլը և փոխարինուիլը, անձնութիւնը, ողորմութիւնը, ներողամտաւթիւնը, անաշտամութեան դէմ գործուած զթութեան բանաբարութիւնները, արդարութեան առջև ինչ անձերու նախագատութիւնը, վերջնական գատապարտութեան

(condamnation) բարձումը, գեհենապարտութեան (damnation) բարձումը, օրէնքին աշքին մէջ արտասուքի նարաւորութիւնը և չպիտեմ ի՛նչ աստաւածային արդարութիւն մը որ մարդկային արդարութեան ներհակ կը զործէ: Փալվէր բարոյական անծանօթ արեգակի մը խաւարին մէջ ձագիլը կը նշմարէր, և այս արհւէն կը սարսափէր ու կը շլանար: Բու մըն էր որ կը բանադառնուածքի անթարկուիլ:

Փալվէր ինքն իրեն կ'ըսէր. — ուրեմն իրաւ է եղեր թէ բացառութիւններ կան, թէ իշխանութիւնը կրնայ շուտրիլ, թէ կանոնը կրնայ շփոթիլ իրողութեան մը առջեւ, թէ ամէն բան չպարունակուիր օրինագրքին արամադրութեանց մէջ, թէ երբեմն հարկ կ'ըլլայ հնազանդիլ անոր որ նախատեսուած չէ, թէ վաղեմի եղեռանագործի մը առաջինութիւնը կրնայ պաշտօնաւորի մը առաջինութեան առջեւ սրոգայթ լարել. թէ հրէշտիյնը կրնայ երկնային ըլլալ, թէ ձակատագիրը ունի եղեւ այսպիսի գարանակալութիւններ, և յուսահատարար կը մատծէր թէ ինքն իսկ ազատ մնացած չէր խաբուելի: Ստիպուած էր խոստվանելու թէ բարութիւնը կայ աշխատնիս մէջ: Այն եղեռնազործը բարեկործ մը եղած էր: Եւ ինքն անգամ. — ի՞նչ անլուր բան, — ահա բարեզործութիւն մը ըրած էր: Ուրեմն ինքը՝ Ժամէր՝ կը վատթարանար:

Վաս մը կ'ըլլար: Ինքն իրմէ կը պժգար:

Փալվէրին տեսլականն էր չէ թէ մարդասէր ըլլալ. մած ըլլալ, զին ըլլալ, այլ անստգտանելի ըլլալ: Արդ պէտ մը առաջ սիսալ մը ըրած էր:

Ի՞նչպէս այս վիճակին հասած էր, ի՞նչպէս անցած էր այս ամէնը: Եւ ոչ իսկ ինքն իրեն կրնար մեկնել: Դլուխը երկու ձեռքերուն մէջ կ'առնէր, բայց որքան ալ առնէր, որքան ալ խորհէր, չէր կրնար մեկնութիւն մը տալ:

Անշուշտ. իր դիտաւորութիւնն էր միշտ ժան վայ-
տանը օրէնքին յանձնել սրու կալանաւորն էր ժան վալ-
տան և որու գերին ալ ինքն էր ժավէր ժան վալժանը
ֆշանութեանը ներքեւ ունցած միջացին և ոչ իսկ
վայրկեան մը բատ էր մտապէս թէ դիտաւորութիւն
ունի ազատ ձգելու զայն։ Զեռքը կերպով մը ասանց
իր գիտութեան բացուած և ժան վալժանը թող ար-
ուած էր։

Ամէն տեսակ կնճառի նոր բաներ կը բացուէին
կիսովին իր առջև։ Հարցումներ կ'ընէր ինքնիրեն։
պատուսխաններ կուտար ինքնիրեն և իր պատուսխան-
ներէն ահարեկիլ կ'զգար։

Կը հարցնէր ինքն իրեն։ — Այս վաղեմի եղեանա-
գործը, այս յուսաբեկը որու եաւելն ինկայ և մինչի
անդամ հալածեցի զինքը որ զիս ուաքերուն ներքնւ ու-
նեցաւ և որ կրնար վրէժը լուծել։ և որ իր ոխակա-
լութեան ու միանդամայն ապահովութեանը համոր կը
պարտաւորուէր լուծել իր վրէժը։ իժ կեանքս պար-
գեւելով, ինձի թողութիւն շնորհելով ի՞նչ ըրաւ։ Եւ
նո աղ փոխագործապէս անոր թողութիւն շնորհելով
ի՞նչ ըրի։ Պարտքս։ Ոչ։ Պարտքէս աւելի բան մը։ Ու-
րիմն պարտքէ աւելի բան մը կա՞յ եղեր։ Հոս ժավէր
չը խոսվէր։ իր մաքին կշխու կը քայքայուէր։ կշխոին
հժարներէն մեկը անդունդը կ'իյնար, միւսն ալ զէտի
երկինք կ'երթար, և ժավէր թէ վերի նժարէն և թէ
վարի նժարէն հաւասարապէս կը սարսափէր։ Անիկա
թէեւ. չը ամէննեւին ինչ որ վոլթերական կ'անուանուի.
կամ փիլիսոփայ, կամ անհաւատ, թէեւ ընդհակառակը՝
ընազգումով կը յարգէր զրակոն եկեղեցին, ստիայն
չնկերային ամբողջութեան մէկ վեն մասը կը անհնար
զայն։ ընկերական կարգաւորութիւնն էր իր վարդա-
պետութիւնը և այն կը բաւէր իրեն։ մարդու և պատ-

աօնաւորի հասակը աւնենալէն ի վեր սամիկանութեան
մէջ կը դնէր զրեթէ իր բոլոր կրօնքը, վասն զի, — և
հաս առանց ամենափոքր հեգնութեան և իրենց սասւե-
րակոյն նշանակութեամբը կը գործածենք բաները, —
վասն զի ինչպէս ըստ ենք արդէն՝ քահանայ մը ըլլա-
լու ոէս լրաես էր ինք, ժավէր հրամանատար մը ու-
նէր որ է ոստիկանութեան պաշտօնեայ Պ. Ժիսքէ։ մին-
չեւ այն օրը զրեթէ միտքը բերած չէր այն միւս հրա-
մանատարը որ է Աստուած։

Ժավէր յանկարծ կ'զգար այս նոր հրամանատարին
ներկայութիւնը, և կը նեղուէր անկէ։

Բոլորովին շուարուծ էր այս անակնկալ ներկայու-
թիւնէն. չէր զիտեր թէ ի՞նչ ընէ այն նոր հրամանա-
տարը. թէեւ ինք շատ աղէկ զիտէր թէ սաորակարգ-
եալը պարտաւոր է միշտ խոնարհելու, թէ իրեն համար
ներելի չէ բնաւ չնազանդիլ, պախտրակել կամ վիճա-
րանիլ, և թէ իրեն զարմանքը զրաւող հրամանատարի
մը առջւ սաորակարգեալ մը իր հրաժարականէն ի զառ
միջոց մը չըւնի։

Բայց ինչպէս կտրելի է իր հրաժարականը առ Աստուածոյ։

Ինչ և իցէ. կտր իրողութիւն մը, որ շարունակ
վինքը կը որաշարէր և բալորովին կը նուտճէր, և այս
երողութիւնն էր սարսավելի կանոնազանցութիւն մը
ըրած ըլլալը, աջսորէն փախող դատապարտնալ վե-
րապարտ մը չտեսնել ձեւացնելը, թիապարտ մը ազատ
թողուլը. օրէնքին վերաբերող մարդ մը. օրէնքէն գող-
ծալը։ Ժավէր գործած էր այս սճիրը։ Ա՛յ ինքզինքը
չէր հասկնար։ ինքն իրմէ վստահ չէր։ Լաւ չէր ըմբռո-
ներ և ոչ իսկ իր այս վարմունքին պատճառները, պատ-
ճառներ որանցմէ կ'ահարեկէր միայն։ Մինչև այն բոպէն
ապրած էր այն կոյր հաւատքով ուրկէ խաւարային

Հաւամառութիւնը կ'արտադրուի : Այս հաւատքը կը թողուր զինքը , այս լաւամառութիւնը կը հեռանար իրմէն : Կը օրուէին այս ամէն իրերը որոնց հաւատացած էր : Անողոքապէս կը պաշարուէր այսպիսի ճշմարտութիւններէ որանցմէ չէր ախորժեր : Պէտք էր ուրիշ մարդ ըւլալ այսուհետեւ : Յանկարծ վիրահատութեամբ մը տշքը բացուզ փղճի մը տարօրինակ զաւերովը կը տառապէր : Կը տեսնէր ինչ որ իրեն ատելի էր տեսնել : Կ'զգար թէ դատարկ է , անօպւտ է , իր անցեալ կեսնքէն քայքայուելով զատուած , ինկած և լուծուած է : Իշխանութիւնը մեռած էր իր սրտին մէջ : Աւ իր էութիւնը շարժնակելու պատճառ մը չունէր :

Յուզուիլ , ինչ սոսկալի կացութիւն ժամկերի համար :

Կրանիթը ըլլալ և տարտկուսիլ . օրէնքի կաղապարին մէջ ձուլուած պատուհասի միակտաւը արձանը ըլլալ , և յանկարծ նշմարել թէ իր արոյրէ ստինքին ներքեւ ոյլանդակ և անհնազանդ բան կայ որ զրնթէ սրախ մը կը նմանի , աղէկութեան փոխարէն ողէկութիւնը ընելու աստիճանին համեմիլ՝ մինչեւ այն որ այս աղէկութիւնը գէշութիւն համարելին ետք . պահապան շանը ըլլալ և լցել , սառը ըլլալ և հալիլ , աքծանը ըլլալ և ձեռք մը գառնալ , յանկարծ մատներու բացուիլը զգա՛ ազատութիւն շնորհե՛լ , միթէ այսպիսի ահարկու . բան մը կրնաց ըլլալ , ժամկեր ուռմը մըն էր , այլ այս ուռմը իր ճամբան մոռցած էր և կը նահանջէր :

Ժամկեր կ'ստիպուէր խոստովանելու թէ անվիշտութիւնը անվրիպելի չէ . թէ վարդապետութեան մէջ կրնայ բխոյ ըլլալ . թէ օրինագիրքը խօսելովը ամէն բան ըստուած չըլլար . թէ ընկերութիւնը անթերի չէ . թէ իշխանութիւնը երբեմակի կը դողդոջէ . թէ ամփոփիր կրնաց մերթ ընդ մերթ շառաջել . թէ մարդ են

դատաւորները . թէ կրնան սխալիր դատաւրանները . վերջապէս Ժամկեր երկնացին գմբթէին կապատգոյն անբար տպակիին վրայ գիզում մը կը տեւնէր ահարեկ :

Ժամկերի ներսը տեղի ունեցող իրերն էին ուղղագիծ խղճի մը խոտարիլը , հօգիի մը զարտուղիլը , ուղիղ ճամբու . մը վրայէն անդիմագրապէս սահող և Սատուծոյ հանդիպելով խորտակուող ուղղասիրութեան մը հնչուիլը : Կզգար ժամկեր թէ ընկերացին բարեկարգութեան մեջենագործը՝ որ ուղղապէս ճամբան շարունակող երկաթէ կոյր ձիւս վրայ հեծած է՝ կրնայ գետինը տապալիլ լուսեցին հարուած մը ընդունելով . թէ անխախտուր , ուղիղը , ձիւտը , երկրաչափուկանը , կրտորը , անթերին կրնայ մեղմիլ , և թէ շոգեկառքին համար Դամուկոսի ճամբայ մը կայ եղեր . սառուղիւ տարօրինակ է՝ երեւացին ժամկերին այս անհնարին իրերը :

Սատուծոյ միշտ մարդուս ներսը ըլլալը և՝ ինչ ճշմարիտ խիղճը ըլլալով սուս խղճին ներհակիլը . կայծին չմարելու պատուէր ընդունիլը , ճառագայթին աւրեւը լիշելու հրաման տանելը , հօգիին հրաւիրուիլը որ միայն ճշմարիտ բացարձակը ընդունի երբ ասիկայ կը բազդատուի կեղծ բացարձակին հետ , մարդկութեան անկորչչելի ըլլալը , մարդկային օրտի անկորուատ մրնալը շքեղ երեւոյթ մըն է , մեր ներքին սքանչելիքներուն թերեւս ամէնէն զեղեցիկն է , սակայն ժամկեր կ'իմանա՞ր , ժամկեր կը հասկնա՞ր այս երեւոյթը : Անշուշոչ : Բայց կ'զգար թէ իր գանկը այս անիմանալի ճմարտութեան ներքեւ ճնշուելով կիսովին կը բացուի :

Այս սքանչելիքներէն աւելի կը չարչարուէր քան թէ կ'այլակերպէր . սքանչելիք զօր կը կրէր անհնարին շառումով : Այս ամէնին իրերու մէջ ուրիշ բան չէր տես . ներ բաց միայն էռթեան անբաւ . դժուարութիւն մը :

Այսպէս կը թուեր իբն թէ այսուհետև մշանչենապէս դժուարին չնշառութիւն մը պիտի ունենաք :

Վասն զի անծանօթը կար իր պլուխին վերեւ . Ժա-
վէր վարժուած չէր այս բանին :

Մինչեւ հիմա իր վերեւը տեսած ամէն իրերը ժա-
քուր , պարզ և վճիռ մակերեւոյթ մը կազմեր եին իր
նայուածքին համար , այս մակերեւոյթին վրայ ամէն
բանօթ և յայտնի էր . ամէն ինչ որոշուած , համա-
կարգուած , շղթայուած , սահմանարկուած , զբանած
առզիլուած , միշտ և անօխալ էր . հոն ոչ անկում և
ոչ գահավիժուամ կար : Ժավէր մինչեւ ցարդ վարը միայն
տեսած էր անծանօթը : Անկոննոց , անակնկալը , քառ-
սին անկարգորէն բացուիլը , վիճի մը մէջ սպրդելու հր-
նարաւորութիւնը՝ ուսորին գաւառներու , ապատամբնե-
րու , չարերու . Թշուասուկաններու յատուկ իրազութիւ-
ներ կը թուեին իրեն : Հիմա ժավէր դէպի եա կը տա-
պալէր և անկարծայիս կը իրաշէր անլուր տեսիլէ մը ,
այսինքն վերը նշմարուած անգունդէն :

Ի՞նչ . ուրեմն ժորդո հիմն ի վեր կը քանդուի , բա-
ցարձակագէս կը շուարի՝ եղեր : Ի՞նչ բանի վատահի
պէտք է ուրեմն , մի՛թէ կրնոյ եղեր փլչիլ այն որ իր
համօգուամ կը կազմէր :

Կարելի՞ բան է որ վեհանձն թշուառական մը զբ-
ուած ըլլայ ընկերութեան զրահին թերութիւնը . հնու-
րին է որ օրէնքի զգաստամիտ ծառայ մը յանկարծ
ստիպուի երկու . ոճրագործութեան մէկը ընտրելու , այ-
սինքն մարդ մը ազատ ձգելու ոճրագործութեան և
չայն բննկու ոճրագործութեան : ըսել է թէ պաշտօնա-
սորի մը պնտութիւնէն ընգունած պատուէրին մէջ ամէն
բան սոսոյգ չէ . ուրեմն պարտաւորութեան մէջ ալ անե-
անելի ճամբաննը կը գտնուին : Իրաւ են եղեր այս
ամէն սաները . կարելի՞ բան է հաւառալ թէ դատապար-

առաթեանց ներքեւ ձնշուած հին աւաղակ մը կարող է
կանգնիլ և վերջապէս իրաւունք ունենալ . կա՞ն ուրեմն
սրաբագաներ ուր օրէնքը ներսում խնդրելով ամօթահար՝
կ'ընկրկի այլակերպութեան առած ոճրագործութեան
աշջեւ :

Այս , այս ամէնը իրաւ էր . և ժավէր կը աեսնէր .
կը չօշափէր զայն և ոչ միայն չը կրնար ուրանայ , այլ
նաև ինքն ալ զործքով կը հաստատէր : Իրազութիւններ
իմն ատոնք : Իրական եղելութեանց այսքան տանու-
թիւն մը աւնելը պժգալի էր :

Իթէ իրազութիւնները իրենց սլարտքը կատարէին ,
միմիայն օրէնքին ապացոյցները պիտի ըլլացին . Ասո-
ուած է իրազութիւնները զրկողը : Լոել է թէ անկանա-
նութիւնը հիմա երկինքէն պիտի իջնէր :

Այսպէս ուրեմն . . . և ժավէրի զգացած վիշտին ա-
նումը և ուրասափին հեռաւոր տեսքէն կրած պատրանքը
կը ջնջէր ինչ որ կրնար ամփոփել և որրագրել իր աշ-
պատօրութիւնը , և այսուհետեւ իր ատջեւ պարզ և սոս-
կալի ծրագրի մը մէջ կը համառուտէին թէ ընկերու-
թիւնը ; թէ մարդկային սեռ և թէ ախեղերքը . . . այս-
պիս ուրեմն արդարութեան անօրինած պատիմքը , վրձ-
ուած դատը , օրէնսդրութեան ունեցած ոչքը , անկախ
ուտեաններու վճիռները , գատաւորները , կառավարու-
թիւնը , արգելումը և զսպումք , պաշտօնական իմաս-
տութիւնը , օրինական անվրիպելիութիւնը , իշխանու-
թեան սկզբունքը , ամէն վարդապետութիւնները օրնոց
վրայ կը յենու քաղաքական և քաղաքային ապահո-
վութիւնը , վեհապետութիւնը , արդարութիւնը . օրի-
նագրքէն արտարիսող տրամարանութիւնը , ընկերային
ըսցարձակը , հասարակային ձևարտութիւնը , վերջապէս
ամէն բան աւերակ , դէղ և քառս մը կը կազմէին .
այսպէս ուրեմն ինքը . Ժավէր անգամ , բարեկարգու-

թեան լրտեսը ոստիկանութեան ծառայող անկաշառակերութիւնը, ընկերութեան նախամինամութիւն-շունք յաղթուած և տապալած էր, և այս ամէն ուերակներուն զբար մարդ մը կանգուն էր կենար՝ զլուխը կանաչ գդակ և ճակատը փուռապսակ մը ունենալով. Ժամկեր տհա այսպիսի կործանում մը կը նշմարէր. Ժամկեր ահա այսպիսի տհարկու-տեսիլ մը ունէր հոգիին մէջ:

Անտանելի էր այս զիճակը:

Ասկէ աւելի բուռն կացութիւն մը չէր կրնար շւար, կացութիւն ունէր ազատելու երկու կերպ կարմէին էր համարձականից երթար ժան Վալժանը բանի և զնուանին լանձնել թիարանին մարդը: Միւսը...

Ժամկեր հնոացաւ զետեզրին պարիսպէն, և որ անգամ գուռխը կանգուն բանելով ուղղուացաւ հաստատ քայլերօվ դէպ ի այս պահնորդարանը զոր կը ցուցնէր Շաթըւի հրապարակին անկիւններէն մէկին կանթեղը:

Պահնորդարանը հօսնելով սպակիին եաւելն քաղաքական մը նշմարեց և ներս մտաւ: Ոստիկանութեան մերգերը պահնորդարանի մը զուոր երեխու ձեռվը մէախն կը ճանչնան զիրար: Ժամկեր իր անունը տուաւ, վկացուկանը քաղաքապահին ցուցուց և նուառ պահնորդարանին սեղանին քով որու վրայ ճրագ մը ԿԸ վտուեր: Սոյն սեղանին վրայ կտր նաև զրիչ մը, կատարեալ կաղամար և թուղթի պատահական արձանադրութեանց և պիշերուան պահնորդներու արուելիք հրահանգներուն համար:

Հիմնադրութիւն մըն է այս սեղանը որու յարգ-եաց աթօռը միշտ անպակաս է. ոստիկանութեան ամէն պահնորդարաններու մէջ կայ այս սեղանը, ամէնքն արիր անփոխ զարդ փոյտի տաշեզով լի առսախէ ափսէ մը և նաւակի կարմիր նշխարներով լի խուաքարան տուփ մը ունին, և պաշտօնական ոճրին ի ցոյց դր-

ուած սուրին զարծիքնիրն են: Գետաւթեան պրականութիւնը տնկից կ'ակախ:

Ժամկեր զրիչը և թերթ մը թուղթ առնելով ոկու դրել: Ահա կը նշանակենք իր զրածը:

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂ ԴԻՑՈՂՈՒԹԻՒՆ

ՅՕԳՈՒԾ ԾԱԲԱՑՈՒԹԵԱՆ

Եախ. կը խնդրեմ Պարոն պաշտօնեայէն որ նայի: Երկրորդ. — Հարցաքննութեան առեանէն եկաղ բանաւորկեալները իրենց մուծակները կը հանեն և բակառուաքարին վրայ կը կենան երբ իրենց վրան զւուիը կը խուզարկուի: Շատերը բանուը վերադառնալով կը հազան, ուրկէ հիւանդարանի ծախս կը հետեւի:

Երրորդ. — Գազանապէս հալածելը լաւ է աւզ անզ գողծակալներու կայանով, բայց կարեւոր պարտգաներու մէջ պէտք է որ անուազն երկու գործակալ գաղանապէս հայածողին տեսնուելէ չշաղրիր որպէս զի որ և է պատճառու եթէ գործակալ մը իր ծառայութիւնը կատարելու մասին տկարանայ, միւսը հոկէ և յաջորդէ:

Չորրորդ. — Զնակցուիր Ֆէ ի՞նչ պատճառաւ Մատըլօնէթի բանուին մասնաւոր կանոնագրութիւնը կ'արգիլէ բանաւորկեալը աթու մը ունենալու՝ նաև ստանէը զնարկը լինելով:

Հինգերորդ. — Մատըլօնէթի կաղելուին վանդականապատք երկու սիւնակ ունի միախն, հետեւարար կաղելապետուհին թող կուտայ որ բանաւորկեալները իր ձեռքը բանեն:

Վեցերորդ. — Հաջող ըստած բանտաւորները ուրնէք միւս բանտաւորները խօսարանը կը կանչեն, բանաւորկեալներն երկու սու վարձք կ'առնեն անոր անունը որոշապէս զոչելու համար Դողութիւն մըն է այս:

Եօթերորդ .—Կառաւագարծներուն զարծարտնին մէջ բանաբարկեալին տասը ոռւն չվճարուիր եթէ կատակի մէկ թելը աղէկ հիւսուած չըլլայ . ձեւնարկուին կողմէ գեղծուամ մըն է այս . վասնզի կտաւր ոչ նուազ լաւ է :

Ռոթերորդ .—Անախօրժ բան մըն է ֆօրսի (բանախն) այցելումներուն՝ Սէնթ Մարի Լ'Էֆիրսիէն երթուար . համար տղայոց գաւիթէն անցնելու պարտաւորից :

Իններորդ .—Սաոյդ է թէ զինուարները պաշտօնատառնին գաւիթը ամէն օր տեղենկութիւն կուտան այս հարցուփարձերուն նկատմամբ զար գատաւորները ամրատանեալներուն կ'ընեն , Զինուար մը միշտ պէտք է նուեիրական ըլլայ , երբ հարցաքննութեան սենեակին մէջ լուծքը կը կրկնէ , ծանր անկարգութիւն մը ըրու կ'ըլլոյ :

Տասներորդ .—Տիկին Հանրի պարկեշտ կին մըն է իր կուպեկան խիստ մաքուր է . բայց պահեստի կափաւին զանուկը կնոջ մը ձեռքը թոզուլը աղէկ չէ . Մէծ մայրաբանացի մը գոնսիկերթիին անարժան է այս բանը :

Փավէր իր ամէնէն հանգարտ և ամէնէն ուղիղ պրովը զրեց այս տղերը՝ և ոչ իսկ կէտ մը մօռնալով . և թուղթին վրայ հատատառապէս զրիւն ձայնը հանել տողած : Վերջին տողին տակը ստորագրեց :

ԺԱՎԻՅԻ

Առաջին կարգի գործակաց

Նեանթըլէի հրտպարակին պահնորդարանը .

7 յունիս , 1832 , կես զիշեր գրեք մէկ ժամ անցած :

Փավէր թաղ մելանը չըրցուց թուղթին վրայ , զար նամակի մը պէս ծաղկելով կնքեց և վրան զրեց . Սամօրագրութիւն վացութեան համար : Ակղանին վրայ թուղթոց այս զիրը և զաւրս ելու պահնորդարանին : Ապա կեւոր և վանդակաշէն զուար զերստին գողուեցաւ և անելին :

Ծաթըլէի հրապարակին անկիւնագծաբար (diagonalement) անցնելով վերստին քարափ հասաւ , և ինքնաշարժ մեքենայի մը նշղութեամբ եկաւ ճիշդ այն տեղը ուրիշ քառորդ մը առաջ հետացած էր . նորէն կոթնեցաւ հոն . և պարսպին մի և նոյն սալտքարին վրայ մի և նոյն դիրքը տուաւ , Կարծնու թէ տեղին շարժած չէր :

Մթաւթիւնը անթերի էր : Այն գերեզմանական վայրկեանն էր որ կէս զիշերէն ետք կուզայ : Ամսպային ձեղուն մը աստղերը կը ծածկէր : Երկինք աղէտագի խաւար մըն էր : Միջնաքաղաքին տուներուն մէջ լոյս մը անգամ չկար ա'լ . ոչ ոք կ'անցնէր . փողոցներուն և քարափներուն նշմարուած ամէն կողմերը ամայի էին . Նօթր-Տամ եկեղեցին և Արդարութեան Պալատին աշտարակիները իր զիշերուան սրբականներ կ'երեւային : Կանթեղ մը քարափին եղրին ծնօտը կը կարմրէր : Կամուրջներուն շքանկարները մասախուզին մէջ հետզհետէ կ'անցուէին : Անձեւները զետը յարգեցուցած էին :

Ինչպէս կը յիշէ ընթերցողը : Ժավէրի կեցած տեղը Սէնթ որլնթաց հոսանքին ճիշդ վերեւն է և ուղղապէս կը նայի յործանքներու այն ահարկու ոլորտացին վրայ որ իրը անզերջանալի պառաւտակ կը քակուի և դարձեալ կը խօսնուի անընդհատ :

Ժավէր զլուխը ծոելով նայեցաւ : Ամէն բան խաւար էր : Ոչինչ կը նշմարուէր : Փրփուրի ձայն մը կը լսուէր . բայց զետը չէր տեսնուեր : Մերթ ընդ մերթ ուղարկես և օձապասյա կը սահէր , վասնզի ջուրը ամենէն խաւարամած զիշերները չզիտեմ ո'ւրկէց այս լոյսը առնելու և օձի փոխելու զօրութիւնը օւնի : Նշոյլը կ'աներեւութանար և ամէն բան անաւեսանելի կ'ըլլար : Անրաւութիւնը հոն բացուած կ'երեւար : Հոն մարդուա

ներքեւն եր չէ թէ ջուր այլ վիճ մը : Յարափին զեր-
բռնկ, աղօտ, շոգեխառն և երրեմնակի խոկոյն պահուող
պատը անոահմանութեան դարուվերը ըլլալու տպաւա-
րութիւնը կ'ընէ մարդուս:

Բան մը չէր տեսնուէր, բայց ջուրին թշնամական
ցրսութիւնը և թրջուած քարերաւն տհամ հոար կ'զզաց-
ուէր : Վայրեննական շունչ մը կը վերանար այս ան-
գունդին : Գետին յորդումը որու տւելի կը գուշակուէր
քան թէ կը նշմարուէր, ալիքին աղէտալի փոփոււքը,
կամուրջին կամարներուն սոսկալի ահազնութիւնը,
այն ախուր վիճին մէջ բյնալու գաղափարը, վերջապէս
խուսարը սարօափելի էր :

Ժամի քայլ մը բատէ անշարժ կեցաւ՝ այս խաւար
բացուածքին նայելով . կը դիտէր անտեսանելին այս-
պիսի ակնայեռ նայուածքով որ ուշադրութեան կը նր-
մանէր : Գետին ջուրը կը ձայնէր : Յանկարծ գլխարկը
հանեց Ժամի և քարափին եղրին վրայ դրաւ . Պահ մը
ետք գետին պարիսպին վրայ բարձրահասաւկ և սեւու-
թոյր կերպարանք մը երեւցաւ՝ զար ուշ մնացող ան-
ցորդ մը ուրուական մը կարծէր թերեւս, ծուցաւ դէպի
գետը, յետոյ կանդ տուաւ և ուղղակի խաւարամած ան-
կունդը ինկաւ, ալիքներու խորին տատանում տեղի
ունեցաւ, և խաւարը միայն հասկցաւ ջուրին ներքե-
աներեւութացող այս մթին կերպարանքին զդունդական
յուզումներուն գաղտնիքը :

ՎԵՐԶ ԻՆՍԵՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ



6405